



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

U6


1153



Ն Ո Ւ Ա Գ Ք

Հ. ՂԵՒՈՆԴԵԱՅ Մ. ԱԼԻՇԱՆԵԱՆ

ՄԻԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ



ՎԵՆԵՏԻԿ

Ի Ս Ո Ւ Ր Բ Գ Ա Ջ Ա Ր

ՌՅԺԷ-1867

ՅԻՇԱՏԱԿ ՀՈԳԻՈՅ

Մ Ա Ն Ո Ի Կ Պ Է Յ Ի

ԱՍՏՈՒԱԾԱՏՐԵԱՆ

Հ Ա Յ Ր Ո Ւ Ն Ի

(ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ)

Փ Ա Ռ Ա Ց

Հ Ա Ր Ա Ն Յ Հ Ա Յ Ո Յ

Մ Ե Ծ Ա Յ Ք Ա Ջ Ա Յ Լ Ա Ի Ա Յ

Ի Յ Ո Յ Ս

Հ Օ Ր Ա Մ Ո Յ Ն Ն Ո Յ Ի Ն Ա Ր Դ Ի Ո Յ

Ի Յ Ո Ի Շ

Ի Մ Ո Յ Ս Ի Ր Ե Լ Ե Ա Յ

Ն Ո Ի Է Ր



Ի ԲԱՄԲԻՌՆ ՀԱՅԿԱԶՆԻ

Բամբիրն փառագոչ յաւիտենիցն հըսկայա-
ղանց ,

Յարփիասկիղբն յաղէղնալոյսն ի բնագաւառ
մարդկան գրոհի ,

Ի մարզն արանց քաջաղեղանց անձնադէղից եւ
հերապանձ ,

Յամենազանն յերանափառն յաստուածազարդ
ծայրն աշխարհի՝

Փռնչեանց ի բարձր ի հայկարան ,

ՅԱզատ լերանցն յարտեւան .

Ի լռանիստ իտրանդընդոց

Մեծամուռացն ամանակի՝

Կոչեւ ըղփառս Մեծաց Հայոց ,

Զհայրենին հուր կոչեւ նախկի :

Արփիացիք արփիդ հոգեաց, բորբոքելով զսիրա սիրակայծ.

Կարկառ զմատին ծայր ի Բամբիուն՝ ի քո եւ յիմնս Հայկազնի,

Որ առաջին՝ զոր լրսէիրդ ի բարձունս զերդ՝ յերկրէ հընչեաց,

Եւ հովիտք Այրարատայ ծաւալեցին զծածուկս երկնի.

Մըշտերդ պարուցն հոյլք առեալ դուլ

Ըզքանչացան ի վայր զանխուլ,

Ի վայր՝ որ նախ քան զամեն վայրս

Ձաստուածութիւն քո թարգմանեաց,

Եւ արձագանդք դեռածինք յայրս՝

Բարբառեցան յալուց Մասեաց:

Ամենասիւս նմանեալ հոգւոյն՝ ելեր բամբիուն յերկիր Հայոց,

Ձհամատարածսն վարելով տիեզերաց լուութիւնս.

Անդ Հրաշալին ըզհոգեղէն շունչն յիւրակերան արկ հողոյ ծոց.

Անդ շընչեաց մարդ, և սիրեաց շունչ, եւ սիրեաց զերդ, սիրեաց հնչմունս.

Յայնժամ ետեղծ զԲամբիունն սանծ՝

Ձաւադաքնար հանուրց ազանց,

Ձոր Յաբէթայն զարմն եռանդուն

Ըզբուամբ ածեալ՝ ընդ նախն երկրի,

Ժառանգեցոյց յիւր Հայկազուն

Յանդրանկագեղն ազգ, ազգ արի:

Արհաւիրք եւ մահարձանք ոչ արգելուն զՀայկա-
զն սիրտ՝

Արհամարհեալ ըզկափարջօք շիրմաց՝ ցայտել
ծուխ ծիրանի .

Հըօրագոյն հողաթեւիւքն սլացաւ ել կաց ան-
խըլիրտ .

Սիրեւիքն սիրացան, հարան ոսոխքն ըզդո-
ղանի .

Դարք բոլորին զյիշատակաւն ,
Յաստուածութիւն խառնի համբաւն .
Հովանանան նրմա երկինք ,
Ինքն հովանի երկրին իւրոյ .
Եւ գերեզմանքն սուրբ բազինք
Հայրենական ստեղանց սիրոյ :

Ո՛վ եռափայլ եռախորհուրդ կարմիր-կանաչ-կա-
պոյտդ Հայոց ,

Դրօշք հայրենի , յիէն առեալ դու զծալ ի ծալ
ծոցոյդ պարզուած՝

Մինչ ի ծովէն յաւիտենից ժամանակ նոր դեռ
բանայր ծոց ,

Այն ինչ երկնից հարթեալ՝ Հաստչին հրաման
զերկիր լաստեաց ,

Ի գիւ գալով բանայր ճակատ
Միջակառոյց սարն այն անջատ՝
Զոր Արարատ կոչեաց աշխարհ ,
Հայկազնն ասաց Ազատ Մասիք .
Անդ փրուեաց Տէր ըզգրօշուդ վառ
Եւ տաւաղեաց շուրջ ըզմարդիկ :

Անդ հովանոց Ագամայ, անդ տուն նոյի, ոստանն
Հայկայ՝

Որ քաջութեամբ բազկի, մըտացն ուշով զար-
մին սեփականեաց .

Ամենահաշտ աջօքն Աստուած յերկրի հայէր
միայն ի նայ .

Նրմա միայնոյ զնախանձելին քնարաց զբամբիւ-
նըն նըւիրեաց .

Քան ըզՊառնայ եւ զՍիրովնի

Վէհ ինձ բամբիւռն Հայկազնի .

Ի քէն ծընան երգք հայրենի ,

Քեւ մարզեցաւ ժայռ ու ափափայն .

Շնորհք յաւեւան բնութեան նախնի

Երբ դու լսելի արարեր ձայն :

Ի բամբ եւ բոմբ երկնադաշնակ սրտայարոյց բամբ
ուանդ Հայկին՝

Գուպարեցան Մասիք, Կովկասք, արկեալ ի ձորս
ըզսոնք Տիտան .

Ընդ չորք հողմունս վարդեալ վազէր յաղթանա-
կաւ Արամն արին .

Զիժն անարի սլայթուցանէր յոտին Մասեաց
խարտեաշ Տիգրան .

Թափեալ գոփէն սահմանք Հայոց

Յազատութեան ընդարձակ ծոց .

Իւղոյ մեղու խաղան հոսանք ,

Ծերք պարարին, պընդին արուորք ,

Գեղեցկագոյն նազեն կուսանք ,

Եւ բողբոջեն մանկուլթիւնք նորք : . . .

Պընդեաց Բամբիոն Հայկազնի . տիրահրաւէր ձայն
է առ քեզ .

Շահնգ չըլթայից եւ հեծութիւնք ըզքեզ կար .
դան դէմ գոռողին՝

Որ տապալեալ զաթոռս ազանց ճըգնի կանգ .
նէլ գահ երկնադէզ ,

Եփրատ , Բիկլաթ զպատուանդանաւն որպէս սը .
կունդք քըծնեալ սուզին .

Օտարաձայն չըրթունք հարիւր

Աղէրսարկուք առ խուլ ունին իւր ,

Պատգամաբերք եւ պատարադք

Ծագաց ծովու ու անապատի ,

Եւ ի խորոց երկրէ նուիրակք՝

Չբաւեն ի յաշտ սէզըն սըրտի :

Ազգք եւ աստուածք առ հասարակ տապալեցան
ցիր առաթուր ,

Լէրինք ոստեան , ամփոփեցան անապատք , ծով
հետի հատաւ .

Փոքրը միւս եւս փոքրը միւս եւս հրդեհեցին
եւ օդք յահուր ,

Եւ ասպատակ Բաբելոնի հարցի 'նդ հիւսիս ,
հարցի 'նդ հարաւ .

Ճակատեսցին եւ ընդ աստեղս ,

Կարդայցէ զՏէր ինքն յասպարէս : . . .

Ահա խորան Տեառն հարաւ սուրք ,

հարաւ ի հող պերճն այն տաճար ,

Աճառք մայրից ծախին ժանտ հուրք .

Եմոտ Սիոնն ի սուգ խաւար :

Հատան սաղմոսք Սաղեմայ, բլուրք Բեթելայ ոչ
եւս պարեն.

Գուշակ քո Տէր, գուշակ քո սուրբ՝ որ ընթեռ-
նոյր ըզհանդերձեալս՝

Հող ի գլուխ ընդ ջայլամարս երթայ կոծով յո
եւ վարեն,

Եւ ի ցրուելն Իսրայելի չգիտէ յոր ջոկ խառ-
նել ըզքայլս.

Յականց Գովզան մինչ ի Տափնաս՝

Լալեաց գերեաց ճապաղեալ դաս.

ՅԵփրատ պղտոր յուռեաց գիսակ

Սաղմոսարանք ճօճեն ի զուր,

Անկեալ կոխին զէնք եւ դասակք...

Եւ դու Տէր, ցերբ կացցես դու լուռ:

Օ՛ն անդր երկնից զօրութիւնք, առէք զիմ զէն
աստուածանազ,

Նիզակակից յերկրէ՝ զհիւսիս ձեզ յարուսցէ
աղցն հերապանծ...

Փռնչեանց բամբիւռնդ փառագոչ, Պատուէր
յինէն տուր յԱսքանազ,

Զիշխանս եւ գունդս Արարատայ, զամեն զար-
թո՛ տուն հայկազանց.

Ե՛րթ հայ նիզակ, է՛րթ ի Բաբել

ԶՍիսակ՝ հարուլ, զՅակոբ թափել.*

* Երեմ. ԻԵ. 26. « Եւ թագաւորն (Բաբելոնի), Սիսակ՝
արքայէ յետ ամենեցուն »:

** Խորեն. Ա. Իբ. « Վկայէ եւ Երեմիա մարգարէ ի բանս
» Իւր (ԾԱ. 27) հրաւիրելով ընդդէմ Բաբելոնի ի պատե-

Եւ դու Բամբիւնիւրդ Հայկազնի
 Ե՛րթ օգնական աւ Երեմի.
 Հա՛ր, լըւեցո զողբ Սիովնի,
 Կանգնեա զպարիսպրս Սաղեմի:

Բողորեալ յարմաւ ու ի հիւս հագնւոյ՝ Երթ արդ
 բամբիւն Հայոց,
 Զարթո՛ զուրուս յարեթածին եւ զսեմականն
 արշակունեաց.
 Ի Բագուանէ ի Բագաւան բարձրացո՛ զգործ
 քաջարանց քոց.
 Հարան հէնք հիւսսի, հոյլք հռովմոց, Արեաց
 եւ Անարեաց.

Երգեսցէ Արոյր պերճ վիպասան
 ԶԱյրաքաջն՝* հօրն իւր օգնական,
 ԶԱլանագնեայն դըսարիկ ծաւի,
 ԶՎիշապազունս տապաստ կայթիւ,
 ԶՏորք եւ Տրդատ ի գու կռուի,
 ԶԱսպետ, զՄամկուն գոգցէ՛ բամբիւն:

» րազմ. Հրաման տուր, ասէ, այրարատեան թագաւո-
 » րութեանն եւ ասքանազեան գնդին »:

ԹՈՄ. ԱՐԾՐ. Ա. « Կիւրոս առնու զԲաբելոն եւ արձակէ
 » զգերիան Հրէից. ընդդէմնորա զօրաժողով եղեալ... ազգ
 » բարբարոս խուժադուժ... (Տիգրան առաքէ օժանդակ
 » Կիւրոսի 40000 արս, որք) տուեալ պատերազմ... ամսօ-
 » րեայ մի ժամանակ, յորում ոչ սակաւ քաջութիւն նա-
 » հատակութեան ցուցեալ զօրացն Հայոց... եւ զօրդիան
 » Իսրայելի առեալ գնացին յաշխարհն իւրեանց մինչ ի
 » սուրբ քաղաքն Երուսաղէմ »:

* Մմբատ բիւրատեան, սպարապետ Արտաշիսի Բ, հօր
 Վրուրի:

Բամբինն Հայոց, բամբինն անմահ, օճան աղանց
 ու երկնից անգամ,

Ըզմէ լուսթիւնք եւ մուացօնք, եւ դարք դան
 դաղք եւ ահափետ...

Սթափեանց, փորնչեանց, տուր զպատուէր
 Տեանն, եւ ՀայուԹիւնն հսկայանդամ

Եռանդն ի սիրտ, հուր ի բազուկ, երգ ի բե-
 րան՝ զիմեսցէ զհետ.

Ոստիցէ բաղդ ի կառս Հայկին

Ընդ լուսածիր հետս Յարդգողին.

Եւ ծանիցէ յապուշ աշխարհ՝

Թէ միշտ հսկեն փառք հայրենի.

Վերապանայ եւ սիրտ խոնարհ

Ի դռինչ Բամբուանն Հայկազնի:

ՀԱՐՍՆԵՐԳ

ԱՌԱԳԱՍՏԻ ՆԱԽԱԾՆՈՂԱՅՆ

ՅԵԴԵՄՆ ԳՐԳԱՐԱՆԻ

Յանոյշ զըրգարանն ի բնագաւառն Հայաստա-
նեայց՝

Բարձրացի՛ր բամբիռն՝ անախտակիր տարփից
քարոջ,

Բարձրացի՛ր յազատ սահման ի թիւս ազատն
հողւոյ:

Ո՛վ մըշտապաշտօն սարկաւագունք սիրոյ լ՛եր-
պոց՝

Բաժիշտ զուարթունք, օժանդակաբար սուք
ինձ նուապել

Զաստուածահրատն որ յանձեռագործ առա-
դասին

Սըրտացուցանէր ըզնախահաւս ազգի մարդկան՝
Ըզսիրասկիզբն տղապատանս կուսից կենա-
կցաց,

Յանոյշ զըրգարանն ի բնագաւառն Հայաստա-
նեայց.

Մինչեւ անիծից եւ յորձանաց դերփեալ զեր-
կիր,

Մինչեւ սերմնաբոյս ինչ՝ այլ համայն աստուա-
ծաստեղծ.

Տարփա՞նք մահացուաց եւ անմահից ժամն եւ տեղին :

Օ՞ն անդր ի բաց ընդերկրաքարչ տարփից հեթեթանք ,

Քաւ մեզ ոսկի քնար , քաւ մեզ կապարձք Աստղկորդւոյն .

Մի յանարատս՝ արատաւոր անկանել կարծիս , եւ մի յանմահից սէր՝ մահացու հըպել արուեստ :

Յերփնակամար դօտի տէրունեան պարզեալ յԱդէն՝

Փանդեոն հարսանեաց նախաստեղծից առկա յասցի .

Ի լայնալիճն հրալար՝ հազար ճաճանջ հրեշտակաց

Յարգարեսցեն աղիս աղու սիրոյն նորընծայ : Ըզսէր Ագամայ եւ զԵւային երգեսցուք սէր .

Երգեսցուք զանմահ եւ ըզկուսան սիրոյն հանդէս՝

Որ խանդաղատեացն ըզսիրտ ծնողացըս մարդկութեան ,

Յանոյշ գրրգարանն ի բնագաւառն հայաստանեայց :

Զի՞ դու հիահրաշ դրախտապատիկդ երեկորեայ ,

Յորում յաւիտեանցըն Տէր մըտեալ ի խոհս խոհից՝

Զարարչատիպն հաստել հնարիւր օրէնս զուգութեան ,

Եւ զիպուծիւնն ի բանականս հաղորդել բնու-
ծիւնն .

Յանօսը ի թմբիր ըզդաստակերան իւր հանգու-
ցեալ՝

Խրամատ ընդ կող՝ աղջիկ կորզէր զԵւայն ան-
նրման ,

Ըզփարելի եւ հրաշագեղ քան զամեն կուսան :
Ինքըն Բարձրեալն ըզնախհարսանխարն հան-
դերձէր ,

Երկասիրելով քան հրաշակերտս ի վեցօրեայս .
Ոլորտածաւալ երկիր տաճար հրամայեցաւ ,
Եւ հարսնարան՝ ականակիտ քառեկացն հովիտ .
Խորան կապուտակ երկնախորանն համատա-
րած ,

Եւ ջահալոյցք ըսպիտակարանն աստղակաճառ :
Ինքըն փեսաւէր գայր անդրանկան իւր Ադամայ ,
Եւ հարսնածուս՝ հրեշտակս յըզէր աննրման
կուսին :

Տէր ելանէր որպէս արեգակն յամպոց բիւրուց
Եւ հրեշտակքն ըզհետ տիպ ճաճանչից լուսա-
հիւսեակ .

Բերիւր տէր ՚ի փառս յոսկեգագաթն այրա-
րատեան ,

Եւ յակնարկելն՝ շուրջ խըմբէին զօրք իւր
զուարթունք .

Տէր ակնարկէր լուսահոսօք բըբօք յաւերժիւք ,
Եւ բաժիշտք զիւրեանցն յարդարէին սիրոյ տա-
ւիլս ,

Որովք երգեցինն ըզծնունդ լուսոյ ի խօլ թո-
հից :

Օ՞ն երգեսցուք ըզսէր անմահից կուսից զուգից
 Յանոյշ դրրգարանն ի բնագաւառն Հայաստա-
 նեայց :

Բարձեալ բերեն զուարթունք ըզկոյսըն կողա-
 հատիկ՝

Ի նախազգած սլնդէլ հրաշից զոգին դեռաբոյս,
 Ու ի ցողածին ճեմեցուցանել մարգ վարդավառ,
 Մինչ նա դեռ ափշեալ սըրտաբախիկ շնչա-
 ծըփիկ

Իբր աղանեակ թեւադողդոջ ի բընկէն վայ-
 րանկ՝

Աչկունս ածէր շուրջ քաղցունեխս ընդ ծիրն
 եղեմական ,

Ընդ վայր անծանօթ՝ յանծանօթէ եկեալ վայրէ :

Սիւզ զովադին անկեալ զԱդամաւ քըշէր ըզքուն՝

Ի վարդայատակ դարեւանդին յորում հանգչէր,
 Յակնախըրախն յամենեբանն յատուածատունկ
 վայր ,

Յաւերթիւք յեւեալ ամենաբոյրն համասպրա-
 մօք ,

Քառից վըտակաց մանուածաւալ յորգորելով

Թեկն ի թիկին թըփինախիտ մըրաից մայեկաց՝

Զերկայնավարսն ի մէջ ունելով զուռին ճապուկ ,

Ի սըրսկապան հովանոցածեւ առադառախ :

Յանըրջոց հեզոց վերադարձեալ յարթնութիւն
 լուրջ՝

Մինչ այն ինչ դեռ ընդ վերացեալն հիանայր
 տեսիլ

Եւ ընդ բացառիկ կողիցըն դէսք՝ միտք ի վարան ,

Դրդմամբ սրախ զարեգակնալիւ աչքն ամբար-
 ձեալ՝

Ընդ բացխըփիկըն ժապաւէն ոստոցն ուռենեաց
 Փայլակնանրման յեղակարծումըն դիտէր լոյս •
 Հապա՛ նդմիջեալ ըզհովանոցեակըն վարսաւոր՝
 Ի կողարոյսն աչքըն բերիւր ի կին անդրանիկ ,
 Յեւայն կուսանաի՝ ի գեղաղէշն ի գլխովին ,
 Յանոյշ գըրգարանն ի բնագաւառն Հայաստա-
 նեայց •

Չետես մահացու չետես անմահ նրման նրմին
 Խառնուումըն շնորհաց , անմեղութեան եւ փափ-
 կութեան :

Յոստոցն ի քիշ հարթչեալ Եւայ՝ զԱդամ տե-
 սանէր ,

ԶԱդամ՝ նախատիպք արութեան , հայր հասա-
 րակաց •

Երկաքանչիւր համակնարկիք յիրար գիպէին . . .
 Ո՛վ հրամանուած հանդոյցք ոգւոցըն պարա-
 ւանդք :

Հայրըն մարդկութեան աստուածաշունչ պա-
 տեալ բոցով

Առ հովանոցաւ հանգըստոցին կայր ոտնառեալ ,
 Եւ հրաշացեալ պիշ յօրիորդըն զարմանազան՝
 Զայս առաջին գուշակաւոր արձակէր բարբառ
 Յանոյշ գըրգարանն ի բնագաւառն Հայաստա-
 նեայց •

« Սա՛ Լասիկ ոսկր յիմոց ոսկերաց , մարմին մար-
 մնոյս ,

» Սա կոչեսցի եղայր՝ զի յառնէս իւրմէ եղեւ •

» Սա ինձ կենակից ի յաւիտեանս ամանակի •

» Սովիմք զուգեալ արձակեսց՝ ի մէնջ աղգ մարդ-
 կութեան •

- » Եւ որք առ ի մէնջ սերեալ՝ Թողցեն այնուհետեւ
- » Ուստոր ըզհայր եւ մայր, եւ երթիցէ զեղառն ըզհետ.
- » Ձատուցեալ գըստեր ի ծնողաց զառն ըզկնի գնայցէ.
- » Երկոցուն եկեալ յիրեար՝ լիցին մարմին մի:
- » Այս բանք եւ դաշինք ընդ Աստուծոյ եւ Ա. դամայ »:

Ձայս անգր առ գրանդուջ դարեւանդին վարդեւորի

Կառուցեալ ճառէր արտակացու մարդն առաջին

Յանոյշ գըրգարանն ի բնադաւառն հայաստանեայց,

Դաստք իւր յերկինս, աչք յօրիորդն զարմանազան.

Եւ շունչն հրահատ սըրտացուցանէր զօրիորդն այն.

Եւ հրեշտակք ի հրաշքս լինէին, եւ Ա. էհն հաճէր: Իսկ մարդն հեղեալ զեղեալ յաւիւն նախասընունդ,

Եւ կեանքս նոր յանձին ըզգացեալ ոստչէր ի դուրս

Ընդ վարսաշարժն հովանոց՝ առ կոյսըն գեղավարս,

Ծըղիս մարզելով որպէս ուսաւն ի բնութենէ: Բազուկ յիրար կարկառէին չեւ յիրար ժամանք.

Ընդ խինդ եւ սէր տարուբերեալք՝ մերթ մօ-
տոյ մատչին ,

Մերթ հրաշացեալք՝ տընկեալք կառչին զինչ
վարդ առ շուշան .

Համայն ջրքնաղբ ամենեւիմբ իրերապատշաճք :
Ձեռն ի ձեռն հըպեալ՝ հայեցան , ոչ ինչ ոչ տե-
սին .

Աստուած ի միտս , ինքեանք միայն ի բնու-
թեան : . . .

Ո՛վ առաջնումն գըրկածութեան անախտ սըր-
տից ,

Ո՛վ առաջնոցն համբուրածին շարժագեղ չըր-
թանց ,

Եւ սիրայնոց սըրոց սըրբոց աչաց խայտանաց
հետազօտից անմեղունակ անտըխեղծ գեղոյն ,

Ում աստուածաշուքըն շնորհք անկեալ կան
հովանի .

Հրանիւթիցն անգամ տեսոյ զարմանս ակնահա-
ճոյ ,

Յորժամ կուածոյ ուլանն ի վեր առմամբ գողտր
Եւայ՝

Ձուգահասակ ըզկենակիցն իւր գտանէր Ադամ .

Եւ սա զնորայսըն համասփիւռ դեղձան հոպո-
պիս

Տրոհեալ մատամբք յայս կոյս եւ յայն բարձրիկ
ճակատուն՝

Կիտուածս ածէր վարդատեսակս ի կէտն համ-
բուրից :

Պըշնոյր ընդ մեղուակն աչկունս առատ քան
զարուսեակս ,

Պշնոյր ընդ զուարթ կարահնականար յունիցն
հիւսուած ,

Պշնոյր յեւեւեջ մանրիկ ծաղու յողջոյն ի դէմս :
Յոյց ոչ ընդհատ եւ կոյսն Եւա յԱդամ սիրա-
նայր .

Ի նոյն զարմանս ի նոյն ըզբօսանս զոյգ ըմբը-
նեալք :

Լըցեալք ըզձիցն առաջնաճաշակ անմեղութեամբ
Արձակէին շուրթն ի բարբառ , գարշապարս ի
խաղ .

Յեռեալ ըզփափկիկ բազուկ կուսին ի թեւն
հաստոյր՝

Աւանմահուղէչըն ծառ ընթացք առնոյր Ադամ,
Զաստուածադիրն ուսուցանելով սպատուէր կէ-
նաց ,

Դաստիարակէր ըզքիմքն ի միրգն ամենահամ .

Եւ յոստ անթառամ համախառնեալ զընտիրս
ծաղկանց

Շըրջաբերէր զվարսանազիկ գլխոնն եւ ժըմտէր .

Շիկն անուշակ յաւելլով գիմացըն գրգուելեաց :

Ըզգնալի առեալ ի հեշտաճեմ գրախտին շաւեղս՝

Նըշանակէր զերանութեան իւրոյ ձիգ սահմանս

Յանոյշ գըրգարանն ի բնագաւառն հայաստա-
նեայց ,

Եւ ըզբնութիւնըս կենդանեաց իւրոցն հնա-
զանդից ,

Զամհհագոյնս ի սպաս կոչելով հեզոյն տիկնոջ .

Գահաւորակ՝ ըզբլրաձեւ փիղըն վիթխարի ,

Ասպաստանիկ՝ զահեղամուռնչ զառիւծն հերա-
պանծ ,

Եւ անդրու վար՝ ըզխրխրնն ջախրոխա ձին ճախրասլաց,

Հովանեակ՝ զարծուի վարազաթեւ արեւադէտ.
Յառաջնն թացիկք՝ հաւուց երամք գեղափետուրք.

Քարոզք քաղցրաձայնք՝ բարձրաբընակ ճանճկէն ճընճուղք,

Եւ հետեւակք՝ սիրամարգք, փասեանք եւ դրախտահաւք,

Եւ կասուտակ մըկանանց լըճաց մակոյկք սլարզեալք՝

Ձիւնփայլ պորից զուգառագաստ թիկանց սլաղպաջուկք.

Եւ շուրջ քըճնատուք՝ դառինք, սրկունդք եւ աղաւնեակք.

Որովք հորդան տըւեալ եւ չըրջան առեալ հակիրճ,

Գամ մի մատնանիչ եւ գիտութեան չարին ի ծառ՝

Թիկնադարձոյց ճեպընթացիկ կըրթէր ի փախուստ.

Յանուն չարի եւ մահու՝ խուն մի քըստմնեալ Եւայ՝

Յերկնապարզիկն հուպ ընդ հուպ դառնայր ի զուարթութիւն.

Եւ զուգաճեմք ի դարեւանդ դառնային վարդից,
Ըզկէնդանեացն արձակելով ջոկս յիւրուրոյն կայս,

Յանոյչ գրգարանն ի բնադաւառն հայտատահեայց:

Իսկ մինչ երկնապար իշխանականն տըւընջեան
 Ժամուէքն արփենեօք համառօտեալ զօր վեցե-
 ըրր

Տրավարսիւք զըսպեալ ծամիւք սահիւր ընդ ա-
 րեւմուտս՝

Խաղաղըն բնութիւն խաղաղագոյն կըրթէր ի
 պահ՝

Գըլէր խարտեալ մահիկն յոսկեկումբն Այ-
 րարատայ՝

Տարածանելով քօղ գիշերւոյ նըրբաթաղանթ ,
 Սեաւ ընդ կապուտոյ անկեալ բեհեզ ընդ ծի-
 րանւոյ .

Ընդ որ բեկբեկեալ լուսակարկաջ բուլիցն ե-
 րամբ՝

Յիւրաքանչիւր պատշըգամաց փայլ փայլ վայ-
 րակնեալք

Նարմանազուկ յորրան ջուրց՝ լուսոյ սփռէին
 գէսք ,

Յանոյշ գըրգարանն ի բնագաւառն հայաստա-
 նեայց :

Ի լէրանց հովտաց յանտառածիր ծմակաց մար-
 գաց

Սաւառնեալ հընչէր սիւզ գիշերւոյ հեզամընչիկ
 Զեղեմական անկանելով օդով սիրայնով .

Մըրմընջէին մանրակոտոր ալեակք մեղմա-
 շարժք ,

Ուս յուս կըքեալ եւ կանգնէին պուրակք փափ-
 կամէջք .

Հեզանայր սօսիւն սաղարթաշարժ ծառաստա-
 նին ,

Հեզանայր խընկոց խոնաւաթեւ բուրումն ընդ
օդ ,

Հեզանային ձայնք հեշտախօս հաւուն գիշերւոյ
Յարձագանգաց վիմաց գեւ գեւ հողովմամբն յԵ-
դեմ՝

Հառաչանս սիրոյ համատարածն ազդեալ բնու-
թեան .

Հեծէր հեռուստ ձայն սահանաց յանձաւաց խո-
րոց :

Հանդարտիկ էր ժամ , հըծծանք մեղմիկք , լու-
թիւն ականորժ .

Հանգչէր երկիր , հանգչէր երկինք , եւ համայն
հանգչէր :

Շատացեալ եւ Տէր վեցօրէիւքն հրաշակերտու-
թեամբք

Ի յաւերժական անդրը ճեպէր ի խոր հան-
գիստ .

Հանդուցանել ըզձեզ կամեցեալ նախ՝ ո՛վ Եր-
կեակք ,

Որք յանգէտս առ սեանս տիրայարգար առա-
գաստիդ՝

Մինդ ի միւսոյդ յեցեալ ի յուս՝ կայիք հրաշա-
ցեալք

Ընդ աստեղատանց շողող կաճառս , ընդ թռիչս
յահուր .

Մինչեւ բարձրացեալ խարտեաշ մահկին ցոլայր
ի դէմքդ ,

Անձայնս շուրջ ըզձեօք ճեմեցուցեալ ծառոց
սլատկերս

Յանոյզ գըրգարանն ի բնագաւառն Հայաստա-
նեայց :

Յայնժամ ի բարձանց յոսկեգաղաթն Այրարա-
տայ

Հրահոսօք բբօք աղղեալ Բարձրեանն ի զօրս
հրաբունս՝

Նախհարսանեաց հրամանն ածէր սեռիս մարդ-
կութեան :

Իբր ի շինէ ծուխ ծայրակարմիր հողմածածան՝
վերացեալ շարժիւր բոլոր բանակն երգայար-
դար ,

Անտեսաբար շրջապատելով զՎարդից բըլլով-
Գայր յառաջէր գիշերապահիկ զուարթնեակ
քնքոյշ

Կենսաձիր ոստոիւն հովահարեալ շուրջ զԵղե-
մաւ ,

Եւ յառագաստն հրաւիրելով զամուսինքնն կոյս,
Յանոյշ գըրգարանն ի բնագաւառն Հայաստա-
նեայց :

Մըտանէր Ագամ ըզձեռանէն առեալ զԵւայ .

Եւ յորդալոյս հեղով աստեղց փայլս ի շէփորոց՝
Ընդ խորշխորշեայ սաղարթաձեղուն հովանոցին
Կային հիացեալք ընդ քրքմաւէտն հանգըստա-
րան ,

Բարձր եւ կակուղ թերթիւք ընդ կողերքն ար-
կեալ ուռեաւ ,

Իբրեւ սեղան սիրոյ 'նդ մէջ երկրի վերամբար-
ձիկ :

Եւ մինչ այն ինչ փարէր ըղնոքօք քընոյն բաղձանս
Ի հովածուկ բարսմանց զուարթնոյն գիշերա-
պահի ,

Սաւառնաթեւեալ յոսկեգաղաթն Այրարատայ

Ամբառնայր գայր ամենատարածն Աստուածու-
թիւն ,

Ձինչ բուրգն եռահրաշ կանգնէր վերոյ սրբա-
կապանին՝

Անճառական յայտնել խորհուրդըս մերոց ծնո-
ղաց .

Առեալ ըզդաստակ փափկիկ կուսին տայր յԱ-
գամայն ,

Եւ զաջ իւրոյ դաստակերտին կըցեալ յԵւային ,

Ընձիւղ ի մէջ ի կենսաձիր յեռլով ի ծառոյն ,

Ձանմահավայելն ուսուցանէր հանգէս սիրոյ ,

Եւ կուսական զուգութիւն , անհաս ի մահա-
ցուացս .

Եւ ամբարձեալ զաջն համաստեղծ՝ օրհնէր եւ
կնքէր ,

Կրկին փրչեալ ի դէմն նոցուն շունչ անմահու-
թեան ,

Յորմէ շնչոյ կենդանութիւն խաղայ ի մարդիկ ,

Եւ խաղայցէ՝ ցորչափ երկիր իցէ նոցին տուն .

Եւ ցօղագինս ըզնոքօք սփռեալ խանդաղատանս՝
Թողոյր ըզվայրն եռանդնագին բոցոյն ի տոչոր .

Եւ ծուխըն բոսոր շամանդաղեալ եւ շողագէզ

Ի սիրալիր սեղանոյն սլաց առ սլաց ցօղացեալ

Ըստեղնանայր երթայր կըցէր յաստղավարն
յերկին :

Ինքըն Տէր՝ ընդ ծուին ընդ բոցն ընդ սէրն ելեալ
նաղէր ,

Աչօքն հրահոսօք դիտելով դէմ ի հարսնա-
րանն .

Եւ հօգեղէն խըմբին ըզսիրոյն հրամայէր զերգ

Յանոյշ գրըգարանն ի բնագաւառն Հայաստանեայց :

Յայնժամ Սերուբն ի սրովբէից սաւառնացեալ դայր ,

Հանդէս առնէր հրաթերթեան թեւոցն եւ յառաջէր ,

Ձախեզերալուրըն լարելով փանդեռն հրաթել , եւ վարդայնոյն արձանացեալ Հանդէս դարակի՛ Երկնահեծան աղբբախիւն ածէր դռնչիւն մեծ : Ի դռնչ փանդռանն՝ հրոչակէին երկի՛նք եւ երկիր ,

Ու առհասարակ բնութիւն ըզսէր մեծացուցանէր :

Երբիւ չորբիւ երաժըշտապեան հընչեաց ըզսէր , եւ շունչն հոգեղէն ոչ հանդուրժէր բաւանդակել :

Մինչեւ բոլորն համաձայնեալ սպարու հրեղինաց՝ հաղիւ բառնային զամենաբաւ անուն սիրոյն , Ի նոյն յարաշարժ սիրոյ ակնէն առեալ խրախոյս .

Ձի թէ չէր նորա զսէր ընդ բնութեան հաշտարարեալ՝

Լայիլէզ ծախամբ սա յոչէութեանն ընկըրկէր վի՛հ .

Չիք առանց նորա սիրոյ ձայն , չիք կիրըս սիրոյ :

« Սէր » , բարձրաձայնեալ բուռն որոտայր փանդեռնահարն ,

Եւ Սէր կըրկնէին հոգիանութք միաբարբառ .

Յանոյշ գրըգարանն ի բնագաւառն Հայաստանեայց .

« Սէր, մեծ է սէր. լի է ամենայն որ էն՝ սիրով.
Ամենուրեք է սէր ու ի բնաւից կայ թափու-
յեալ.

Ոչ գիտաց ըզնա երկինք, ոչ եկն ի յայտ երկրի.
Հանուրց հուլից եղանուծեանց ի մի վայր գալոյ
Կայծ մ'ի կայծից ոչ թափեացեն ի սիրոյն հնոցէ.
Իմաստուծիւն ըզնեա պընդեալ մինչեւ յաւի-
տեան

Ոչ ժամանեացէ սիրախաղաց գարշասլարում.
Ըստուերականք են ըզգալիք. սէր միայն է իսկ:
Սէր, դու միայն ես էուծիւն, դու կեանք կեն-
դանեաց.

Զոր էն եւ զոր չէն՝ ի բռին ունիս ո՛վ համիչ-
խան,

Միահեծան ըծակ՝ վերբերիչ ատեղերաց:

Ոչ է տեղի թարց քո, ի քէն եւ անդր՝ ոչ սահ-
ման,

Եւազիմակն աստուածուծեան դու միայն կա-
յանք,

Եւ դու միայն անչափին դոս չափ անչափական.
Էնն էից յանհունն յաւերժական ամանակ՝

Զահեղահարչ զօրուծիւնքն ի քեզ անդրուվա-
րեալ՝

Խաղայր շուրջ գայր յընդարձակուծեան քու-
մըդ բնուծեան,

Ո՛վ ինքնաշարժ գահոյք, ո՛վ վարումն յաւետ-
ընթաց,

Ո՛վ սէր ամենայնք, սէր գլխովին աստուածու-
ծիւն:

« Արարածոց չէին սկտք, քեւ չըգոյր ինչ պակաս,

Ոչ յաւելին ինչ մի քեզ գումարք եղականաց :
Քանզի ծածկեալքն յանձին ծոցոյդ ելին յայտ-
նեցան՝

Յորժամ յուզեալ ըզմիապաղաղ ծովն յաւի-
տեանց

Ի մըշտամուայլ կարկառելով վըհից խորա-
փունս՝

Որ ի սկզբանէ՝ նդ ոչէու-թեանն ոգորէիր ,
Ներգործականըս սաստկացուցեր կամս հաճու-
թեանց ,

Եւ յանէից որսացար զտարըր տիեզերաց .
Չափ ընդմիջելով ի յանչափումս ամանակի՝
Հրամայեցեր յարդիւն դալ քումըդ գիտակցու-
թեան .

Յաղման կամացդ՝ անդէն ընդհանուր եղեւ որ
կանս .

Ի յաւիտեանցըն ծոցոյ խզեցաւ մեզ ժամա-
նակ՝

Ձանդրանիկն էից թագեալ ի դլուս՝ ըզլոյս սայ-
ծառ ,

Ձանօսրագոյնըն քօղոց ըզքեւ շուրջ սառեւոց :
« Սէր , դու զհամածիրն հաստատութիւն թար-
թիւ չափեալ՝

Սերմանեցեր իբրեւ մըղէղ զաշխարհս անարիս ,
Միում միում այլազան տալով կարգս եւ օ-
րէնս

Եւ միահամուռ դաշնակելով ի մի կանոն ,
Ձոր դու միայն գիտես , լըսես , վարես եւ հա-
ճիս .

Գու եւ ըզմեզ ի հոգւոյ քումէ արտակիտեր

Ըզմը շանուանդն օրինակեալ հուր բնութեանդ ի մեզ ,

Եւ զանմահական դահովք՝ օրհնից եդեր քարոզս :

« Դու նախամեծար ի բաղմաբիւր լուսաշխարհաց Ըզհողազանգուածս արարեալ գունտ մարդընկալուչ՝

Վեցիր կամացդ ակնարկութեամբ հրաշազան ստեղծեր .

Դու զծիր ծովու ածեր զերկրաւ գօտի շրջապտոյտ .

Թուլատարր օդով ըզվերնային լըցեալ գաւառս ,
Եւ բուսական ծածկեալ զերեսըն փաղփուն բնութեամբ .

Ի լերանց բարձանց մատուռակեցեր կեանքս ջրաբոյժ ,

Երկայնալիս յերակս երկրի խայտացուցեալ գետս :

Եւ զհող քրքբիր լըկիչ եդեր սանդարամետաց Ամեհամուղն անդընդաշարժն հրանուտ յորձանաց ,

Եւ զաւազ՝ խեթկիչ ասպատակաց ովկիանու Վրընջանըժոյդ փրրփրրաբաշ խաժից կոհակաց .

Զի զքոյդ պաշտեն դանդանաւանդ՝ հուր եւ ջուր վակժոյժք :

Ապ՝ ի նիւթախառըն յառաջեալ կենդանութիւնս՝

Զոլիրս զեւնոց եւացուցեր ի ջրոյ եւ հողոյ
Օդախաղացս , ալեւուղակըս , ցամաքահոխս ,

- Ի ձայնքն , ի խաղքն , ի կայանքն՝ ըզքեզ թարգմանելով :
- « Իսկ հուսկ այսքանեաց հրաշից եւ գլուխ նախառաջնոց՝
- Ըզգերարուեստն կառուցեր քո՝ մարդ ձեռակերտ ,
- Ի տարերց հանուրց մանրակրտիտ ձուլեալ մարմին՝
- Ըզքոյակերպդ արտափրչեցեր ի նա զհոգի ,
 Զերկնից եւ զերկրի առբերելով դէմքս կրրկին .
 Տուն փափկութեան ճարտարապետեալ նրմին զայս դրախտ ,
- Զըզձիցն օճան ի նրմանէն իսկ հայթհայթեցեր Զէգրն բանական , կոյս կողառիկ , ախպք քոց շնորհաց .
- Եւ ի սոցուն յառաջաբերել զազդ նրմանեաց՝
 Ըզհրաշալիս այժմ առադրես խորհուրդ զուգութեան .
- Խորհուրդ քոց տարփից՝ իւ յոչէից ըզքնաւս հաստեր .
- Եւ քովին զսոսա կընքեալ աջով՝ հաշտ ակնարկես :
- Ո՛վ սէր յաւերժ , որ յաւերժատիս սէրս աստ ծնանիս ,
- Զահեղ զօրութիւնդ աըպաւորեալ յարին Ադամ ,
- Ըզփարեւի բնութեանդ բերումն՝ ի կակուղն Եւա ,
- Եւ յերկոսեան՝ զարգասաբեր կամացըդ փափագ :

Ո՛վ զուգութիւն աստուածագործ եւ աստուածակերպ .

Լճուծք երկեկի՛ միշտ երրեկին յառաջացուցիչք .
Բոցոյ հրայնոյ նրմանեալ ընդ օդս ադամանակիս ,

Արփից հիւութեանց՝ ընդ ծիածածան ծրփինս ծովուց .

Շըրթնաշօշափն երկնից ոլորալց՝ ըզծրիւ երկրաւ .

Երկուց ճաճանչից որք անկանին ըզցայգն ընդ այդ ,

Եւ ի նոյն նարօտ զօդեալ անբաժ երանդ եւ բոյր :

Ո՛վ անմահութիւն անախտաբար մարմնախառնեալ .

Ո՛վ ամուսինք՝ սուղ ինչ կրսերք ի զուարթնոց կուսից .

Երկաքանչիւր յիրար վերբերեալք , լըրմունք անձանց ,

Ընդ որոց չիք ինչ անդրագոյն . որք միւս իցէք ես .
Հոգի յաւերժ թափեալ ի ձեզ՝ յառաջ խաղասցէ .

Ուստերք ծընցին յԱդամ նրման , դըստերք ի յԵւայն .

Ադամ իցէ հայր , Եւա իցէ մայր ընդհանուր :

Երանի՛ քեզ ազգ մարդկան զայս ձեւ սկըզբնաւորեալ .

Երանի՛ վայրացն որ կան սեռիդ ընծայարան .

Երանի՛ ձեզ ո՛վ նախք զուգահրաշ սիրակըյորդք ,

Որք ըզմեծատոհմն մարդկու թեան նաւթճէք
 ըզծայր :

Ուրախ լեր փեսայ կոյս , ուրախ լեր հարսնու-
 հիդ կոյս :

Քաղցրասցի՛ քուն , քաղցրասցի՛ն ձեզ անուրջք
 երկնն ծայք :

« Հա՛պա , սպաս հարէք տիրականիդ՝ լըմունք եր-
 կի .

Ե՛լ սէր , երեւեաց ի յարարածս ի քէն հաս-
 տեալս .

Համբուրեցէք ոգիք գիշերոյ զգէմս Ագամայ ,
 Շընչեսջիք սողոխք ի հոպոպիս մեղոյն Եւայ .
 Բուրեսցեն ծաղկունք բուրմունս անոյշ ի հարս-
 նարանն .

Հաւք արթնականք , արձակեցէք սիրոյ դայլայ-
 լիկ .

Խօսեցարուք սիրակարկաջ առուակք եւ աղ-
 բերք .

Հնչեցարուք լերանց արձագանդք ի վանդ սի-
 րոյ .

Հրացարուք ի սէր խոթուագեղ ապառաժուտք .
 Բացուստ ի բաց հառաչեա՛ սիրով ծովդ ալե-
 շատ .

Արիք աւիւծունք՝ սէր ի մորեաց մըւընչեցէք .
 Հընչէք , մի լուէք , օդք համաափիւս , ըզսէր
 հընչէք .

Ըզսէր՝ երկինք , ըզսէր՝ երկիր , ըզսէր՝ ո՛վ բնու-
 թիւն .

Համայն հաստուածք միաբարբառ հընչեցէք
 Սէր , Սէր . . . » :

Եւ սէր հըրդեհեալ բոցածըխէր զաննիւթն հա-
գագ .

Արկեալ զուսով զերդոյն լայնալիճ՝ Սերուբըն
սօս՝

Ընդ պարակցացն առ ոտս Յաւերժին խոնջեալ
դընէր ,

Յանոյշ գըրդարանն ի բնագաւառն հայաստա-
նեայց :

Եւ պահ գիշերոյն լըցուցանէր զօր վեցերորդ :
Իսկ անժամանակն Աստուած ժըմտեալ ընդ գով
սիրոյն ,

Եւ հաճեցեալ ընդ արարան համայն՝ զի բարի
էր ,

« Օրհնեսլիք , ասէ , եւ աճեցեալ բազմացա-
լուք ,

Եւ եղիցի սէր աստուածութեան մերոյ ընդ
ձեզ » :

Եւ հրահոսօքն ակնարկեալ բըբօքն առ հասա-
րակ՝

Գերովկիականս հեղոյր տարափս սիրաթա-
թաւ .

Եւ համօրէն բնութեան արբեցեալ եւ ուռճա-
նայր :

Եւ աւարտ հրաշիցն ըզհարսանիս մարդոյն դնե-
լով

Յանոյշ գըրդարանն ի բնագաւառն հայաստա-
նեայց ,

Ըզհոյլք դասուցըն վերնակառից առեալ ի
թեւս՝

Ելեալ սըմնայր ի ծայրըս ծըխոյ առագաստին ,

- Երկին քան զերկին ամբառնալով յանմուտս
 յէից ,
 Ի յանըսկիզբն յանմէջն յանվերջն հանդէք յան-
 հուն սէր :
- Հեծեաց երկինք , Թրընդաց երկիր , յոգւոց հանին
 վիհք ,
 Եւ համօրէն զըղըրդեցան աղիք տիեզերաց
 Զարարչագործըն վերօրհնելով եւ զմիշտըն սէր :
 Յօրհնիս սիրոյն ճուրնչեալ սարսեաց սրբակա-
 պանըն սուրբ .
 Բացին աչկունս ծիրանեփայլս սիրաքունքն ա-
 մուք ,
 Օրհնեցին ըզՏէր՝ որ շնչէ զքուն եւ սէր ի
 մարդ ,
 Եւ զերկոքումք ծանրացեալ աչս ի նոյն փա-
 կեցին ,
 Ըզխաղաղականս ըսպառեւ սահս յանդորր ամ-
 բիծ :
- Եւ ըյս լուսնի զհասարակաւ փարէր գիշերով .
 Եւ խարտեալ մահիկն յառագաստին կայր ի
 գըմբէթ .
 Եւ նըլաղէր ձայնն հաւուն ի ծառոյն կենաց .
 Եւ հաղ ընդ հաղ հառաչէր հեղեղըն հեռաւոր ,
 Եւ հաղիւ հրծծիւն օդոյ մեղմոյ գըրդէր զա-
 յերս .
 Եւ հանդէք բնութիւն համատարած յանդորր
 ի խոր .
 Եւ գիշերապահ ճեմէր զուարթնեակն յան-
 ձայնն յԱդեն
 Կենսատուին բարսմամբ հով ամեկով շուրջա-
 նակի .

Եւ քուն քաղցրիկ որորայր յանձնինչ լար
ըստուերաց .

Եւ էր հանգիստք եւ սէր կատարեալ անմահ
մարդկանն

Ընդ մորձ ստեղամբք հովանոցաձենն առա-
գաստի :

Ընդ որով նընչէր կուսան սիրոյն քուն կուսա-
կան ,

Յանոյշ գըրդարանն ի բնագաւառն Հայաստա-
նեայց :

ՎԱՐԴԲԼՈՒՐ

Մ Ա Հ Ա Բ Ե Լ Ի

Արփն այգածին վարսադիտակ ծիրանազարդ
 Հաղ մարգերտայեռ ցօղելով շուշանավարդ
 Յահանողիս շափեղայ
 Լոյս կարկառէր Աբէլայ •
 Ճողճայր ճոխաճեմ արեգակն ոսկեփրնջիկ ,
 Հուրջ առեալ շողայր շամանդաղն օգապարիկ :

Ի բլուրըս վարդին պատանեակն առոյգաբարձ
 Ճաճանչեղ ծաղկամբ հիւսասպակ ի հոպս հե-
 րաց
 Արեւելեան դրանցըն դէմ
 Խոսպայր խայտայր ընդ Եդեմ ,
 Թաթ ձիւնակերպիկ դընելով ընդ Վարդբլուր
 Ընդ զարմինազան նազելով բոյսըս մաքուր :

Հօտին ի հովիտ մակաղեալ Վարդաբլուրին
 Ի մանուածաւալ մարգածիր ի յեզր առուին •
 Ծայրիւք աչաց սիրակաթ
 Մարդէր դառինս անարատ •
 Թուենդ առեալ սըրտին ի յողջակեզն եւ ի ճեն-
 ճեր ,
 Բ՞ զանձն իմ , ասաց , Աստուած , ո՞ տայր քեզ
 նըւէր :

Հրեշտակք են հանեալ, հրեշտակք՝ զայն մաղ-
թանքն ի վեր .

Երկնից թաղաւորն հաճութեամբ լըւեալ ըզ-
սէր .

Սանդարամետք են սլացեալ

Զաջ Վայենի սրազինեալ : —

Վահ Վայէն, զեղբօրդ հատանէս ըզքապար ա-
րեւ . . .

Ահա եւ հոգի կարմիր, եւ թըռեաւ թեթեւ :

Իսկ խուճապեալ սէր մայրենի որդւոյն ըզձիւք
հուր հագագասիւիւռ ընդ ոլորտ ձայներ ան-
ձուկ .

Լըւան սարտեան գողգոջունք

Չորք եւ մայրիք եւ հողմունք :

Վառեալ կայր կառեալ գարշապար Եւայի մօր
Աւ Վարդից բըլլով անդ կառեաւ սէր սըր-
տակտոր :

Շուշանք են շարեալ ըզվարդիւ կարկըտահար

Սպիտակածըլի քորք եւ ծընողք աղէգալար .

Թեկն ի թիկին երկրապիշք

Բոսորակայն ի յաւիշկ .

Ոչ մայրեաց մըմունջ, ոչ ջուրց ծորք, ոչ ճիկ
հաւկին ,

Լոկ հառաչք հեղինք հըրդեհեալք յելս հագա-
ղին :

Այ, լացէք դառնեակք, այ աստղունք ու ակն
արեւու,

Ազամ եւ Եւա, քոյրահարսն Եմա եւ դու.

Այ Վարդբլուր, սուգ է զքեւ

Զուարթնօք մածեալ թուլաթեւ:...

Ո՛հ, որ ի Վարդոց յԱբելի քնարան երթայ

Յողոց ինձ հանցէ՛նդ բոցեղէն սուրն Եդեմայ:

Ի ՆԱԽԱԳՍՀՆ ՄԱՍԻՍ

Մասիս, ս՛կ լեառն, Էին փառօք ուռճալից .
 Մասիս, երկնից զուգահալորդ քան երկրաւ .
 Ո՞ր սըրտաբախ մասն ինձ տացի վերէլից
 Որ քո ազատ գագաթան բիծ չածէ բնաւ .
 Գո՛յր ինձ ինոյնդ յանկարծ թըռչել հրաշից սար,
 Զանմահու թիւն ծըծել գըլխոյդ հաւասար .
 Ո՛վ դու հայոց մեծաց արձան, հաւ երկրի,
 Եւ խանձարուրք համագոյիցըս սեռի :

Ո՛հ կենսաբուլիս, ո՛հ սիրունակդ ինձ Մասիս
 Ալեւորեալդ յարծաթհիւսակ բիւրեղեայ,
 Որ յաւերժիւք յիշատակօքըդ նազիս,
 Զլերինս համայն գրելով մանկունս առօրեայ,
 Ըսպասաւոր զտերեւաշարժն Ոլիմպոս,
 Գարշապարիդ քծնող՝ թռուցիկ Պառնասոս,
 Ուր երկրածինք՝ դից կառուցին օթարան,
 Ի քեզ Աստուածն հանուրց ըզնախըն կայան :

Փախերո՞ւք ցնորից մոլասայք ի կըղզիս .
 Կաքաւաքայլ խկուրհեաց մի ժպրհի պար
 Յազատավայր ի դարեւանդս ի Մասիս
 Սեթեւեթեալ ձրգել թեթեւ գարշապար .
 Ծըլմարտու թեան հիմանց՝ սուտ մի անկցի օղ,
 Մի աստուածեանն՝ ի ստուերակերպ առցի քօղ .
 Անքուն սիրոյն դուք երաժիշտք անդր ի վեր
 Կառուցէք քնար յազատ Մասեաց սարն ի վեր :

Հանդիսարան տիեզերաց նախաւուրց .

Մինչդեռ ըզճնունդ ակնարկուլթեանն թերա-
բամ

Իբր ի ծագաց անարարագիծն իւր ալուց՝
Նըկատէր Տէրն՝ ըզմեծ աշխարհս կիսակազմ,
Ձեռալ յուզէլ խուււրն տարերց վըհական
Հասունանալ գոյից յանձնիւր ի պայման,
Եւ վերացեալ արարչագործն հաճուլթեամբ
Ոլորտանայր ի ջեռուցիչ սիրոյն ամբ .

Արեգական չեւ էր չափեալ ասսարէզ,

Չեւ բընուլթեան լուսազգեցիկ բացեալ ծոց .
Դու անգորանիկ ընդ բալս աղջից դիզադէզ
Յարգանդ վըհին վակժոյժ առեալ թաւալոց՝
Երեւեցար, ո՛վ դեղասպանձ երկրի տար .
Չորմէ հարեալ բուռն անմահից անհուն սպար՝
Որպէս կաւ թուրծ ի հիւ ածեալ լայնարձակ՝
Ըզմեծադիր տարրացուցին զայս գընտակ .

Իբր երիվար մըրըկուտ ի սոյր ջերմանդամ
Յականակիտ մըխեալ բիւրեղ կարկաջուն
Եռացուցեալ պատառէ զխորս հէշտակամ,
Անզուսպ կոչոյ ստունկանելով հեծէլոյն,
Ի խորխտապանձ դու պարանոցդ ամէհի
Ձահէղն առեալ դանդանաւանդ աշխարհի՝
Ի լայնալիճ՝ վըհից ալեացն անդընդոց
Գաւակադեղ թափեր զերկիր ջըրակոծ .

Հերձեր բարձեր բարձրացուցեր ի վեր շէշա
Սոսկավիթխար վիտահասակ նիւս բոլոր,
Եւ ահագին կարկաջանօք վէտս ի վէտ
Անհուն սահանք իբր ասպաժոյժք մեծուուն

Ընդ բովանդակ անկերպարանդ մարմին
Դընդընչաձայն իջիւք թափեալ ընդ գետին՝
Հունըս բացին գետոց աղբերց անարեաց
Վ իշապատոյտ սողոսկմամբ յալս ընդերաց :

Դու որ զոտիւքդ ըզմերս տեսեր նախահայր ,
Եւ յուս՝ զերկրորդ բարձեր ըզճեր վերածնող ,
Անշուշտ եւ յայնժամ դու երկրի գրեցար ծայր ,
Մէջ անմահից եւ մահացուաց կէտ կոթող ,
Մինչ շանթեռանդն յանդընդոց թունդք ար-
գանդիդ

Ընդ ծըխաշունչ փողս որկորոյդ քարաքիթ՝
Կարկաջաւէտ ժայթքէին գունդ գունդ կոհակ
Յարահոսան գըստերց Ռասխայ մայր դայեակ .
Երկինք ըզքեւ զաղուամաղ թարմն արկին հիւս
Դալարաղուարձ իբրեւ շղարշ կուսական ,
Եւ յանարեւն աւուր՝ ցուցար ոսկեբոյս
Կանաչ գրոջակ սփռեալ խոնաւ ընդ սահման .
Զի՛ հեղիկ սօսք սաղարթագեղք ու եղեւինք
Ի սոյլ հողմոց յերկրէին նուրբ սըրինդ .
Քանի՛ ամբիծ շուշան ժամուն այն շողայր
Եւ մանուշակ սարկէշտ ի սորըս զփայր :

Իսկ մինչ ի գոգ բարձուն երկնի յեղակարծ
Գըլէալ գըրեալ թափառնաբար օդ կուտակ
Ըզհամօրէն ծըծեալ մաքուր լուսոյն բարձ՝
Իշխող վերնոց կամարաց արփ հերարձակ ,
Զարշալուսոյն շուշանափայլն եհերձ ծոց ,
Եւ յաշտիձան ծիրանեփառ դիրգ ամպոց
Վարդակարմիր եհատ զփայլակըն դիմաց ,
Քեզ՝ Արեգակն այն նոր զնախկին փայլ ցօլաց :

Ըզպեան աստեղց՝ ի գլուխ լերանց արքայիդ
 Ի նորութեան երկնից ու առուրց տեսեալ
 պերճ՝

Խուռն մեղանչէր արդեօք քաւդեայն անբը-
 թիթ,

Կամ Արամազն ի գիշերի լուսավերջ,
 Համատարած հանդարտութեանն ի պահու
 Ընդ հեզանազն յառեալ մահկին լուսատու
 Ընդ կարակնեալ գըրգանս եղջերց բոցաթեւ,
 Ծառոց ծաղկանց ցընցըղկելով ցօղ թեթեւ:

Ո՛հ, ո՞ յարդեացս եւ ինձ խուսել տայր զբաղ-
 մանց

Եւ Բիւրահան բըլըոց ի ստուերս իջեալ լոկ՝
 Սըրբովք ցնորիւք ճեմիլ ի հոյլս ծաղկանց,
 Ի խարտիշուկըդ ցայգածին պիշ աչօք,

Փողփողենէջըդ պարօղ քերքբ ոստոստող,

Որք զառաջին յօդս առնէին քայլավիտի՝

Զերկայնս հեղեալ լուսոյ գիսակս համասփիււս

Մանուածաւալ ի նընջախառն ի յաղբիւր:

Բա՛բէ, զո՞րս յայնժամ լըսէիք, խա՛ղք հովիտք,

Ըզձից յինէն հրամանուած ձայնս եւ թըռիչ:

Ո՛չ եւս անդ միտք յերկունս, այլ ծինք խկա-
 ութիք՝

Ոչ մաղթելով դայեկութիւն առ գըրիչ:

Ո՛հ, անդ, Ոգիդ, էին ազատ քո վայրբն, անդ,

Եւ անթարգման ըզձից՝ ոչ համր էր բերանդ:

Նախանձաւոր քեզ ընդ Մասեաց արձագանդ՝

Յերկնից խորոց՝ ուր տենչք թըռչին՝ դայր քեզ
 վանդ:

Ո՛հ, թէ դարուց նախնեաց իմ լեալ էր զաւակ,
 Հաստջին ձեռաց մինչ յայսնագոյն գիծ յերկրի,
 Եւ օրհնու թեանց շուրջ զէզոյր ցօղ երկնաուաք,
 Կամ ի կրկնում նորակերտին աշխարհի՝
 Ում ապաւէն արձանանայր քաջափայլ
 Անդրնգայաղթ լեառն իմ՝ զահէղ վրէժ լու-
 ծեալ:

Յոր սխրացեալ եւ հայէի սիգապանծ
 Զհանուրց փրկիչն՝ հովանի գոլ Հայկազանց:

Վ Տ Ա Կ Ն Ա Կ Ո Ռ Ի Ո Յ

ԵՒ ՀԱՍԱԿԻ ԶՈՐԵՔԻՆ

Ի սառնահալ Սարարադեան ծործորոց
 Վ ըտակ վըճխտ ընդ Աղուռոյ խաղայ ծոց •
 Վ էտ վէտ վիժեն ալիք խուն առ խուն ,
 Մէտ մէտ մըրցեալ մըխին մուն առ մուն :

Ընդ սար եւ քար հարեալ ժայթքի ջինջ փրփուր
 Եւ դարավազ տեղայ տարափ բիւրաբիւր •
 Հերձ հերձ առուք զոյդ միանան
 Հերկ հերկ յարախցն աղօս ման ի ման :

Ի սարատափ տասանակիրըն լերին
 Զորեքդիմի հայ հասակք կան յԱղուին •
 Եոյս շոյս հոսեն եւ կեանք ժամէ ժամ
 Փոյթ փոյթ հասակք փոխին յամէ յամ :

[նեակ]

Ծաղկունս տաճեալ մանկիկ մորձ զիւր նըմա
 Փափկիկ ափովն արբուցանէ ցուրտ ալեակ •
 Թինդ Թինդ առեալ կայտուէ բոյս առ բոյս ,
 Խինդ Խինդ շարժէ զաչկունս լոյս առ լոյս :

Եղբայրն աւագ ի հուր ջեռեալ երկակի
 Էիջուցանէ զամառն ի զով վըտակի •
 Հեւ հեւ փըչեալ յալեաց ծիր եւ ծիր
 Թեւ Թեւ հերձու դառնայ ժիր եւ ժիր :

Մինչ հայր նոցուն յանդաստանին քրտնաթոր
Ածուս գործէ արտորէկցըն յորդոր .

Յորդ յորդ հոսին կոհակք յանդոյ յանդ
Կորդ կորդ գետին փթթի աստ և անդ :

Իսկ հինաւուրց հաւուն նըստեալ առ երի՝
Դիտէ զհոսանս կենաց՝ յալին Ակոռի .

Պիչ սիչ հայի՝ նդ դոնդողս սահ եւ սահ
Նիչ նիչ ձայնէ դողդողս անճ եւ անճ :

Եւ ըզքառիցն հարեալ պաշտօն վըտակն այն
Յերասխ խառնի ու ՚ի ծոց թաքչի Վըրկանայն :

Ազգ ազգ մարդիկ յերկիր դան եւ գնան .
Հասկ հասկ հողէք յերկինս կան եւ մնան :

Հ Ա Ն Գ Ի Ս Տ Տ Ա Պ Ա Ն Ի Ն

Հաշտից հրեշտակ, արձակեա ձեռն յանդուհդրս
խոր.

Դադարեցո զերկնից ու երկրի խուռն ժըխոր.

Առ զիմ աղեղն լուսալիճ, կարկան յԱղին,

Անջրբաբեա՛նդ սահանս զուգակ կիսապնդին.

Հրաման յինէն աշխարհաց՝

Հաշտել դաշտել տարերաց,

Հանել յայտնել զիմս հաստուած

Ի մահակուլ սրատրանաց.

Զի ես բարւոյ եմ Աստուած:

Հրամանք հաստչին. արի բնութիւն, ել երկիր
կոյս.

Ամիտիին ամսք, բըղսեն եթերք նոր վարդա-
լոյս.

Ե՛կ յերեւան. անցին մըլըրիկք աւերածուք,

Թօնք թաթաւուչք եւ հողմք լուեն խուսեն
ծածուկ:

Ե՛լ երկիր, եկ երեւեաց,

Յոյց երկնի դէմս ամօթլւած.

Զի զերախախ իւր յիշեաց

Ու ապախտ արար քոյ չարեաց՝

Այն՝ որ բարւոյն է Աստուած:

Տուն տառապեալ ի համասփիւռ ալեաց տատան ,
 Ում աիեղէրք արամեալք չիշխեն տալ սա-
 տուանդան ,

Նաւակ Նոյեան , նաւահանդիստ քեզ ցըցուի
 աստ .

Երթ սահագնաց բազմեաց յԱզատն այն առա-
 դաստ ,

Որ անդրանիկ ի լերանց
 Հերձեալ զթաղանթ մըկանանց ,
 Կայ միջակէտ այնց ափանց՝
 Ուր մարդոյ դրախտ յարդարեաց
 Այն՝ որ բարւոյն է Աստուած :

Եւ որ միայնդ ունիս ի քեզ մասն անարատ
 Ընկալ զտապանս աստուածատուր քեզ՝ Արա-
 րատ ,

Խինձք մարդկուծեան , կրկին ընտրեալ լեր եւ
 որրանք ,

Եւ հովանի ազգի՝ որ քեզ լիցի ժառանգ : —

Ո՛վ հայկազուն տէր Մասեաց ,
 Քանի՞ զքեւ ուխք խեռ ալեաց . . .
 Այլ ոչ ջընջին հետք վայրաց՝
 Զոր Ադամ , Նոյ , հայկ կոխեաց
 Ու այն որ բարւոյն է Աստուած :

ՀԱՅԿՆ

Ի ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹԻՒՆՍ

Աստղունք զուարթունք լուսածղղիք,
 Աստեղք, արփւոյն հովտաց ծաղիկք,
 Ճակատ պայծառ ըզլէհազինդ՝
 Ըզբէջ եւ լանջ պըճնեցէք պինդ .

Քաջութեանց հայր եւ հեղինակ
 Յապետոսեան դիւցայաղթն հայկ՝
 Զարիականսն ձրգեալ ձեռս՝
 Թաւալ գըլէ զվերջին բեւեռս :

Զընդդիմամարտն երկնի՝ սպաներ,
 Օ՛ն, սիգաճեմ թըռիւր ի վեր .
 Աստղունք զուարթունք լուսածղղիք,
 Նահատակիդ բոյլ հապեօջիք .

Զերկին գրաւէ, թափելով զայս՝
 Իւրոյ զարմին երկնատուր հայս .
 Պաշտպան նըմին տէգ յարաճօճ՝
 Հրաշատ դաշտին հար ի խորուոյ .

Եւ հովանիս համբոյր աւուրց
 Հանգրբուանաց արփւոյն հանուրց՝
 Զառաքինի դըստերս, մանկունս
 Կառոյց յանմուտ աստեղատունս ,

Դարուց ի դար տանս Հայկազանց
 Վեհից ոգւոց յուշ եւ նախանձ .
 Յորչափ երկնիւք գայ ինքն ի գիւ
 Ու աստղիկն յուսէն չէ բացախիւ .
 Քերբք յաւերժիւք Ահեկ Մեհեկ
 Ազգ արասցեն սրտից նորեկ ,
 « Ըետք ըզգօնից հարց՝ ըզգօն լիք ,
 » Են այլ աստղուհիք լուսածրղիք » :

1846

ԳՍՐՈՒՆՔ ՀԱՅՈՑ

Ի տէգն արի շկահեաց Հայկ
 Էջ ի Մասեաց հիւսիսեակ .
 Ի յորրանաց քաղցր օդոց՝
 Ի ջին գարունիք մեզ Հայոց .
 Յօղք եւ բուրմունիք , երգք երանգք
 Նոր տան հովտաց եւ մեզ կեանք :

Ո՞ւր արտասուաց իմ ցօղք յարուգ մարմանդին՝
 Մինչ արտալած գնայի հանդէպ հիւսիսին .
 Մասիս թափէր զալինն ըզմեօք համատիւր .
 Ի խուլ թըմբիր ննջէր հովտացըս զեփիւր .
 Յայնժամ անիւք գէկին սառանց մեծք ու ա-
 հեղք ,

Դէպ երեսաց փախչէր աշուն մերկ եւ հեղգ .
 Տապաստ յանդոջ գընէր ամառն ամայի .
 Եւ , ո՛հ , թէ չէր յոյս գեղեցիկ գարնային՝
 Ողջամբ մընայք ասեմ հովիտք հովասունք ,
 Քաղցրիկ խոխոջք , լերինք , մայրիք եւ ծաղ-
 կունք :

Ի տէգն արի շկահեաց Հայկ
 Էջ ի Մասեաց հիւսիսեակ . և այլն :

Արդ մերժեսցի խարոյկ՝ զի գան վարդենիք .
 Զյեալին ձրգեալ ձրմեռն ի լեառն ըզկընիք՝
 Չեամբն եւ ամպով մեկնեցաւ եւ ի փախուստ .
 Ծագէ զգարունն Աստուած Հայոց՝ ի վերուստ .

Տէր , ասացին հարք մեր , շարժէ զամանակ ,
 Այլ լոկ դարուն է գրգուանացն զաւակ .
 Գայ պըտղալից ամառն , այլ նոյն տօթակէզ .
 Չըմեռն հասեալ ցըրտասարսուռ հարու զմեզ .
 Եւ յերկոցուն կոծեալ աշուն՝ կըթոտն այն ,
 Թափէ զտերեւս եւ մեկնի գնայ լըռելեայն :
 Ի տէգն արի շկահեաց հայկ ,
 Իջ ի Մասեաց հիւսիսեակ . եւ այլն :

Արդ ձիւնեղէն լերանց պատուարք բացեալ ծոց՝
 Զյորձանս թըմբեալս հանեն ի վաղ ծործո-
 ըոց ,

Ընդ բիւրեղեայ սանդուղս հոսեալ փրփրադէզ
 Կարկաշասահ գընան ընդ դաշտ եւ երէզ .
 Գեաք եւ վըտակք զնսխկին առնուն ըզմըր-
 մունջ ,

Աւետաւոր կենաց յայերս խաղայ շունչ .

Ծառք եւ ծաղկունք , լերինք եւ մայրք գոյն ի
 գոյն

Պըճնեալ կանգնին խոր յանդընդոց ցելս օդոյն .

Ո՛հ մանուշակ , ո՛հ համասպրամ բազմաբոյր ,

Հովտածիծաղ վարդ եւ շուշան լուսաթոյր ,

Ո՞ր յերփնազարդ ի խընկաւոր ձեր ի թերթ

Ոչ երգնուցու՝ զգարուն տարւոյ սեթեւեթ :

Երանդ յերանդ խառնեալ ձրկաի ծաղկանց հոյլ

Մինչեւ ի հայկն եւ ի դրացին իւր ի բոյլ .

Յօղք ի վարսից նոցին կաթեն յորդառատ

Տալ զարգասիս բազմազեղուն եւ պարարտ .

Զեղուն հընչմամբ զօղս երաժիշտք թըռչական

Զանտառ եւ մարդ , հանգոյն բամբուկանցըն Գող
 թան .

Յոսա ուր տերեւք գան ընդ ծաղկանց յէլէւէջ
 Փափկիկ բընկանց կախեալ ըզհիւս նրբառէչ,
 Ի սիրասուն գրրգան հըմայս կենսունակ,
 Եւ զերկնաթուիչ հանեն ձագուց ժիր բանակ:..
 Կապոյտ կամարն ի վեր, կանաչ ի ներքոյ
 Շող ոսկեթել յօդս անկանի կիտուածոյ.
 Քաղցր հովանիք մեզ տատանին ի մայրեաց
 Եւ զովագին հընչեն հողմունք ի Մասեաց.
 Յիրդ եւ ծոթրին ուլուց մաքեաց կաթնաբուխ,
 Ահա եւ մեզ խայրիք պտղոց գան կանուխ.
 Խայտան ի դաշտ հօտ եւ հովիւք հաւասար.
 Ծնունդք արձակին, նոր կեանք նոր սէր գայ
 յաշխարհ:

Ի տէգն արի շկահեաց Հայկ,
 Էջ ի Մասեաց հիւսիսեակ. եւ այլն:

Ի թաւս ոստոց պըճնին դամբանք եւ բագինք
 Եւ գունագոյն ծաղկամք սարեն հարսանիք.
 Այգուն այգուն հընչի բըլըոցս ի կատար
 Որսախընդիր փող փարազանց մեր գալար.
 Ի տառատոկ զըսպեալ թէթեւ գօտեպինդ
 Ժիր մանկըտի վայր ի վայրէ առնու թինդ,
 Եւ խոցք՝ Հայոց քաջաղեղանց առ ոտիւք
 Վախից ի վախ վագեալ գլորին եղջերուք.
 Հաստամագիւ սըացեալ բաղէ սրակըտուց
 Զորսորդախաբ վրէժ լուծանէ կաքաւուց:
 Տօնք ամանորք ի վարդագեղըն Վարդգէս
 Կենդանութիւն սըփուն չըքեղ ի հանդէս.
 Մինչ ոսկեկուռ թագն եւ մահան արքենի
 Յողջոյն բնութեան ցոլան ի դաշտս հայրենի:

Ո՛վ դու գարունն չբքնաղ՝ երկրիս հայր եւ գանձ,
 Աշուն ու ամառն ի քոց փթըթին նոր ծաղկանց.
 Ձդանդաղ դալուկըն՝ ձմերայնոյ դու մաշես
 Ի ծոց երկրի նընջեալ սերմամբքն և անտես:
 Գարուն, դու կեանք դու հոգի բընութեան.
 Քեւ ալեւորք խայտան յաստիս մանկութեան.
 Ո՛հ, թէ անդարձ ճակատագիր մեզ չէր հին՝
 Քեւ ընդ ծաղկանց մեռեալք ի կեանս դառ-
 նային.

Բայց և բողբոջք ի գերեզմանս հարց ըսփիւռ
 Ձանմահութեան առհաւատչեայս տան մեզ
 բիւր,
 Թէ՛ եւ հոգեաց յերանաւէան յԵրազմոյն
 Չիք յեղանակ այլ՝ բայց յաւերժըն գարուն:

Հ Ա Ր Ք

Անուանէ (Հայկն) զանուն լեռնադաշտակին
 Հարբ . այսինքն թէ Հարբ են աստ բնա-
 կեալք ազգի տանն Թորգոմայ :

ԽՈՐԵՆ . Ա . Ժ .

Յերկիր հայրենի , բովք իմ կենաց եւ խանդից
 Ի վայրըն սիրուն ազատութեան ծաղկաճեմ ,
 Յոստանն իմ նախնոյն հեղինակին հըսկայից՝
 Ուստ՝ եւ աղեղամբ ու եհար զՏիտան դիւադէմ ,
 Հան զիս , Ոգիդ Հայկազանց՝
 Ի լեռնադաշտն այն Հարանց ,

Յորրանս հայ յուսոյ , յաստուածաշուքն Հայկա-
 շէն ,
 Ի խոր հընուծիւնս ու ի նուիրական հովանիս ,
 Յոր բաստք հոմազանցս անկերպք ու անծինք
 Թեւածեն ,
 Մինչեւ վէհ մուծցէ զնոսա յոգիս արժանիս ,
 Եւ յարուցէ սերունդ այլ
 Լաւաց Հարանց զուգափայլ :

Վէհն այն՝ մինչ ձրդեալ աջ բարութեան՝ կառոյց
 մարդ ,
 Յահունս աղբերաց հայոց բարձանց կազմեաց
 տուն .

Աջն այն գըթութեամբ պարզեալ երկրորդ
յԱրարատ՝

Ըզնաւըն կառոյց, յորմէ երկրորդ մարդկու-
թիւն

Ի նորոգեալ սուրբ երկրի

Դիտէր զՀին տունն առերի.

Իսկ ի ստորանկեալ մինչ էջ յովիտ ճէտ Նոյի,

Ու ամբարձ Բաբելոնն աշտարակաց խրոխտ եղ-
ջերս,

Եւ ել բըռնաւոր ցանցել զերկիր ամայի,

Աջն այն՝ զօրութեամբ երրորդ անգամ զտիե-
զերս

Թափեաց ի ձեռն առն արանց,

Ու եհան յերկիրս այս հարանց:

Լըցեալ կուռ վրիթուք զկապարճ քաջին շան-
թաձիգ,

Եդ ըզայն թիկամբ՝ հետամըտիցն յարհաւիրս,

Ելլոծ զաղեղն հին, նումա զնորն ետ զօրաւիգ:

Եւ երեքթեւեանն յաջում՝ հօրդէր նա զեր-
կիրս.

Կանխէր բանայր յոյս՝ սահմանա,

Եւ հետք ոտիցն իւր յարձանա:

Երիր հարիւրովք՝ յորս արութեանց թիւ ոչ գոյր՝
Սըրտեայ համհարզիւք՝ զազատութիւն պա-
հանջեր.

Լէրինք սարսէին, դետք շրտնուին թաքթաքուր՝
Յանկոխ ավափայս տեսեալ հըսկայս դանդ-
րահեր.

Եւ ծածկէր ձոր եւ երէզ
 Ի ստուերս մարմնոց մեծադէզ .

Մինչեւ ընդ բարձունս անցեալ բազումս ժիրք եւ
 սուրբ ,

Անհետ ընդ շաւիղ , յանմարդաձայն անապատ՝
 Զոր ազգք Կորդուաց գոռք լըցին յետոյ եւ
 Վասսուրք ,

Պատեալ եւ զքեւ , կոյս ծոց Բըզնունեաց շի-
 նաշատ ,

Ի բարձր հասին լեռնադաշտ
 Ի ծաւալմունս լըճացն հաշտ ,

Աւ որս սուրհանգակ Բադրեւանդայն ծաղկա-
 զարդ՝

Յեւից արփւոյն ձայն արկեալ ընդ ծերսլըս Թա-
 քունս՝

Շըրթամբըն շափիւղ Արածանի ալէբարդ ,
 Փուլթայ Ի Տարօն գեղապարեւ ըղՄամգունս .

Այն խանձարուրք հայկազանց
 Եւ այն երկիրն էր հարանց .

Երկիր՝ զոր եցոյց ցուցողն յանուրջս աղեղանն :

Անդ հայրն ըզկայ՝ ոնոյր , ցըցեալ ըզտէգն Ի
 միջի ,

Որդեաց ու ընդոծնաց տայր ցուցանէր ըզսահ-
 ման՝

Եղեալ նետաձիգ ակրնկալուացն առաջի .

Եւ ուր վարսէր նետ քաջին ,

Շէնք բոլորեալք կանգնէին :

Իսկ ինքն ի դաշտին յասպարաձեւ բարձր ի պորտ
Շինէր իւր ոստան ըզհայկաշէն գեղեցիկ .

Ահառն ի կենդրոն կանգնէր ըզգահն անդըրդ ,
Պարիսպ անմատոյց՝ սիրտ և բազուկք քաջա-
ձիգ .

Եւ ի ձայնէն հաստեալ արք՝
Լինէին քաջք հայոց հարք :

Յայնժամ ՏեսչուԹեանն ակն յանձանօԹս հեռա-
տես՝

Գըրգեալ գորովեալ ի հարսն հայոց եւ ի
ճնունդս ,

Անտուտ նըկատէր զապա տոհմից մեծ հանդէս
Ալեաց պէս զալեաց հետ ծաւալեալ տար յան-
դունդս ,

Ի ծովս քառեակ հակամէտ
Ըզհարք կալեալ միջակէտ . *

Յոր զաջն յեցուցեալ՝ մատամբն հրաշից գըծէր
շուրջ ,

Ազգի տանն հայկայ եզրասահմանս ընդարձակ .
Յարփւոյն մարզէ զՎաղբք , ծանրակոհակ ալիս
լուրջ ,

Զանժոյժն Ասքանաղ ի մուտս եւ բարձրն
Մաժակ ,

Վէմ հիւսիսոյ՝ ցուրտ կովկաս ,
Եւ Տաճկաստան ի հարաւս :

* Հարք գաւառ ոստանն Հայկայ՝ գոգ ի կենդրոնի կայ
բուր չայաստանեայց՝ Մեծացն եւ Փոքուն միանգամայն :

Զայն նա Հայկայ, Հայկն առնէր Հարանց մատ-
նանիչ.

« Այսքան արութեան ու ազատութեան են
սահմանք,

Ո՛վ Հարք հանդերձեալք մերոյ գրոհիս քա-
ջուղիչ,

Զոր ցուցին երկինք՝ բարեաց ու արեաց միշտ
պաշտպանք.

Լաւրս լերուք, լերուք արք

Եւ եղիջիք անըսպառք:

« Ըզօնէլ նըշկահեալ արիաբար մէք միայն

Ստացաք զտիրատուրս երկիր. սահեւ գործ է
արդ.

Ագահն այն որսորդ գայցէ զմեր հետ շամբք
համայն.*

Զձեռնարկ արութեանս բովանդակել է մեզ
պարտ,

Եւ յիշատակ տալ ազանց

Թ՛ երկիրս այս գինք են արեանց.

« Զանիւք հրամայեաց ստանալ սրահեւ զհողս այս
Տէր.

Գործէլ՝ նախ մարդոյն ու ասլա ի քիրան ուռ-
գեւ.

* Բեւայ բասրեալ զՀայկն հրաւիրէր գալ ի տուն իւր եւ
ի գործ ունել զընտան որսականս. իսկ քաջին արհամար-
հեալ զնովաւ՝ շուն զնա եւ երամակս շանց զգողովուրդ
նորա կոչէր, ըստ Սերիոսի:

Չերկրորդն ամեալ հայր՝ խառագոյն ըսնա
կարգէր,

Ի խոփ եւ յարօր ըզկեանս եւ զտուն կայկայել.
Երրորդ մեծեալ ասա՝ հարբ գուք.
Կալջիք բըռամք եւ զինուք:

« Ի զէն, հարբ հայոց, թէ զայդ սիրէք ձեզ ա.
նուանս.

Ի զէն հայկազունքդ իմ, արբ պարսից ու ազե.
ղանց.

Կօխեաց Բեւ ըզտուն Կադմեայ, ի հարս տայ
հորդան.

Դիտէք զամբոս խուան հրոսուն ի գլուխս անգ
լերանց.

Մի զանգիտէք, նոքա սարուկք,

Ազաա ծնընդոց հարբ էք գուք:

« Ես եմ հայկն, եւ գուք հայկայ սերունդք ան.
վըկանդ.

Երթամ զԲեւ վանեւ, արիւ թոռանց իմոց
հարբ,

Յուսոյ զաւակաց այսօր բացցեն զէնք զար.
դանդ,

Յերկունս կորովեաց կորովալիւ ծընցին արբ.

Քաջք, կեցցուք քաջս եւ մեռցուք,

Եւ զոր ստացաք՝ պահեսցուք »:

Ողջամբ մընայք մարբ հայոց, իջին հարբն ի դործ.

Անտառք շարժեցան, ու երկիր գողայր ոսնա.
արով.

Սըրեալ զբաւենիս ի սլաք՝ կշուեն շեշտ ի փորձ,
Սուլեն կարին օդք, Թափին տարափք քան
զամպրոսս .

Յառաջէ Հայկն հըսկաքայլ
Պընդին որդիք վաղ եդեալ .

Երդուեալք զյաղթութիւն կամ զմահ ի յոյս ա-
պառնի ,

Թափով թըխաթոյր մըրըկաց մըխին ի ըյն ձոր .
Սարսուռ վըրժահան հարու զհըսկայս զգո-
ղանի ,

Որոտ առ որոտ գոռան բանակքն ահաւոր .

Մանչեն գաղանք ի մորեաց
Հընչին փասպարք անձաւաց :

Ճայթէ վըէժ վէհին՝ արդարութեանն արբանեակ,
Ընդդէմ գուպարմամբ դարանակալ գուռղին՝
Ձորոյ զանհանձարն հարեալ յերկիր զամբար-
տակ՝

Եթող նըմին գամ մի թոյլ՝ գիտել զչափ անձին .

Նա ոչ գիտաց , այլ եւ գայր
Ձոր ոչն որսալ կարէր զայր :

Դրդեալ ի բարձանց , ու որոտացին փողք հըե-
ղէնք ,

Եւ էջ զօրութիւն վարագուրեալ ի Վարագ .

Ագոյց հօրն հարանց զահ իւր ի զրահս , վըէժն
ի զէնք ,

Կանդնեաց ըզգանգուրսն հրաչէկ , յաչացն հան
կըրակ ,

Եդ սոսկալի՝ նմա բարբառ
Եւ աջ ի գլուխըն կարկառ :

Մարտեաւ նա զմարտ Տեառն . իբր արհաւիրք ի
վըհից ,

Կամ ծուխ ի հնոցէ՝ նդ եռակարգեան զօրսն ի
գուրս՝

Ոստեաւ բարկաճայթ . յայնժամ սպակեաւ Բեւ
յերկնից .

Փախուստ եւ վերելս փորձէր յորմէ՝ ջն ի բը-
լուրս .

Եւ էր յինչ ոչ ձեռնհաս ,
Զի զհայկն ետես եւ զօրհաս :

Ամբարձ հայրն հայոց վէմ ապառաժ եւ սար-
սեաց ,

Զաղեղնըն վարեալ ձախով՝ կրուեալ քան ըզ-
կամար ,

Տանէր ընդ ուս աջ ըզլարն , եւ զնետն արձա-
կեաց . . .

Մարտիկքըն մածեան . . . նետըն թուուցեալ
երկնապար՝

Ընդ Բեւլայ սղինձ լանջադրուոն
Եմուտ եւ ել ընդ թիկունս :

Եհար աէր ըզբուրգն ամբարտաւան որսորդին ,
հայոց հարանցն հայր՝ եհար զգուռոզն ինքն որ-
սորդ .

Անկաւ Բեւ . սարսեն գեւք , գիւցազուհքըն ցըն-
դին .

Սուղաւ արուսեակն երկրի յանդունդ թլիա-
յորդ ,

Եւ աստղ Հայկին հօր Հարանց
Կառեաւ յերկին լուսապանձ :

Մատի՛ր արդ յառաջ նահատակ տեաւն եւ Հայոց,
Կոխեա՛ զհակառակն երկնից եւ տան թորգո-
մայ ,

Դեղեալ յըլեա՛ զգին ի նըշաւակ բարձանց քոց ,
Ի տես եւ ի վըէժ շուրջ ոլորաիցն Եդեմայ .

Եւ ծանիցեն ազգք եւ դարք
Թ՛ արդարեւ անդ Հայոց Հարք :

Իջէք վիմաբլուրք յԱթուրացիս առաթուր՝
Ծածկէլ զորս հարին Հայք՝ ի մըթին Գերեզ-
մանս .

Հայոց կոչեսցի նա Ձոր , յահեղ բեղեանց լուր :
Երթայք յոստան , քաջք արանց , ի տօնս յաղ-
թականս ,

Դրոշմել սլաքօք զանունդ՝ Հարք ,
Եւ ընթերցցին անդուլ դարք : ...

Օ՛ն , անդր երթիցուք մեք անդր , հողիդ հայրենի ,
Կոչեալ ի ծմակաց զաստուածակերսլ ուրուա-
կանս՝

Ազգէլ սիւգ յորդիս զփառաց ու արդեանցըն
նախնի .

Ու անջինջ ի յուշոյ կըուել կոփել անդ արձանս՝
Ուր Հայկազանց կեցին Հարք ,
Հանուրց հարանց վէհափառք :

Ի ՀԱՅԿՆ

ԵՒ Ի ԲԱՍՏ ՀԱՅԿԱԶԱՆՅ

Ազունք հայկայ, անդրանիկք յարս եւ յարիս,
 Ելցուք ի բաստ աստուածանշոյլ աշխարհիս.
 Հողմն անմահին զազինս ցըրուէ՝ նդ տիեզերդ,
 Հայոցս օժտեալ զոստան մարդոյն իւրակերտ.

Օ՞ն անդր յարեգդէմ

Երթամք ի յԵդէմ

Զազատ զանոյշ շնչէլ շունչ.

Յերկնից ի ցօլ հաշտ

Յերկրիս կակուղ դաշտ

Կասել ծաղկունս քրքմափունջ.

Ելցուք առոյգք ու եռանդունք

Ի փառս ու ի սէր զըւարթունք.

Ի բայ, վատն ի բայ

Երկիւղ եւ կասկած,

Հայրենասէրք աննրկունք:

Բոմբիւնք թմբկաց տոփեն լերանց ի լերինս.

Հայկայ հրաւեր վառէ զորդիս զիւցազինս.

Ի հարաւոյ հեղեղեաց Բէլ բրնաւոր,

Արիք ընդդէմ. հարցին, դարձցին կորակոր,

Խայտակն հայկայ զհետ

Որդիք զուգահետ՝

Հասին արծուիք երագունք .
 Շկահեն յաղեղանց
 Խոււմբք արի արանց ,
 Թօթափին ցուրտ դիակունք .
 Հաստաբազուկ քարշէ Հայկ ,
 Տապաստ գընին դոռ հըսկայք .
 Հարեալ յեռաթեւ ,
 Ընդ Բեւ չարադեւ ,
 Ի Ձորն Հայոց՝ անկանգունք :

Տեսի՛լ ահեղ ի նշաւակի տանն Հարանց .
 Նեբրովթ նուաճեալ ի յայսն որդւոց եւ կա-
 նանց .

Ի լայնալիճ յերկնախրախոյս յաղեղանց
 Այգպէս արկցին որք յողան գէմ՝ Հայկազանց .
 Որդիք Թորգոմայ
 Ժառանգք Եդեմայ ,
 Բարձցուք խրախոյս յԱստուած մեր .
 Պըսակ ի ճակատ
 Ի ձայն յորդառատ
 Առաքեսցուք փառս ի վեր .
 Բամբուունք մեր բարձր հընչեսցեն ,
 Լերինք եւ ձորք կրկնեսցեն
 Զառս քաջաց նախնեաց ,
 Քաջալեր որդեաց
 Դարուց ի դարս սլատմեսցեն :

Ի ժիր յառնել ի գործ Թոռանց Թիրասայ
 Կանչեն կարկառք , հրձուին հոսանք Արասայ .
 Արամ , Տեղրան , Տրդատ , Վարդան եւ Վահան ,
 Ի ձեզ սլարծի եւ անմահ կեայ Հայաստան .

Խուճապէն ոտիսք
 Քաջացդ ոտնակոխք
 Յարիւն ի ժանտ ապաժոյժ .
 Յանկէլոց վերայ
 Հայկազն ի քուն կայ ,
 Եւ ի շիրմին անդր աշխոյժ .
 Զի զէն խաչին փրկչաւանդ
 Հսկէ զնովաւ անվըկանդ .
 Սուրբ են հայ դամբանք
 Յանթառամ դրասանդ
 Յեռեալք յարտօսր ի յանոյշ :

Հոգիք հայոց հարանց անժոյժք յերկնից հիւ՝
 Տեղան յորդիս սուրբ հայրենեաց հուր գըր-
 դիւ .
 Պարթեւք , Մամգունք , Բագրատօք զողիս մեր
 վառեն ,
 Գրիգոր , Ներսէս , Ղեւոնդ մեզ աջ կարկառեն .
 Շարժի շիրմաց շար
 Յառնեն քաջք ի պար .
 Հորդի փառաց ասպարէզ .
 Համբաւք հոլաթեւք
 Ճախրեն շուրջ թեթեւք .
 Շողան Մասիք լուսակէզ .
 Յերկնից ու երկրէ հըրայրեաց
 Եռան բարբառք հայրենեաց .
 Օ՛ն , առաքինիք ,
 Բորբոքեալ հոգիք ,
 Վեցցէ՛ աշխարհ մեր ի մեզ :

Յիմաստ ի գործ վեհ որերոյն զուգասպանձ՝
 Արիք ընկերք հըսկայորդիք հայկազանց .
 հուր հացեկայ , խանդք խորօնից հատին փայլ ,
 Շողեալ ծագէ նախնին փառաց յոյս մըռայլ .
 Ի հուր յայս թափանց
 Խանձեսցի նախանձ
 Կարկեալ կցեսցին շրթունք .
 Անշէջ ընդ մերս հուր
 Մի ոք ճըգնի զուր .
 հաշտ մեզ արեւք եւ աստղունք .
 Լաւաց ու արեաց ունկընդիր
 Երագք յարարս քաջընտիր ,
 Աչք մեր ի յեթերս
 Աջք մեր առ ընկերս ,
 Կեցցո՛ւք . կեցցէ՛ն հայկազունք :

ԵՐԿՀԱԶԱՐԵԱԿՆ ԱՐՇԱԿՈՒՆԵՍՅ

Արծաթածամն արծաթածղին երկնադըշխոյ
 Գիւերաճեմըն նաժըշտովք յաւերժհարսամք
 Ընդ Յարդգողին սահեալ ընդ հետս՝ ամպիկ
 յամպոյ
 Յունըս ճօճէ. շողք կաթկաթեն լուսավար-
 սամք:

Հայկածընին Արմանեկայ տունկք գեղաղէշ
 Սաւառնաձայն սօսափեցին սօսեաց տերեւք,
 Կապոյտքն յայգուն ալլք յԵրասխ՝ ծըփին խար-
 տէշ,
 Հարսնամատանց ի ծոց ծնանին ստողունք ու-
 արեւք:

Իբրեւ հսկայ ոսկեսարեան երկնահասակ
 Օդակառոյց դաստակերտին Արմայիսայ՝
 Յոլս հատանէ նիւքարավլէժ խրոխտ աշտա-
 րակ,

Անդ վարսեցաւ դրժողն Հայոց՝ ի յԱրամայ:
 Դիպաղեղունք դիպանիլակք քաջք հայկազանց
 Թեւասպարեալ շկահեն սօսեացն ի ծայր սլացիկ՝
 Զորովք փարէր Անուշաւան յիղձ պաշտամանց,
 Ողջոյն տալով նոր արքայիդ յԱզատ Մասիք:
 Թէ գան սօսեացս հաղար դարունք դալարա-
 զգեստ,

Ու այլ թէ հաղար ծաղկին հովիտք Ամանորայ,

Յաւերժաբար հռչակեսցի քաջիդ գովեստ .

Արեւ Լուսնակ հովանասցին ի Վաղարշակ : —
 Զայս քրրմապետն՝ Արշակունեացն առ նախա-
 հայր՝

Յորժամ զաթոռ վերականգնէր Հայաստա,
 նեայց : —

Երկհազարեան բոլորեցաւ արդ հարուստ դար* .

ԶԱրշակունին մեծացուցէք յուշ հայրենեաց :

* Ի Վաղարշակայ առաջնոյ ամէն ցամ տեառն 1850
 ընուն 2000 ամբ :

1850

ԱՐՏԱՇԷՍ Բ ՏՕՄԱՐԱԴԻՐ

Կարգք... շարաթուց եւ ամսոց եւ տարեաց
ըտլըրմանց... այս ամենայն յօրինի յաւուրս
Արտաշէսի :

ԽՈՐԵՆ Բ. ԵԹ :

Ընդ հովանոցըս Չարդուց
Դաստակերաին գեղայնոյ,
Ընդ հովանոցըս Չարդուց
Ի յանուշից ժամ քընոյ
Խաղաղասիւգ ընդ գիշեր
Հայոց երկնից թերթս ի վեր՝
Կայր ի յակճիւս հրաշապէս
Արի արքայն Արտաշէս.

Ընդ Սայլաթափն երկնակէտ
Մինչ ի Շամիուրսըն Հայկայ,
Ընդ Սայլաթափն երկնակէտ
Պըշնոյր փեսայն Սաթենկայ,
Ընդ Չըրուանեանըն մանկունս
Ընդ Վահագնի բոց աչկունս,
Եւ ընդ լուսնակ կրկնածամ,

« Անմահ արփիքդ հոյլ ի հոյլ
Դաստակ պարզեաց Արտաշէս,
Անմահ արփիքդ հոյլ ի հոյլ,
Գիշերապան՝ք լուսատես,

Հայոց մեծաց դէտք անքուն ,
 Մի լոկ յեթերս ունեւ տուն .
 Պաշտօն հարցէ ձեզ եւ ասա
 Ժողովուրդս այս ձեր ըզգասա » :

Մեծ քըրմնապետ Մոզպաշտէ
 Մասիր յարին Արտաշէս : —
 Մեծ քըրմնապետ Մոզպաշտէ
 Զարքային կամս ի քարաէս ,
 Իջց ի վայր հոյլ եւ բոյլ՝
 Յամս ի յամիս յեօթնաւուրս :
 Է՛ հայք , տօմարս ետուն ձեզ
 Բոյլբոյլ եւ արքայդ Արտաշէզ :

ՍՈՒՔԻԱՍԱՆՔ

Ի ԼԵՐԻՆՆ ՍՈՒԿԱԻԱՅ

- Ի սօսիւնս հովանեաց սաղարթուն
 Ի ծաղկուտ դարեւանդ Սուկաւայ
 Տարածեալք յանդորրու կան ի քուն. —
 Ո՞վ ածցէ ձայն Սուքիայ: —
 Սաւառնեալ ընդ ծործորս սիւղ հեզիկ՝
 Ծածանի զառուակաւ քաղցրահամ,
 Դիզանին խարտեաչ հոյլ հոսպուլք
 Նընջեցեւոցն յամերամ:
- Մամռարմատ դամբանաց փոխանակ
 Պարզին մարդք եւ մարմանդք քրքմացան,
 Եւ զուլամբ սաղպաջ քայռ շիկորակ
 Բոսորաբուխ շիթ արեան:
- Իրանք կոյսք թաւալեալք դողդոջուն
 Կարմրակոյտ են կարկառք վարդենեաց.
 Եւ հոգիք ըստ չըրթունըս նոցուն
 Երամք թռուցեալ աղաւնեաց:
- Ի դահոյս Յիսուսի արքային
 Պատկանեալք իբր աստեղք առ մահիկ.
 Եւ թըռիչ խոյանացն ընդ երկին՝
 Քընար կախեալ ի հողմիկ:

Եւ պատգամք ի վերելսն հրնչին .

« Լաւ է մեզ Քրիստոսի բնակակից

Ի խորանս հանդերձեալս Արարչին

Հանգչել յերաստ անմահից :

« Ո՛վ որ լայք մեր բախտիս ծարաւիք ,

Յաղբիւրաց Սուկաւայ հանէք ջուր ,

Ի հոգի ու ի մարմին բըժըշկիք .

Զ ի անդ կաթեաց արեանս հուր » :—

Իսկ հուսկ ես Ալանաց պատանեակ

Յաղբերացս յառեալ ջինջ հայելոջ ,

Խառնելով զարասսուացրս կայլակ

Կամ երգեմ սիրտ ի թընդոջ :

ԳՈԶՈՒՄՆ

Ի ՍՈՒՐԲ ՎԻՐՍՊՆ

Ի վիճ վերապիգ գլխիվայրեալ՝ սուրբ Գրիգոր ,
 Ի խորոց սրտից պաղատախառն հառաչանս
 Քեզ վերընծայեմ աղէկիղեալ իղձ հրաւոր .
 Հայր Հայաստանեայց անդ առաւել քան յայս
 կեանս ,
 Հասաչին քո նմանեալ սիրել մըրմուռնջ մահա-
 ցուաց .
 Մի թէ 'նդ պղղընձիս բաղխին երկինս ուխտք մա-
 քուր՝
 Զոր քո հոմանիքդ հնչեն եւ վայրք քոց ճըգանց :
 Հալէցան հոգիք անձկակարօտք յիղձ եւ բան ,
 Մաշէցան մանեակք սրտից՝ երկնից լերկրի զօդ .
 Ո՛հ , էրբ յարիցես ի սրինգդ ալու ու ի մական ,
 Ե՛րբ տաւաղիցի քո ջիր վիճակ միահօտ .
 Ե՛րբ ըզբրիստոսին եւ քեզն հաճոյ զբան համայն՝
 Հանադազամուռնչ ելեալ ըղձիւք ուխտաւոր՝
 Վերահընչեսցէ ազգ թորդոմայ միաձայն ,
 Ի վիճ վերապիգ գլխիվայրեալ , սուրբ Գրիգոր :

1848

Ի ՓՈԽՈՒՄՆ

Լ ՈՒ Ս Ա Ւ Ո Ր Չ Ի Ն

Սեպհոյ լերանց ընդ գաղաթունս օդապար
 Առեալ յերկնից զանմահութեանն հրաւեր ,
 Ոսկեղինօք թռուցեալ թեւօք նազի քնար ,
 Ի մէջ գիշեր ըզքարայրիւն աղօթիկեր .

Դղըրդին տարերք այլ ընդ այլ .
 Սարսէլ արդեօք թէ խայտալ :

Զարթնու խօսնակ ցայգուն ի շունչ ծըմակին ,
 Չայն ըզձայնէ յեռեալ գեղգեղք եւ պարոյր՝
 Ի նսեմաստուեր սար ու ի ծործորս տարածին
 Իբր ոսկեթել առէջք ի քօղ սեւաթոյր .

Լըռէ հաւիկն հեշտախօս ,
 Դողան աստեղք լուսահոս :

Վիմաց ի վէմս հակաճառիկ յառնեն ձայնք .
 Ուր լոկ մահուն հովանաւոր անդաճմունք՝
 Անդ բիւրք ընդ մին վերահընչին արձագանդք ,
 Իբր ի սարից փրչրեալ վիժակք կարկաջունք .

Ընդ ծերպն ի դուրս ծերունի
 Իբրեւ վայրացն հայր՝ յայտնի :

Եւ ի դիտակըն դարաւոր եւ վըսեմ
 Աւեալ զճօհան իւր երկնահօրգ յանութ սուրբ՝
 Քան ըզլուսնին ճապուկ ճաճանչ ուղիաճեմ
 Զհայաստանեօք կըչուէ զհոգին վառեալ հուրք .
 Գեր քան զարծուի յառեալ շէշտ
 Թեւատարածն ի հրաժեշտ :

Ո՛վ վսեմութեամբ եւ արհաւրօք լի գիշեր ,
 Որ զհայրապետն արձանացեալ մենաւոր
 Ընդ մէջ աստեղց եւ անդընդոց դիտեցեր ,
 Եւ լըռութեամբ զանխուլ մատեար քօղաւոր
 Քաղէլ զյեախնն ի չըրթանց
 Պատգամ՝ ըզհօր հայկազանց .

Պատկեր պահուն դու անեղի եւ անժամ՝ [էջ
 Յորում Բարձրեալն ի յաւերժութեանց ի յեզր
 Աստիճանեալ ընդ զօրութիւնս լուսերամ ,
 Եւ թըմբերեց թափուր վըհից յանհուն մէջ՝
 Արձակեալ զաջն ի յոչինչ
 Զերկին ու երկիր որսաց ջինջ :

Իբրու կըճեայ բուրգն էր մօրմին ծերունւոյն ,
 Աչքն իւր լասպերք աշտարակաց անհողմոց .
 Իսկ միտքն համբուն վարեալ ի թեւըս հոգւոյն
 Ընդ լեռնաւէտ հոհակս ամպեր սիրաբոց .
 Երէզ , Տարօն , Թիւ , Թորդան ,
 Բիւրք առ նովաւ պարզեցան .

Եւ դեգերեալ ըզբոլորով զոր էտես ,
 Ուր դարչապարքն աշխատասէրք ընթացան ,
 Եւ ուր զանքուն հորդեաց խնամոցն հեղեղս ,
 ՅԱրտաշատայ գրբոյն ցանձաւրս Մանեան ,
 Ի նոյն դարձաւ ամիփեաց
 Զանձն ի կատար երկնասլաց :

Խոր հառաչանք վերացուցին ըզջրթունս ,
 Ծաւալեցաւ ծընունդ սրբաին յընդհանուր .
 Լուսաճաճանչ տարաւ յերկին սուրբ աչկունս ,
 Ի հընոցէ սիրոյն հատաւ շունչ մի հուր . . .
 « Աստուած , կեցն՛ զՀայաստան » .
 Եւ աստ եկաց սրբաին բան :

Շէղեալ ընդ կողմն՝ ուր ելք արփիցն արեւուն ,
 Յուսկ ի կըզակ մատուցանէր ալէզարդ ,
 Յողջախոհ լանջ փարեալ բաղկօք երերուն ,
 Դէմ արարչին կայր նախաստեղծն իբրեւ մարդ ,
 Ոչ յընդունէլ հոգի կոյս ,
 Այլ յաւանդէլ բարեյոյս :

Աստուածակառք ընդ ճանապարհս թաքուն
 Լուսեղինաց եկեալ դասուց՝ ողջոյն տան ,
 Կէսք ի թիկանց եւ կէսք զոտիւք սրբբասուն
 Աստուածակիրն տաճարի յենարան ,
 Եւ ոչ անդող աներեր
 Կարդան հոգւոյն այն հրաւեր :

Լուծանին կասբ. եւ շունչն մեծ ի վեր կոյս
 Իբր ըզյաղթողն դրժոխոց՝ գործէ եւս.
 Եւ վառ ի վառ ծածանին գրօջք ոսկելոյս [բէս.
 Զոր ի յերկնուսս կորզեաց՝ գոլով դեռ յերկ-
 Խուռն ըզնովաւ պարեն հոծ
 Դասք դասք նովաւ փրկելոց :

Իսկ ի ներքուստ հեռուստ յերկրէ խորածոր՝
 Որպէս հրաբուխ յաղջամբղ ջին բոցահատ
 Սարից Սեպհոյ փայլեն կատարք շողաւոր.
 Յոր հուսկ անգամ յառեալ հոգին անարատ՝
 Կոխէ զխորանս Անմահին,
 Հայաստանեայց սէրն ի բռին :

1849

Ի ՆԱՀԱՏԱԿՆ

ՎԱՏՆ ԵՍՆ ԳԱՇՏԻՆ

Նա՛ւ, որ ճօճիս ընդ մըկանունս խաժ եւ խոժոռ՝
 Որք նըշկահէաւք զհամատարած համբարըս
 ջուրց՝

Յուրոյն զեռան ի վիհ, յուրոյն բաղխին կոշկոռ*,
 Ընդէր տանջեն զեղբ այս՝ կոհակքն յանդուլ
 զայրուց

Հրոսեալ ալիս ընդ ալիս: —

Վըրկանք զեղուն անդ լալիս

Ի Գրիգորեան Գրիգորիս:

Ի Թուխ Թիկանց Կապիոհի շանթք ճայթուեալ վի
 ժին.

Անդրաձայնեն խորք անձաւաց եւ անդընդոց,
 Բոմբիւն ընդ բլուրս եւ անապատս երթայ խո
 ըին,

Մայրք գիսախուիւք արմատախիլ ընին յայտոց.
 Վըրկանք վարեալ խուլ ալիս
 Ծըփան կոծին բիւր լալիս
 ՅԱղուանիցն հայր՝ Գրիգորիս:

* Քանզի կասպից ծով անհաղորդ է ովկիանու:

Ի մերնչաձայնն ասպատակեալ փրփրոս հինէ
 Քան ընդ ոտիւք երիվարաց մահասըմբակ
 Սարսեալ սորեալ սպատառոտի դաշտըն Վատնէ,
 Որ անօրէն քինուն եղեւ թատր անգիտակ,
 Ծըծեալ ըզվարդ ճապաղիս՝
 Զոյր լան Վլըրկանք բիւր լալիս
 Ըզդէտ առոյգ Գրիգորիս :

Այն ինչ ի ձարս յեռան հրաճեմքըն գարշապարք
 Բոց ի շունչ եւ նժուգիցն ի բաշ ու ի դափր ու
 տին ,
 Ընդ խիճ՝ եւ խոչ մրրրկեալ վարգին մարակա
 վարք .
 Յ՛աւիշ եւ յօշ ծաղկէ կոսլճուտ անասպատին .
 Վլըրկանք դիզուն անդր ալիս ,
 Երկինք ցօղէն հեզ լալիս
 Յառաքինին Գրիգորիս :

Չայն առէք ի հայս , ձայն յԱղուանս , ձայն ի ճոր
 ճամբար ,
 Հարազատին սիրայնոյ ձայն ածէք Յուսկան...
 Ո՛հ , թոպամահ եւ նա . հոգւով գըացեն զի
 րար : ...
 Ձեք , յերբ մոլեք . հրաթեւեաց սուրբն յերկնից
 խորան :

Վլըրկան՝ , դու՛նդ քոյդ զիմ լալիս
 Խառնեա՛նդ կարմիրս այն ալիս
 Զոր յիր ցանեաց Գրիգորիս :

Ի Ս . ՀՌՈՓՍԻՄԷ

Հռոփսիմէ՛, 'նդ պատկեր քոյին
 Առհասարակ հիացաւ մարդ .
 Ազնուացար քան զԵդեմին
 Դու շքնչաւոր շուշան եւ վարդ :
 Ռահ գործեալ ընդ արեւելս
 'նոր արուսեակ վարսադիտակ ,
 Յերկնաչուն քո ի վերելս
 Դու շացուցեր զանմահ հրեշտակ .
 Ոչ եւս աչք երկնազընին
 Ի լուսայեռ կամարն յակճիւռ
 Ըզհայկազն իմ դիւցազին
 Դիտեմ ըզհեալս յարդաստիւռ .
 Փորդաստ վէպք մօր դիցանոյ՛
 Կաթնացընցուղ ի ճեպ ոտին
 Զերեխայն ի գիրկ քընքոյշ
 Ի գնալ առնուլն՝ աստեղածին .
 Սըխրացեալ ի քո միայն
 Ես ի թեւոցդ եմ հուր շքըմն ,
 Որ գլելով գեր զամենայն
 'նոր գործեցեր սպիտակարան :
 Ի գըլնոյ Մեծաց Հայոց
 Շուշանափայլ եդեր շաւիլ ,
 ՅԱտուծոյ յաւերժն ի ծոց
 Ծայր շքըմնիդ կըշուեալ ուղիլ :

Մայր կուսան, յիշեա զորդիս.
 Եսպերիա՝ ճերմակ բեհեզ,
 Քօղ կարմրորակ իւ պըճնիս՝
 Զայս Հայաստան բամբջանդ ես քեզ:
 Ինն ըզքեզ խօսեցաւ անդ,
 Աստ հարնացար յԱստուածորդի.
 Բուռն հարեալ ի սուրբ տապանդ՝
 Կայթէ մանկտիդ առագաստի:

1851

Ի Տ Ր Դ Ա Տ

ԵՒ Ի ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ

Տունն թորգոմայ՝ բարձրացո՛ն նիշ եւ դբօշ յաշ-
տարակս ամուր •

Աճա քո փրկիչ քո տէրն յԱրարատ •

Յօնիւք թօնիւքն անընկէց պուղեցաւ պարսկա-
գունդ գեդդուր •

Երգեսցուք զարի արանցըն Տրդատ :

Պախաւէտեալ հարսնազգեաց իջանէ օրիորդն
Հայոց

Խոհընախր Խոսրովիդուխտ հրաշագեղ՝

Դ՛ առաջ եղբօրն հայրաչափ • Ըճանան աչկունք
սիրահոծ •

Ո՛վ գգուանք հարազատացն հանձարեղ :

Պասակարգեալ թօթափին հրեղինաց հոյլք ի
Հայաստան ,

Յակնարկէլ հաշտ արքային երկնաւոր •

Ճշմարտութեան մեզ ճայթէ ճառագայթ յեւրոց
հեռաստան՝

Հայր հոգւոց Լուսաւորիչըն Գրիգոր :

Մյգու կենացս արուսեակ՝ ի մըտից ցոլեալ ա-
րեւու

հրաշաբոյս շուշանավարդ հեզ ճեմի՛

Զահեղն հսկայ՝նդ Յիսուսի նըւաճէլ Ըծով
սիրարկու ,

Տարփատենչ յաւերթահարսն հռոփսեմի :

Տաճարանայր տուն հայոց հրամանաւ իւղա-
գլուխ Քաջին .

Ուսով ըղՄասիք մորցեալ յիւր պալատ՝

Կանգնէր սեղան Կուսորդւոյն , խոյրախաչ նա-
զող առաջին՝

Սուրհանդակ քրովքիմ՝ կառաց սուրբ Տրդատ :

Քրեւելից արեւ նոր ընդ մոլար մառախուղն հա-
րաւ .

Սուր եւ սէր սպառազինեալ զուգադատ ,

Թեկն ի թիկունս արեւու տայր հրոսէր ընդ հիւ-
սիս հարաւ

Յաղթական հանուրց , արանց այր Տրդատ :

Յաւիտենից հայր Աստուած , դաստակերտ սքան-
չելեաց քոց հայք՝

Ի մեծ յայս քո նահատակ ապաստան՝

Որով երկրիս բարձրացաւ մէտ՝ ուերկնից խո-
նարհեցան կայք ,

Օրհնութիւն քեզ վերերգեն անվախճան :

Խնաբուն ծղղեաց գործ հրաշափառ յերկուց
գընաից մէջ ,

Մրցողաց և իշխողաց Վէհդ ի հանդէս ,

Հայաստանեայց պանծութեան ադամանդ
բուրգն եւ ջահ անչէջ ,

Յիշեա՛ զքո յիշողքդ , ո՛վ մեծ Տրդատէս :

Ի ՄԱՀ ՏՐԴԱՏԱՅ

ԱՀԵՂԱԶՕՐՆ ԱՐՔԱՅԻ ՀԱՅՈՅ

- Ի լերանց Գարանաղեաց, ի լերանց Գարանաղեաց՝
 Գետս արտասուլաց իջուցէք քաջք հայաստանեայց եւ ուրուականք,
 Յամպախաղացն Այրարատայ իջցեն սահանք յարտօսր աղի.
 Գոյժ մեծ յարձագանդաց առ արձագանդս յորդորեացի,
 Եւ կոծեացին առ հասարակ բարձունք եւ վիհք, ծովք եւ ցամաքք.
 Յարիցեն ազգք առաջինք յանըզգայից խորոց նիրհմանց,
 Յարիցեն Արշակունիք սլոսակաւորք առաքինիք,
 Յարիցեն Հայկազն հըսկայք յաւիտենից եւ դիւցազունք,
 Եւ կարկառեալք ի դամբանաց եւ խորանաց յայս սլըշուցուն:
- Անկաւ մեծըն թագաւոր երեւելի եւ աննրման.
 Անկաւ ամուրըն խորտակիչ ստամբակեղց տան Սասանայ.
 Անկաւ մրցողըն հըսկայից, երիվարաց, փրղէրամից.

Որոյ արձանք՝ յերկրէ Գըդաց մինչեւ յԱզաան
ի վեր ի Մասիս ,

Որ յաղթուածիւնքն ի թիւ բիւրուց եւ անհա-
մար պատերազմունք ,

Որ փրկիչ եւ կեցուցիչ ազգի մեծի տանն Արա-
մայ .

Դից վըտարող եւ յօրինիչ աստուածապաշտ
կարգադրութեանց ,

Հիանալին հեթանոսաց , քրիստոնէից նախանձ-
արկու .

Հաստատութիւն եկեղեցւոյ , եւ աշխարհի
կանգնումն եւ փառք .

Կատարեալն յիմաստութեան եւ համօրէն բար-
գաւաճանք :

Անկան փառք Թորգոմայ եւ արհաւիրք հիւ-
սիսայնոց ,

Անկաւ ահեղազօրն արի արքայն Տրրդատէս :

Տրրդատէս , մեծն ի մարդիկ եւ մեծագոյն ի
թագաւորս ,

Արշակունեաց վեհագոյն , Հայկն՝ ուժով , Գրի-
գոր միւս՝ հաւատօք .

Սիդապանծըն Տրրդատէս . որ բլուրս ի գնացսըն
տապալէր ,

Եւ զյարուցմուննս յորդախաւաց գետոց ի վազն
իւր նըհանջէր .

Որ ի մի սուր զասպաստանիկն եւ սպառազէն
կարթախոտոր՝

Դիւթաւալ ըզՎեդուեհոնըն տապալէր եւ
զհրուչէն գոռ .

Ամենայն ասպարիզաց քաջ նահատակըն Տրդա-
տէս ,

Ահէղազօրն արքայ Հայոց մեծաց՝ անկա՛ւ Տրդա-
տէս :

Ողբացէք լէրինք Հայոց զահէղազօր արքայդ արի-
Ձիւրդ անկաւ որ ի բարձանց ձերոց դիմէր եւ
որոտայր :

Լէրինք Գարանաղեաց, գետս արտասուաց
բղխեցուցէք .

Ձայրագնեսցին աչք սիրելեաց, ըզճապաղիս
հարցեն կարմիր ,

Բաղխեսցին ծոցք ապառումք, սիրտք ապա-
ռաժք բերցեն արիւն :

Յանօրէն ձեռաց հընչեաց շռինդըն մահու յըն-
տանին իւր .

Սիրելին դաւաճանեաց, դարանակալ եղեւ զո-
վող : . . .

Ո՛վ հարուած աշխարհաւեր, ո՛վ դառնութիւն
չար քան ըզմահ .

Նախատի՛նք յաւերժականք, վէրք խաւարինք ի
տան Հայոց .

Ո՛ տայր յալս ամանակի՛նկըզմէլ սուղել զայդ
յիշատակ :

Լէրինք Գարանաղեաց, աղիողորմըն գուժեցէք,
Ո՛հ ո՛հ, լացէք ըզդաւաճանն, ըզձեզ լացէք,
լացէք զարքայ .

Հունք արտասուաց դըղըչեսցեն ընդ ճանա-
պարհըս Թորդանայ ,

Տրտունջ զըջման կեղերջական աղէկիղեալ
սրտի բողբ ,

Ծաւալանալ արխուր արէօք ընդ դապաղօքն ոս-
կիապատ ,

Ուր նընջէ առիւծակերպ Արշակունին ահեղա-
զօր: . . .

Զխորդ նընջեաց առիւծակերպն ահեղազօրըն
Տըրդատէս: —

Էր ծերացեալ տիովք, ի սիրտ եւ բազուկ միշտ
երիտասարդ.

Անցեալ նըստէր ի մէջ կորեանց իւրոց առիւ-
ծըն հերապանծ,

Ընդ գահակալ չորք հարիւրոց նախարարացըն
հայակոյտ՝

Հանգոյն Մասեաց ի վեր տարեալ պաղպաջա-
փայլ բարձրը ճակատ,

Փայլակնացայտ թըխօք բըբօք շըրջացանէր ըզ-
կայծակունս:

Թագաւորք արևելից, իշխանք հիւսսոց գային
դեսպանք,

Եւ հրամանացն հարկանէին ըսպաս աշխարհք
խուժաստանեայք.

Վողմնակալք չորք՝ դէտ ի նորին ակնարկութիւն
կացեալ ուշով՝

Քառից ծագաց ածէին սուր արդար ու երկաթ
հնազանդարար.

Յոտիցն ի գնալ առնուլ՝ զօրացըն դըղըրդեալ
ճակատէր հոյլ.

Ի ձայնն ածեւ՝ աշխարհն հայոց ամեն լըռեալ
եւ ակընջէր.

Շըրթունքն օրէնըս կաթէին, աչք սպառնա-
լիս, այլ սիրտըն սէր:

Աւաղ ըզդիւբբախ իշխանքն հըպարա՝ որ ոչ ծա-
նեան.

- Ի չարաշուք Շապհոյ յանհաշտ ի թըշնամուոյն
 էլէալք ի կողմն ,
- Զի համարձակ անմեղադիր կըրից պըղծոց
 տարցին սաշտօն ,
- Ըզկուսածին թողեալ զԱստուած եւ զԱնահ-
 տայ վերառցեն դահ .
- Յիսնամեայ ճըգունք քաջին ամեն հարաւ ի
 մոռացօնս : . . .
- Այ տիրանենդ դու ու աշխարհիս աղետից հայր՝
 տուն Սիսակայ ,
- Դու երդուար յարեւն Արեաց՝ շիջուցանել
 զհայ արեւակ .
- Դու խըթեցեր բարապանի վեհին արծաթ դը-
 ժոխակուս . . .
- Այ մոլըւթիւն հեշտ , այ կոյր նախանձ , այ կա-
 րասի .
- Յ՞որ եղերունս ոչ գլեցուցէք զաշխարհ եւ յար
 ի նոյն դրդէք .
- Անօրինին զարծաթն առեալ՝ ըզՅուգային նիւթեր
 լըռիկ :
- Ի զուր թաքուցանէ սիրտ զոր երեսքըն մերկա-
 նան :
- Թագաւորն ամենխմաստ հարցումն առնէր . « Ով
 բարապան ,
- Աստ , զի՞նչ այդ հծծիւն , զի՞նչ այդ վարանք ի
 նախարարս » :
- Իսկ ապերախտն եւ վատ արանց՝ հարեալ յողի
 եւ թալացեալ
- Մերթ նըշաւակիւ ըզմասնութիւնն , մերթ զիւ-
 րովին խորհէր երթալ .

- Ոյժ ի դիւէն առեալ պընդէր ըստ սալացեալ
սըրաին՝ ըզդէմս ,
- Անգիտուածին խոստովանէր , օտարոտի ղկար-
ծիսն ասէր :
- Գիտաց արքայ ղգաւանս նենգոյ խըստասըրտա-
ցըն ծառայից ,
- Ազատաքայլ ի յարքունեացն ելեալ երթայր
կալ ծակամուտ ,
- ԸզԳրիգորի հեաըս կոխէր յայրըս Մանեայ՝ յե-
րիցըս սուրբ :
- Խեթկեալ նենգացն ի յերկեղէն թէ նշաւա-
կեալ խաբէութեանն՝
- Ահագիտակ հարցին տիգօք աչաց վեհին եւ կո-
րիցեն ,
- Մատչին առ մենացեալն աստուածատես երկ-
նասարիկ ,
- Վարագոյր ընդ տէրունիսն արկանելով ըզկէղ-
ծեալ բարս՝
- Խիղբ ըզծընկովք ի գուճս անկեալ գարչապա-
րացն ըզհող լիզուն ,
- Ըստրըջանան ըզխեռութեանն , երգումըն տան
ըսպասարիտ .
- Եւ զահեղն առիւծ ի սպանդ որսացեալ գաղտ
ածեն ի գահ : . . .
- Լերինք Գարանաղեաց համայն բարձամք արտօսը
հարէք ,
- Արք արեանց ղըժոխազէնք խարդաւանակ կան
Տըրդատայ :

- Ի գեղեցիկ ի կենսաբեր առաւօտուց 'Նաւա-
սարդի ,
Յառաւօտն յիշատակաց եւ Անահատայ ասնից
բերող ,
Յիշատակ եւ հայրենեաց թափման ի նոյն ի
Տըրդատայ ,
Որպէս դառնայրնն սիգաճեմ եւ յաղթապանծ
ի Լատինաց
Եւ բոցավառ աչս ածելով զարթուցանէր ըզ-
հայաստան ,
Եւ մըռնչեալ ահեղապէս՝ հալածական տա-
նէր ըզՊարս .
Եւանէր առոյգաբարձ որպէս յաւուրըս ման-
կութեան ,
Ատուածակերպ շարժէր զըլուխ յարծաթա-
ձոյլ վարսիցն ի հիւս ,
Անք իննըսուն պար ի ճակաան առնուին դոյ-
ղն ձրգեալ հերկ .
Որպէս մայրի հինաւուրց կայր բարձրադիտակ
սպայիցն ի գունդ ,
Եւ հովանին արքայաշուք՝ տարածանէր ըզբա-
նակաւ .
Թէ յերկվար ի լուսակիղն ի բարձրավիզ աշտա-
նակէր՝
Ոչ մի հեծեալ զուգընթանալ քաջաձիոյն այն
ատակէր .
'Նահատակ թէ հեախոտըս զեղջերուաց վըթից
պընդէր՝

Ասպարիզաւ զընթացակիցըն շընչասպառ թո-
ղոյր բացեայ .

Զհայկեանն առեալ գոռ լայնալիճ՝ նեա ձողա-
չափ կշուէր ի ճահ ,

Ի գիրկ մըտեալ հըսկայօրէն՝ ոստուցանէր լեառն
ի լեռնէ՝

Եւ անկասկածն ի ջամբ վարազ՝ գահավիժէր
ի խորածորս .

Այսպէս նազէր նահատակէր ծեր թագաւորըն
Տրդատէս :

Այլ ինձ լերինք Դարանաղեաց ըզլաց հարէք
մեծամըռունչ ,

Թանձրացարուք ըստուերք մայրեաց , խաւա-
րացցի՛ ակն արեւուն .

Քանզի լարեաց ժանտըն Սիսակ , լարեաց զա-
ղեղըն մահածին ,

Զարի արքայն գաղանակուի՛ւ՝ խարդաւանել ի
յանտաուի . . .

Ա՛յ , կարկամեաց գօսացիր ձեռըն ժանտ , յո՞
յանդըզնեցար .

Այդպէս նենգեաց Պահլաւն հըսարա զարքա-
յիդ հայր ըզքաջ Խոսրով ,

Քանի՛ խաւար մածաւ ըզտամբ հայոց , քանի՛
նըզովք յԱնակ .

Իսկ գու ըզքո փրկիլնն այդպէս , տլ վատ արանց ,
ի մահ մաանես ,

Սոսկան երկինք ընդ դաւադրութ ընդ ակրա-
նենդ ընդ այդ ոճիր : . . .

Ըստուերք մայրեաց թանձրացարուք յարի ար-
քայն Տրդատէս :

Վիրաւոր՝ եւ կորովի, ծաղրէ զհարուածըն,
լայ զհարող,

Եւ ձեռննթափ խոժոռադէմ, (սպիչին բա-
նակք), գայ յիւր հովոց.

Յաղճամուղջ խորասուզի նաւասարդին լոյս ա-
ռաւօտ:

Ո՛վ ժանտութեան բարասպանին, եղեալ հա-
մակ դիւադարան,

Աւ տէրն մեծ եւ ահաւոր՝ մատուրեակէ զմա-
հու բաժակ...

Եւ դուք տեսիք, երկինք, եւ զայդ հանդուր-
ժեցէք՝ թէպէտ դըժկամք.

Թողէք ի դուռիս երթալ չարեաց եւ խորհրդ-
դեանն աշխարհաւեր:

Այսպէս վերինքըն կշռեցին կամք՝ անքընի՛նք ի
մահացուաց:

Ընդ մահախառնն բաժակին՝ զերկնի հրամանս
արբ Տըրդատէս,

Իարբ եւ գոհացաւ, « Եղիցին կամքն, ասաց,
երկնից »:

Եւ զի մի յելս հողւոյն մեծի՝ արհաւիրք սեաւք
անկցին ի հայս,

Եւ ահեղիցն աչաց կափոյց զաշխարհին փա-
կեցէ բաղդ,

Վարագուրեալ զանխառով երեսս եւ արձակէր
զանմահ հոգին:...

Հողոնեցաւ. թըւէր ի քուն առիւծակերս Ար-
շակունին.

Ահեղութիւն վըսեմ վարէր ի մէջ յունիցն եւ
ճակատուն,

Եւ ըլսս փայլեալ մահաւասար յանթառամ դէմ-
սըն փողփողէր :

Տեսին եւ սոսկացան . հըպել ումեք ջըներէր
սիրտ : ...

Թանձրացարուք ըստուերք լերանց վերայ հա-
նուրց Հայաստանեայց :

Այսպէս անցոյց կոյր դառնութիւն զարի ար-
քայն Տրդատէս ,

Այսպէս շիջոց Հայաստան զինքեան արեւն
ըսքանչէլի .

Այսպէս մեռաւ գեր մահացուաց եւ անմահից
զարմանալի : ... :

Ո՛հ , անդէն կամարն հաշտից զոր ի Մասիս պըն-
դեաց Գրիգոր՝

Թիկնադարձոյց առ Հայս՝ ըղնետսըն պահա-
պանս արար վրիժակս .

Մըրրկեցան երկինք վերուստ , ձայն ի ներքուստ
ետուն սանդարք .

Հերձեալ ըզվիհ Մասեաց ելին ոգւոց պըղծից
գունդք սեւադէմ ,

Աւետաւորք առ Թըշնամիս տանըն Հայոց եւ
յարուցիչք :

Ահա գայ սէգըն Շապուհ՝ զիւր եւ ըզհօր խնդ-
րել ըզվըէժ .

Ահա գան հրոսակք հիւսսի որպէս տարալիք
ձեան ի լերանց ,

Սուրան զերկրաւ եւ անցանեն ընդ երկաթեայ
լերանց պահակս .

Ասպատակն առնու գերել գերփել ըզտուն
Հայոց անշնորհ : ...

Փախերուք դաշտք, թաքերուք վեմք, ահա հասին արիւնհարբուք...

Զո՛հ կարդայցէք յօճան. ելէք Յոյն, ասամունս կրրճրատ Պարս,

Հոն եւ Ալան, դունդ դունդ խաղբաց Բասլաց դիմեն արիւնըռուչտ.

Եւ նախարարք մոլէգնեալք սուսեր ի կող ձըգեն եղբարց,

Տոհմ ընդ տոհմի եւ տուն ընդ տան հարեալ ի զուր զրաւեն զիրար.

Ընդ չորս ցըրուի հողմունս Հայաստանեայցրս գերուծիւն,

Եւ ծովածուփ յուղեալ աշխարհն ի զուր խընդրէ զչարեացըն վերջ:...

Ծածկեցէք բարձունք հայոց՝ ծածկեցէք զայս. քան արհաւիրս,

Եւ արտասուս ընդ ըստուերաց արկէք ընդ կողմն թորդանայ,

Անդ առեւծն Արշակունեաց հանգչել առնու ահեղ քընով:...



Ընդ շաղաւտան երեկորնեայ ժամ հանդարտիկ եւ ստուերածու

Դասք դասք զընդից լըռիկք մընջիկք՝ դ Արշակունեաց դուռն ելանեն.

Կարապետեալ ընթանայ դրօշն արքունի սեաւ երիզապատ.

Քարողէ փողար. « Արիք, արքայ Տըրգատ փոխի՝ հանգիստ » :

- Արձանացեալ կային անցորդք ճանապարհաց
 ծունկ ի յերեր ,
 Ի գահոյից ու աշտարակաց իջանէին գընալ յու-
 ղարկ .
 Եւ ծընկասէր խիզախեցին հարսուհիք վազել
 յառադաստէ ,
 Կուսանք հողազլուիք լոկ զարտօսք եւ սուգ
 առեալ ի քող ,
 Եւ ծերուծիւն ի ցըպոյ ոչ յեանէր ի նոյն ան-
 կանեւ կարգ .
 Իբրեւ ազգեալ ի բնուծենէ համահաւաք դայր
 տուն հայոց ,
 Դիզանայր որպէս զամպ , տարածանէր որպէս
 փոշի :
 Եւ ահա ցոյք վառ ի վառ փայլատակեն սուրբհը-
 շանաց ,
 Յառաջընթաց հայրապետին ելով ծերոյ վըր-
 թանիսի
 Խոյրաբարձ դիտապետօք եւ անհամար սաշ-
 տօնէիւք ,
 Յուշիկ ի քայլ , օրհնուծիւնըս բուրելով եւ
 ծուխ խընկոց .
 Եւ ահա կառքըն . կառք սեաւք բէհէզազարդ
 ըսպիտակաւ
 Ի պաղպաջուն անդրուվարեալ քառից ջորեաց
 ոսկեսանձից ,
 Յըցունազարդք եւ սիգաշարժք չափով ի գնա-
 ցըս ճախրականք .
 Եւ դագաղք անդ դիակիրք արծաթապատք եւ
 ոսկենիշք

Յահաննակուռըս սրաճուճեալ եւ յոսկեթել
պատմուճանս .

Եւ թիկնապահք արքայի շուրջ սուսերա-
մերկք ճեմ ըզճեմի ,

Եւ սպայագունդն ըսպառազէն գեղայօրէն նո-
ցին ըզհետ ,

Եւ ջոկք վաշաուց երկուստեք վառիվառեան ի
զէն ու ի զարդ ,

Եւ բիւրք բիւրուց արքունական զօրաց եւ
խուժք նախարարեան ,

Եւ համօրէն զինուորութիւն մարտակուիւ տան
Թորգոմայ ,

Աղէղնադրօշք , ասպարակիրք , մըկընդաւորք ,
տիդաւորք .

Անցանէին ամենեքեան յերկիր շրջեալ զինուցն
ըզծայր ,

Մերթ ռազմականս նըւապելով ձայնս , մերթ
ողբս ազգի ազգի փողովք ,

Աստի լանտի սար սիրելեաց եւ ընտանեաց
թաղաւորին .

Եւ մեծամեծ իշխանք՝ բարձեալ նըշանս ի ձե-
ւըս դողդոջունս .

Եւ որդիք ծիրանածինք հուստ առ կառօքըն հե-
տիոսս՝

Անձկայրեացք եւ միջաբեկք նըւաղաձայն կող-
կողելով .

Եւ դագաղացն ըզհետ՝ փողարք արուեստա-
կանք , տաւելք սըգոյ ,

Եւ ձայն դուժի բարձրացելոյ հերձանելով ըզ-
սիրս եւ զօդ ,

Եւ ողբասացք սեւապօղեալ կուսանք անկեալ
յոան ի մատին

Ծալ ծալ հերօք ծաւալ աջօք դարձ ի դարձին
շարժեալ ճեմիւք՝

Ի յայս ի յայն զուլն կըռեալ, սպիտակածղի
մարդեալ դաստակ,

Գեւ գեւ ջայլիւք յարմարեալ ճիչ սրտաճըմ-
լիկ աշխարանօք,

Եւ ջատուկ մատամք խըզեալ հոյլս հոսրուպեաց
հիւսից վարսից,

Յեւս ածելով նըռանցն այտից ի վարդագոյն ա-
րեան կիտուած.

Եւ համօրէն ամբօխ ռամկին ըզհետ դրդեալ
անհուն բանակ,

Որք երթային եւ յոգւոց ելանէին բեկեալք
յանձինս.

« Վճհ եւ եղուկ մեզ, զի բարձաւ քաջն առա-
քինին.

Վճյ մեզ եւ վայ որդւոց մերոց, վճյ աշխար-
հիս՝ զի եկրն մուծ:

Զխորդ առաւ վերացաւ արի արքայն մեր Տըր-
դատէս » : . . .

Լէրինք Դարանաղեաց, արձակեցէք ըստուերս
մթին,

Հովանանալ ի Թորդանայ դրախտից շիրմին ի
մահարձան.

Անդ հանդուցաւ ահեղազօր արքայն հայոց
մեծըն Տրդատ.

Անդ նընջէ սիրան առիւծու սարսեցուցիչ տիե-
զերաց,

Անդ նրնջէ հըսկայն արի եւ քրիստոսեան քաջ
նահատակ .

Վէմբն կըճեայ զանյաղթն ունի, եւ ապիկի՝
ծածկոց դիմին .

Եւ կափարիչ տխրադէմ, ս՛հ, կափուցանէ զա-
րեւն հայոց :

Դիտեն ըզնա սլահնակք անքունք արեգականց
աչք անմահից ,

Հառաչանք Մանեայ ըզնա կոծին անդրէն կեն-
դանացեալք ,

Ըզնա ողբան ամենայն շունչք եւ ուրուականք
հայաստանեայց ,

Զարի արքայն Տրդատ՝ որ ամն վաթսուն սան-
ձեաց զհիւսիս զհարաւ .

Զայն Տրդատէս՝ որ զամենայն խոնարհեցոյց
հսկայս բրուուս ,

Զայն Տրդատէս՝ որ գահ կալաւ ի վեր քան
զգահ թագաւորաց .

Զայն Տրդատէս՝ որ սարարէր յանդորրու զազդ
հայոց մեծաց :

Ո՛չ ոք յառաջ քան ըզնա , ո՛չ մեծագոյն յեռ
նորա յարեաւ : . . .

Եւ քարոզն աղաղակէր . « Հանդեաւ արքայ .
դարձիք երթայք » .

Եւ բազմութեանն ըզգամբանէն ըզձացեալք
բուռն հարկանել

Բազուկ յօդս յերէր՝ կղկաթ եւ կաթոգի՝ ս՛հ,
դոչէին ,

« Զխորդ անկաւ փառք տանս հայոց ահեղ ար-
քայն մեր Տրդատէս » :

Եւ ճանապարհք թորդանայ զհետ հընչէին,
 « ո՛հ Տրդատէս .

Զխորդ անկաւ փառք տանս հայոց ահեղաղօ-
 րըն Տրդատէս » :

1947

ՔԱԶԱԿՈՐՈՎՆ ՄՈՒՇԵՂ

Ի ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՁԻՐԱԻԱՅ

Յողան ցայտեն փառք աստեղն հայկայ .
 Տան Սասանայ հաս օր վրիժուց .
 Յարեւմտից դիմէ Պասպ արքայ
 Լըծեալ հելլէն ջոկս առիւծուց .
 ՅԱնյուշն ի բերդ՝ յուշ տուք Արշակայ ,
 Վերականգնին վաշտք Վասակայ .
 Ի ճերմակ ճարտուկ սլացեալ արծուա-
 Դիմէ սկայաքայլ դիմօք բոցագէս [պէս
 Քաջակորովըն Մուշեղ
 Յառեալ ի Պարս ակն ի շէղ :

Ո՛վ հայաստան , բաղդ քո յերկին կայ՝
 Ագահ բռանց անձեռնհաս .
 Արկ զէն ըզքեւ , կանգնեաց իբր հըսկայ .
 Սասանեցան Տաւրոս Կովկաս .
 Մարն եւ Ասուր ի քէն նետահար՝
 Չիչխեն շարժեւ շիրմացն ըզքար :
 Ընթասցուք ի զէն ի մարտ եւ ի յաղթ ,
 Հայրենեաց հիմունք ամրացին անխախտ .
 Հայոց հաւատք Հայոց տուն
 Կացցեն ազատ հաստատուն :

Հըրոսք հիւստի, դարձարուք ի սարս,
 Լալով զանկեալդ ի ձէնջ գեդդուր.
 Մի պայքարիք ընդ վեհազանց պարս,
 Մի ոք գրգուէ զԹորգոմայ Թուր:
 Աւաղ քեզ Լեկ շանթահար Շերդիր՝
 Ի Կամսարէն քաջէ յերկիր. [Թիթ,
 Սպանդարատ կըտրեալ զաչացդ հուսկ քը.
 Զամուսինդ այրի եւ որբ ըզմանկտիդ
 Եւ զարեւուդ քաղցըր ծայր,
 Յանարշաղոյսն հանէ մայր:

Շատ եւ քեզ վէրքդ այդ, փախիր սէգ Ուռ.
 Որ ըզգազիւ սփռես բազուկ. [նայր,
 Քաջակորովն ըզքեզ կըուփէ այր՝
 Յանապարտելի զինուոն գըղղուկ.
 ԸզՄուշեղայ խնդրէիր դու գըուխ,
 Տար Շապհոյ զքոյդ արիւնաբուխ,
 Եւ « Ճերմակաձին՝ զայս խոցերս, ասա,
 Պարգեւեաց յարեւդ՝ արքայից արքայ.
 Թէ ատելի կայ քո ժանտ՝
 Ըզնա՝ ու Մուշեղ մատո՛ անդ »:

Տարամերժեալդ ի մէնջ Մերուժան
 Զանգուլթ Շապուհ գիւթես ի զուր
 Զուր Մազդեզանց ծըխէ ատրուշան,
 Յաձիւն դարձցի վռամականն հուր.
 Հայր հայրենեացս ի սար Նըսրատակ
 Ներսէս Պարթեւ կայ յօժընդակ.
 Ծածանի երկին հաշտարան ըզմեօք,
 Զաղեղանց տարափ կուտէ զԹըշնամեօք.

Խաղաց Հայկազն ի Ձիրաւ
Պարսիկ բանակն յետս հարաւ :

Կայց Արծրունիդ դու կաց ամբարիշտ
Հայոց թագին հետախընդիր ,
Յարժան վարձուցդ հիմ խուսափես միշտ .
Ահա եհաս քեզ թագադիր .
Սըմբատ ասպետ զայս քեզ ի արիտուր
Կունտ գագաթանդ ածէ շամփուր .
Արբանեակ հըրոյ , պրսակեաց հըրով
Իերթ բազմեաց ի գահ յԱրհմանի ժողով .
Այս թագ , այդ գահ մատնըչաց՝
Որք գրժեն Հայ հայրենեաց :

Փող հարէք Հայք , յաղթութեանց կարօտ ,
Աւաքեցէք աւետաւորս .
Ուռովք ուռեաց յեռադոյն նարօտ
Բոլորեցէք ըզվերջաւորս .
Իջէ արքայ ի բարձր ի դիտէն ,
« Աւ Արշակ քաջ » Պարսք զոհ եղեն :
Քահանայքդ յերկինս եւ ըսպայք յերկիր
Հընչեցէք զհամբաւ մարտիդ երկնաձիր .
Վառիւ խաչիւ արծուենըչան
Վանեաց վանդեաց զատրուչան :

Կարկաջահոս յակն Արածանի
Ուղղեա՛ սեղան՝ մեծըդ Ներսէս ,
Յորմէ վազեաց Տրդատ հոլանի
Կընքեալ յԱստուած ու ի Գրիգորէս .
Կարմիր ճակատ հայակոյտ մանկըալին
Գոյն քաջութեան անդ մըկրալին .

Ծափէն յորձեւանդն խաղք յԱշտիշատ
 Ի Կարապետին վանս ծափ ուխտաշատ .
 Վազէն մանկունք թմբկահար
 Ընդ Բագրեւանդ ճանապարհ :

Ճողճեալ ճօճի ճերմակն օդապար
 Ոսնատորոփ ճախրասլացիկ ,
 Փռնչիւն ածէ ի Տիրինկատար ,
 Սըրտհէշտանան ճորտք քաջաձիք .
 Գոռայ Գըրդուռ , մըռնչէ Մամրուտ
 Մեղ մեղրաբուխ խայտայ կրկջուտ .
 Սուր սլաքաւ օրբէ զքըրտունս իւր Մուշեղ
 Տարափս յաղթութեանց կաթեն վարսք ջը-
 Յըցէ զնիզակն իւր արի [քեղ .
 Պահպանակ Հայ աշխարհի :

ԱՌԱՆՁԱՐ

Ս Ե Պ Ո Ւ Հ Ա Մ Ա Տ Ո Ւ Ն Ի

Հ Ա Յ Ո Յ Գ Ն Դ Ի Ն Հ Ե Ծ Ե Լ Ա Պ Ե Տ

Զիաւորեալ երթային հայք ի հանդէս
 Ի բուռն առեալ պիրի դանդանաւանդ.
 ԱՏ ընթանայր ի դունդ Պարսից սեւատես.
 Դողայր թընդայր հեր եւ Զարեւանդ:
 Պիշ պիշ մանկաի, ընդ ճանապարհ բըլերդ այդ
 պիշ.
 Տեսանիցէք ամպ վերացեալ յերկրէ յայդ նիշ:
 Այն արեւուս շէշո կըշիռ
 Ըզմիջօրեալ գայ ի հիւ.
 Կողերք սօսեաց լայնասաղարթ
 Կան ճապաղեալք զերկրաւ հանդարտ.
 Ոչ է հնչիւն զօլոց հողմոց
 Ոչ է խօշիւն տերեւակոծ,
 Եւ սուրալով ընդ ամայիս պողոտայ
 Փոշի անհողմ՝ բարդ ի բարդին վերանայ:
 Դէք դուք մանկաի, միա դէք, լըսէք դափր
 եւ թընդիւն
 Օղապարից երիվարաց փռինչ եւ դոփիւն:
 Զիաւորեալ երթային հայք ի հանդէս
 Ի բուռն առեալ պիրի դանդանաւանդ.
 ԱՏ ընթանայր ի դունդ Պարսից սեւատես.
 Դողայր թընդայր հեր եւ Զարեւանդ:

Որպէս յաղբերց հեռաւորաց
 Հառաչաձայն սահանք ալեաց,
 Մերձեալ հողմով դռունչին
 Շունդուն ձիոց եւ վարչին.

Որպէս նաւուց գումարտակ
 Լըցեալ հողմով զառագաստ
 Թուուցեալք ընդ դաշտ կապուտակ
 Ճեմին ճօճան ալէսաստ:

Գունդք են քաջաց հեծելոց
 Սպառազինացրն հայոց.
 Շողին զրահից եւ նիզակք...
 Յառաջ մատիք նահատակք:

Արշաւասոյր յառաջադէմ ի նժոյգ խարտէշ
 Դիւցապատկեր երիտասարդ գայ գեղաղէշ.
 Պերճասոսորդ տոհորակէ ճախրասլաց
 Օգապարիկն իւր ուզմամուղ բանակաց.
 Ոսկեսարեան սանձ ի բըռին հեծեալն առոյգ
 Հազիւ կոխէ յասպանդակիկն՝ ոտին թաթիւք.
 Կըռեալ կանգուն իբր աշտարակ՝ ի բերդ շար-
 Ժուն.

Է թըխակերպ զինուք եւ դէմքըն վարդագոյն.
 Բիբք սեւորակք արգեալք անթարթ ընդ ուղին
 Փայլատակեն հըրատս ախորժ ու ահագին.
 Ծայրք ծընօտից թըլին ծիծաղ առ համբոյր
 Եւ գարգմանակն այն սփռէ ահա արջնաթոյր.
 Թըլի համբուն յերիվարաց սընեալ ի նիւս,
 Եւ յառապարս ճեմի հանգոյն ծաղկանց ի բոյս.
 Գամ մի զկայ՝ ուեալ սօսեացն ի զով հովանի՝
 Հազարք երկու հեծելոց կան տողանի:

Ահիպարանոց երիվարք յոխորտ
 Մեծամեծ ցնցմամբ շարժին սիգախորոխտ ,
 Ընդ պինչ բոցաշունչ , դ երախտ եւ դանդան
 Պըղպըջակ փրփրոյ ժայթքեն յեռանդան .
 Դափր յոտին վակժոյժք քորելով զերկիր
 Յուղեն ապշոպ շունդըն մարտից գրգիւ .
 Հաղիւ տեարց իւրեանց ըզգէմս քրահահար
 Ներելով սըրբել սլաքօք առնաբար :
 Թափեալ ասպետին ի կռանց իւր վարսից
 Ըզցօղ մարդարտաց ի զոյգըս վարդից ,
 Նիզակ ամբառնայ նըշան տայ գընդին ,
 Եւ մտրակելով յառաջէ զուղին :

Զիաւորեալ երթային Հայք ի հանդէս
 Ի բուռն առեալ պիրկ դանդանաւանդ .
 Ահ ընթանայր ի գունդ Պարսից սեւաաես .
 Դողայր թընդայր Հեր եւ Զարեւանդ :

Ա՛յ , է ասպետ քաջաձի
 Գեղեցկագեղ եւ արի ,
 Ո՞վ դու , եւ յ՞՞ եղեալ դէմ
 Հեծեւակցօք զուգադէմ : —

« Հայոց գընդին նախամարտիկ հեծեալ եմ ես ,
 Ի վարդանայ յըղեալ քաջն ի մեծ հանդէս .
 Երթամ պուղել պղտորել ըզպեղծ Պարսիցըն
 Ճամբար ,
 Հայոց քաջաց տամ հրաւէր՝ Ամատունիս Ա-
 ոանձար » : —

Օրհնեալ ի Տեառնէ դուդ եւ որք ընդ քեզ ,
 Հրեշտակք յարդարեն ըղձեր ասպարեզ .

Օրհնեալ սուսերք քաջացդ հաստոյր ,
 Շրթամբք հոգւոյս տամ ձեզ համբոյր .
 Ընդ հետս հեծելոցդ ըզսիրա յուղարկեմ ,
 Զփոշիդ վերացեալ ըզգլխովս ածեմ :
 Սուրբ եւ փառաւոր է քեզ ճանապարհ ,
 Օ՛ն մըտրակեա՛ հաս , յաղթես Առանձար :

Ձիաւորեալ դառնային հայք ի հանդէս
 Ի բուռն առեալ սլիրի գանդանաւանդ .
 Կայր ահաբեկ գունդըն Պարսից սեւատես .
 Գողայր թընդայր հեր եւ Զարեւանդ :

Կ Ա Ր Մ Ի Ր Ն

Վ Ա Ր Դ Ա Ն

Է արդանայ հնչէ փող. սլանան արծուիք յԱ-
զատն Արարատ.

Փռնչախրոխտ երկվարք յուղեն պատերազմն ա-
րիւնառատ.

Հէծեալք հայագունդ, առք ձայն
հայրենեաց:

Տրիափայլ ցօղարկեն Կարմիր քաջին աչկունք
չանթաձիգ

Թորգոմեան դրօշ ի բռին ճախրէ ճերմական
օդապարիկ,

Խեթկեալ ընկրկին ճամբարք թշնա-
մեաց:

Պամ ի բամ ջոլորեալ ջոկք հայաստան՝ արք ա-
ղեղանց՝

Ալանաց Քուչանաց վարդին հետամուտք սօս
Սասանեանց.

Արեւ սքօղեցաւ նեախցն ի տարափ:

Պասադաս կայթեցին եկեղեցիք եւ խուռն հրա-
պարակք

Ի կոփիւն վահանաց ծուփ ի ծուփ ցըցանց ի
ճօճ ի սլաք,

Ի դարձ յաղթական մանկանց սիրա-
տարփ:

Տնտուաց յիշատակ ի դպրութիւնս ազգաց եւ
ազանց

Հայրենիք եւ հակառք դրոշմեն Վարդանայ
փառս աննախանձ.

Հայոց զօրապետ երկնի զինաւոր:

Ընդհատակ վարդասփիւռ, արփիք ցընծան յո-
տիցդ առնուլ ճեմ.

Եւ բազուկ Բարձրեղյն էյեռ յանմահից կա-
ճառ վըսեմ

Ձանուն քո ՎՍՐԴՍՆ՝ Հայոց շնոր-
հաւոր:

Ի ձայն Հրաւալի յարոսթիւնն (ԳԶ) շարականի:

ՍԵՊՈՒՀՆ ՎԱՍԱԿ

Շօինդն ասեղ հնչէ վրիժապահանջ յԱրեաց
գրանէն ,

Կորանաց կանգնումն առնել բիւրովք զօրօք
հրոսօք .

Ի մարտ մահահոտ մըրրկեալ Միհրան զէն յաս-
պազէն՝

Վերացեալ վարդի հետեւակօք , ձիովք , փրղօք :
Հասպա մանկտի զքաջս Հայոց զարթուցէք ,
Յարիւն ժանտից ըզսուսերս մերկացէք :

Չայն բարձին կարկառք Կանգարաց , ձայն արձա-
կեաց Կուր .

Վիրք , հոնք եւ Աղուանք ակնարկեցին առ
Հայաստան :

Զարթիք վեհազունք . զարթիք զայրոյթք իմ
բոցահոլր .

Վասակն եմ Սեպուհ մամգունն , փառաց ածեմ
ձեզ ձայն .

Հայոց մանկտի , ձի կալէք ընթացէք ,

Արեամբ ժանտից ըզսուսերս քամեցէք :

Ո՞յք են սիգախրոխտք հեծեալքդ եկեալք յԱ-
րեաց գրանէն : --

Գազանք գինեզէնք եւ երիվարք գիշերադէմ .

Սեւագունդ զօրաց ջոկեալ ջոլիւր զիրար մըղեն...
 Ո՛հ զհա՛րդ աշխոյժք վառեն զոգիս արիւնաճեմ:
 Հայո՛ց մանկաի, ձի զճերմակն իմ ածէք,
 Արեամբ ժանտից ըզսուսերս քաւեցէք:

Ե՛կ պերճասոսորդ եկ ճախրասլաց եկ իմ ճերմակ,
 Նըմանեալ ձագուց արծուեաց ի թիւս թու-
 ղաց ի սար.

Ե՛կ փայլահնատիւ օդապարիկդ իմ հրատեսակ,
 Եւ առ սեւագունդն այն քաջապէս ըզտեր քո
 տա՛ր.

Հայո՛ց մանկաի, հեծարո՛ւք զհետ ելէք,
 Յարիւն ժանտից ըզսուսերս մըխեցէք:

Հա՛ւ պասպատանիկդ իմ, հա՛ հա՛ հատ զայդ աւ-
 պարէզ...
 Հասի՛ր, հետեւակք սմբակակոխ անկան տա-
 պաստ.

Հասի՛ր. հեծեալք յետս հարան ալեաց պէս
 փրփրադէզ.

Հասի՛ր, փըղակոյտն ըզգետնեցաւ իբր առա-
 դաստ.

Հայո՛ց մանկաի, հետամուտ լիք հասէք,
 Յարիւն ժանտից ըզսուսերս արբուցէք:

Հայո՛ց մանկաի, հետամուտ լիք հասէք,
 Յարիւն ժանտից ըզսուսերս արբուցէք:

Փախի՛ք այժեմունք սատանաձին Սասանայ ծը-
 նունդք,

Փախերուք ի քաջուս Ասսակայ դէպ երեսաց.
 Հարուած առ հարուած գլխոցդ իջցեն ծանըր
 մահունք.

Եւ զի՛ զահանդիք, զի՛ զովայք, զի՛ կայք ուշա-
գնաց.

Հայոց մանկտի, աղմըկեալք են, հասէք,

Յարիւն ժանտիցն ըզսուսերս հետ արկէք:

Ի զուր ձեզ ի զուր. ընդ ճանապարհդ այդ չիք
փախուստ,

Համառօտեցան ձեզ արեւունքըդ թըխաթոյր.

Սակայն փառք ձեզ այս՝ բաղկաւ քաջի գնալ ի
կորուստ,

Հրածօճ՝ նիզակիս՝ արիւն բերան տալ ըզհամ-
բոյր.

Հայոց մանկտի՝ նդ դիակունս ընթացէք,

Յարիւն ժանտից ըզսուսերս կրկնեցէք:

Երթայք վատք արանց՝ առ որ կանխաւ ի ձէնջ
չողան,

Առ Խոռեան, Վըշնասս, Ատըրվըշնասս՝ ըս-
պայս ձեր գոռ,

Երթայք առ Որմիդդ, առ արջն Արհման առ
զուր Զրուան.

Գողէք, Վասակայ նիզակն է մեզ յուղար-
կաւոր:

Հայոց մանկտի, զն, յառաջ եւս անցէք

Նիզակածօճ՝ մահունս շուրջ սփռեցէք:

Վահան, իմ եղբայր, էրճամ պըշնուս յերիվարէդ՝
Զայս իմ բոցավառ տեսեալ դէմք, զայս իմ հուր
աչկունք.

Ի վերին ի հրոյն զիս կայծակն հար եռանդնա-
ւէտ,

Եւ բորբոքեալ գնամ ուր մահ ուր փառք ուր
սէրք զուարթունք:

Հայոց մանկտի, զիս յառաջ անցուցէք,

Յարիւն ժանտից ըզսուսերս լըցուցէք:

Այլ յինչ յուսացեալ ինձ պատահէ սկայս ա-
նարի.

Ահադին հըրոյս ո՞ ժուժայցէ, այ խելաթափ.

Ահա թաւալեաց իբր ոստաքանց կոճղ անտա-
ռի.

Նիզակս այս կացցէ ինձ յաղթանակ ի գոգդ յա-
ղափ.

Հայոց մանկտի, ինձ նիզակ հասուցէք,

Յարիւն ժանտից ըզսուսերս անցուցէք:

Առ նիզակ Ներսէհ, առ նիզակ, չոգ, փութա՞
դարձիր.

Պատելով պատեն զանգէն առիւծս՝ որդիք վա-
տաց.

Ինձ զէն զօրութեան քաջիս յոգևոջ գոյ անձան-
ձիր...

Հասին ժամք փառաց, Ներսէհ, ինձ չէն պէտք
նիզակաց:

Հայոց մանկտի առ Ներսէհ ձայն ածէք

Եւ ի վերայ քաջացս աստ զիս ցուցէք:

Հայաստան՝ երկիր, ողջամբ կացցես յարեան կար-
միրս,

Ես անժոյժ թըռեայ սլացայ, հարի քաջ եւ հա-
րայ.

Ես ելեալ երթամ արկանելով զիմ արհաւիրս...

Ես ելեալ գնացի ըն քաջութեամբս յերկրէս վերայ:...

Հայոց մանկաի, գլուխ ի վեր ամբարձէք

Եւ արուժիւն ի հոգւոյս մաղթեցէք:

Համբարձէք երկինք՝ զնահատակացն յաղթանակ,

Զեկեղեցազարդ զհայրենաւրէժն առաքինեաց.

Վահանայ եղբայր ես Վարդանայ եղբօրորդեակ՝

Սեպուհն եմ Վասակ, զինուորեալ Տեառն զօրութեանց.

Հայոց զուարթունք, ըղբաջաց դահն արկէք

Եւ հայրենեացրս դէմ զիս նըստուցէք:

ԵՐԳ ՈՒ ԳՆԱՑՔ

ԶՕՐԱՅՆ ՀԱՅՈՅ ԸՆԴ ՎԱՀԱՆԱՅ

ՄԱՄԻԿՈՆԵՆՈՅ

Ի ՇԱԽԱՐՇԱԿԱՆ ԴԱՇՏԻՆ ՎՐԷԺՔ

Օ՛Ն ԱՆԴՐ ՅԱՌԱՋ

Բճճ. փորոտան բարձուստ բովբիւնք յԱյրարա-
տեան դաշան ի վայր .

Արի արանց արիւնք յեռանդն առատանան ի
հրազայր .

Հրաւեր հայրենեաց հըռչակի՝ նդ հանուր ,

հոգիք հայկազանց բորբոքին ի հուր .

« Որք երկնաւորի սրակին էք անձկոտ ,

Ու որ երկրաւորիս փառաց երկնահորդ ,

Հասլ՝ ճն , արի արանց մանկունք՝

Հայրենավրէժքըդ հայկազունք ,

Հասլ՝ ճն , ի զէն դունդագունդ ,

Յեռեալ ի սրբ թունդ ի թունդ՝

Ի զէն ի վրէժ , ճն անդր յառաջ ,

Ի զէն ի վրէժ , մի՛ ձախ մի՛ յաջ ,

Օ՛ն անդր յառաջ

Մի՛ ձախ մի՛ յաջ

Օ՛ն անդր յառաջ

Յառաջ յառաջ ,

Հասլ՝ ճն , յառաջ :

Հայկեան փանդոանց որոտընդոտ դունչին բար-
բառք մարտագոռ.

Դառնակոռոջ անդրաձայնէ Պարսիկ կերկեր ի
շեփոր.

Շարժեն հրեշտակք թեւըս լուսափողփողս,
Ճիւղալք ճուճաղաց կայտունն ի դրժոխս.

Շռինդըն շանթառաք զեթերօք փարի,

Սարսափեն սանդարք ի խօլ խաւարի:

Հաս' օն արի արանց մանկունք

Հայրենավրէժքըդ Հայկազունք,

Հաս' օն ի զէն գունդագունդ,

Յեռեալ ի սար թունդ ի թունդ՝

Ի զէն ի վրէժ, օն անդր յառաջ,

Ի զէն ի վրէժ, մի ձախ մի յաջ,

Օն անդր յառաջ

Մի ձախ մի յաջ

Օն անդր յառաջ

Յառաջ յառաջ,

Հաս' օն, յառաջ:

Մամիկոնեան սաւառնեցաւ դրօշուն յայերս գոդ
ծալ ի ծալ,

Ի ճակատուց ի թըշնամեաց՝ սա ոչ գիտաց յու-
րաստ կալ.

Հեծեալ հրանրժոյդ վեհին Վահանայ՝

Վրէժ հանչէ արեան Կարմիր Վարդանայ.

Փռնչեալ բոցաշունչ դափր ի դարչապար

Ռազմամուտ վարդի յանժոյժ երիվար:

Հաս' օն արի արանց մանկունք

Հայրենավրէժքըդ Հայկազունք,

Հապ' օն ի զէն գունդագունդ
 Յեռեալ ի պար թունդ ի թունդ՝
 Ի զէն ի վրէժ, օն անդր յառաջ,
 Ի զէն ի վրէժ, մի ձախ մի յաջ.

Օն անդր յառաջ

Մի ձախ մի յաջ

Օն անդր յառաջ

Յառաջ յառաջ,

Հապ' օն, յառաջ:

Ի գուպարեւ մարտայարդար գարշապարաց Արա-
 մայ՝

Գոռան Կորդրիք, մոնչէն Մասիք, հռնչէն սա-
 հանք Երասխայ.

Ի դռոհ ի դռոհ տալ բիւրուցն ոտնատրոփ,
 Տատանին դաշտակք, յառնէ շոինդն ապշոպ.
 Կռուփ առ կռուփ կոփենն կմբայք, տէգ առ
 տէգ,

Ի զորդ առնուն տարերք կորովեացն ի վէգ.

Հապ' օն արի արանց մանկունք

Հայրենավրէժքըդ Հայկազունք,

Հապ' օն ի զէն գունդագունդ

Յեռեալ ի պար թունդ ի թունդ՝

Ի զէն ի վրէժ, օն անդր յառաջ,

Ի զէն ի վրէժ, մի ձախ մի յաջ,

Օն անդր յառաջ,

Մի ձախ մի յաջ

Օն անդր յառաջ

Յառաջ յառաջ,

Հապ' օն, յառաջ:

Արևիք ի կռիւ քաջակորովքդ՝ ընդ կորակոր հրօսն
Արեաց .

Հանապ համհարզք մեր բիւրայաղթք , ձեզ նոր
հանդէսք են փառաց .

Թռիւք ի ռազմ ի խազմ , առէք զէն եւ զարդ ,
Երեսնիւք յըսնիւք հարուլ բեւրս հազարս .

Ի սուր ի սուսեր կարչնեղ յաղեղունս
Ըզսեաւ Սասանեանց ջարդել կառափունս .

Հասա՛ ճն արի արանց մանկունք

Հայրենավրէժքըդ Հայկազունք ,

Հասա՛ ճն ի զէն գունդազունդ

Յեռեալ ի սար թունդ ի թունդ՝

Ի զէն ի վրէժ , ճն անդր յառաջ ,

Ի զէն ի վրէժ , մի ձախ մի յաջ ,

Օ՛ն անդր յառաջ ,

Մի ձախ մի յաջ

Օ՛ն անդր յառաջ

Յառաջ յառաջ ,

Հասա՛ ճն , յառաջ :

Մինչեւ ցէրք ցէրք սուգ ունի զհայս . հատէք
զարուօսր՝ որքք այրիք ,

Հարանց հարսանց եղբարց որդւոց , հանուրց
Հայոց վրէժխնդիրք՝

Թինդս առեալ երթամք յասպարէզ քաջաց .

Յուշիկ հընչեն ձայնք արեան սիրելեաց .

Սօսափիւնք յերկնից արհաւիրք յերկրէ

Քաջացս օժընդակ ըզՊարսն հերքեսցէ :

Հասա՛ ճն արի արանց մանկունք

Հայրենավրէժքըդ Հայկազունք ,

Հասի՛ օն ի զէն գունդագունդ
 Յեռեալ ի սպար թունդ ի թունդ՝
 Ի զէն ի վրէժ, օն անդր յառաջ,
 Ի զէն ի վրէժ, մի ձախ մի յաջ,
 Օն անդր յառաջ,
 Մի ձախ մի յաջ
 Օն անդր յառաջ
 Յառաջ յառաջ,
 Հասի՛ օն, յառաջ:

Օն անդր ի բաց հայկեան հողոյ հըսկայազանց եւ
 սըրբոց՝

Ի բաց ջողիր չըւառական մոխրապաշտիցըն սըղե
 ծոց.

Դաշտք մեր մերժեսցեն զոսկրոտին անգամ,
 Արիւնք վըկայից զճապաղիսն անժամ.
 Ոտն ընդ դիս տունեալ դարձցին ի փախուստ,
 Մատնակուրծք ընդ հայս հայեսցին հե-
 ոուստ:

Հասի՛ օն արի արանց մանկունք
 Հայրենավրէժքըդ հայկազունք,
 Հասի՛ օն ի զէն գունդագունդ
 Յեռեալ ի սպար թունդ ի թունդ,
 Ի զէն ի վրէժ, օն անդր յառաջ,
 Ի զէն ի վրէժ, մի ձախ մի յաջ,
 Օն անդր յառաջ,
 Մի ձախ մի յաջ
 Օն անդր յառաջ
 Յառաջ յառաջ,
 Հասի՛ օն, յառաջ:

Աբբ աղեղանց, բարձր ի թիրախ թուուսիք. վեր-
ջին ձեզ խրախոյս.

Առեալ տարցուք զանթիկնադարձ զայս վար-
դագոյն դրօշ անխոյս՝

Ի վերայ յիսնից յաղթից Վարդանայ
Պարսկատանջ բազկաւ արւոյն Վահանայ,
Շէշտ ի ծայր շիրմի դաշտին Շաւարչան
Տընկէլ յաթանակ անմահ հայութեան:

Հապ' օն, արի արանց մանկունք

Հայրենավրէժքըդ հայկազունք,

Ի Շաւարչան գունդագունդ

Յեռեալ ի պար թունդ ի թունդ,

Ի յաղթանակ՝ օն անդր յառաջ,

Ի յաղթանակ, մի՛ ձախ մի՛ յաջ.

Օ՛ն անդր յառաջ,

Մի՛ ձախ մի՛ յաջ

Օ՛ն անդր՝ յառաջ,

Հապ' օն, յառաջ

Ի յաղթանակ:

ՎՐՎԱՅՐԻ

ԽՈՐԻՒՌՈՒՈՒՆԵԱՅ ՏԵԱՌՆ

ԵՒ ՀԱՅՈՅ ԽԱՂԱՂԱՊԵՏԻ*

Ի ՅԵՏԻՆ ԳԻՇԵՐ ԱՅՐԱՐԱՏԵԱՆ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ

Ահա լուսին հրաշէկ մղելով զամպս ընդ կատար
լերինն Արայ՝

Յուշիկ գընայ՝ և գնացուցանէ զանխուլ սար-
սուռ եւ լուռթիւն

Յանտերունչ սահմանս տերանց Արշակունեաց
եւ հայկազանց...

Յեալին գիշեր ազատութեան տարածանի զԱյ-
րարատաւ:

Լըռեն երկինք պարզք՝ յարձագանգս հեծեծա-
նաց բըռնաբարեալք.

Լըռեն ծովակք կապոյտք, լըռեն փրփուրք
գետոց յանցրս քաջաց.

Լըռեն եւ խրոխտ ըսպանալք ընդգիմա-
մարտք բրգանց Դըռնայ.

Լըռեաց յեալին բոմբիւն մարտի, լըռեաց յե-
տին գոռ պատասխան.

* Վրվայր խորխոռունի խաղաղապետութեան պաշտա-
մամբ ընդ գահազլուխս նախարարաց գասի ի ժողովին
Շահապիվանայ, յամին 447:

Լուծաւ ատեան արշակունի, ս'հ, եւ բարձաւ
ազատութիւն...

Աւանդ զարծուին հաստամագիլ ապաստանեալ
ի մուռնչ յեաին:...

Իսկ արդ լռեմ եւ ես Աբրվայր. հայա ի
մուռնչ ի յողբ յեաին.

Ձարթիր բամբիւռն չուառական, զարթիր յա-
րեանց եւ ի մոխրոց:...

Ձխորդ զարթնու, զխորդ հընչէ ի լռութեանս
համատարած.

Խաղաղութեան սա յորդորակ եւ հաշտու-
թեանց երբեմն հրաւեր,

Ըզզէնս եւ ձիս սա ոչ երգեաց, զըստըրկու-
թիւն իբր ողբայցէ.

Ընդ յաղթական սա ձայնարկուս, ընդ երգ քա-
ջաց ոչ խառնեցաւ,

Ձիրաւունս պատերազմաց՝ զոր սիրան յարգեր՝
ոչ հուչակեաց,

Ձերեսուն դարուց հայ փառս զխորդ լուծցէ ի
մի գիշեր:...

Աւանդ Աբրվայր՝ քեզ եւ բամբուանդ, թէպէտ
հընչես թէպէտ լռես.

Ոչ եւս հագներդք սրտազարթոյցք թորգումա-
ծին պայազատաց: —

Յետին գիշեր ազատութեան տարածանի զԱյրա-
րատաւ.

Սիրտ ի բերան հեծեն սաղարք եւ սպայք յա-
փունըս Քասաղայ.

Թեւակոծեալ ողբամընչիկ խաղայ ոգի հայ
հայրենեաց՝

Յաշտարակաց եւ ի շիրմաց ածելով գոյժ օր-
հասարեր .

Պայծառ հայկին ժայրոտին աչք, խանդաղա-
տին աստեղք ի ցօղ :

Ո՛ տայր ըզժամքս այս ինձ յաւեժս , ո՞ զկառս
կապէր զարեգական .

Քաղցր է ինձ քօղս այս խաւարին խաղապա-
տեալ յաղէտս իմ գաղտ՝

Քան զհանդերձեալ լուսոյն մերկոյթ՝ նըշաւա-
կիչ անբաւ վիրաց .

Դադարեցէք պահք ըսպիտակք , ինձ մրրա-
թեւքս են ցանկալիք :

Յիս , ո՛վ գիշեր , միակ գիշեր , յիս , յիմ բամ-
բիւն եւ յԱյրարատ . . .

Ա՛հ , ըզքաղցրիկըն կորուսանէ զկենսագին ա-
զատութիւն

Քնքոյշ բամբիշն հեզաճեմիկ եւ հիւսիսոյ հրա-
մանահան ,

հրաշկաւոյցըն բընութեան , օ՛ն անդր ան-
հասն եւ յարուեստէ ,

Աննըմանեակն ի տիեզերս եւ հիահրաշ վեհից
անգամ ,

Արեւմըտից ասպընջական եւ առաջնորդ արեւ-
ելից ,

Շահաստանն աշխարհաց , եւ հուն ազանց ի
ծագս երկրի .

Որ քրիստոսեան պըճնեալ զարդու եւ հայկա-
զին վառեալ զինուք՝

Որպէս չքքնաղ կուսան տարփեալ ի զինա-
խրոխտ բըռնաւորաց

- Յաւուրց շուայտըն Շամիրամայ՝ սկէլով գե-
ղոյն ու ազատութեան՝
- Լուծեալ մանրէր վանէր զըրդթայս անդրր քան
զծովս եւ ըզցամաք .
- Յարգար վրիժուցըն սարսէին յանձնապատան
Հոռովք , Սասանք .
- Տեսեալ աշխարհ եւ զարմանայր , եւ ոսոխա-
ցըն՝ սոսկային :
- Երանիս տային ազատք եւ անաղատք քեզ Այ-
րարատ .
- Ի ծագաց սզանց քեզ հիւրք հարկանէին ծափ
ցընծութեամբ .
- Քեզ յարեգդէմ ճենաց նուիրակք ւ երեկոր-
նեայ գային Հոռովոց ,
- Որ ոսկիս քեզ արկեր գահոյս յարծաթափայլ
նիւս Երասխայ .
- Քըքում կոխէր քո գարշասպար , յորդան կար-
միր կրկունք կօշկիդ .
- Յահանակուռ թագիդ ծով լոյս՝ լուզայր ա-
րենն եւ ընկըղմէր ,
- Յեռագըմբէթ սուր տաճարէն՝ սլանայր ար-
ծուիդ վարազաթեւ :
- Փորատէին հրաշունչ նըժոյգքդ ի ազմահատ
գաշտացդ երես .
- Վառ քո վառեալ ի կապուտոյ ի ծիրայնոյ ի
կանաչոյ
- Եռագունեան եռախորհուրդ՝ սաւառնացեալ
խայտայր յայերս : . . .
- Այլ զի՞ քեզ բամբիւն , հիմ թուլադաշնակ նը-
ւաղէնաս . . .

Հասարակի յետին գիշեր ազատութեանն Այ-
րարատայ.

Ամփոփին ժամք. լայնեսցին թեւք. մի անցցէ
զմեւք եւ մի վայրկեան:

Ողբացէք աղօք Արամայ, զքաղցր հայրենիս
ձեր ողբացէք:...

Արի արանց զարթիր Տրդատ, տես զինչ նիւ-
թեն տանդ եւ տղայոց.

Իբր համառօտ եղեն զոր այնքան քրքրտամք քո
ստացար մեզ փառք.

Դարձեալ հարցի աթոռդ յաթուր մօխրաթա-
թաւ գարշապարաց.

Ո՞չ եւս ընդգէմ կայցէ քինուց՝ անյաղթելիդ
արիութիւն՝

Ձոր հուր եւ սուր, երաշտ եւ սով եւ կընճ-
ռադէմըն մատնութիւն,

Արհաւիրք եւ սխուծիւնք՝ ոչ զօրէին կորզել
ի քէն.

Եւ այնքան հայ ու արշակունի եւ մամգունեան
քիրան եւ արիւնք,

Ձինուց գանձուց տեղք անժըլտոք եւ հանա-
սպազ մեռելութիւնք՝

Չօգտածարաւ եւ զմեղկասէր ո՞չ բաւիցեն ա-
մոքել սիրտ:...

Ո՞հ, բարձի թողի լըքին երախտամոռքն այն
զԱյրարատ.

Այրարատ, ըզքեզ ըզմայրըդ պետութեանց
եւ աշխարհաց.

Եւ հարկ զրժպիւհ գարձեալ ըզքեզ մատնէ բը-
ռանց եւ գերութեանց.

- Կապուտ դարձեալ կողոպուտ քո գունակ գու-
 նակ ըզգօնութիւնք,
 Որք ի բարձունըս կանգնէին լերանցդ ասեղք
 քան ըզպարիսպ .
 Զէնն արքունի կորաքամակ, բարձք փարազանց
 ընդ տիղմն եկեալ .
 Արիութիւն արհամարհեալ, իմաստութիւն
 վտարանդի .
 Եւ մահ ինքնին՝ որ սխրանօք ճեմէր ի ռահըս
 բանակաց՝
 Ըզբիւրաւորսն տիւեւով զարդար վրիժուց
 տեղոյ տարափս,
 Եւ զանկէլոց որդւոցդ՝ ի քեզ ուղղելով զհուս-
 կրն հայեցուած՝
 Թաւալգըլոր մրցմամբ ժըտեւ յօտար մարդէ
 զհող հայրենի,
 Ըզքեզ ի հուսկ ձայն կարդալով եւ նուաղե-
 լով հանգոյն ջահից,
 Մինչ կաթողին համհարզքն՝ յԱրեւ, գոչեն,
 հարանց եւ արքայի,
 Եւ համօրէն հնչէին ձայնք Յաղթութիւնն եւ
 Հայրենիք .
 Եւ մահ ինքնին՝ զուրկ ի կարմիր նշանաց եր-
 թայ՝ ու հին նընջեցեալս,
 Թափեւ զկապարճն անփառունակ, թագուցա-
 նեւ զգէմս ի շիրիմս : . . .
 Ահա յետին ժամ դիշերոյ, յետին ժամ հայ ա-
 զաստութեան : . . .
 Ահա՛ ըշալուրջք դալկահարք՝ մերկանան տիւ-
 արտասուլութուրմ .

Ընդ հուսկ կայծակրն կանթեղին անցանէ յոյս
Արշակունեաց .

Ծուէն առ ծուէն ծածանին եռագունեան դրօ-
շուց սատառք՝

Անկանելով յաշտարակաց մահարձանաց ու ա-
պարանից .

Լալով խուսեն արք յալթութեանց , Մամ-
զունք , Պահլաւք , Ասպետք , Արծուիք ,

Ըզքեզ՝ ըզքաղցր հայրենիս ըզքեզ հընչեալ
քաղցր Այրարատ ,

Ըզքեզ մայր ազատութիւն . եւ հեռանան , Ը-
ռեն , ծածկին ,

Որպէս մըշակ յողող անդոց զարօրն ունայն
զհետ քարչելով՝

Ըզզէնս արիս սընեալս ճարպով ազանց ու ա-
րեամբ հինից հիւսոյ .

Զորոց խրախոյսն եւ մարտակից՝ ծածկէ ըզ-
սուրբ խաչ՝ մեծն հայրապետ ,

Ծածկէ Պարթեւն հրաշալի զդէմս . այրիանայ
բեմ Գրիգորի . . .

Լըռեն բարբառք արի արանց , վատ որերոյ ցը-
ցին ականջք : . . .

Ափ զերեսօք կոծին գաղտուկ սուաքինի արամու-
հիք ,

Ամայանան սուրբ սրբակապանք , մոխիր կաթեն
դեղձան հոսոսք .

Երիտասարդ ծածկէ զնարօտս աչագեղոյ սի-
րուհւոյն՝

Ամաչելով ի ժանգահար տես ծարաւեալ հարց
սուսերաց ,

Թաքուցանէ զկուռ լայնալիճ՝ հաւուռն յորմոց՝
 'դ որովք ծընաւ .
 Որպէս մոլեալ վարսամահար բանդագուշէն
 մարտիկք յանտառս ,
 Կամ յապալէր նըստեալ գահուանդ՝ լըննա-
 գոյնս աչս ածեն յապուշ ,
 Կամ զերէոց թափառեալ հէտ կամ ըզձրկանց
 ի ծով Գեղամ ,
 Ընդդէմ ալեաց ու օդոց հրեղէն շընչէն անձուկ
 սրատոռչոր ,
 Յեղանակեալ յեղերս՝ զԳողթան վիպասանից
 յաղթերգութիւնս ,
 Ընդ Բաբելայ և Նինուէի նըկարելով զԱյրա-
 րաս՝
 Լացուցանեն զտարածութիւնըս տիրասէր տա-
 րերաց . . .
 Երանի՛ արձագանդաց ողբոյն , երգչին եւ լըսո-
 ղաց .
 Բիւր երանի վայրաց՝ ուր սուրբ են հայրենիք
 եւ համարձակք : . . .
 Այլ դուք ըստուերք սիրունք՝ ձայեալք ի վար-
 դամասն արշալըրչոց ,
 Պատեցէք դուք , ս'հ , թագուցէք յինէն զբամ-
 բիւնըս ըլախաթ ,
 Զի մի՛ Վրվայր խաղաղապետ հայոց ի խռովս
 արիականս՝
 Յանարիս յայս խաղաղութեան՝ ահեղս հարցէ
 խռովս եւ մահունս : . . .

Դ Ա Տ Ա Ս Տ Ա Ն Ք

Վ Ա Ս Ա Կ Ա Յ Մ Ա Տ Ն Չ Ի

Ա.

- Ի բարձրաճեմն հասեալ դէս՝ ակն արեւուն
 Շանթ թօթափէր ի կապարճիցըն թափանց
 Ընդ ճանապարհս Ազար երկրի ազազուն ,
 Եռացուցեալ զալիս օդոյն մըկանանց .
- Ի սոթագին հրատէն յուղէլ խեթասար
 Զօլիւր զեւնոց անապատին թափառկոտ
 Ի ստորերկրեայս ճեպէր յանլոյս ի դադար .
 Սոյլք անհամբոյրք հերձանէին միայն զօդ .
- Հազիւ ծիծուանց վայրի՝ ուղէչ մի կարկամ
 Չօնէր թուփ ցախ իբրեւ արձան յաւերակ ,
 Յորոյ ի ստուերս՝ առ մըտերմին՝ բարեկամ
 Ոչ վայելեաց երբեք նըստեալ միայնակ .
- Ոչ հրնչեցին անդ երբեք քաղցր կարկաձք .
 Ոչ անդ զեփիււո զով եւ զըւարճ էած թեւ ,
 Անդ ոչ ծաւիք ծաղկանց ի վեր բացան աչք
 Ո՛չ ժրգտեցաւ անդ արշալոյս վարդարեւ : . . .
- Այլ ի հեռուս գեղնեալ փոշի վեր ի վայր՝
 Ըզգրաստանին տայ նըշմարեւ բեռնակիր ,
 Որք ճօճաւոր դրլիտվք յանջուրն առապար
 Ընդ վարողացըն սըշնուն խոնջք ընդ երկիր .

Իբրեւ կոճէղք ծրփեալք ի ծով լայնանխտ
 Աստանդականք երթային այսր անդր ըստ կամս,
 Իբրեւ խորհուրդք անկերպարանք որ ընդ միտ
 Տարուբերին սաղապաճեմք յունայն ժամս .

Եւ որպէս բուռն յանկարծածին նոր խորհուրդ
 Զի զօրացեալ տիրէ մըտաց խկ ուջոյն ,
 Այնպէս յանկարծ փրփրբերախ ձաղկ ի կուշտ
 'Նըժոյգ մ'անտուստ սրավար ծախէ զդաշտն
 անհուն .

Ձեռն հեծեւոյն յեց յանդրուվարն իւր հուժկու
 Եւ աջք հազիւ ընդ ճանապարհն կան պիշ .
 Յայլ ասպարէզ խառնեալ մըտացն օդաչու
 Ճախր ի խորհուրդս առնու յաղօտ լուսանիշ .

Ըզմրրկավար ըզձին կարծէ ի շրղթայս .
 Այնպէս սաստիկ ու անզուսպ ի սիրտ տենչ
 ունի .

Մինչ հասարակ աւուրըն տասյ յակամայս
 Առ դժնրկին ուղղէ զնա խուն հովանի .

Գամ մի շէղեալ՝ զերկվարին քամէ զբաշ
 Որով երբեմն ի յաղթութեանց ելեալ որս՝
 Մինչդեռ ընդ վանգս եղջերց՝ փուրնչմանց խառ-
 նէր վաշ

Արէսս ի դաշտ յարուցանէր ահաւորս .

Եւ զոսկեկուռ լուծեալ պըսակ ճակատուն՝
 Գարգմանակաւ հրակէզ գիմացն հով ածէր ,
 Մերթ ի հատեալն յառեալ ընթացս ի թի-
 կունս

Եւ մերթ յուղին՝ զոր հատանել մընայ դեռ :

Յականակապ միջաց կամար դաստիւ յեց
 Յուզմանց ի յոյզ խորասուզի մըտախորհ :

Սահէին ժամք, շողն իջանէր տապալեղց,
Յանըզգաստից նա գլէր ի հոգս ահաւոր:...

« Ո՛չ, ո՛չ թողից, գոչեաց. — սարսեաց անա-
պատն. —

Ո՛չ. ցորչափ էս Վասակ՝ Սիւնեաց իցեմ տէր,
Մի թագակապ այլ ոք նազէ յԱյրարատ,
Երգուեալ յարեւ, երգուեալ յերկիր եւ յե-
թեր.

Հանապ, սլացիր սեւակդ իմ, տար զիս ի փառս,
Ի դունն Արեաց երթեալ՝ գըտցուք զոր կորոյս
Վատաբաղդիկ Արշակունին ի Կրւառս.

Հանապ, մինչեւ առեալ ըզգաշան երեկոյս »:..

Եւ աչք հարեալք ի հրաբորբոք եռանդան
Քան զըզձակերտ թագն անդրագոյնս ոչ դիտէր.
Ու այն ինչ հանգուշն ի ձեռն առեալ զերա-
սան՝

Վարէր ըզսեաւն և անապատն ըսպառէր:

Բ

Իսկ այս ուստի՞ յանկարծ ձայնիկս յամայւոջ,
Խաղաղական երգոց մըրմունջքըս դողգոջ.
Մի՞թէ հրեշտակ առ հրեշտակ յօգըս կարգայ,
Կամ թէ գարունն ինչ հասեալ գայ 'Րարա-
դայ: —

Ո՛հ, այս իմոց քաղցր հայրենեաց են բարբառք,
Զոր երկնախօսք հընչեն հոգւոյս իմոյ հարք.
Հովուաց է ձայն՝ զոյց քակեաց հէնն ըզփարախ
Զամբիծ գառինս մատնեալ գայլոց ի յերախ,

Եւ վայրատեալ ոմն ի ձոր, ոմն ի հովիտ
 Յօշ անդամօք ծածկեաց ըզմարգն հօտախիտ .
 Ոչ եւս լըսի անմեղ խաշանցն բառաչ՝
 Որում կամարն երկնից կրկնէր քաղցրաւաչ .
 Հանգրուանաց պահնակ մանկախն զինակիր
 Ընդ հովանեօք Աւարայրի դընի ցիր ,
 Ի ոգիքն իջեալ ընդ այգաճեմըն զեփիւռ
 Յիւրեանց մընչեն ճապաղիս քաղցր եւ տըխուր .
 Եւ սիռելով վարդ ընդ ցօղէջսն ցըրախն
 Յառին զըւարթք . յուզեն զարտօսր եւ թըռ-
 չին . . .
 Կապտեալ հովիւքն անդ ի ցըսոյ ու ի սրընդէ
 Յանագորոյն եւ սեւադէմ փաղանդէ՝
 Խոշտանգանաց մատնեալ զանձինս փարեղիս
 Ո՛հ, ըստըրկաց հանգոյն վարին յամայիս .
 Վայրավառին զհետ սակաւուց ոչխարաց
 Կողկողէլով դիմեալք ալեօքն հողամած .
 « Ձեզ՝ լուսակիզն ոչխարք դաւթիս , սիրունք մեր ,
 Ձեզ՝ զոր ի դիրկ սնուցաք ու ի ծոց վըշտըմ-
 բեր ,
 Գամք անբաժանք բուժեւ ըզգառնըդ պասուք ,
 Տալ ի յարբումն յեախն զաչացս արտասուք .
 Տալ սիրէլեացդ հողւոյ սիրոյն ըզհամբոյր ,
 Անձեռնհասք առ այլ չըրթամքս անհրապոյր .
 Զի ո՞ր մեղ յայամ հետէ իցէ այլ հանգիստ ,
 Բայց վառնէլոցդ ըզհետ վառնիլ աներկմիտ » :
 Ո՛վ սըրաառուչ ձայնք հայրենեան . եւ ա՛յս ձեզ
 Սուրբ տաճարաց փոխան՝ մընայր ասպարէզ .
 Եւ հայատտան ի ձեզ եղեալ զաչս համակ՝
 Արդ եւ վիրացն չունիցի՞ դեղ կամակ . . .

Ո՛հ, որ զաշխարհդ երբեմն ի հուր վառեցէք
 Արդեօք քղզա՛ որ թափառեալ շրջիդ հէզ
 Դարձուցանէք ի հօան անմեղ՝ զոր ելիք,
 Եւ հայրենեացն եւ Տեառն ի սէր մոռացիկ:

Գ.

Իսկ նա ձայնիցն ի լուր ընդ կրունկըն դարձեալ
 Մինչ երիվարն յօդս արկանէր սուր սրմբակ,
 Յառաքինեաց պըշնու ի դէմն լուսափայլ,
 Յանկարծահաս կարծէ զուարթնոց ինչ բա-
 նակ.

Երանգ, ըստօյդ... աչք իւր պապին սառնորակ,
 Յամաքին քիմք եւ զերծանի տանձ յաջոյն.
 Իբրեւ կոհակ կոծեալ հողմովք հակառակ
 Մերթ փշրի մերթ դիզանի յանձն իւրուրոյն.
 «Ո՛ որք ի մահ՝ դիմեալք, ընդ միտս ասէր, դուք,
 Անշուշտ կենաց ակընկալեօք պարարիք,
 Զի՛նչ ինձ պատգամս յերկնից՝ զոր յար ըն-
 թեանուք,
 Ո՛հ, զի՛նչ պատգամ արդեօք վասն իմ ունիցիք»:
 Տանջեալ խըղձիւ, սիրա ի թունդ շուրթն ի յե-
 րեր.

Կեղծաւորեւ հազիւ բաւէր եղկելին,
 Եւ այլ ընդ այլ բան փոփոխեալ ըստօփէր,
 Ոչ յիշէլով թէ որպիսիք հուս պ կային.
 Մերթ ցածնոյր մերթ ուռնոյր յոգի խեղայեղ.
 Աշտանակեր ի սեաւն անխոնջ յընթացից.

Իբրեւ փրքին ի նրպատակն իւր անշեղ
 Դարձեալ վարդեւ առնոյր յուղին հրճուալից :—
 Այլ յով մոլեալ յահուր վարիս չուառականդ .
 Դատաստանք կան հասեալ գլխոյ քում, վա-
 սակ .

Ղեւոնդեայ զքեզ կարգան շըրթունք հրաթա-
 ղանթ .

Արձանացիր, լուր ըզվըճիւդ արգարակ :

Յայնժամ վառեալ դէմք ծերունւոյն հուր ի հուր
 Եւ զձիւնափայլն գագաթամբ հերք դիզան ,
 Շանթք զաչօք եւ փայլակունք ի յօնս իւր ,
 Եւ շուրջ պատեալ յաստուածային հեղու-
 թեան .

Իբր ոստիկան մահու անվրէպ անաչառ

Յառաջ անցեալ՝ դաստ երկնազօր կարկառէր .
 Եւ ըզհրացայտ լուծեալ շըրթանցն կամար՝
 Հարցուած առնէր . « Ընդ որ փութաս , Սիւ-
 նեաց տէր » : —

Որոտաց ձայնն յանապատին՝ « յով փութաս » ,
 Իբրեւ յԱդին հարցումնն Տեառն առ Ազամ .
 Եւ պակուցեալ ըզնոյն կրկնէր սիրտ ըզձայնս ,
 Խիղճ ահրնկէց բըռնանայր գամ քան ըզգամ :

Այլ փառամոլ ոգի անզեղջ է ի սպառ .

Ճըդնի փասքուս վարել ըզցուրտն բերան .

« Փութամ առ տէրն Արեաց , ըզթագ վեհա-
 փառ

Անուլ զհայոց , այնքան քըրտանց իմ փո-
 խան » :

— « Առ տէր փութաս Արեաց , մատնիչ Տեառնըդ
 քում ,

Որոտաց ծերն. երթ ուր արժաննն տանի.
 Այլ որ հայել իշխեցեր սիրտ ապառու՛մ՝
 Յարիւհաղանգ աղիս քո տան հայրենի,
 Դու որ զլետին շիջուցեր կայծ յԱյրարատ,
 Որով աջօք յայսմհեռէ՛նդ թագն հայիցիս.
 Լըսելափակդ այնքան ողբոց տարապարտ՝
 Լուիցէս զԴողթան քոց գուսանաց թըւելիս:
 Անգիտացար. անգիտացիս մինչ ի սպառ՝
 Թէ բաղք քոյին յերկինս ի վեր մըթնեցաւ.
 Զոր թողեր՝ թող նա զքեզ, անէծք ըզքեւ առ,
 Հաս ժամանակ, հաս դատ, վըճիւ քո հատաւ:
 Աւաղէլիդ Վասակ յաւերժ արտասուաց,
 Զըտեսանէս զի շնորհք ի քէն վերացան.
 Վարսք քո մոխիր կաթեն ըզպիղծող բազնաց,
 Թագք զոր Տըրդատ եդաւ՝ շանթիս քեզ տեղան.
 Զըտեսանէս շուրջ ըզքեւ զայդքան բանակ
 Որ ուխտ ի սիրտ յԱւարայրի մարմանդից
 Վերելս յերկինս առնեն հըրճուեալք ի պը-
 սակ,
 Խոժոռ աջօք ի քեզ յառեալ սպառնալից.
 Ո՛չ լըսես զայդքան աղաղակ ձայնս ի վեր
 Արեան ցայտիւք կըրկնեալ բողոք առ բողոք.
 Վրէժք քեզ յերկնէ, վրէժք քեզ յուխտէն զոր
 թողեր,
 Վրէժք յանմեղաց, վրէժք հայրենեաց անողոք.
 Վրէժ քեզ կարդան ամայացեալ գերդաստանք,
 Պարկեշտ կուսանք, հարսունք, փեսայք, որբք,
 սյրիք,
 Վրէժ քեզ անհաշտ ազատանին լեռնականք,
 Վրէժ տըխրամած անարօր դաշտք հայրենիք.

Ո՛հ, ահաւորըս տեսարան, դէպք խրրթնի,
 Տունք Աստուծոյ՝ նդ յաւխտենից աւերակս
 Մոգուց մատամբք ցըրուեալք յերեսըս գեանի
 Եւ Գրիգորի անաշխարհիկ լեալ որդեակքս,
 Ո՛չ կարդասցեն ի սպառ քեզ վրէժ՝ հէգ Աս-
 սակ...

Ե՛րթ արդ. բայց զայս թէ ճանապարհ տեսցես
 այլ,

Եթէ շնորհեն Արիք ըզգլուխդ՝ թող թէ զթագ,
 Ապա չիցէ Տեառն ընդ իս բան խօսեցեալ» :

Եւ իբր ըզծով անզուսպ եւ յեա եւրոսաց
 Մեծ մըրմըռմամբ ի բաց դառնայր երեցն այն,
 Եւ ի դառնալն հատանէին շանթք յաչաց
 Եւ լըռութիւն ահեղ ախրէր ընդ երկայն :

Իսկ գատասպարտըն քան ըզխուիւ ի յերեր
 Յերիվարին նիւս կործանէր անշըշունջ.
 Եւ ի պահուն՝ թաթ զըւարթնոյ խօնարհէր
 Գըրէլ ի սիրտ նորին վըճիւ սեաւ անջունջ :

Ո՛հ, ի խորոց իւրոց թընդաց հոգին զուր.
 Զաջն իւր ժըպիրհ ձըգեաց յարեւ բարձրելոյն.
 Եւ յուսահատ թափով մըղեալ ըզսեաւն իւր
 Անհետանայր յարջնաթոյր ծոց գիշերոյն :

Դ

Ո՛չ. ամպարիշտք, աչք բարձրելոյն ոչ նընջեն.
 Եւ հազար ամ արգարութիւն թէ լըռէ,
 Զանդարձ վըճիւն՝ յոր հաստատին բաղդք ա-
 մեն՝

Հրասպարակել մահացուաց ոչ յամեսցէ.

Մի բերկրաւէտ յաջողութեամբդ յօրանայք,
 Կեանք ձեր անվիշտք՝ զանխուլ դարանք, օձք
 անյայտք,
 Խաբեկան մըտացդ են զաղփաղփուն սպարը-
 ւակք.

Ոչ վրիպեացէ մէտ ի կըշուոցն ուղղագատ:

Սրարշաւ կառաց անիւ հատեալ բիւր սահման՝
 Առ դիտակին յաճախ գործէ խորտակմունս.
 Մարդք ծաղկերանդք՝ կորուստ վըհից մերկա-
 նան,

Յոյս մահացուաց ցընդի շողեաց ինչ հանգոյնս:
 Կենդաւորի չըյաջողեաց յաւիտեան.

Ոչ վայելէ դաւող ի դաւն անկասկած.

Չրկան երկինք խուլ զըրկեւոցն առ ի ձայն,
 Հող ոչ ծըծէ զարիւն, զարտօսր անմեղաց:...

Յի՞նչ գու սանձաս յուսացեալ՝ հէզըդ Վասակ,
 Զի՞նչ քո առ մարդ կամ զի՞նչ առ վէհըն բնա-
 վին

Ակընկալեաց ինչ երախախք կամ վաստակք՝

Զոր ոչ եղծեր վաղ մասնութեամբքըդ կըրկին:

Յոյս ի Վասակ. ո՛հ, յոյս մեռաւ ի սըրախն:

Սնոտիք տիրեալ դամ մի մըտաց սընոտեաց՝

Կոչեալ ի Դուռն, որում ցանկայր, յարքու-
 նին,

Պըճ՛նազարդիւր որպէս ի սպանդ գոլ անգարձ:

Քան զազաւուոց զուսովքն ածէր սեաւ սամոյր,
 Եւ գուժարտակ սպարանոցին ի բոլոր,

Կամար միջաց ահանսակապ ոսկէթոյր,

Վարազագրոշմն ի մասն եւ գինդք յանկընջ
 Թոռ.

Իբր արեգակն ի ծոց մերձեալ մօր մըթին
 Յետին պըճնի երփնիւք ի փայլ դողանի,
 Եւ խուսափուկ փառաց կընիք էր յետին
 Հարեալ ի պանձ դիտակ Սիւնեացն իշխանի:
 Հանգանակել ընդ դիս կարծէր եղկելին.
 Մինչդեռ յանգէտս իբրու զուարակ թագազարդ
 Ի տըխրորակ մատչէր մահուն իւր բագին: . . .
 Ո՛հ, զի՛ նենգող, զի՛ դիւրաշուրջ մարդոյ բախտ:
 Իսկ վերամբարձ մինչ բըռնակալն ի գահոյս
 Գուռոզն Արեաց եւ Անարեաց եւ Յազկերտ,
 Շուրջ բողբոէր աւագորեար յայս յայն կոյս.
 Ուղղէր ատեան, երկիւղ եւ յոյս ըզձակերտ.
 Ի բարձն յերեր եւ բազմեցաւ եւ Վասակ.
 Աչք ատենին հարան փառացն ի շողիւն,
 Այլ ի դիմաց տեսն առ խըղճէն սեւորակ՝
 Գըժտեալք ի բաց՝ եւ վառէին ի ցասիւն:
 Հրամանք տըւան դատաստանի, եհաս ժամ,
 Եւ ծովատիպ սարսէր անուարան ընդ պարաին.
 Եւ եկակոչ առ կապաւորս հայերամ,
 Եւ քահանայք սուրբք՝ յամր յառաջ մատչէին.
 Վսեմականն անդ գերութիւն Արամայ,
 Եւ վեհազանց անդ կանգնի սերունդ անտը-
 խուր,
 Եւ անդ թըղթեան, պատճեանք, կընիքք ի վե-
 կայ.
 Ապա տիրէ շուրջ լըռութիւն զարամուր.
 Եւ անդ . . . ո՛հ, իբր ասել . . . ողորմ երեւոյթ.
 Ի սեւապօղ վարագուրէն հոլանի
 Արտաշիսին վերջնոյ խոյր, խոյր անծածկոյթ.
 Եւ արտասուէ որդւովքն Ոգին հայրենի.

Վասակ եւեթ յայն ագահէր եւ փրքայր
 Մռզգայլիլ որպէս վարազ չարժանի...
 Այլ սոսկալի՛նդ նըմին անտուտ շողեալ գայր
 Մերկապատեան առ թագին սուրն հայկազնի :
 « Ընդ երկար , հայք , յունկն արքայիցս արքայի
 Հընչեն բողոքք , ահա եդի ձեզ ատեան .
 Վըճիռ հատցե թագ կամ թուր ձերդ Ար-
 տաշի .
 Ոյք դատախազք Սիւնուդդ կամ ոյք են պաշտ-
 պան .
 Մատիր խըմբեաց Կամսարական , ցոյց ըզքոյս ,
 Եւ դու Սիւնեաց տէր , աստ ըզքոյս մատու-
 ցես » :
 Յարեաւ Կամսար , եւ Հայաստան բարձ խրա-
 խոյս ,
 Շուրջ զԱրշաւրաւ կացին ժողովք պընդապէս :
 Լըռէր Ղեւոնդ , կընքեալ զանդարձըն վըճիռ .
 Բարբառեցան օծեալ չըրթուիք Սահակայ .
 Համաձայնեաց ատեանն ընդ քաջն Արշաւիր ,
 Արդարութիւն պարզեաց ըզքոջն աներկբայ :
 Սարսեաց Սիւնին յոգւոջ . կանգնեալ հայէր շուրջ
 Իբր ըզբեւեկն յանապատի մերկ անջատ՝
 Ըզբարձրաձողի հողոնելով գըլուխ լուրջ ,
 Եւ չըզրտաւ պաշտպան անձին յուսահատ :
 Գումարեցան զնովաւ անմահք ի բարձանց .
 Ահեղ կըշիռքն եդան ի դաստ բարձրելոյն .
 Սուր ընդ թագին մատեաւ ի թաթն , եղե-
 րանց
 Ժանգ զերկաթով մածեալ՝ հակեաց մէան իս-
 կոյն...

Մղձկեալ աղեօք դըժոխըմբեր հայեցիւք
 Հուր փորատէր, ծախել զատեանն էր հընար.
 « Յառաջ մատիք իմ Վասակայ թեւարկուք ».
 Գելաւ հրաւերն անպատասխան վայրապար:
 Լըսել վըճուոյն՝ զոր սիրտք հատին, կայր ա-
 տեանն: —

Այր ազգատեաց չունի երբէք բարեխօս:
 Ո՛հ, պարտաւոր գըտաւ Վասակ, նոր Յու-
 գայն,
 Եւ թօթափեաց Մասիս զարեանց անպարա-
 ցօլս:

Մըթագնեցան ահընկալիքն եւ աշխարհ
 Գելոյր դլորէր իբր ըզվեշապ գըլխակոր.
 « Ո՛հ, մի զիս, մի այդպէս կոծէք գըձձաբար,
 Գոգէք, ըզտէր Արեաց կարգամ դատաւոր.
 Երդնում յարեւն, ի կրակ ի ջուր ես երդնում,
 Սատրապք գըթածք, մի անողորմն ի սպառ-
 կայք.»

Ե՛ն էն եւ իմ վաստակք, է ճիգըն բազում,
 Զի՞ ոչ յիշէք, ընդէր թաքչիք ո՛վ վըկայք »:...

Մի եւս, կարկեաց մատնիչ եղբարցդ եւ Արեաց,
 Արբայ ինքնին ըզքեզ արար դատապարտ,
 Էջ ի վայր, էջ եւ զարդս յանձնէդ հան ի բաց,
 Ընկալ բաժին զայնքան արեանց տարապարտ:—

Ի վայրկենի անարգեցաւ եզկելին,
 Ի վայրկենի սերճն այն եղէւ ոստաքանց.

Ոչ տեսանէր ոչ ինչ՝ բայց սուր զերկասայրին,
 Եւ յատենէն վարեալ մերժիւր դունակ շանց:..

Զաչս իւր եբաց... կարծէր հեծեալ ի սեան
 իւր.

Եբաց դարձեալ... Էդիտ մատակ ընդ իւրեաւ .
Իբրեւ սաղարթ առ ի հողմոց թաքթաքուր
Ժողովըրդեան ոսոխի անց զառաջեաւ :

« Ո՞ւր է , գոչեաց , բանտն իմ մըթին , ո՞ւր է մահ .
Եկայք պատել զեղուկ Վասակս անտերունջ .
Զխորդ ժուժեմ , իբր հանդուրժել , վահ ինձ
վահ » ...

Եւ ոչ յաւել հեղձամըղձուկ հիգին շունջ :

Ե

Մանրադանդալ թանձրանայր մուծ խօլական
Սեւաթորմին յուրուականաց ճեմարան ,
Յահեղ զընդան մահացուաց գոգ ու անմահից ,
Անդընդաբնակ լոկ վիրագաց դըրակից ,
Զդամբանականն լուծանէր լըռուծիւն
Հողմնասարսուռ ոսկերոտոյ սօսաւինն ,
Որ զմահահոտ կախեալ զորմոց չըլթայիւք ,
Իբրեւ յանլոյս ծայր բեւեռին՝ ձինաբուք .
Եւ յարդալից մարմնոց մորթոց մախիլ պարիք
Տատանէին յառասանաց վայրահակք : ...
Ի գեջ ի մուայլ անկեան յակումբ որդանցն իւր՝
ՅԱնյուշ բերդին Վասակ ի ցաւըս զընիւր ...
Ո՛հ , չէր Վասակ , այլ ջըղապատ ոսկերց կոյտ
Զոր հին անէծք բուծանէին օձապոոյտ .
Զըկայր տեսիլ մարդկեղէն յանձըն նիհար ,
Բայց շունջ կերկեր եւ կէս լեզու որդնահար :
Առ դուրս բանտին նստէր պահակըն տաղտուկ ,
Որ զողեսպահ նորուն ամեալ անիծիւք

Զօրհանապազ ի տալն ասէր եւ յերեսս,
 « Զըւառական Վասակ, եւ ցերբ դու կեցցես.
 Ե՞րբ ի տեսոյդ զերծանիցիմ ես ի սպառ,
 Ե՞րբ թաղիցիս յորդանցդ ի գիրկ զազրաբար » :

Յետին շնչոյն ըզնա ձայնէր արդ Վասակ,
 « Ե՛կ զերծանիս այսուհետեւ ո՛վ պահնակ.
 Անջան էի որս, եւ ներեաց ցարդ ինձ մահ.
 Այժմ աւատիկ կարթեալ ձրգէ զհետ իւր,
 անձ... »

Տեսանիցես եւ դու զաչկունքն այն հրաճօճ,
 Եւ զանիրան գընդիցս աղմուկ խառնագոչ.

Տեսանես զարքայարան տարտարին,
 Է՛հէ՛, քանի՛ ամբօխք եւ շուք ինձ կազմին.

Ահա գահոյք եւ ծիրանիք, ահա թագ
 Ի հուր ծրծումբ ընդելուզեալ բովանդակ... »

Ահա սպայից խրթին խրոնի խումբ զինեւ
 Եւ զհամառօտըս կարճել լոյս անարեւ... »

Ահաւատիկ գամ, գամ ուր շաւիղս հորդեցի.
 Վասակ թէ ոչ ի վեր՝ ի վայր մեծ լիցի:... »

Այլ լուր պահնակ, ես յերգմընի զքեզ առնեմ
 Յերկինս ի յայն՝ յորմէ լըքեալ մերժեալս եմ.

Լուր Վասակայ տեառնըս Սիւնեաց զանդարձ
 ուխտ

Զոր կընքէ շունչն ի փութացեալն փախուստ.
 Աջ երկնայնոյն զոր պըղծեցիս ի համբոյր

Խոստովանեւ ինձ տայ շըրթամբ սեւաթոյր... »
 Ի պատեւոյ զինեւ յանբաւըս չարեաց

Լուր մատնըջիդ՝ առն հայոց, լուր եւ սար-
 սեաց.

Ես եմ ես այն յաւազանին սուրբ ուխտէն,

Ու ի Գրիգորի կամաւ հերձեալ ի հօտէն .
 Ես ճապաղեացն եմ պարտական Արտազուն .
 Անդուստ ահա Արդան եւ գունդք քաջազուն
 Ահա փրքին բարձեալ ըզսիրտս հերձոտեն ,
 Զաղօտն հայկեան պահանջելով փառս յինէն . . .
 Ո՛հ , անսացէք վայր մի որսոյս դըժոխոց ,
 Մի տարածամ այդքան տեղայք խոց առ խոց . . .
 Այդ քո խոժոռ աչկունք Արդան քաջարի ,
 Եւ Ղեւոնդեայ շըրթունք որ լուռ բարբառի ,
 Ըզհէգ սըրտիկս յարիւն թաթաւ բիւր պատառ
 Յաւերժական իջուցանեն ի խաւար . . .

Աճառեցի զտէրն իմ , զհաւատս եւ ըզոյս ,
 Եւ կորըստեան ըստացայ զայս վիհ անլոյս ,
 Յոր կիսասոյղ՝ ժառանգութիւն թողում ձեզ
 Ամենեցուն որ զիմ գընայք ասպարէզ ,
 Մատնիչք կրօնից , եղբարց ու անձանց ձեր խըղ-
 ճին՝

Զիմ զինքնադատ չար յիշատակըս բաժին .
 Յորչափ Մասիք ի հայս եւ տէր ի գահն իւր ,
 Անլոյծ վըճիռ , զոր կընքէ շունչ իմ տըխուր ,
 Ասպընջականք իմ դըժոխք՝ դուք վըկայք էք ,
 Ո՛վ Ասսակայ կորիւնք , յաւերժ ձեզ անէծք . . .

Ժայթքեաց ըզըւնչն , յորսայս հարաւ դին զազիր ,
 Բաժանեցան դեւք եւ որդանցըն ջուլիր .

Եւ որպէս բոց՝ անէծք՝ զոր յանձնըն կարդաց՝
 Ծարակեցաւ ըզվայրն եւ դժոխք անդ աի-
 րեաց : . . .

ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ

Ս Ր Բ Ո Յ Ղ Ե Ի Ո Ն Դ Ե Ա Ն Յ

Յանշուբք ի ծագս յիշատակաց եւ բնութեան
 Ուր ծիծաղկոտ երբեք երկինք չըպարզին ,
 Գարշապարաց մահուն արձակ ճեմարան ,
 Որպէս գայլ չար՝ զանմեղուծիւն գողունի
 Վարեալ՝ յանչէնս ի բառաչիւն ըսպանդին
 Լացուցանէ զանբաւուծիւն վայրենի ,
 Սաստ մոլուծեան առեալ տանէր պարսկադէն
 ԶՀայոց մեծաց սուրբ օծուծիւնն ի կոճեղս ,
 Մըթնեւ զարփիսն աշխարհալոյս յեզր անչէն :
 Ընդ անասպատ մահու ի տիպ անմահից
 Ընդ առասպտոս , ընդ հուր , ընդ սուր եւ ընդ
 գելս
 Ընթանային յօժարք դիմօք ցընծալից .
 Ընդ անդաստակս արեւելից լուսադէմ
 Ի տես խաչին՝ որ գաղտ յամագոց ակնարկէր
 Սուրբ ալեւորն հարեալ Ղեւոնդ ճոխածեմ
 Փութայր ի հող հանգուցանել խոնջ ճակատ .
 Եւ ընդ նրմա յորդորք ընկեր առ ընկեր՝
 հարցանէին զԵդեմայ մարզն անարատ : . . .
 Աթոռք արկան յարիւնախանձն ամայւոջ ,
 Անբրծուծիւնք զուարթունք ի դատ մատու
 ցան .

Խայտայր դատեալն, յուզէր դատողն ի յողւոջ.
 Մոխրոյ եւ հրոյ վրէժ պահանջէր, ո՞վ ամօթ,
 Եւ զաշխարհն՝ որում կացիննն պաշտպան,
 Ըզհայրենեաց սէր՝ յերկնայինն եղեալ մօտ:
 Չետես երկին վէհ քան զհանդէսն ընդ իւրեաւ
 Եւ ոչ վըսեմ երբէք լըւան վայրք բարբառ,
 Քան մինչ Ղեւոնդ ի պատասխանսնն մատեաւ:
 Որպէս յորոտ շանթից ի ծով նաւակուր
 Ի վեր ի վայր բազմին բեկորք ընդ իրար՝
 Սիրտ Դենշապհոյ փշրեալ մանրէր ի մաղձ իւր.
 « Հարցեալ բազում անգամ լըւար եւ ի մէնջ.
 Փորձես դարձեալ, լուիցեն Արիք զայս վերջին.
 Ամենեցուն մեր մի է բան, մի է տենչ.
 Ճշմարտութեան քարոզք ըզկեաննս համակ,
 Սուտ պաշտամանցդ ատեցողք՝ դից եւ կրակին,
 Հասեալ կամք յեզր՝ յոր զուգապէս ընթացաք.
 Հովիւքս՝ ի սէր հօտիս զանձինս եղեալ գրաւ
 Եւ վատնելոցս ի ձէնջ խաշանց՝ շուրջ եկաք,
 Մինչեւ յօտարս յայս յանապատ դիմագրաւ.
 Սակայն ըզձիւք սըրտի ու ի սէր աննըկուն,
 Ի ձայն՝ զօր ոչ բաւէ՝ նկճել սուր ձեր վայրագ
 Ազդեմք առ սիրտ առաքինեացն հայկազուն.
 Արդ ոչ եւս տես վայրավատին մեր հօտիս՝
 Ի գութ յուզեալ՝ ընտրել ընդ կեանս եւ ընդ
 Յերկուս ըզսէրնն բաժանէ ի հօգիս. [մահ
 նըժգէհք ի տանց՝ հասաք ուրեմն յայն գաւառ՝
 Ոյր տենչանօք դեգերեաք յողք եւ յահ,
 Արդ անարգել փութամք ի բուն մեր դագար:
 Բըննացայք՝ տեարք գոլով, տարաք որչափ սիրտ
 Տանի՝ առանց բերելոյ կեղտ վատութեան,

Ձի այս է յոյս առաքինեաց աներկմիտ :
 Ձոր ոչ զլանայք՝ ընդնոյն խնդրեմք արդ փութով,
 Արձակեցէք սըրբովդ ըզկեանս մեր խոտան ,
 Ձի ծարաւիք անմահութեան եմք սիրով :

Ահա Վարդան , Վահան , Խորեն , Գարեգին
 Կրկին պսակօք կրկին սիրով մըշտայալթ՝
 Յանապատէս բանան շաւիղ մեզ յերկին...
 Առ ձեզ ճեպիմք առաքինիք խնդառիթ ,

Ի պսակողէն խնդրել զհայոց երկրի բաղդ ,
 Ճենճերելով ի սէր փրկչիս եւ հօտիդ » :...
 Արպէս մղձկուտ մըրըրիկ ի մուայլ խորովեաց

Ընդ հանդարտիկ խաղացս հողմոց յաջաղկոս՝
 Յանկարծ հընչեաց խառովէ զբօսանս տարերաց ,
 Կամ տատրակաց մենաւորաց մընչելոց

Դարանակալ բաղէ մագլօք մահահոտ
 Ըզքաղցրիկ լոյսն ու զձայն կտրէ մեղմակոծ :

Այսպէս անժոյժք՝ աստուածախօս մեր հարանց

Դըժոխազէնք Պարսից դենին վրիժառու
 Ընդոտ վազեալ՝ ճօճեն երկաթ մահախանձ .

Եւ իբրեւ մայրս հովանաւորս յարօտին , [տու ,

Ձոր ոչ ընկճեաց Եւրոս , տապարն հար հա-
 Սուսերահար սիռեն ըզվէհան ի գետին :

Իւրաքանչիւր խօսի 'նդ հոգւոյն առ շըրթունս ,

Ձանծախ մարմինն հըրով սիրոյն՝ ի հող արդ
 Ինքնին հրաւէր կարգայ նընջել քաղցրաքունս .

Սուր եւ սիրտ զոյգ թընդան , եւ ուն հեղաձայն
 Իբրեւ ըզար կտրի յերգոցն իւր յաւարտ .

Երկրպագու հոգւոյն անկեալ կայ իրան :...
 Այլ զինչ յերեսս անապատին առապար

Սըրավարեալ տեսանիցէք փայլունակ ,

Ծիրանեգոյն ըզհետ թողլով ճանապարհ: —
Անդ անվըրդով վարի յորսայս ընդ գեաին
հայաստանեայց սուրբ արութեանն հեղինակ,
Նրկատելով զհոգիս եղբարցն ընդ երկին:

Եւ իբր յեաին գոհար յոլոր մանեկի
Ձհետ վեհազանցն եւ օծելոց՝ զորս ՚ի սէր
Աստուածութեան եւ իրաւանց հայրենի
Սընեալն ի նոյնս ի Գրիգորի վարժարան՝
Ի տաճարի ու ի ճակատու բորբոքէր,
Ղեւոնդն երեց՝ գայ բոլորել զիւրն ման:

Ըզմեծ հոգին՝ զիմաստութեամբ պատարուն
Ձարութեամբ ճոխ եւ ըզլըցեալն Աստուծով
Ուղղեալ շրնչով մեծաւ ընդ հետըս սիրոյն,
Թեւօքն անբաւ պարածածիկ եւ զերկին
Եւ զԱյրարատ խաղաղութեամբ յապահով,
Եւ ահաբեկ ըզքէչն առնէ պարսկային:...

Բ

Աստուածարեալ հոգւոցն ի անս հրաշացեալք՝
Մարմնոցն ի վրէժ դասք անմահից լուսափայլք
Իշխանական աչօք հրաման տան տարերց,
Մի զսուրբ նըշխարս մատնել Պարսից եւ ան
գեղց:

Ոմն ի ծովէն ձըգեալ տարափ ուռուցիկ,
Ոմն ի Մասեաց վըհէ կայծակն եւ շանթիք,
Եւ խաւարաւ մըրըրեալ յօնից յօդն ի վեր
Տարածանէ ամպ թըխաթոյր բըքաբեր:
Եւ փոթորկեալ այլ ոք մըրըրիկ առ մըրըրիկ
Փըչէ ի դէմս պահապանացն պարսիկ,

Եւ շանթեռանդն առեալ միւսոյն կայծ վիթխար
 Բոցածաւալ վառէ զսահմանն օդապար,
 Յերկայնաձիգ որոտս ի ճայթ ու ի բոմբին
 Կայծակնացայտ ճօճեցուցեալ հետ թըրթ-
 Եւ յամպրոպաց լայնապատառ ի կողից [ռուն,
 Վիժեալ տեղան տարափք ասեղք եւ հրալից,
 Դըրդին տարերք վայրացն յահուր իբրու ծով,
 Սարսել սուրալ ժայռից բըլրոց թափ հողով,
 Բաղխին յիրար ալեաց գունակ հարուստ վէմք,
 Եւ ուրուասիպ ջուկք հալածին պարսկադէմք:..

Լրուն տարերք. խաղաղութիւն է ասա. [տայ.
 Հանգչի բնութիւն, եւ դիակըն սուրբ ժըպիտ
 Մինչեւ մաքուր մատունք քաղեալ ըզմարմինս,
 Գանձեն ի հող՝ հոգւոցն ի պահ ի յերկինս.
 Եւ ոսկրոտին՝ հիմն աստուածեան տաճարաց
 Ընծայ կազմի հայրենասէր որդեկաց,
 Յորոց արտօսը անդէն գըթոյ ու ի համբոյր՝
 Խըզին շըլթայք, դառնայ թորգոմ ի տուն իւր:..

Ձեզ, ո՛ր քնարանք խաղաղականք յամային,
 Հէնք գիշերոյ բորեանք ու առիւծք ոչ մերձին,
 Լուսաթըռիչ արծուի հոգւոյ երկցուն
 Սաւառնաձայն թեւածէ անդ առ մարմնոյն.
 Անդ եւ Ոգին Հայաստանեայց զուարթուն մեծ
 Գայ ի Մասեաց թուուցեալ սարէն սիրայեղց,
 Ի ցօղս արեանց՝ որ անմահից յայանին դեռ՝
 Խառնել արտօսը հրեղէն գոչել ընդ եթեր.

« Ամենազօր մեծդ Ատուած ,

Որ գըթութեամբ միշտ հայիս

Յորգիս քո յազգ մահացուաց

Ի նորոգել զգէմս երկրիս ,

Յիշեցուցեալ քեզ կարդամ
 Զ յաւիտենից քոյին ուխտ .
 Զ երկիր՝ որ ետ քեզ զԱդամ
 Մի թողուլ հէգ եւ պանդուխտ .

Մի զսրբութեան քո կրնիք
 Գազանադէմք եւ դազան
 Կոխան եդեալ վայրենիք ,
 Տացեն չարի ճեմարան .

Այլ շունչ՝ զոր քեւ երկրիս հարք
 Եւ հարց համհարզք շնչեցին՝
 Զանգիտութեան տխրորակ
 Հերձեալ ըզքօղ խաւարին ,

Իջէ եւ այժմ ի հողւոց՝
 Որ ըզգահիւ կան ըզքով ,
 Եւ փայլեսցեն դէմք որդւոց
 Հայրենականն կրնքով .

Ճմարտութեան սուրբ ճաճանչ
 Զոր ջերմն արեան ճապաղեօք
 Նոքա ստացան քաջալանջ՝
 Արդ ջահեսցէ իմ լալեօք .

Թէ ծիրանի եւ բէհեզ
 Զըպատէ զվերըս սոցին ,
 Ի մի ուրար պատեսցես
 Դու զհայաստան քո նախկին .

Զայս ընկերօքն իւր Երեց ,
 Զայս՝ արիւն սուրբ բանակաց ,
 Անձինք մաշեալք զայս ուղերձ
 Հանեն առ քեզ ուխտ՝ Աստուած :

Ի ՄԱՀ Ս • ՂԵԻՈՆԴԵԱՅ

Վիմահողով յափափայլեցս արհաւիրս
 Երկնայնըմանըս նրկատեմ՝ չըքնաղ իրս •
 Ձինչ այդ բոսոր շիթք շողջողուն
 Քան ի ծովի բուստք վարդագոյն •
 Ո՞ւր քան զայս հրաշափառ
 Ծաղկեցաւ առապար :

Մի՛թէ արդեօք ո՛վ մաննաբեր ամպք քաղցրիկք
 Ձեօք ինչ յանկարծ դաւարացան ամայլք •
 Կամ ծայրն հրաշից գաւազանի
 Խաղացոյց աստ գետ ծիրանի ,
 Եւ հան ծուխ ջերմաբոյր
 Ի կատարս արջնաթոյր : ...

Իսկ ո՞վ է դա քարակոչկոճ չարագան... [Ժան •
 Տեղի տուք ճետք Ձըրուանայ պիղծք եւ դա •
 Ի՞բր յաստուածեանդ յայդ ի դիմակ
 Իշխէք բառնալ գործի վրիժակ •
 Եւ ըզգլուին երկնակիր
 Հարկանել ընդ երկիր :

Եւ իցէս դու պայծառ պըսակ Վանանգայ ,
 Ի ձեռս անկեալ զազրաթորմին Յազկերտայ •
 Շարժեա՛ղէ զաջըգ շէշտակի
 'Դ կառափն հանել խոտոր զանգիկ •
 Տալ հողմոյ ցիրուցան
 Ըզբագին զատրուչան :

Ղեւոնդիկ՛, յանմահոլթեան քո պասուք
 Զերմիկ արեան գետագնացքդ էն լոկ հասուք .
 Յորքս սահեալ գլխոյդ ինքնին
 Շիկաշառայլ կերպ խնծորին՝
 Սեաւ ժայռից տայ համբոյր
 Եղեղց հուսկ բարձ իւր :

Որտորնդոստ տարերք գոռան յանկարծուստ .
 Պատկեր հոգւոյն՝ արծուի լոյս՝ գայ ի վերուստ :
 Եւ յարենէն վարդակամար
 Ի հայս հաշտից ձրգի նոր լար :
 Մի յայն լար իշխեսցեն
 Ձրկտիլ աչք պարսկադէն :

ԱՐՐԱՀԱՄ ԽՈՍՏՈՎԱՆՈՂ

Յանապատէն Խուժաստան
 Հողմըն շնորհաց հողեշունջ՝
 Յամայացեալն Հայաստան
 Վարէ գարունն նորափունջ՝

Առոյգ տեսլեամբ եւ խարտէշ,
 Եւ թերթս ունի ծիրանիս,
 Անմահութեան ինքն ուղէշ
 Ի վկայական ճապարհս :

ՅԱբրահամու գալն ի Հայս՝
 Երկար ամաց լուծաւ սուգ,
 Նա զգերութեան լոյծ շրջթայս,
 Նովաւ հատան արտասուք :

Հուրն Որմըզդի ցընդեցաւ,
 Եկեղեցիք մեր բացան .
 Սէր Քրիստոսի վառեցաւ,
 Հաստատեցան Հայաստան :

ՅԵՏԻՆ ԿԱՅՈՒՐԴՒՔ

ՅՈՎՀԱՆՆՈՒ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ

Ի ԿՈԿԻԻՍՈՆ

Բռնադատեալ սիրով ի քո համազգեաց՝ ի
քում վեճակիս, նշանակ սիրոյ հատուցի
քեզ ընծայ ջերմագոյն սրաիւ:

ՈՍԿԵԲ. Ի ԼՈՒԻՍԱՒՈՐԻԶՆ

Ո՞ք են դոքա, Կոկիւսոն, որք ի հանուրց պա-
րագայց
Երամովին վերացեալք ի սրբութիւն այսրր դան,
Ի լիւկանդեայ, Մաժահայ, ի շինանիստ հայ-
կազնեայց,
Ընդ կարկաջոտ Պիւռամիս, ընդ յորդազէղն
Արեգան,
Ճեպ ըզճեպի սուրալով եւ Եփրատեան ընդ
կարկառս,
Արկեալ ընկեր առ ընկեր խրախուսականըս
բարբառս,
« Ի Կոկիւսոն որդիք հայոց, ընթացսցուք ի Կո-
կիւսոն,
Բերան ոսկի հրեղէն լեզու՝ զԳրիգորի քարոզէ-
տոն »:

Որպէս ըզծով ժողովուրդք ի քաւարանն շար-
ժին

Յունկընդրու թիւն փոխին շունչք, յակնարկի՝
սիրաք համօրէն,

Ճարտասանից վէհագոյն մինչ հոմերոն բենազին
Ձհայրապետաց վէհագոյնն առնու ի քնար բա-
նեղէն.

« Հրաշայի մեզ տօնս այսօր »... Ոսկեբե-
րան խօսեցաւ,

Շունչ իւր հրանիւթ եւ յերկինս, երկինք՝ եր-
կրի ունկն եղաւ:

Ի Կոկիւսոն որդիք հայոց, ընթացո՛ւք ի Կո-
կիւսոն,

Բերան ոսկի հրեղէն լէզու զԳրիգորի քարոզէ
տօն:

Եւ նազելի զվայելուչն իւր յարդարեալ կերպա-
րան

Իբր հեզաճեմ սիրամարգ խաղայ ի պրակս հո-
գեշունչ.

Եւ խօս առ խօս ի բանիցրն զայրացեալ ի հո-
սանս

Կանգնէ զճակատն իւր պաղպաղ, հրացանս ա-
ծէ աչքս շուրջ.

Իբր երիվար երկնասպար փորատելով առ աս-
տեղս

Յանհետամուտն իւր յահուր յառաջանայ յաս-
պարէս:

Սիրտ սիրալիր, արտասուէղ աչք եւ շրթունք
մեղրակաթ

Ձանձերական վերելեակն առեալ զհոգին բո-
ցահուր՝

Յետին անգամ ի հանդէս արշաւանին մշտայաղթ

Սրացեալ սլանայ ի Սեպուհ, սլանայ յերկին,
յընդհանուր.

Հազիւ բաւէ շակընջեալ եկեղեցին ժոյժ ունել,
Հազիւ Գրիգոր ներբողեալն՝ յանմահ գահուն
հանգարտել:

Յանցեալ զերկիր յոսկեհիւս բանիցն ի լար սրտա-
ուռչ,

Անդրաքայլէլ ընդ եթեր շտապէ զհոգին մեծա-
պէս.

Յանդընդախոր ի սըրաէն աւաղական բառնայ
ճուռչ,

Բողոք երկնից ւ երկնայնոց, բողոք առ նոյն Գրի-
գորէս.

« Զիս ուխտադրուժք մերժեն գահք, զիս ա-
պաշնորհն այն երկիր.

Յոր այնքանօք տեղացի երկնից շանթիւք բո-
ցակիր.

Այսուհետեւ կայ լեզու, կացէք մատունք իմ
փապար,

Արտօսրակունք իմ կացցեն հեղոյ յերկիր ա-
պառում.

Դարձ ի հանգիստ քո հոգի, զի՞ կաս աստէն
վայրապար:

Ահա ճեպիմ Գրիգորէ, հաղորդ փառացդ ան-
պատում.

Զայս հուսկ նըլագ առ քո սէր եւ առ սէր քոց
համազգեաց

Հնչեցուցեալ ըզբարբառս յարձագանգ տանդ
Հայկազնեաց »:

Ասաց եւ ոչ եւրս յաւել. լըռեաց Ոսկին այն բե-
րան.

Իբր յետին շիթ աղբեր զբան իւր ընկալաւ տուն
 Հայոց .

Հրեշտակք ըզհունն հոգեսփիւռ հանին յեր-
 կնից ի խորան .

Չայնն անըստառ՝ սպառեցաւ Լուսաւորչին
 մեր ի ծոց .

Ըզըունչ ոսկի բերանոյն Գրիգոր փոխեաց ի
 յերկին ,

Զոսկի լեզուն՝ Գրիգորի որդեքն ի հայ փո-
 խեցին :

Ի Կոկիւսո՞ն եկայք եւ մէք ընթասցուք ի Կոկիւ-
 սոն ,

Զոսկիբերան եւ ըզԳրիգոր տօնեսցուք ի մի
 սպաշտօն :

ՀԱՌԱՍՉՈՒՄՆ

Գ Ա Գ Կ Ա Յ Վ Ե Ր Ձ Ն Ո Յ

Ա՛հ. սլացիր թըռիր հառաչ հրափետուր
 Յանշիջատոչորըս մըղձկեալ սըրտէ.
 Սլացիր անց վաղեա յերկիրն իմ թափուր
 Ըզհայոց մեծաց հա՛րց ինձ զոստանէ.
 Ընդ Ռահ էւ ընդ Րասխ անկեալ ալէծուփ
 Ի բըրդունս Անւոյ հանգիր երկնահուս:
 Ո՛հ Ախուրեան, ո՛հ ափունք հայրենիք,
 Յիշիցէք արդեօք զանբաղդս ըզԳագիկ:
 Ո՛վ Շիրակ Շիրակ, տուն արի արանց,
 Ըզմէ՞ դու զքոյին մոռանաս ըզխանձ.
 Գեղեւ հառաչանքս այս քո արքային,
 Հերձեալ զսիրտ ըզբանտ եւ ըզյոյն նախանձ՝
 Ի յարկ սըմբատեանց թեւէ կաթոգին
 Ո՞ւր վաշտք եւ բանակք քաջ Բաղրատու-
 նեաց...
 Այլ ինձ Աշոտեանց բացեալ կան դամբանք.
 Ա՛հ, թաղեաց այգրէն հուսկ իմ հառաչանք:

Բ Ա Ն Ք

Վ Ա Հ Ր Ա Մ Ա Յ Պ Ա Հ Լ Ա Ի Ո Ի Ն Ո Յ

Յ Ո Ր Ժ Ա Մ Ջ Ա Ն Ի Մ Ա Տ Ն Է Ի Ն Ի Ջ Ե Ռ Ս Յ Ո Ի Ն Ա Յ

Եւ տակաւին է տառապեալ հայրենիք, է հայաստան,

Տակաւին, եւ դ՞ուք եղէն մենքենայես քեզ վըղենակ.

Առ օտարին դժուարընտել՝ ըզքոյդ կըցես լուծինքնատանջ,

Իբրեւ ըստրուկ անձնանախատ կալ նըշաւակ հանուրց ազանց.

Այդչափ այլափոխեաց նախնեացդ ի քեզ սիրտ դիւցազնեայ,

Յայդ վատութիւն՝ մինչ ընդողնել թիկնադարձոյց ազատութեան.

Ազատութեան իրաւացոյ, վսեմականի, մօրըն բարեաց,

Զոր ազգք ժըտին առ հասարակ, երկինք շնորհէն ում քաղցրանան.

Դ՞ուք զերկնաձիր զաստուածատուր շնորհօքն ապախտ առնիցես.

Ո՛հ ապշութիւն, ո՛հ կուրութիւն, ո՛հ նախատինք աններելք.

Եւ իբր իշխես այսուհետեւ ձեռն ի բողոք առ
նա՛ մբառնալ

Զորոյ կոխան տուրս հարկանես, դու անձնա-
մատն եւ անձնասպան:

Այլ դու յիս Տէր, մի բարկանաս, անգիտացան,
յիշեա՛ զողորմ.

Ո՛հ, դու՛նդ վիհ բոհից բաւզաց կուրաշաւիղ
մըթնեալ այերց

Աստեղս թաքունս վերաբերես բարեբաղդիկ
ազանց ի լոյս.

Ըզձակամուտ պուրակացիր խուժան՝ խըմբես
ըզդօնացեալ.

Ըզքո նախնին մոռանայցեն դու զժողովուրդ
այրարատեան.

Միթէ բարձցեն թէ ջնջիցեն զուխտ որ ի քէն
ի սար Մասեաց.

Ո՞չ յաստուածեանդ հարցին աչկունս ճաճանջք
փառաց քոյդ աղեղան.

Ո՞չ ջերաջերմըն ծրխիցեն զարիւն սրբբոց դաշտք
Արամայ

Անկէլոց նահատակաց ի վեր՛ անուանդ ասեղա-
հրաշ:

Օ՛ն եւ ճն, բարեհաճեաց Տէր՝ ընդ յաշտիցս
հազար ամաց:...

Ահա յարեան զօրուժիւնք տեառն եւ զարթու-
ցեալ են խնամք իւր սուրբք.

Ձեռն ի ձեռն ազգք եւ լեզուք խուռն ընթա-
նան յառատատուրն՝

Իբրեւ առ հայր՝ որ բաշխիցէ առաւուսուց ոռ-
ճիկ մանկանց.

- Դու զի՛ կաս զի՛ դանդաչես կաղակրկին տուն
 Թորգոմայ .
- Ո՛հ , մինչեւ ցերբ մինչեւ ցերբ դուք գայթա-
 կղուծիւն եղբարք եղբարց
- Յետս ընդդէմ ի լուսասպակ ասպարիզացն օց-
 տիցէք ,
- Յերբ յինքնակասլըս կաշկանդեալք ոչ խղիցէք
 ըզպեղծ շղթայս՝
- Ազատաձեռն արկանել գիրկ ընդ պարանոց տա-
 րակացեալ .
- Մինչեւ ցերբ անբարեսէրք , ցերբ յամառեալք
 զանգիտուծեան ,
- Հայրենական փառաց մատնիչք , օտարոտւոյն
 պաշտիչք անարդք .
- Մինչեւ ցերբ վէրք եւ հարուածք եւ ո՛չ համ-
 բոյրք սրտից կամակք .
- Մինչեւ ցերբ վառին հանձարք ի կործանումն
 եւ ոչ կանգնումն :
- Ի՛հ , սթափեաց , սթափեաց աղէ զարթիր , յուշ
 յուշ քեզ հայաստան .
- Ժամանակ սուր է , բաղդք ոչ միշտ դառնան ,
 յաւէտ մընան կորանք .
- Տես , մի դարձեալ տեսանողին ըզքեզ հարցէ
 նզովք ցաւագին ,
- Պըղինձս երկինս ունել զգըլսով եւ երկաթի
 'նդ ոտիւք երկիր .
- Գուցէ դարձեալ յահ ու ի կասկած ու ի շա-
 ցուծիւն խեղացնորեալ
- Խարխափեսցես ի մէջօրեայ դնալ թաքթաքուր
 յաղինս երկրի .

Դարձեալ մտցեն օտարք ի տունս եւ կերիցեն
ըզքո վաստակս .

Նոր ժողովուրդք ի վեր ի վեր ելցեն , իջես դու
վայր ի վայր .

Նոքա տեարք ազատացեալք , դու հէգ ծառայ
ստրուկ եւ գերի ,

Որդիք վարեալք քո ուր եւ պէտ , գիրգ օրիորդք
յաղախնու թիւն .

Աշխարհ ամեն հրճուեալ , դու յանմըխի թար
համակեալ սուգ .

Փող հարսանեաց հարցի , զմանկունս դու ող-
բասցես՝ որ ոչ եւս են .

Դոփեն թմբուկք արի արանց , երիտասարդք
յառնեն ի սար ,

Քեզ ոչ հանդէսք քաջաց , ոչ տօնք՝ ոչ յիշա-
տակք քաղցր հայրենեաց .

Այլ իբր ըստուեր խաւարակերպ երթալ ըստ
կամս՝ զոր չախորժես .

Կամ խուսափեալ մենիկ մնջիկ ձեռն ի ծնօտի
նստիլ ի լաց .

Մինչեւ իջես հեծեծելով ի հող՝ ուր ոչ նընջի-
ցեն հարք .

Դոյզն արտասուս գողունիս քեզ կաթեսցեն քո
նըժդեհակիցք ,

Խանդալով ընդ բաղդ մահուդ յառաջագէմ՝
քան թէ ի դու թ .

Այլ ոչ արձանք առ յիշատակ , շատ իցեն քեզ
ուռք մորենեաց .

Ոչ ցողաթուրմն ամբարձցի քեզ սափոր՝ յետին
բաժակ սիրոյ ,

- Ոչ ճրգնեսցի կուան ի վէմ՝ տառատրպել սրտի
մաղթանս ,
- Եւ ոչ աղումք սիրային անդ բոլորեալ ոստովք
գարնան :
- Ա՛հ , անց եւ դարձ արասցեն դարք , կացցես
մնասցես դու ի մոռաց . . . ,
- Օ՛ն , մինչ կայ ժամ , նաեւ հասեալ իսկ է՝ սթա-
փեաց ո՛վ հայաստան ,
- Թող ըզհին ատելու թիւնս , նորոյ սիրոյ էկ սուր
համբոյր .
- Ոստ ձիթենոյ նոր քեզ ի քոյդ ես կարկառեմ
յԱնուոյ բրգանց
- Երերածուփ բաղդիւդ անցեալ ընդ արտա-
սուաց ու արեան հեղեղս .
- Ալէ՛ ընկա՛լ եւ սրահեաց ըզհաշտութեան քոյին
տաճարս .
- Եւ բարձրացին ի մահարձանքս այս հայ փառք ,
հայ սէր անմոռաց :

ՈՂԲԻ ՀԵԹՄՈՅ

Ի ՎԵՐԱՅ ՈՐԴԻՈՅՆ

Ո՛վ գարրելի Հայոց գուսանք
 Ո՛վ մանկլաւիկք եւ կուսանք,
 Ձարքայդ Հայոց սրգատրտում
 Եկայք տեսէք ըզհէգս Հեթում:
 Սիրա ի կուրծս ի թունդ ողորմ ողորմիւ
 Լացէք լացէք ըզտէրդ անբաղդ:
 Ձի խաւարին ծագեաց իւր տիւ,
 Թաքեան այգուն աստղունք անաղս:
 Սեւացաւ թագ, սեւացան ծիրանիք,
 Անկաւ մահանս ոսկեղինիկ:
 Տո՛ւն Ռուբինաց, զարթիր ի կոծ,
 Խաւար եհաս ազգիս Հայոց:

Ընդ դարս եւ դիւրս էս ի Թաթարս
 Անհունս հատի ճանապարհս,
 Ձի տունս Հայոց՝ հոգս իմ քաղցրիկ
 Լիցի յամայր ինձ երջանիկ:
 Ձաչաց լոյս սրտիս հատոր զիմ որդեակս՝
 Թորոս Լեւոն քաջ եւ աշխոյժ,
 Դէմ թշնամեաց թողի սրահնակս:
 Ո՛հ ցաւք սրտի, ո՛հ վէրք անբոյժ...

Եգիպտոս, միշտ ընտրեւոց դաւաճան,
 Ո՛ւր են որդեակքն իմ աննըման,
 Տուն Ռուբինաց զարթիր ի կոծ,
 Խաւար եհաս ազգիս հայոց:

Այ լիճ՝ ճորտեր, որ զինեւ կայք,
 Ասացէք այ՛ սարոնայք,
 Ո՛ւր են որդեակքն իմ գեղեցիկք,
 Ո՛ւր ծաղկահներ իմ սատանիք:

Զի՛ լըռէք, զի՛ լայք... աւանդ հօրս, աւանդ...
 Կորեալ Լեւոն, Թորոս անկալ.
 Աչկունքն եւ այան անշամանդաղ
 Ի ճապարիս թաթաւեցաւ.

Ձեռներադ եւ սիգազնաց կորովին
 Յանգուժ շղթայս տըքնի՛ բանալին.
 Տո՛ւն Ռուբինաց զարթիր ի կոծ,
 Խաւար եհաս ազգիս հայոց:

Ո՛ր տայր ինձ մահ՛ ձեր փոխանակ.
 Ե՛րթ մուտ յինէն արեւակ
 Ի վարդարիւն ծով Թորոսիս.
 Թելիկ կենաց՝ անց ընդ ալիս,

Պատատեաց յիմ Լեւոնկան չար շղթայս:
 Թորոս գիւցազն, առիւծ Լեւոն,
 Նահատակաց էք դուք ի կայս,
 Հայոց մանկանց յօժար ի տօն.

Ես մեռայ, ես գերեցայ անզաւակ...
 Հէ՛թում, երթ մուտ շիրմին ի փակ:
 Տուն Ռուբինաց զարթիր ի կոծ,
 Խաւար եհաս ազգիս հայոց: —

Մի այդպէս, մի սուրբ թագաւոր.
 Գըթած է տէր եւ հրղօր,
 Սիրեաց զորդեակքդ, այլ եւ ըզքեզ.
 Հատ ըզմամունջդ այդ արեկէզ.
 Լալահանք, ի բաց գնացէք, ոչ եւս սուգ:
 Հէթում հէթում, արի փուլթով,
 Զթորոս թագեաց տէր երկնաշուք.
 Իսկ Լեւոն դայ քեզ խայտալով:
 Ա՛ն եւ դու զթագ, սրսակեա զքեզ եւ զնա.
 Տուր աւետիս Կիւլիկիայ.
 Տուն Ռուբինաց լուեցո զկոծ,
 Արեւ եհաս ազգիս հայոց:

Ո Գ Ի Ն

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

Անդ ուր քառեակ գետք արծաթի գեղանիք ,
 Արեգահան , կենաց , սիրոյ հայրենիք ,
 Ի լեառն Ազատ՝ որ գագաթամբ աստղաճեմ՝
 Յանդընդախոր հիմն ունի վիհ ի նըսեմ ,
 Յաւերժական սլատեալ կողիւք բիւրեղեայ ,
 Ուր ոչ բազէ , ոչ թեւ արծւոյն խոյանայ ,
 Լոկ լըռութիւն բազմագարեան տիրէ անդ ,
 Յահանց վանեայց ի սրազպաջուն գահաւանդ ,
 Ընդ անվըթար կասոյտ վրանաւ լուսավառ
 Հողաթեւեալ ճեմի Ոգի վեհափառ :
 Մայրեաց հանդոյն նազի հասահն երկնաբերձ ,
 Թեւք ձիւնափայլք՝ լայն առագաստ օդահերձ .
 Արեւատիպ վերամբառնայ սերձ գըլուխ ,
 Ճակասն յըստակ դաշտ ծաղկածին կաթնա-
 բուխ .
 Քաջագանգուր լուսացընցուղ վարսք ընդ ուս՝
 Սպիտակափայլ գան բոլորին լանջս ի կոյս .
 Կամարակապ կասոյտ յունիցն ի սարզուած
 Զոյդ արեգունք տեղան տարափ հրամանուած .
 Եօթնապարոյր բոլորն է թագ գագաթան ,
 Կենաց փայտին գալարագեղ ոստ՝ մական .
 Եւ արբենի գահաւորակ հինաւուրց՝
 Կողք են Լաստին՝ որ նախ ծըփաց յալիս ջուրց :

Սա հրեղինաց՝ որք յԱրարչէն կարգեցան՝
 Լեալ անգրանիկ հողագընտոյս ոստիկան,
 Ըղնախն յերկրի հանդիսս ոտից Աստուծոյ
 Էառ վիճակ զաշխարհ մեր, փառք հիւսիսոյ.
 Բարձր ի դարէն դիմէր յԵդեմ՝ քաղցրաբոյր
 Դառնայր անգրէն աջոյ վեհին ի համբոյր,
 Սիրով կապեալ ի հարազատն Արագած.
 Նոյն եւ ի ծուփս աշխարհակուլ կոհակաց
 Ղեկավարեալ անդեակ փայտին կենսակիր՝
 Ընդ հետս անհետս հանգուցանէր յիւրն երկիր.
 Եւ զԱնմահին պարզեալ ընդ օդ զաղեղան
 Աւեալ ըզլարս՝ ըզհաշտութեան երգէր բան.
 Հաղարս ամաց աչք պարայած սիրտ ի բռին
 Քաղցրիկ գիւօքըն գիւրէր տան Թորգոմին:
 Իսկ այժմ ի նոյն մենացեալ սար ցըրտագին՝
 Նըստի լռուիկ հայաստանեայց վեհ Ոգին.
 Ձեռն ի ծնօտի, յեց արմըկամբն ի տապան՝
 Թաւալ ի գոգս իւր ունեւով հին մատեան,
 Թագն ի վարսից ի ծայր շարժի վայրապար.
 Վայրընկեցիկ կայ գաւազանն առ սընար.
 Չորք առ ոտիւքն արծուէնըջան գընին գրօջք
 Վարաղակնիքք եւ առիւծունք ու ապարօջք:
 Հազիւ շարժին արտեւանունքըն տամուկ,
 Ծաւալացեալ ի կայս ու ի կոյս տըրտմասուկ,
 ՅԱյրարատայ ցԱլիս, ցըծով Վըրկանաց
 Միօրինակ խաղալ բըբօք տըխրազգած.
 Մերթ ընդ կողմանս քաղաքանւոյն մարդաշատ՝
 Ուր Արմաւիր, Տիգրանակերտ, Արտաշատ,
 Ընդ Երուանդեանս, մերթ ընդ Վարդգէս եւ
 Գառնի,

Զուր որոնէ նա զԱրտագերս եւ զԱնի.
 Անդ վաղափուլ զիտէ դերբուկս ի շինին.
 Եւ յարտասուացն հոսանս զանգի սեաւ փոշին :
 Ըզահաստանս զնրնէ զհայոց ոսկեգանձ .
 Թափո՛ւր դադարք , որջք ամեհի գազանաց :
 Ոչ եւս նաւաց հեռաստանէ գայ տորմիղ
 Բառնալ յերկրէն ըզբովիճայս ոսկեծիղ .
 Եւ ոչ զաշխարհս հատեալ դառնան լի գանձութ
 Վաճառականքն յաւիտենից հայկազունք :...
 Սուգ ի Սիսակ , Շահապիվան քաջերէ
 Զամանորայ նաւասարդի տօն լըռէ .
 Ոչ եւս հրնչէ փող որսաանչ ի բըլուրս .
 Սեպուհ , Սուկաւ , ոչ եւս խայտան յալէլուս :
 Հայի 'նդ Շատգոմս՝ հովանաւոր վայր մուղայց ,
 Եւ ո՛ւր մանկունքն թարթափեալք հեգենայց :
 Արիւնոռոգն երթիթանայ Շաւարշան՝
 Ուր սաստ Պարսկին շիջաւ ընդ սեղծն ատրու-
 շան :...

Առ սուգ սըրաին եւ յարգարակ ի զայրուց
 Լացուցանէ զալիս Մասեացն ի յալուց .
 « Հայի իմ , գոչէ , Արամ , Տիգրան , Արտաշէս .
 Տըրդատ , Գրիգորք , Ներսէսք , Մեսրոպ եւ
 Մովսէս » ...
 Եւ արձագանգք լըռեալք չըտան ըզգարձուած .
 Չետուն դարձուած , գեղան աղկքն եւ լըռեաց :
 Վարս զոսկեթել զիմացն հիւսէ վարագոյր՝
 Ծածկել յերկնից զթրտասուս քաղցր եւ սը-
 խուր .
 Խոր հառաչանք գան ընդ շըրթունս ծիրանի ,
 Կիսահագագ ձայն ողբագին լըծանի .

« Ինձ ո՞ր տփօփուռն անմահութեանըս պարգեւ
 Եթէ զբաղցրիկ կորոյս երկիր իմ զարեւ .
 Ո՞ր մըխիթար թէ կայ բնութիւնն անաբխեղծ ,
 Եւ պայազատքն պանդըխտին խորթ աստեղջ .
 Ահա գռեհիկք երիկեանք՝ ազգ են հըզօր ,
 Եւ խանձարուրք մարդկան՝ նընջէն խոր .
 Անդ ուր անմահք ընդ մահացուաց պարէին
 Ուստի չեքարձ տէր ըզհին հետս Եդեմին . . .
 Ո՞ւր իմ իշխանք՝ հիւսիսայնոց վեհազունք
 Ի դրանց ճորայ մինչ յԵլլադա սանձարկուք . . .
 Շատ բարեբաղդ էր շատ Սաղմն անորդի ,
 Որ զԵփրատաւս նըստեալ այսու վտարանդի ,
 Կախէր զուռեացըս կողերաց տասնաղիս
 Յալիսն յստակ հեղոյր պըղտոր զիւր լալիս .
 Իսկ ո՞ր կոհակք այսմ աշխարհիս արժանի
 Լալեաղ իցեն՝ որ դըրացիս էր երկնի : . . .
 Ո՞ւր վեհազանց իմ ոստանք , Յաշտք եւ Երէզ ,
 Յաղթանակաց ու ազգ ազգ կրօնից ասպարէզ .
 Ո՞ւր մուսայից մըցող Գողթան բամբուհաբք ,
 Եւ մեհենից եւ դիւանաց վըսեմ տառք :
 Ո՞ւր սօս արքայն եւ փառազարդ նախարար ,
 Եւ եռանդուն զօրաց հանդէս ծաղկէնկար : —
 Ոչ եւս օրհնէ խաչ եւ սուսերք յարձակին ,
 Եւ յաղթականք դառնան ի տուն կամ յերկին :
 Աթենավարժ ո՞ւր իմ մանկունք իմաստից՝
 Յազանց ամեն ծըծողք ըզմեղըր տառից : . . .
 Դրախտ իմ փառաց , փառաց իմ դրախտ հայ-
 աստան ,
 Տէր անմահից՝ յանմըխիթար կայ մըլթան :
 Անկեալ զընին բարձք , քաջք նընջէն անյարիր

Եւ ամենայն փառք իմ հողմոյ վասնեալք ցիր: . .
 Եւ մինչեւ ցէրք կայցէ տէր , ցէրք ոտընհար
 Երանութեան յերկրի բընիկըն գաւառ .
 Միթէ լիցի՞ որպէս Բաբել Հայաստան ,
 Կամ ըզնինուէ՞ զոր մերժեցեր յաւիտեան ,
 Եւ ամայի անյիշատակ անտերունչ
 Կացցէ՞ երկիր՝ ուր աստուածեան խաղաց
 շունչ » . . .

Զայս ջերմն Ոգին Հայաստանեայց եւ զայսգոյն .

Եւ երկոքին ձեռքն ըզդիմօք դալկագոյն .
 Անշարժ անշունչ կայր իբրեւ սար սարին .
 Եւ արձագանդք խորոց ի խորս հեծէին :

Իսկ Հայրն հանուրց անժամանակ քաղցր Աճ
 Ահնարիեալ հաշտ յօնօք յԱզատըն Մասեաց ,
 Գերովկիան ծոցով փըչեաց սիւգ կրկին
 Սարսեցին սարքն Այրարատայ եւ Ոգին .
 Վարսիցն հերձեալ անդ ոսկեթել անջըրպէտ
 Աչքըն ծաւալ ճօճ՝ առնուին լուսահետ .
 Եւ զհայածտան հըսկայապէս երկայնեալ
 Ընդ արեւմուտըս տեսանէր լուսափայլ .
 Եւ կարկառեալ անձկաւէտ սիրտ ի բերան
 Ի գլուխ Հայոց դիտէր տաճար երկնանման .
 Եւ անդ կանգուն արք անմահից զուգապար
 Ի Պահլաւէն մեծէ ցարին Մըխիթար .
 Սահակ , Մեսրոպ մըշակք տառից Աստուծոյ ,
 Պատմաբանից մեր հայր առոյգ ծեր Խորնոյ .
 Անդ Եղիշէ գողարաբարբառըն հուետոր ,
 Յունացն Անյաղթ , եւ երկնաճեմն անդ Գրի-
 գոր .

Սիրահարկաջըն Շնորհալի քաղցրաբան ,

Եւ քաջաթուիչ հրազարդ լեզու Լամբրոնեան .
 Եղծիչ գեհնից մըաահարուսա Կողբացին ,
 Անդ Կոմիտաս , Յովհան , Մամբրէ , եւ Սիւնին .
 Այց սարմանիք յերկնից ու ազգին վառեալ սէր
 Խունկ ածէին ի պրակս երդուեալ նոցին ծեր :
 Եւ անդ յաչաց վէհիցն եւ լուռ ի քարտէն՝
 Հարան ի սիրտ սոցա շանթիք բոցեղէն .
 Եւ ի սոցունց գետահետեալ հրաժորան
 Ընդ բովանդակ Հայաստանեայց գայր իրան :
 Յայնժամ ի վեր վազեալ Ոգին յաթոռոյն
 Երդուաւ ի Թագն ի շուք անմահ ճակատուն ,
 Եթէ յաւերժն իմ Հայաստան գեռ ողջ է . —
 Եւ կրկնեցին երկիր ու երկիրք , Թէ ողջ է :

ՀԱՅՅՈՒԱԾ

Մ Խ Ի Թ Ա Ր Ա Յ

ՁԱքանազեան մարզին ծագաց թողեալ զունջ՝
 Նահանջ փառաց ալեւորի հօր Մասեաց
 Գրիգորախնամ արնկոց դարուն աւետեաց
 Յարուցեալ դայ ի թեւս հոգւոյն անշըշունջ .
 Ոգիք խնամողք եւ գըթութիւնք երկնային
 Ձեռն ի ճակատ Մըխիթարայ կընքեցին :

Նշխարք վատնեալք ո՛վ հայրենեաց ցանկալիք ,
 Դարուց ի դար սիրտք յուսահատ եւ տապաստ
 Ձերջանկութիւն տեսեալ ի թուխ առագաստ ,
 Լացէք ի ծագս աղգաց լացէք դուք հերիք .
 Որ հարն ըզքեզ հէգդ իմ Արամ վիրաւոր՝
 Քեզ Մըխիթար բուժիչ յարոյց տէր այսօր :

ԵՒ նա , զնրնեաց , ետես , չափեաց , իմացաւ .
 Իբրեւ անմահ սիրտ ընդ աշխարհն ընդհանուր
 Թընդաց , խայտաց շնչեաց ոգւով երկնահուր ,
 Ձիղձ եւ ըզջանս , ըզկեանս , ըզմահ եդ ի գրաւ .
 Գոչեաց յափանց Ալիւս ցաղբիւրն Եդեմին .
 Բա՛րէ , չըզգաց աշխարհն աղու պատգամին :

Կընձիոք մեղաց չեւ են լուծեալ ի վերուստ .
 Առաքինւոյն մըրցի 'նդ երկինս սիրտ հըզօր .
 Վազ առնու 'նդ ծով , վանէ զլուծթիւն մե-
 նաւոր ,
 Որոնէ զկէտ հոգւոյն դիտեալն ի հեռուստ ,

Տուն սըրբավայր , օթեակ շնորհաց քաղցրահոս .
 Տիկնոջն երկնից սփռէ զանձայն սըրտին խօս .
 Զիղձ , զարօսը , ըզբաղդ անբաղդ աշխարհին ,
 Մատուցանէ առ ոտս առ ձեռս առ ծոցն այն :
 Յերկնէ ի մի քայլ փութայ Մայր գըլթուլթեան .
 « Մըխիթար , զն՛նչ խնդրես յինէն սրտագին : —
 « Մայր իմ , ոչ ինչ , բայց զայն զոր դուն իսկ
 կամիս » : —
 « Եղիցի » • Մայրն ասաց , եւ եւ ի յերկինս :

1845

Ի ՀԱՐԻԻՐԵՄԵԱԿ

ԼՈՒՍԱՆՈՐՈԳՆ ՄԽԻԹԱՐԱՅ

Յօգոստափառն Ալիւսեայ ի կուսագեղըս Հան-
դրին՝

Այրարատեան հին նըշան կամարակապ եօթն-
արփին

Երաժըշտաց հոգերգու ճօճք լարեցաւ սարա-
ռիկ .

Արիք ի ճեմն հարաւոյ հիւսիսասուն Իսկուր-
հեք ,

Վարդամատին ոլորեալ փողփողենէջն ըզհիւ-
սակ

Առբերելով արգադիր Մեծին գլխոյ մեծ պը-
սակ ,

Այնմ՝ որ զանկեալն տաճար վերակառոյց ըզ-
հայոց ,

Այնմ՝ որ զլեալնն խաւար կապտեաց յեալին
սերընդոց :

Աստուածային հրաշից հոգի՝ որ յանէից հինու
բարխ ,

Որ սիրարկու թեւօքն ի թոհ եւ ի դանդիւրն
սահարկեալ՝

Յանկերպարան տարերաց արտակիտէ սարեալ
աշխարհս ,

Եւ ի խօլ խաւարէ ջահս ակնակապիճ՝ կոյր
այերաց ,

Ըստուերանիստ ազանց հնարի լուսաւորիչըս
բարեխնամ :

Նոյն եւ նախնոյն աշխարհաց հըսկայասերմըն
Հայկազանց

Լուսատուս յարուցանէր ի յանկարծուց ուս-
տէք կողմանց .

Մերթ ըզնորին ըզձեռասունս յըզեր փըրկչին
սուրբ փայլածուս ,

Ի խաւորչէն* հայ փառաց մերթ Լուսաւորիչ
բողբոջէր ,

Եւ յանդընդոց դարձեալ ըզնոյն հոգիածու ա-
ռադրէր .

Եւ ի նորուն մերթ ի զարմէ , մերթ ի բարձից ,
մերթ յաթողոց :

Իսկ մինչ սփռեալ հընգադարեանըն մանուա-
ծով թանձրր խաւար

Աւա՛ղ , ըզԳրիգորին եւ Սահակեանց խամբէր
վաստակ ,

Եւ անբարին աճէր ծընունդ եւ ժամանակըն
վայրապար ,

Բացաթեւեալ հոգւոյն՝ որ յալս յաւիտենից
ըզբաղդս յուզէ ,

Ի փոքուէ հայոց մարզէ ի վաղընջուց գաղթա-
կանաց

Կանգնէր յօճան հայաստանեայց ըզՄըխիթար
Լուսանորոգ :

* ՅԱնակայ սպանչէ Խոսրոզու Հայոց արքայի :

- Աւեալ յաստուածուստ ըզնոր՝ աղգին վերա-
ծնութեան՝
- Ի լուսակիզն աստեղատանց ուրանոր վեհք ճա-
կատագրին ,
- Աստուածութեան ծածուկ հալոցք՝ ուր աշ-
խարհաց տուրք հայթհայթին ,
- Գայր խոյանօք աստուածամուխ , սա ոչ հրեշ-
տակ ոչ զըրուանեան ,
- Ըզվայրանկեալ միտս հայուութեան թըռուցա-
նել յերկնաստորանս :
- Մըտեալ ի տոկ եւ յապաժոյժ ու ի դառն եր-
կունքս կենօք չափ ,
- Տառապէր արխապէս՝ յաղթանակին ակն անքը-
թիթ :
- Ոչ արքենին սըմա մական կայր լըծակից իբր
առ հինս անդ ,
- Ոչ ի ճոկան սա խաչանիչ գայր պերճացեալ
զոյգ Ներսիսեանց ,
- Եւ ոչ իրախոյս աստ հայակոյսըն փարազուն
եւ հրաւիրակ .
- Նա եւ լըքեալ՝ անձին աղդէր , յաստուածային
հարեալ ի սէր ,
- Եւ ազգայնով սուրբ նախանձու՝ դերազանցիկ
քան զառաջինս
- Ուս խաչաբարձ տայր միայնակ , կանգնէր ըզ-
մեծըն հայկարան .
- Շունչ հոգեղէն զոր ինքն հարուստ ծըծեաց
յերկնէ՝ փըչէր ի դէմս ,
- Գնացուցանէր յերեթ սրբալին վըտակ կենաց
Ճմարտութեան .

Եւ ըզկորդեալն ի հայրենի հնութենէ հոյզ զի-
ւանական՝

Տըգիտակալ շքիեալ աչաց՝ իմաստնատեսըս
յարդարէր ,

Շաւիղ հորդեալ լուսոյ կենաց անդր ի Մասիս ,
անդր ի յերկինս :

Ինքն ի հեռուստ ըզլիսնամեայ երկանցն ար-
դիւնս նըկատելով՝

Զուարճանայր յալեացըն փաղփ , ծափէր ի
հմայս հայախրախոյս ,

Եւ ըզհանդրին հեզ հառաջանս՝ ի յարձագանգ
փոխէր բընկին .

Ապ՝ աւետեօք սլանայր մեծիս գործաւնու-
թեան՝ վեհիցն յերաստ ,

Առ Գրիգոր ձայն ածելով , առ Ներսիսեանս եւ
Սահակեանս ,

« Հայրապետք հայոց , արիք ի սըրբութեան
սըրսկապանից .

Արիք տրամեալքըդ յարազուարձք , նորոգեցան
ձեր հին արարք .

Եկայք տեսէք ըզհայաստանըն խաթարեալ ,
զիսորդ կանգնի .

Ուրախ լերուք երկինք , ուրախ լերուք հայոց
սուրբ հայրապետք ,

Զի հաճեցաւ Տէր նոր ծաղէլ ինեւ զայս լոյս
հայոց մեծաց » :

Ուրախ լեր եւ դու հայր , ուրախ լեր մեծ լուսա-
նորոգ ,

Որ բազկաւդ հըզօր հերձեր զնախնոյ լուսոյն
մէգ խաւարիչ .

Ահա ջահաւորեալն ի քէն արփի՝ ծագէ ան-
մուտ

Արեգակունըս ցընցըղկեալ, լուսնակս ըն-
ձուեալ ի կայս ու ի կոյս,

Քեւ սարսուցեալն յառթէ մեղաց Հայաստա-
նեայց դառնայ ճաճանչ.

Ըզհընդերեակ դարուց մըռայլ լուսագիսակ
սրբեալ ծայրիւք.

Ձիդ ձըմերանց տարտամ տարափք քեւ փարա-
տին յԱրարադայ,

Հասեալ հողմոյդ հոգեշունչ՝ ցըրուին փաղանդք
օգակուտակք.

Ձայն դարնայնի բախաւետեալ հըռչակի, ո՛հ,
ողջոյնք Հայոց.

Սիւգ սիրային փարեալ ի դէմըս մեռունակ՝
զարթոյց զոգիս.

Ահա զարթեան ստուերանիստք՝ առ լոյս կե-
նաց հառաչեցին.

Բազուկք տատանեցան, շըղթայք անկան սը-
գիտականք.

Դանգաղաքայլ ռան հետազօտ մահու շաւղաց՝
ուղղի յեթեր.

Թեւք ընդերկրաքարչք ի հոլաթեւս կըրթին
զուարթնոց.

Անիւն հայկայ՝ նդոստուցեալ խոր ի վըհէ գնայ
յԱզասն ի վեր:

Նոր արգարեւ տըւար հայոց դու Մըխիթար
Լուսանորոգ.

Դու՝ որ ընդ խիստ մըրցեալ միգի՝ լուսով լու-
ծեր զերկն անհընար:

Արդ ի բնիկն ի լուսաճեմ վերապարեալ առա-
գաստի

Առատացո՛ւնդ հայրապետս հայոց՝ հոսանս լու-
սոյ շնորհաց

Յընդհանուրս սրփուէլ ազին սիրեցէլոյ յան-
մահդ հոգւոց :

1849

Ի ԳԻԻՏ

ԵՒ Ի ԶՈՅԼ ՄԵՍՐՈՎՊԵԱՆ ՏԱՌԻՑ

ԱՌ ՍԻԻՆԵԱՅ ԴԻՏԱՊԵՏ

Վէհք եւ չքնաղք են տեսչութիւնք բարձրելոյն
 Յայրարատեանս աշխարհ յաւէտ պանծագոյն ,
 Այն ինչ պարզեաց յարեւ ճակատ երկնաբերձ
 Քանձուց յերկնուստ լեալ ընդունող մեծամեծ .
 Եւ զոր անդուլ պատէ բազկօքն ոլորուն
 Գետ դիւցախառն Երասխ հըզօր կարկաջուն՝
 Ըզբարձրաճեմն ըզքոյին մարզ Սխական ,
 Ո՛վ դէտ նըմին՝ յափանց նըժդէհ բացական ,
 Հանուրց կողմանց Հայաստանեայց նախագահ
 Ի սկըղբանէ զնա կառուցին բաղդք անմահ :
 Յարծաթ գահոյս հովանաւոր անդ նըստէր
 Յոսկի մական իշխող լերանց Սիւնեաց տէր .
 Անդ դիւցաղանց դրօշք սաւառնեալ վաշտ առ
 վաշտ

Ի ճապաղիս սկայից հեղին քիրտն անհաշտ .
 Եւ յաղթութիւն մինչ ի բըլրոց տարփողէր ,
 Քուրմն ի սօսեաց ելեալ երգովք սըրբանուէր
 Ըզուսակիղն ուլամբ զոհին եդեալ սուր՝
 Ըզմուրան հիւսէր ի քաջազին ջերմ գանգուր .
 Անդ սառաւանց յանկարծ փոխեալ յիսկուհիս
 Զիլն Անահտայ յեղեալ ի Տիր դից բամբիւս ,

Ճապուռկ ի մարգրս սահէին դարչապար •
 Թըւէր բնութիւն աշխարհօրէն անդ ի պար •
 Հագներգութեանց ոլորք յորմունս մեհնեաց
 Իբր արձագանդք լուռք՝ կային հուպ քընարաց •
 Եւ մինչ Երասխ անդրուվարեալ զալինն իւր
 Բարթուղիմեաւ զաւետարանն էած հիւր ,
 Զուրուականօք տաճարաց էջ արշալոյս
 Ըզդից մըթարս ի բաց վանեալ տալ ի դուրս ,
 Մինչեւ արեւըն բարձրացաւ պահլուիկ ,
 Եւ Հայաստան զանգիտութեան քօղն ելիք ,
 Կախանձընդդէմք յայնժամ դիւանք ընդ տա
 ճարս

Յիմաստից վէգ զուգապատիւ կալան փառս •
 Հայկայ մանկտի սլացեալ ընդ չորս ասպարէս
 Ածէր յաշխարհ իւր զԱթենաս եւ զՀերմէս •
 Եւ թէ, աւանդ բաղդին, թէ ժանտըն Սասան
 Արշակունւոյ չրկայր գահուն մեր սատան ,
 Փոքրը միւս եւս եւ Ոլիւմպոս ինքն ըզգօն
 Յոտըս Մասեաց ըզպարտութեան ամէր ձօն •
 Քան զերկնային հրեղէն ցընցմանց լուսահրաշ
 Թորգոմածնաց երագեցին միտք ի վարժ . . .

Այլ ո՞ ձեզ, քաջք, ի Թըւիչս անդ անարգելս
 Ո՞ ժիրաժիր մատանցդ արկեալ թըւի գելս •
 Եւ հիմ իմաստք վըսեմք սըրանին եւ սարտնուն
 Յայլախօսիկ սայրէ դըպիր երկաթոյն •
 Ըզմէ՞ յօժարք ի գիր՝ ըզլալ հարկանիք ,
 Զուր զհայրենին ի քարտ հայցեալ ըզկընիք •
 Յէրբ միտք եւ սիրտք ազատաճեմ Հայկազունք՝
 Յոյն ու ասորի ունիցին ձեռքս նըկունք •
 Այլ մի եւս ո՞վ դուք, սըրբեցէք զարտասուս •

Ի տարօնեան ակնարկեցէք լերանց կոյս .
 Զաստուածեղէն արկեալ զգրլսովըն ճաճանչ
 Մեծ վարդապետ առ ձեզ իջեալ քաջալանջ,
 Զըկտեալ յանհասն ի բազմաց գիւտ դիմագրաւ,
 Հայրապետին եւ արքային զոյգ բազկաւ՝
 Ըզհայ ըզՅոյն համախըմբէ ի խընդիր,
 Երդմնեցուցեալ ուժգին զերկինս եւ զերկիր,
 Երկնել երկունս անմահ եւ վեհըս վեհից
 Կերպարանել բարբառոյ տիպըս ձայնից,
 Եւ զեկամուտ զանճահ վարեալ աթուլթայս՝
 Հայ իրանամբք տալ ի ծընունդ միտըս հայս :
 Այլ ոչ մարթունք կալ հանդուրժեն անդ ճար-

տարք

Եւ բաբունեացն իսկ ոչ յըստակ սուրբ հան-
 ճարք .

Բարձրելոյն լոկ՝ որ ըզլեզուն զայն գործեաց՝
 Ո՛վ բաղքք, պահիւր եւ հայր լինել հեգենայց,
 Զի մի՛նդ օտար յուզեալ բարբառս յախընթոր
 Աստուածայնոյն բարձցի անտի վեհ շընորհ :

Ե՛լ է՛լ Մեսրովպ՝ միայնութեանց ապաստան .

Անդ կայ հողին յանըզբաղ յիւր սըըսկասպան,
 Եւ երկնառաք թըմբիրք զուարթունք անդ յա-
 ծին

Գերեւ զմայլմամբ զերկնահանդէս քո հողին :
 Ահա Մեսրովպ ըզ ջինջ սըըտին պարզէ թերթ,
 Ահա յերկնուստ ցօղք շողակաթք ետ ընդ ետ . . .
 Զարթնու . . . եւ տառք խայտան ի ծոցն երկնա-
 ծնունդ .

Նա հողեզուարձ՝ վտղէ ի վեր սըըտաթունդ,
 Եւ գեղեցիկ ձըգմամբ ձեռինն ի հանդէս

Յառից երից երկոտասան ծընեալ ձեւս ,
 Անդ հայտաբոս զմեռեալն առնէ մագաղաթ :
 Համբաւք թըռչին , գըղըրդի մեծն Արարագ .
 Զինուորուծիւնք Հայոց մեծաց տան նըշան .
 Յառնէ աշխարհ յողջոյն գըրչին մաշտոցեան .
 Եւ իբր ըզձայն յԱնմահէն մարդն ի յԵդեմ ,
 Ի Մեսրովպայ՝ Հայն ընդունի տառ վըսեմ :
 Անդ Սիսակեանն յառաջադէմ հրաւիրակ
 Վարդապետին ձօնէ զաշխարհն իւր համբակ .
 Գեղարքունի աճէ գիւան առ գիւան
 Մատենայած հարց մերոց ճոխ ձեմարան .
 Եւ դարս երկայն ծայր հանձարեղ երկաթոյն
 Յարեւ նորին ճըռնչէր յերկիր իւր սիրոյն :

Այլ ի Մասեաց երբ բաղդ Հայկայ ել թըռեաւ
 Եւ թանձրախուռն ամպրոպաց քօղ արկ զիւ-
 րեաւ ,

Իբր ընկեցիկ ի յարքունեաց սաշտօնեայ
 Լալով զընտիր ընտիր զարդուցն եգ բացեայ ,
 Անհարազատ փոխեցին տիպք ըզհին փառս ,
 Ըզմեսրովպեանսն իսկ , ո՛հ , տարան շըքեղ տառս .
 Աւարտագեղ ալփաբետացն ի դահոյս
 Առեալ տըխեղձըս մատուցին եւ տըմոյնս :

Իսկ յԱլիւսեայ մինչ դետափանց ձայնեալ բաղդ
 Կարկառ ի գլուխ Մըխիթարայ զաջն անյաղթ ,
 Ըզցիրն ի ցուրտ մոխրոց նովաւ թափեալ հուր՝
 Բոց յերակունս վառեաց Հայոց կենսատուր ,
 Ըզխրըրթնացեալն հատուցանեւ հարցն ըզվրէժ
 Հանեւ մեղմով զաշխարհն ի շուք իւր յաւերժ ,
 Ըզվէհապանձն իւր յիշելով ըզՍիսակ ,
 Ըզքեզ՝ Արհի տէր , ես մանկանցն հեղինակ ,

Եւ զխաչանիչ քոյին եցոյց գաւազանդ
 Նիւթիչ համբոյր հըմայից զէն անվրկանդ ,
 Ի խաւարին խորոց հերձեալ դըժխեմ քող
 Աստուածութեան ծագէ 'նդ հանուրս սայծառ
 շող .

Եւ ի բրձից զըտեալ խօսիցն տղխատրոյզ
 Գայ վսեմական հայկայ նըւագն ի լեզուս : —
 Ասասնօր հայրն հըրձուեալ Մաշտոց մեծ հըր .
 Ճուանս՝

Սեբաստացւոյն ի յուշ ածէ զիւրեանց ջանս .
 « Քեզ որ երկրորդ յեա մեր ազգիդ շնորհէցար
 Եւ նորութիւն երկասիրել զայս գոյ հնար » :
 Մեսրօվպ եա , հայր , եւ Մըխիթար քեւ հրաման ,
 Եւ նորաստեղծ այս տառք ելեալք յերեւան ,
 Կայտուէն յողջոյն յանսեթեւեթ յառաջին
 Ըղձիւք ուխտիդ եւ համօրէն թորգօմին :

1845

ԵՐԳ ԶԱՅՐԵՆԻ

Եմք եմք եւ մեք առաքինեաց շառաւելք

Հայոց մեծաց նոր վեհազունք.

Են դիւցախաւուն մեր հաւք, են հարք ասէլք՝

Այրարատեան քաջաղէղունք.

Գուպարայաղթ գոռողին Ներրովթայ

Հայկն հեղինակ է մեր ճեան Յաբեթայ.

Ի լերանց բարձանց ի սկայից սիգաց

Ի ջանեն վեժակք արեանս հրախաղաց.

Օ՛ն եւ օն եղբարք եռանդուն

Կառուցուք մեզ սիրտ հայկազուն:

Անդ ակն ի վեր տուք ի դիտակն երկնամած՝

Յազանց հանուրց ծրփուն որրան.

Անդ ակն ի վեր. յԱզատն Հայոց կայ Աստուած,

Յեօթանց երփնից հարեալ խորան,

Յաւագագոյն փառաց յոյս մեծապանծ

Զարիականս վառել միտս հայկազանց.

Անդ հրաճայթ լարէ կամար լայնալիճ՝

Աշխուժից ի մեզ տեղալ բոց վառիչ.

Օ՛ն եւ օ՛ն եղբարք եռանդուն

Կառուցուք մեզ յուշ հայկազուն:

Չէ չէ ազգիկ որոյ չէք հուր հայրենի

Ի շունչ յաչկունս ու ի յերակունս.

Չէ չէ հայկայ սերունդ տոհմին անուանի՝

Որ ոչ խնդրէ զհարց լաւութիւնս.

Հանրա , հարանց մեք նախնեաց վրէժխնդիր՝
 Ի յօգտակար վառեսցուք բան եւ յիր .
 Թողցուք թափեսցուք զօտար ծեքաբանս
 Զհայկին ըստասցուք պայծառ միտս եւ բանս :
 Օ՛ն եւ օ՛ն եղբարք եռանդուն
 Կառուսցուք մեզ բան հայկազուն :

Սիրտ ի սիրտ , ձեռն ի ձեռն՝ եղբարք , պընդեսցին ,
 Առ մի նպատակ լեալ ուշ ի կուրծ .
 Շրթունք հրաշունչք համախոհ միտքս ծընցին ,
 Մի բաբախիւն ի լանջս հանուրց .
 Բացցուք հանցուք ի շիրմաց ու արձանաց
 Զժառանգութիւնս հարց անմահ սրարձանաց .
 Ցուցանել ազանց զնախնիս անուանիս ,
 Ցուցանել նախնեաց որդիս արժանիս .
 Օ՛ն եւ օ՛ն եղբարք եռանդուն
 Կառուսցուք մեզ սիրտ հայկազուն :

Չայն տուք ելէք հայրենասէրքդ ի հանդէս : —
 Ահա մանկունքս հայոց մեծաց .

Նոր հայաստան մեօք յարիցէ լուսատես
 Մերկնեալ ըզքօլ նախատանաց .
 Գուն գործեսցուք մահուչափ ի բռին .
 Ո՛հ հայաստան , մի զանխուլ կաս լըռին .
 Արասցուք եւ քեզ յազինս անունս պերճ ,
 Մինչեւ մեզ կենաց հասեալ իցէ վերջ .
 Օ՛ն եւ օ՛ն եղբարք եռանդուն
 Կեցցէ յաւէտ ազգ հայկազուն :

ՄԱՀԱՐՉԱՆՔ ՀԱՅԿԱԶԱՆՑ

ԹՈՐԳՈՄ

ՅԱզատ լերին նազեցայ ու ի հրագագաթն ի Մա-
սիս ,

ՅԱսքանազէան ծովափանց չափեալ սահման
ցըլ ըրկանք .

Յինէն ելին գումարտակք ընդ արեւելս եւ հիւ-
սիս .

Ժառանգութիւն սկայորդեացս՝ արիութիւն ,
գեղ , հրահանգք :

ՀԱՅԿՆ

Հայկին նըչխարք . համբաւն յազինս ,
Փառք իւր ի հայս . ինքն ի յերկինս :

ՀԱՅՈՑ ԶՈՐ

Արձանացիր յեզր Չորոյս՝ վեհերաքայլ գարշա-
պար ,

Դիւցահասակ ուր նընչեմք հարք հայոց՝ մըր-
ցողք հսկայից .

Քաջաց միայն հրամայեցաք ըզհող քաջացս
համբուրել ,

Որք ըզհրոսակն հարաք Բելայ շառափնաթափ
ազեղամբք :

ԱՐՄՅ

Շամբուշ սուփից վրիժահան յովիտս հայոց սի-
րասունն

Վարդ ի շուշանս փթթեցոյց արի Արայն գե-
ղեցիկ :

ԶԱՐՄԱՅՐ ԵՒ ԲԻԻՐՆ ՀԱՅՈՑ

Բիւր հայկազնեան յերասխայ խաղից սլացեալք
աստ ի Տրովս

Ընդ Ա. քիլեանց ու Էասաց շահատակեալ ան-
կաք քաջք ,

Զուգաշիրիմք Ոլիմպեայ աստուածամերձ
գիւցաղանց .

Հասպա , համբաւ հայրենի , հնչեա՛ զԶարմայր
յԱյրարատ :

ՎԱՍԱԿ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Մէտ հայկական՝ Յունաց Պարսից կշռող Վասակս
ես Մամիկոն

Ի Սագաստան սուղայ փառօք եւ ըլձիւք իմ
քաղցր հայրենեաց :

ՄՈՒՇԵՂ, ՔԱԶԱԿՈՐՈՎ,

Յապաշնորհաց դաւեցայ քաջակորովըս Մուշեղ,
Զըրկեալ յիմոց գոռ վաշտուց ու ի կամարար
Ճերմակաց* :

ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ ԵՒ ԸՆԿԵՐՔՆ

ՅԱրտազական դաշտին ընդդէմ Արեաց վառեալ
արիագոյնք

Անկաք ընդ Կարմիրըն Վարդանայ,
Ի փառս քաջաց, ի հայրենեաց, յեկեղեցեաց եւ
սիրելեաց.

Հայկաճն, ի Մասիս երթ վիմագրեա :

Ի ՆՈՅՆՍ

Վարդանայ

Եւ Նիզակակցացն Քաջաց

Ի պաշտպանութիւն Եկեղեցւոյ եւ Հայրենեաց

Ատանօր Նահատակելոց

Ուխտ հայաստան Աշխարհի :

ՅՈՒՍԻԿ

Կեանս աղաւնոյ ձրգեաց Յուսիկ.

Մեռաւ տատրակ ողբամընչիկ.

Արդ յաւիտեան կեցցէ փիւնիկ :

* Ճերմակ երիվարաւ մտանէր ի մարտ :

ՅԱՐՁԱՆ ՇԻՐՄԻ Յ՝ ՍԱՐԿԱՒԱԳԱՅ

Ընդ սեմականդ * անմահուլթեան՝ ոչ ընդ մահու
 յառեալ արձան՝
 Սըխրանայ տունն Հայկազինն, նախանձարկու
 քեւ հանուրց գոլ:
 Ոտնառեալ խուժիցընն հէնք՝ յինքեանց դատող
 սարսեն յաջողդ,
 Զոր պաշտէն սիրահամբոյր հսկող հանձար յա
 ներեւոյթս,
 Ըզբանըն զիսկական՝ աթենախառըն դիտելով
 Ի յանհասից շնորհաց պըճնեալ յիմաստնա
 րանդ երկնապարիկ:
 Ում թէ բնութիւն մոռացամիտ ժխտեաց ան
 դրի արժանւոյդ,
 Դարք կացցեն կամարակապ եւ ժամանակն ին
 քըն տաճար:

* Տապանագիր նորին Ի Հաղբատ. «Արձանս այս սեմա
 կան է Սոփեստոսի Սարկաւազին»:

ԱՌ Ս · ՍԻՄԷՆՈՎՆ ՆԱՅԿԱԶՆ

ՅԵԶՐ ՊԱՌՈՍԻ

Ողջոյն ընդ քեզ իտալական ալեաց հայր՝ Պադէ,
Եւ որ ստուերօքդ ի նոյն նազխա՝ սուրբ Բենե-
զիկոսէ*.

Խաղաղութիւն ի հայելոջդ հանգչի համա-
սփիւռ,

Երկինս եւ ջուր նրմանք՝ կապեն ըզխորհուրդս
Իմ բիւր.

Ի ի համօրէն հանդարտութեանս՝ մենաճեմ
բերին

Միտք ըզսրբով Սիմէոնիւն իմ համասեռին.

Որ ըզհայրականն իւր քարավազ թողեալ ժիր
Երասիս,

Ըզքեզ ընտրեաց յետին մնչմանցն եւ ուխտից
Թիրախ.

Եւ կարկառմամբ յաներեւոյթըս սրբոց բազ-
կաց

Կայ ոստիկան եւ դէս յուռթիդ եւ սոնք կո-
հակաց.

* Գիւղ եւ տաճար յեզր Պադոսի (Բոյ). յորում հանգ-
չին նշխարք Ս. Սիմէոնի սքանչելագործի Հայկազն միան-
ձին, որ նժգեհեալ անգանօր փոխի ի Տէր ի սկիզբն ժԱ.
դարու, եւ պաշտպան ճանաչի Մանդուայ գաւառի Լոմ-
պարտիոյ. ուր ընորհեցաւ ինձ մասն հատանել յոսկերաց
պատուական զվոյն:

Ոչ առասպելքն արկանեն յայսմհետէ զիք քեզ
սանձ ,

Ոչ յՈրմըզդի քեզ Փայեթոնն հարեալ փայլա-
կանց ,

Եւ ոչ յըստուերս կաղամախեաց՝ ի սաթ՝ այլ
կարասի * ,

Բայց Սիմէոնն հայկազն՝ երկնից երգիչ սիրա-
տարի .

Որոյ տաւիղ հրեշտակերամ՝ լարեալ յասպա-
րէս ,

Գաշնակաւոր գեղգեղ շարժէ զմըկանանցդ
հանդէս .

Օգս եւ ալիք խառնեալք ի շունչ օրհնութեանց
նորին ,

Սիւգ սրբութեան շնչեմ՝ եւ ես առ սեամ՝
տաճարին :

Ո՛ղջ լէր տաճար սուրբ , որ կըրես զիմըս հա-
մաղգի ,

Իցի՛ւ՝ ոչ լոկ մարմնով՝ այլ գոլ ինձ եւ ի հոգի .
Զորոյ գըրուխ աստուածունակ՝ մատամբքս ա-
նարժան

Ողջագուրեալ բարձի , զիմ՛րդ յերկիւղ ու ի
տատան .

Եւ յամբիծ խոհից ճեմարանէն տարեալ յիս
նըշխար .

* Փայեթոնն՝ ըստ առասպելեաց՝ Յունաց զկառս վա-
րելով զհօրն իւրոյ Ելիս կամ զԱրեւու, շեղեալ հրդեհ
գործէ երկրի, վասն այնորիկ յԱրամազդայ շանթահար ե-
ղեալ անկանի յԵրիզանոս գետ որ եւ Պաղոս. իսկ քորք
նորին որք զձիսն լծեցին՝ այլափոխին ի կաղամախս յեզերս
գետոյն եւ արտասուք նոցին ի սաթ :

Խայտամ' ի չուս՝ անգին գանձու կորգեալ յեծ
աւար :

Ո՛ղջ լէք ափունք Պագոսի, ո՛ղջ լէք վայրք գեղե-
ցիկք :

Ասպընջականք իմոյ Սըրբոյս, յաւէտ սիրելէք :
Ո՛ղջ լեր եւ դու Սիմէոնն՝ զուխտ իմ կընքեալ
սիրով,

Զոր հուպ ուխտից քոց՝ յետ դարուց հանի լէ-
ղուաւ քով :

Ի Հայաստան մօրէն պանդուխտ՝ ըզքեզ սուրբ
զաւակ

Դարձուցանեմ առ նոյն՝ եւ ես Հայկազնըս վը-
տարակ :

1851

Ի Ծ Ո Վ Ա Կ Է Բ Ե Ն Ա Կ Ա Յ *

ԱՌ ԾՈՎԱԿՆ ԳԵՂԱՄԱՅ

Այ խմ խաժակըն խաժալանջ խաժահէր
 Կապոյտ յատակ կապոյտ գըմբէթ լուսայեռ ,
 Ծով հայրենեաց , ծով Գեղամայ գեղեցիկ ,
 Զորով փարի սիրտ , աչքս՝ աւանդ , կան տարա-
 Ըզջանկալի հայկապատշաճ քոյդ դիմակ [ձիգ .
 Ի հոմանեոջդ՝ այլ ի սրանդուխտս ի Բենակ
 Նըժդէհաբար սաղապաճեմ ի նախանձ
 Յառեալ գիտեմ , եւ բարբառիմ ի քոյդ խանձ .
 Յալեաց յալիս հովոյ ի հով ծուփ ի ծուփ
 Միաբըս մըրըկեալ՝ ընդ մըկանանց շարժ եւ
 շուփ
 Վարեալ առ քեզ յիշատակօք հայրենի ,
 Ի սմա սահել՝ ի քեզ լիւղալ իղձ լինի :
 Ո՛վ կապուտակ ծիծաղ ծաւալ խիտ առ խիտ ,
 Ե՞րբ վայրայած հանգիցէ գլուխ որդեկիդ
 Ի պաղպաղուն ճերմականաչ քոյին բարձ .
 Անտուտ ըսթափ ի տիրագոյնն առնել դարձ ,
 Ըզգեղաճօճ գիտել ըստուերս Գեղամայ
 Յարբունազարդ դարեւանդիցըն Գեղայ ,
 Եւ զվարդասփիւռ արշալըրչոց Սիսական՝
 Անդիմակայ դաշտիդ հրոսակ սիրական .

* Լիճն կարտայ ի մէջ Լոմպարտիոյ եւ Վենետիոյ :

Լըսեւ ըզխիսս ժայռիցն հեզիկ ծնընդոց վազ
 Զհայտառ առուացն ի քեզ հոսանս գեղանազ .
 Ըզձիւնաբարձ եւ ըզհրակիր դիտեւ սարս՝
 Քեւ բուծեալս , քեւ շիջեալս , եւ զկողսն դա-
 Յորոց ասեղն հայէր արքայ Տըրդատէս [Լարս .
 Եւ հովանոց քեռնն կանգնէր քաջագէս :
 Սիրեմ եւ ես կալ յաշտարակըս Գառնի ,
 Դիտեւ զբանակս ի գլոր յանձուկ կապանի . *
 Սիրեմ լըսեւ զափամբ զմընչիւն Մաքենեաց
 ԶՍողոմոնիւնն եւ զՄաշտոցայն հոգեզգեաց .
 Սիրեմ քնընեւ զգեղարգն յԱյրին տիրամուխ ,
 Ի վանեվան վարգեւ ու Աղջոցն ի նըկուղ ,
 Ի բարձրաճեմըն խոյանալ հայոց-Թառ ,
 Եւ Թեւախոնջ ի Սեւանայն գալ կարկառ : ...
 Այլ իմ հրաթեւ նըժոյգ արկեալ սահ ընդ
 ջուրս , **

Ի Տոսկոլեան ամուռնս վըճիս տայ զիս դուրս .
 Եւ սրտահեշտ հոտով ծաղկանց կիարոնի
 Խաղաղէ դամ մի զցնորս եւ զկիրս հայրենի :
 Սարք եւ բըլըւբք , ամուռնք , երկինք եւ ալքք
 Զուգագիւմակ զինեւ փարին խաղաղիկ .
 Այլ քո տես , քո տարփ , քո յուշ , քո լոկ
 անուն՝
 Զողիս քաղէ , այ Գեղամէ հայկազուն ,
 Եւ յիսկութեանս այս սիրեմ զքեզ երազեւ ,
 Քեւ անուռնակ՝ զոր ունիմս արդ վայելէ :

* Ուր Հայք եւ Վիրք մարտեան ընդ Սկիւթացիս ի սկիզբն ԺԳ դարու :

** Շոգենաւու գնալով :

Բ Ա Ճ Ի Ն Ք

Հ Ա Յ Ո Յ Մ Ե Ծ Ա Յ

Մինչեւ ծընեալ ի լերինս այլախօսիկ արձա-
 դանդք,
 Մինչ ծիր ծովուն եւ ցամաք անմարդաձայնք
 եւ անձանք,
 Եւ չեւ լարեալ սահմանաց զազինս երկրի միա-
 բուն,
 Յարփիասկիզքն արեւելս աստուածակերս
 կանգնէր տուն,
 Ի սարահարթ բարձրակուռ քաջաբոյս վայր
 գեղունակ
 Ծովասարաս ուռգեալ աղբեր գնացիւք քառ-
 արձակ,
 Երանութեան արգասեօք սարեալ առ մարդ
 բարեշուք.
 Յորմէ օցտեալ սլատրանօք՝ անկաւ արտաքս,
 ս՛հ, եղնկ.
 Եւ ի Նայիդ՝ դէմ փակեալ բնակարանին յա-
 րեւելս՝
 Ըզմահացու կենցաղոյն լալեօք քրտալք կրկէր
 թելս:
 Երանի՛ թէ 'նդ զեղջն իսկ ոչ զըզջայր ճեան ան-
 նըւէր.
 Գուցէ զՀաստչին դրդեալ դու՛թ՝ ըզձօրն յան-
 ցուածըս քաւէր.

Եւ վարսահուր սրովբէին ճեպեալ սուսեր ի պատեան՝

Համարձակէր արդեօք մարդ գառնալ ի հեշտն իւր ոստան ,

Եւ ոչ ոճիր առ ոճիր բարդեալ՝ զտարերըս գղըրդէր ,

Սանդարամեաք գոռային եւ զայրանայր խորն եթեր .

Հաստատութեանց պատառեալ տիրամա- նուածքն տուռնք

Երկինք ու անդունդք ձուլէին անդրէն ի թոհըս զեռունք .

Ի լուծական խաւարի զուղեալ հանգոյն այ- սակիր

Ու առեալ շրջան քառասուն՝ ոչ ժամանէր տիւ- յերկիր .

Մի միայն էրդ տատանեալ իբր ի տաշեղ ան- տառի

Ի ծագս ալեաց անբաւից տենչայր զհանգիս- տըն հեռի ,

Որ հաղ ընդ հաղ նստուցեալ ըզվրիժառուսըն զալիս

Անդնդամուղ վերբերէր նաւհանգրուան ըզ- Մասիս .

Յեղեմունակն ի վայր նոյն նորոգէր Նոյ զօթե- ւանն ,

Եւ քառառաջն յայլափոխ շրջան գայր գետն յերեւան .

Ոմն ընդ հիւսիս դարավազ քարակըտուր խըն- դրէր ծով ,

Միւս՝ Թափ ընդ Թափ դաշտանայր արևելից
կարօտով,

Եւ լըծակիցք ընդ հարաւ՝ Տիգրիս և Եփրատ
բարձրաբուղիս՝

Ի հեռաստան յունչ Հնդիկն ովկիանու խառ-
նել ուղիս :

Աճէր դիճէր նորասերմըն մարդկու թիւն շրջացիր .
Յարեթածինք յանդրգունք ժառանգէին զմէջն
ծիր .

Որդի յորդւոյ՝ նախ Գոմեր , ապ՝ Ասքանաղ եւ
Թորգոմ՝

Հսկայակերպ ութեքումք զաւակօք ճոխ եւ
ճուռոմ .

Յարևմտեանն՝ Ասքանաղ՝ մինչ յառաջէր ծո-
վուն խաղ

Մինչ հաւ Գոմեր անդրագոյն ի միջերկրեայսն
խաղաղ ,

Եւ հեղաշուք Սեմականըն զարմ ընդ ելա եւ
հարաւ ,

Ինքըն Թորգոմ ըզհիւսիս յորդիս արոհէր վի-
ճակաւ :

Իսկ անդրանիկն եռանդուն որ էջ ի դաշտ Սե-
նայար

Ու ամբարտաւան Նեբրովթայ տենչանաց կաց
կուփահար ,

Որդւովք Թոռամբք ու եռարիւր քաջաղե-
զամբք դարձ առ հայր ,

Զողջոյն Տաւրի Կովկասայ զդիպանն ունէր մի-
ջավայր .

Յորմէ խայտակն ըզհրսկայն խապառքսպուռ վա-
նեալ Բեւ՝

Տիրաբար յիւր անունն ՀԱՅՔ՝ ու արժանն իսկ
տայր զայն կոչել:

ՅԱզբանաղեան ծրփանաց մինչ ի Կասպից կո-
հակս հեղգ,

Ի պահակէն Ասորոց մինչ ի զանխուլ Հոնաց
փեղկ,

Ու ի պոնտամերձ Պարխարայ մինչ ի Չարասպ
մարական՝

Առ հասարակ հռչակիւր տունն հսկայիցն՝ ՀԱ-
ՅԱՍՏԱՆ.

Իսկ քաջատէգ քաջաղեղն եւ քաջաձի գունն ա-
րանց

Ըզճայրենի հեղութեամբ եւ զսահմանօք խուն
մի զանց՝

Չհիւսիս զճարաւ քերելով անդրավարէր յար-
փւոյն մայր՝

Ընդմիջելով ըզՊոնտոս, Գամիրս, Կիւլիկ ծո-
վածայր,

Աճել սիւսել ընդ երկիր ըզՀայկեան կրօնս եւ
լէզու.

Յայնմհետէ Մեծ կոչէին Հայք դէմնորոյն եւ
փոքու.

Եւ Միջագետք հայկականք ընդ Տաճկաստան
ու Ասորիս,

Եւ Լեւնականք Լըփիիք, Ծօդք, Աղուանք եւ
Մեսիք ընդ Եգրիս.

Աղգադաւառք երեսուն ընդ հայութեան հո-
վանեաւ,

Ու երիր հնդեակ բընաշխարհք ըզտիրասպանձն
ոստանաւ,

Մէն գահակալ ունելով ճոխ նախարար արքա-
 շուք,
 Ըստ ձեռանէն՝ մեծամեծ գաւառակալք գոռ
 զինուք.
 Երկերիւրոց եւ յիանից հնչէ հուշակ ի մեծ
 Հայս,
 Եւ անանուն հարիւրոց չորից ի կոյս եւ ի
 կայս,
 Որք ի տաճար արքունի՝նդ ազատորեար սե-
 փական
 Ի ընդ պաշտօնեայս բազմէին յինն հարիւր
 բարձ գասական.
 Նազէր ի մէջ բարձրագլուխ՝ իբր ընդ լերանց
 սարս արեւ՝
 Այրարատայն թագաւոր՝ Հայկոյ ժառանգն
 արգարեւ.
 Չորիւք բիւրուք քաջ արանց սեփականեալն ու-
 րին վաշտ,
 Ի ութսուն եւ չորս հազարաց նախարարեան
 մասն ի դաշտ.
 Իսկ որ ուստեք ի մարզից եւ ընդ ձեռամբ սպա-
 սահար
 Գումարտ գնդից եւ հրօսից՝ զայն օ՞ արկցէ ի
 համար.
 Կարմիր կանաչ եւ կապոյտ սաւառնեալ գրո-
 հից դրօշք
 Զըսպիտակաւն արքենեաւ բարձրանային քաջ-
 որոշք: ...
 Իսկ մինչ ըզբաղդըն շրջեալ ընդ կրունկ բիւրամն
 ամանակ՝

Թաւալեցոյց զհայ փառօք անյուշուլթիւն մե-
ուունակ ,

Զաւեր զգերբուկ կանգնելով անցականին մահ-
արձան ,

Անուանք մարդից եւ ցեղիցն անգամ սուզեալ
մոռացան .

Ոչ եւս բընիկ Վալլիովս յայգիս Գողթան հո-
վանեաց

Վ ի պասանիցըն բամբուամբ բոմբէ զհամբաւ
հայրենեաց .

Այլ հայկայուշ գու Մնեմիս՝ եկեալ գէթ խուն
մի յողոք

Զհայոց Մեծաց ինձ թըւեա զկապուտ բաղդին
անողոք .

Քանիք , ասա , գաւառք անդ , եւ սեփական
տոհմք եւ բարձ ,

Եւ որ ի մարզս ինչ սակաւ , բաստ թէ բնակիցն
է անգարձ .

Զի ծանիցէ զարմն ազնիւ զինքն հայուլթիւն
յուսակիր՝

Որում այնքան թողին հարքն համբաւ եւ նիշ
ընդ երկիր :

Նախ յարեւմուտս հիւսիսոյ հայոց Մեծաց աշ-
խարհ՝ ՏԱՅՔ ,

Գետահովտաց Ճորոխի եւ Վըրի գոլ զուգա-
կայք ,

Օժանդակօք վըտակօք կըտրեալ գողեալ ի լե-
րանց ,

Յուլթեակ արոհեալ փորածեւ գաւառս ամուրս
անթափանց .

- Յոր հնասերունդ տեղածին ազգ կորովի կա-
լէալ վայր՝
- Ի փապարուտ թաքնութիւնս խարձից ու այ-
րիցն ամրանայր ,
- Մինչեւ հսկայք թորդոմեանք անդր արկին ձեռն
եւ լէզու ,
- Ըզտայեցի կորդ բարբառ եդեալ հայկին սպաս-
արկու ,
- Եւ զամրական ըզքնութիւն վայրացն հինից ա-
պաստան ,
- Որ գեղեցիկ աշխարհիս , աւանդ , ածին բիւր
տուգան :
- Խեթկեալ երբեմն ի Պարսից՝ հեւենիկ վաշտ
եռանդուն
- Յաշակերտէն Սոկրատայ վարիւր ի վայրըս թա-
քուն ,
- Ընդ ամրոստեան վերելեակ բռնակապան կիրձ
լերանց՝
- Ի տայեցի տարափոյ տազնասպէր բուռն քա-
րանց ,
- Աս՝ յուսահատ խիզախեալ յանտառամոլ գա-
գաթան՝
- Մինչ ըզյամառ դիմակայսն ի բուռն առնուլ
դոյր ժաման ,
- Նոքա զազատ մահն ի Տայս քան զգերութիւն
Ատաիկին
- Ընտրեալ՝ յախուռն եւ ընդ գահս դարահոլով
թօթափին .
- Կորզեալ զմանկիկն ի ստեանց՝ մայր մոլեալ է
քէն եւ ի գուլթ

Պարսէ ի վի՛հ խորանդունդ եւ զհետ դրդի 'նդ
խէթ և խութ .

Յերկոցուն սէր խանդակաթ հաւատարիմն ա-
մուսին

Ըզգիակամքըն թափեալ՝ գերեզմանէ ի գրկին .
հուսի բընաւից զոտս առեալ պահակապետն
անողոք ,

Յայն ինչ վաղէն ընդ կատարն ընդ վիհն ան-
հաշտ զզուանօք՝

Ի Ստիւմփալեանն Ենէայ բռնաբարեալ ի յաս-
րուստ՝

Ըզնոյն յանդուգն ըմբռնող՝ ձրգէ խորոց յորկո-
րուստ .

Ի խառնագոջ ճորոխայ յորձանս ճողփեալ գի-
սու դի՝

Արկագացի 'նդ Տայեցւոյ պանդուխտ մահ-
ուամբ պատանդի :

Արշակունեաց նախաթագ ուշիմն արքայ եւ յաղ-
թող՝

Մինչ սրոնտական մրցանաց զՊարխար թողոյր
իւր կոթող ,

Ի մառախլուտ ի մայրիս մըխէր Տայոց լուա-
ւէտ

Զամարանի հովանոցս հիմնեւ ի սար բարձրա-
դէտ ,

Եւ ի թիկունս թաւաբոյս կոհակաց՝ գոմն որ-
տականս

Թագազարմիցն եւ դրանկաց հրահանգարան եւ
ղբօսանս :

Պարփիւսափոր զանունն յայնժամ առնոյր նախըն-
գաւառ ,

Եգեմատունկ թէ ոչ դրախան իսկ ամփոփէր
անդ պայծառ .

Փորակաւոր ընկերացն անուանք յայժմուս ան-
սովոր ,

Իւր լոկ լըսի պերճաբար եւ յայլազգւոյն իսկ
ցայսօր .

Ամրակառոյց Բերդաշտո՛ր , Աւրբաթո՛ր , Արեւո՛
թո՛ր ,

Ճախ եւ Բոսխա , Ուրաղէ եւ Կո՛ղ՝ Կրրի ականց հոր .
Քաջաբուսակ պողաւէտ վիճակք՝ ալեօք կար-
կաջուն ,

Վաղարշակայ զբօսարանք այգիք եւ գովք որ-
սասուն :

Աշխարհ երկրորդ ԳՈՒԳԱՐԱՅ՝ ըզհիւսիսեալ ա-
ռեալ պատ ,

Հուպ Եգերաց եւ Մեսխաց , Վըրաց դրացի
անանջատ ,

Բընաբարեալ ի Քարթլեանց եւ ի Հայկեանց
ընդ երկար ,

Հնգետասան ունելով եւ աւելի եւս գաւառ .

Բազումփորակք եւ ձորակք , լըճակք , լերինք
եւ մայրի ,

Աւատ բովուք պղզընձոյ , բուսով գեղով իսկ
վայրի .

Քընիշտո՛ր , Խրաթի՛ր , Մանգլեաշըն ի՛ր , Բոշնա-
թո՛ր ,

Եւ յարեւելա՛ Չորո՛ր , Ծոբո՛ր , հուսկ Կո՛ղ-
բո՛ր .

Կըւարձ , երբեմն առանձնակ աշխարհ դրացի
Եգերաց ,

Ջրասիրտ երկիր լըճաշատ, Կանգարտ լեռնոս մայրաբարձ,

Արփահան, թուեղտ էլ Պարոտար ընդ Աւրաց Կաշպ մօտ ի Տփղիս:

Տաւիւրտ Աւերիկ էլ Սփորիկ, Բամբակ էլ Չոր Սեւորդիտ: Երրորդ աշխարհ յարեւելս ի նոյն Կուրայ ի հովտի՝ Օտարախօս էլ թաքուն ծագմամբ անուան իւր ՈՒՏԻ:

Գաւառ նախկին Միտիւր՝ հուպ փորակաց Գուպարաց,

Կայէն աշխարհ յորջորջեալ՝ ժառանգութիւն հըզօրաց:

Բագրատունեաց մարդ Աղուէ էլ Տաւրաքսակ կամ Տաւուշ,

Ռոքայացեան, Արանոտք, Տաի, անյայտք էլ անյուշ:

Ի միջնաշխարհըն Գարդման՝ բերկրեալ ազգաւ քաջազանց,

Սակաց բընակ Շախաշէն, յորում Գանձակ մեծագանձ:

Շամքորայիւր էլ Սաֆամ՝ ի միջին դարըս հռչակք, Եւ Աղուանից գահավայր Պարտաւ՝ յՈւրի առանձնակ:

Չորրորդ՝ Սիւնեաց զուգանուն էլ զուգատիւ՝ մութն ԱՐՑԱԽ,

Յախուտ, մայրուտ էլ ժայռուտ աշխարհ աճուր էլ խիզախ,

Ի նմա հաբանդ Բաւ՝ զուգորդ սիսականին գաւառի,

Եւ Այայտանիտ ագուռեալ յերուզակէն անկառի:

Բերթոր յամուրրս վիմաց եւ Փառփսոս փառաղանց՝
Քոստոսի Փառանէս եւ Զատէ նոյն յորջորջեալ յայլ
ոմանց .

Կողմ եւ Ոստան Սիսական՝ հուսկ մեծապանձն
աշխարհի ,

Մեծիբանէ՛ ուր Ամարաս հանգիստ թողին Գրի-
գորի .

Եւ զուգանունն Մեծիողմանէ՛ կոչեալ ի նորս Ճա-
ռաբէրդ ,

Եւ թագափայլըն խաչէն՝ մասըն նոցին ամրա-
կերտ .

Պարծիանէ՛ որ այժմըս Շուշի , Մոսիսանէ՛ երէզ
Մուղանին ,

Հարձանէ՛ , Պիտանէ՛ անծանօթք , կամ թէ Դիզա՛նդ
Վառանդին ,

Յեզեմամբառն Եփրատայ յակնահովիտ մաքրա-
յորդ

Յարեւմըտեան հիւսիս կան ԲԱՐՁՐ ՀԱՅՔ աշ-
խարհ հինգերորդ ,

ԿԱՏԱՐ ԵՐԿՐԻ կոչեցեալ բարձրակառոյցըն դը-
րիւք ,

Ու ԱՇԽԱՐՀ ԿԱՐՆՈՅ՝ յոր անուն դաշտագաւառն
համազոյգ .

Եւ Թէոդու Պօլիս ցարդ մայր քաղաքաց հուսկ
ի հայք .

Հովանաւոր Շաղափո՛ճ հուսկ՝ Մեսրովպայն
վարժից կայք .

Ըսպէր՝ խաղտեացըն դրացի արծաթածոխ հին
սահման .

Եւ ըստ Կարեայ հարաւոյ միհրապաշտիկըն Դէր-
ջան ,

Մեծապաշտօն եւս ելիցի՝ Անահապանն 4-
 -ստ ,

Յեառոյ անուն կոչեցեալ Լուսաւորէն վեհա-
 վառ .

Սալահոնի Ի միջի որ եւ երկր Կոպերոյ ,
 Ուսա՝ հայրազեն թէոգոր՝ զոր Սաբեկայն չե-
 զերծ խոյ .

Դարանաղի կամ Կամախ , Մանանաղի համակոչ՝
 Թարգմանք բովուց եւ ծորից աղի յիւրեանցն
 խորւոջ .

Ահեղանունն եւ թաքուն Ատիծ Ի ծայր աշ-
 խարհին ,

Եւ համատիպ մութ Մեջոբ Ի լեռնախիտ կար-
 կառին :

Միջնակիտ հայութեան մարզից Երասխ հարա-
 զաս՝

Չորից գրաւող աշխարհաց . նախ պանծալին
 ԱՅՐԱՐԱՍ ,

Ըզմիջադիրն ունելով վայր՝ սեփական հայոց
 տուն ,

Յեզերական աշխարհաց շրջապատեալ եօթնե-
 ցուն ,

Ի քսան եւ հինգ զատուցեալ դաւառս՝ Ի դաշտ
 սարահարթ

Խաղիւք վաղիւք Երասխայն առողջացեալ գեղա-
 զուարթ .

Մերձ Ի Կարին նախ Բասեան վերին ու Անիայան
 Լափորին ,

Լայնածաւալ գիւղաշատ արգասաւոր դաշտ
 դիւրին .

Որում՝ Վանանդ յարակից՝ կըրող զԿարուցըն
 քաղաք,
 Եւ Զարիշաք Վանանդայ բագորդ եւ հուսլ ի
 Շիրակ՝
 Որկորէին հայկազնոյ հացաւէտ դաշտ թաթա-
 ւուչ,
 Յեաին դահոյք արքազանց մերոյ՝ Անի սրտա-
 սուչ,
 Ըստ հարաւոյ տարածեալ զոյգ Գաբէղէան ու
 Աբէղէան,
 Թաթըղոյ դադարք եւ Վարդկան օձակալ հարց
 հոգեձայն.
 Եւ նոցին հուսլ հասնանիք բազէակալք արքա-
 յից,
 Զորովք պատեալ յորձնեռանդն Երասխ յան-
 ձուկըս կրճից,
 Երասխայր կոչի, նոյն Արշարունիք ւ Արշունիք,
 Տրդատայ տուրք աւ Կամար, Երուանդայ նախ
 արքունիք.
 Զոյգ քաղաքիներս ի կրկին անկիւնս յախուռն
 Ախուրեան,
 Անդ Արտագերք եւ Կասոյտ բերդք, յուշք
 լալեաց եւ արեան.
 Արագածոտն ի Շիրակ հուսլ լեռնաբերձ շինա-
 շատ
 Ուր դահադլուխք քաղաքաց՝ հինն Արմաւիր
 ու Արտաշատ.
 Թաւին, Թաւիշ եւ Կարբի, Աբէրդ եւ զոյգ Բե-
 բախան
 Տրոհեալ մանուկք վիճակօք՝ կրօնից եւ գրոց
 ապաստան.

Ծագ աշխարհին՝ Գուգարաց դրացի Աշոտ լեռ-
նաշար

Վաղարշակաւ վիճակեալ առ հայկազնեանըն
Գուշար:

ՅԱրագածեան տարածեալ բարձանց ցըծով
Գեղամայ՝

Վարաժնո-նի՛ք քաջերէ՛ վարժոցք Միջնոյ Տի-
գրանայ,

Նոյն բիւրաբոյս երփներանգ անուանեալ Ձո՛ր
Ծառի՛նո-նի՛ք

Ուր Նախամարց գեօղ եւ բարձրն ծովադէտ
Ճապոտիկ.

Կոփայ՛ք՝ ուր նոր աշխարհին մայրաքաղաք Ե-
րեւան,

հիւսիսական հըսկային պատուեալ ի հայս հան-
գըրուան.

Նի՛ք ու Ապարան՝ նոր վիճակք, այլ հինաւուրց
չինանի՛

Աստուածընկալ եւ Քասաղ, Փառաժնակերտ
եւ Բջնի՛:

Գեղամալէն՝ Սիսական Գեղաքունեաց թիկնակից՝

Մալապու-նէաց սեփական, յորում Գառնի՛ գործ
վէ՛հից,

Եւ հրաշակերտ վանորայ ի պաղանձաւս վի-
մաբլեր՝

Գեղարդայ-վանք, հաւուց թառ՝ ուր տիրա-
տիսըն պատկեր.

Ուր՛ք եւ Արած ծովամերձ վիճակք՝ Վէփի՛ նոր-
անուն,

Ուր Սագրայ-բերդ վաղէմի ու Արջաուերեկ վա-
տանուն.

Աստուծո՛ր սոցին շարայար դաշտ ծաւալ յեզրը
 Սիւնեաց ,
 Եւ Սափարա՛յ զուգամասն՝ ուր Մարակերտ նիստ
 նախնեաց .
 Բարձրաբերձին յարանուն լերին Մասեաց-Որն
 յերի
 Ուր գինեգոյն գետոյն գիւտք , եւ արդ աւերն
 Ակոռի .
 Անդ Ամասեայ դաստակերտք զոյգ՝ Փառախոտն
 եւ Յոլակ ,
 Ամուրք Չողկերտ , Վարազկերտ , կագազար .
 Թոյցըն Կըռուակք :
 Սահմանակից առ ի մնւարս Ճակապո՛ ճոխ աղա-
 հանք ,
 Զոր Կողբայն բարձրը բերէ բլրակ Բարգոյ ե-
 ոսղանդ :
 Իսկ ընդ հարաւ եւ ընդ ելս՝ Թիկոսնո՛ր Մասեաց
 լայնանիստ՝
 Նոյն Կոփո՛ւլիս , եւ Դարօնք՝ ուր Փրկչին տիպք
 եւ հանգիստ .
 Եւ սփգալին դաստակերտ Արշակաւան չարա-
 յուշ՝
 Զորոյ կանգնողն ելոյծ վրէժ յարտասուէլին
 բերդ Անյուշ :
 Երասխայ հուսկ բաժին յայսբան գաւառաց
 չըջապատ՝
 Բնակիցըն սարծ գահազլուխ մայրագաւառն
 Այրարատ ,
 Հընոցք սիրոյ հայրենեաց եւ հաւատոց լուսոյ
 գանձ ,

Ոստան հայոց հսկայից պըսակապերձ՝ քաջա-
զանց .

Անդ Վարդգէսի հին աւան Վաղարշակերան-
Արտիմէդ՝

Տուն Տրդատայ՝ Գրիգորիւ լեալ Քրիստոսի լը-
ման կէտ .

Գաւառք կրկին յԵրասխեան գետահովտէ տա-
րադէմ՝

ՅԱրածանեոյ ծաղկածիր բարձունս նըստին
զոյգք յԵդէմ .

Ծառխոսն յԵլից՝ բիւրղափայլ աղբերականց
խանձարուր ,

Ուր որսաշաան արքաշուք Շահապիվան սի-
րամբուր .

Լէրինք ծաղկեալք անդ եւ Գրախտք , լէրինք
Ոսկեայք եւ Լըսին ,

Ուր արդ խաճուր եւ Բարնոց՝ բերդավիճակք
զոյգք լըսին .

Միւսն ի մըտից երկայնեալ դաշտ ընդարձակ ու
արգաւանդ՝

Յարտաշխեան պարմանեաց պատուեալ սո-
նիւք Բաբրէսանդ .

Յորում՝ Նըպատ բարձրանազ , Սուկաւ՝ սիրող
Ալանաց ,

Եւ խիտ առ խիտ դիւցազանց դրօշեալք , բա-
զինք աւանաց .

Ձիրաւ ցրուող սեաւ Պարսից ի Ներսիսէ հո-
գէհուր ,

Որում որդւոյն համափառ՝ անդ հուսկ հան-
դիստն ի Բըլուր :

Աշխարհ վրեւմ եօթներորդ յերասխայ ծոց ՍԻ-
 ՍՍԿԱՆ,
 Կալուած վեհիցն հայկազանց Այրարատայ
 զուգական.
 Յորում գաւառ նախընծայ Գեղարուսիէն գեղա-
 ծիր
 Դաշնաւորաւ ծովակաւ զուարճացեալ տան
 բարձրադիր.
 Կառ եւ Ծըմի առանձնակ ի նմա վիճակք ընդ
 հարաւ,
 Եւ դաստակերոք եւ անուանք նախնեաց քա-
 ջաց ոչ սակաւ,
 Յըցնի, խնձի եւ Վաժոց, Կոտրակ, Կոթակ եւ
 Գետակ,
 Հոգք եւ Մեհոգք եւ Թըմոկ, Յոփիք, Կածիկ,
 Ծաղք եւ Չագ:
 Սառից գաւառ՝ նոյն եւ Արփից՝ յարցախական
 սարս յերի,
 Յոր հովուաթաղք, Ծափաթաղք, Աինիք,
 Աատուան ու Էրէրի:
 Եղբեաց-Յոր կամ Վայոց՝ մենաստանօք մեծա-
 պանծ,
 Որ զՄեսրոպայն ընծայեաց փոխան ի գեղջ
 հողոցմանց.
 Անդ Երեբունի եւ Երդիչ, հացիք, Կորիք ու
 Եղեգիկ,
 Եւ Մոզն աւան կընազէն՝ Սիւնեաց Դիախն գի-
 մարտիկ.
 Սիոն, Հերմոն վանորայ, ւ Արատենից, Թա-
 նահատ,

Եւ Նորավանք եւ Կնէվանք, Գլաձոր, Շատիկն
անապատ:

Նախիջեան բրոնավէժ ընդ Վասպուրակս եւ
Սիւնիս,

Յոր տարուբեր Երասխայս եւ յայն էած կոյս՝
ալիս:

Դաժգոյնք, Տամբատ՝ մարաբնակ շէնք ի նմա
հինք ընդ Խըրամ,

Յորում մոլեալն արուայիկ զապատն հայոց
խանձեաց րամ:

Ճահոսի եւ Ձոր Շահպոտնեաց զուգավիճակ հո-
վիտք հին,

Ուր Խոռոնիք եւ Գիհենք, Թատերք, Որդոք
եւ Տիկին:

Անառ ամրիւն Երէնջի բոնաւորաց գիմամարտ,
Ապրակոնեօք եւ Քրոնաւ եւ վաներով բազ-
մամարդ:

Եւ հուպ յալիս կարկաջուն պերճ շահաստա-
նըն Զուղայ

Յոր յիշողին սրտառուչ ոգի նուաղեալ կղկը-
ղայ:

Գինեւէտ Գողնն հայերգու վիպասանից խան-
դավառ

Յազատն ի վեր ի Մասիս հոմերացեալք քաջա-
փառ:

Կորիւնք կուփեալ վիշապաց անդ Թանգուղեալ
ղօղեցին,

Ի հրագիսակ Վահագնէ ու ի Տիգրանայ փա-
ռաշտին:

Յխոռասաշունչ աստ լրժեալ Բարթուղիմեայ
նախ հրաւեր՝

Ըզբամբուսական՝ բանաստեղծս երկնանըւադս
յարդարէր .

Որոց սերունդք մըտազատք գեղասուսիկ Ագու-
ւիտ .

Անդ Փառակերտ եւ Որդուատ, Վանանդ եւ
Բուստ հին տեղիք .

Ղեռնակըտուր յորձեռանդն հուսլ յերաս-
խայն քարավաղ

հինն Արեւիտ, նոր Մեշիտ, Մաշիտ, ու աւանիք
երրեակ թաղ .

Եւ զոյգ Տաշպօն ձորամէջ, շէնք հընաշէնք եւ
վաներ ,

Շիւան, Նուշանց եւ Մանուշ, Ջըւար, Գո-
մեր եւ Կալեր .

Կոճականն՝ արդ Չաւընդուր եւ Գիւաբէրդ եւ Գըւ-
հաճ ,

Յորում Մենիք, Մարուր, Դից-Մայրի, ու
Աղբիւրըն Վառամ .

Հռչակապանձըն հաբանդ՝ յաւշայն Քշապի-Չա-
գէճուր ,

Վայրք ամուրք Տեղ, Խոտ, Կորէս, Խախալք,
Խորէս եւ Խորխոր .

Եւ հուսկ ազատն հայութեան վէմ հալիձոր եւ
Շնհեր ,

Ուր հար երեցն եռանդուն ըզհրոս պարսկին
շինաւեր :

Չորտ, յարանուն Գեղուաճուր եւ Բաղաբէրդ տի-
րական ,

Յետին Սիւնեաց թագազանց ամրապահեամն
անդ Կապան :

Բաղ՝ Աճանան մականունն՝ նահապետաց օթե-
վանք,

Տողող, Տորդնի եւ Տափեար, Թուրք, Շեկք,
Վըչքան, Վարդավանք.

Եւ Քաշուհի՝ որ Դաւ Բաղ՝ նոյն Բարխուզաք եւ
Մաղանջ,

Ուր Նախկորդան բաբկաշէն մինչ ի Պարսից
դայր նահանջ.

Դեղք, Դողար, Դախն եւ Դադա, Կամէն,
Կումէն եւ Արաեն.

Աժդակ, Աթխոյք, Մողք եւ Մաճ, Ճօաք եւ
Ճապկուր եւ Մեղրէն:

Սիւնեաց մարդից վէհագոյն Ծըղուի՝ յայժմուս
Սիսիան,

Իշխանաշուք անդ Շաղատ եւ բազմահոյլ սըր-
բարան,

Փոխաբերեալ ի Տաթեւ երկոտասան դիտաց
պեա՝

Հռչակաւորն Որոտան նկատող ի բերդ եւ ի
դեա:

Յուշոյ տեղիք Տըխունիք, Լըծեն, Բըղէն եւ
Տոլորք,

Գումեր, Շոքար, Բանակոթ, Վաղանդն եւ
Վանք մերձաւորք.

Եւ սխրալին Հարսնավաղ գեր Սապփովեայն
սիրոյ խութ

Հողաթեւիցն հրանրժոյգ Շահանգըխտի շու-
շանուտ:

Ալաի՝ Ծըղկանց միաճեա, յորում Բորոտն եւ
Մըխուր,

- Եւ հեղանիստ անապատք հարանց ու Արանց
անարխուր :
- Հուսկ Աղահէճճ՝ յարանուն խոթոտաբերդ ասար-
կու ,
- Եւ Քաջաբաղք քաջամուր , վըժժան եւ Քարն
Որբորու :
- Լայնածաւալ աշխարհ հին վ ԱՍՊ ՈՒՐԱԿԱՆ վէհա-
նուն
- Բազմազարմից օթարան տոհմից , գաւառք քա-
ուասուն .
- Անդրածըգեալ քան զԵրասխ ի տափ Տոսպայ
ու ի Տիգրիս ,
- Հայոց , Մարաց , Ասորեաց եւ Թուրքաց լեալ
արքունիս :
- Աղի ծովուն գիրկ ածեալ Ռաֆայի նախ ընդ հա-
րաւ ,
- Մոկաց ու Ալձեաց մերձակից՝ Գասալ յետոյ
ձայնեցաւ .
- Շէն Ռաշատայ որ զակառն յալիս կառոյց զԱլ-
թամար՝
- Բանտ հիւրկանու և հրէից , գահ Արծրունեաց
գեղապար .
- Յուշից շինեար խիտ առ խիտ , քաղաքք եւ
գեօղք եւ վաներ ,
- Ծաղկապրսակ լեառն Արտոս եւ ծովածուփ
ծայրն Արտեր .
- Իչխանանիստ Մանակերտ եւ զուգանուն Քա-
րադաշտ՝
- Յորոց գահից Մանահճրի ոճիրքն ի ծով՝ քէն
անհաշտ :

Ուրախ՝ Գազկայ սիրակերտ, Երոտանդանիւրն
նախկին

Եւ ի սկըզբան հայոց-Չոր՝ փառաց աղբիւր մեր
տոհմին.

Ուր դիւցափառ հայկըն հօր երկնասլաց նետ
եռաթեւ

Փըլոյզ զբըռանցն հեղինակ հանգոյն բրգան
հինն յարեւ.

Ատուածաշէն անդ կանգնի՝ նըւէրք քաջին
հուպ յիւր բերդ.

Հիրճեւ Հերմեր, Ռազմիրան եւ երկուորեակ
Մեժենկերտ:

Յելից ծովուն տիրապանծ Տոպ եւ գուլառ
զոգ Սըւֆայ,

Յորոց թիկանց վեհակերպ նազին կատարք Աշ-
րազայ,

Ի հրաճեմիկն Հռոփսիմեայ պճնեալ կոճեղք
Յիսուսի.

Վէհ ինձ զշնոյ նա քան շուայտըն հրոսանուէր
հիւսիսի.

Որ ըզՎանայ քարաբըլուր կըուէր կոփեր յապա-
րանս՝

Պշնուլ պանծալ ի բարձուէ յալէկոծիկն ըզ-
բօսանս:

Համաքատակ առ երի Սանատրըկոյ ապրեալ
ճեա՝

Ալանուհւոյն սիրայնոյ սարէր ըզՉարդ ու Ար-
տամէա.

Յոր Անգեղ վանք իւղաթոր՝ հուպ ի հօրգոմ
ծովավէժ,

ԱՏԷԼԱԿԱՆՔ, ՀԱՅԿԱԼԱՆՔ թարգմատենչի վայրք
յաւեժ :

Անիէ-աշի՛ք քարածերայք ըստ հարաւոյ 'նդ մարզ
Թոխիաց ,

Յորոյ քամիք ըզՏիգրիս յարուցանեն ի խաղաց .
Դարբնաց քարինք զիւարենակ եւ Ագռաւուց՝
ղից դադար ,

Հովանացեալք ի հոգեաց վանս , ու ամրակուռ
բերդ Կանգուար :

Յաջմէ վախուռս Բողոքանի՛ք ի լեւնամէջ ձիւնա-
բուք՝

Յոր ոչ մըխի ուղեւոր՝ թէ չխօսին հաւք ձայ-
նածուք .

Եւ յահէկէ Մանդրան՝ Տրդատանի՛ք ըստ կար-
ծեաց ,

Գոտանի՛ք , Այէ ու Առնոյ-Որս՝ ոչ շատ հեռիք
յայս վայրեաց :

Հարաւագոյն բոլորից որք ի Վասպուր՝ Մեծն
Աշխաթ ,

Յորում ստան Արծրունեաց Հաղամակերտ
եւ Առակ :

Սըացեալք ընդ Տոսս ընդ հիւսիս Արբերանի Գե-
նանեաց՝

Զուլամք ծովուն բոլորեալ՝ յոր Ախմ՝ Կըաուց՝
ղոյք կղզեաց .

Բերկրի քաղաք շինազուլս ու ամրապահեստ
բերդ Ամիւկ ,

Առեսան աւան ձկնատեանք , Չորոյ , Յուսկան՝
ու այլ վանիւք :

Քաջբերանի՛ք առ երի ու Արճիչն՝ շէք արգաւանդ՝

Չոյր ամրագրակի գահապալուին Արձէշ՝ կոր-
գեաց ծովուն խանդ .

Վ յանք Արծուաբեր եւ Սուխար , Առախորնկայն
ւ Ուսընկայր ,

Եւ գիտնապանծ Մեծոփայն ուխտ՝ զոչ բնա-
ւից վեհավայր :

Աշխ-Նիփ կիսաբաժ Տուրուբերան աշխարհի .

Գուցէ Կոռչան ընդ նըմին ասա յարեմուտս յեր-
կարի :

Աստուտա ի վեր յԵրասխայն գեաահոփիտ մի-
ջամուխ՝

Տէս յԸնթանից յոր ըզբերդ Կոտորս՝ զընդանրն զե-
մուղ ,

Եւ ոչ ընդհատ ամրութեամբ ի Թոռնասան բերդ
Նըկան ,

Ուր խուլ քաջին խաչկայ կոծք յորդին եւ հա-
րազառք վրիժահան :

Ոչ հեռագոյն ճոռաշ՝ Բակեար բերդաւ ու ա-
մուր Շամիրամ ,

Եւ ձըմերոցք Արծրունեաց տան՝ Մառական
բարեհամ :

Սահաւծանութք Կրճոանի , Բառիլը-Նիփ , Մար-
դասփան ,

Եւ Վրնջոանի , հուպ յԵրասխ , խառն ի Սիւնիս
Նախճասան :

Հուսկ յարեւելս քաջայայտ եւ հընանունըն
Մարանդ ,

Բակուրաիւերան աւանաւ՝ ուր Արտաշէս կայր
հիւանդ :

Ընդ մէջ Երասխ , զինչ թըլի , ու Ատրպատիկ
կոհակայ

Գող Բոսթաննի, Մէժնոսնի եւ Պալաննի գաւա-
 ռաց .
 Պարսպարոսնի, Աղոսանդոսոս եւ Տանիբիայն եւ Բա-
 քան ,
 Արքաշխեան , Գաբիլեան , Արքասանեան , Գաւրի-
 կան .
 Եւ ի սոսին վիճակեալ Սեւան բերդաւ Լոսճ
 Փորաի ,
 Զորոց ըզգիրըս խնդրէ աշխարհագրին կոյր փա-
 փագ :
 Սոցին գըրեալ ի սակի Դասնին երբեմըն գա-
 լառ ,
 Զոր Ծաղկոտան ասեմ մերձ եւ յԱղովաէն ոչ
 բացառ .
 Անդ վաչկատուն թաթարաց ճամբար հովոց ի
 խնդիր՝
 Անարանոց կառոյց շէն ի սարահարթ բարձրա-
 գիր :
 Հուսկ Վասպուրակ գաւառաց եւ քան ըզ-
 բնաւս ընդ հիւսիս
 Ի միջագոգ հայաբուն ընդ մէջ Երասիս եւ Մա-
 սիս .
 Ըզծիրանի արտասուաց յուշաղբերօք աննըւազ՝
 Ըզբեղ կարգեմ սիրափայլ վարդայատակգ իմ
 Արքառ .
 Յոր թագապերճ հայկազանց հովոցք շրշուն
 Շաւարշան՝
 Յօրիորդէն նախավկայ քրքմացանեալ ընդ շու-
 շան .
 Այ՛ ի Կարմիր Վարդանայ սրսկեալ յարին եւ
 ի հուր ,

Այն որ սփռէր զահ եւ սէր ընդ արեւելա ընդ
հանուր .

Եւ զհայրենեաց եւ կրօնից կընքեալ ըզպարտս
յԱւարայր՝

Անմահ թողլով յուշ՝ յերկինս հըսկայապէս վե-
րանայր :

ՓԱՅՏԱԿԱՐԱՆ հուպ յԵրասխ ու ի Կուր աշխարհ
ու թերորդ ,

Մարզ հեռաստան եւ դրացի Կաղբից ալեաց
անհաղորդ ,

Կոչեալ եւ ԿԱՍՊԻ , աղք նախնի , զոր նըւա-
ճեալ ձեռն հայկական՝

Ըզսարաբերձ Արցախոյ մայրս՝ արկ ի ծոցըն
ծըփան ,

Ընդ անապատս Սըկիւթաց սփռել ըզբովս Սպե-
րայ ,

Եւ զաղխամաղխ արփենից ազանց ածել թոր-
գումայ .

Հիմնեցուցեալ յեզր ալեաց զՓայտախարան շա-
հադէտ

Մայր իւրանունն գաւառի եւ աշխարհին իսկ
հանգէտ .

Վարդանախէրս վեհակոչ գաւառ , քաղաք նոյն-
գունակ

Յանկիւնամէջ գրկածու գետոյն կարգեալ զիւր
բընակ :

Պերոժ անուն յաղթանիչ քառեակ գաւառք
յորջորջին ,

Հրաբոս , Ուրիշտ , Սպանդարաս , Բիթանկանի հուսկ
վերջին ,

Ատրպաական աշխարհին սահմանք եւ Գրանըն
պարսիկ ,

Յորում վիճեալ ոգորէր Արշակունին մեր մար-
տիկ :

Ռոսիբալա , Բաղանոօօօ՛ յերի գաւառք երկու-
րեակ՝

Քեզ ցուցանեն ըզՊալայ դետով ունել վայր
գրացեակ .

Իսկ Քոյէիան անծանօթ , ու ոչ քաջայայտ Աւե-
սան ,

Եւ դիցանուէր առ նորումք կամ միհրասպաշտ
Բաֆասան ,

Խանի-աթաշ ըստ Պարսկին , զոր կրակարան կո-
չէ հայ ,

Անդնդաբուխ նաւթանիւթ հըրոյ աղբերցըն
վըկայ .

Եւ մերձանուն մերձավայր Եօնըն-գորակըն Բա-
գինս՝

Ձրահեա մանկանց Ձրադեշաի սքանչացեալ
վայրք սիրայինք :

Եւ հուսկ եւ հաւ բնաւից Կապէս , որ առաջինն
իսկ կարծի

Շահաստանիկ քաղաքաւն՝ ուր Սալիան արդ
պարծի :

Երկուց երբեմն աղանց վէճ՝ աշխարհ՝ չորից
տարերց արդ ,

Գեաք քաղցրաջուրք յահէկէ վիժեն , յաջմէն
ծով հըպարա ,

Ի սանդարաց սողոսկեալ աստ եւ անդ հուր յա-
րաճօճ՝

Եւ յաղթագոյն՝ անապատն ասէղ անբոյս ան-
բողբոջ .

Զոր հինք եւ նորք ճանաչեն յեղբայրն Հայկայ՝
Մովսէսն ,

Երբեմն Հայոց եւ Մարաց արօտք ձիոց ձըմե-
րան .

Անարանի օձագնաց հրատապ երէզ բըռնամահ ,
Որ ըզՊոմպէն նըհանջեաց սփռել ի սարս զար-
ծուեացն աս .

Իսկ ի նորումս թափառիկ Թաթարաց վաշտք
յոքնաբիւր

Ձըմերացեալ անտանօր հրաւիրեցին ջուրս յեղ-
տիւր .

Պաճարասուն եւ այժմիկ Թուրքաց հօրանք ու
երամակք

Ընդ ջերասեր հոյլս հաւուց սպասեն գարնան
ծաղկապսակ :

Յանհարազատ վայրէս՝ դարձ ի ցանկալին արաս-
ցուք

ՅԱրածանուց գետահովիտ՝ յորում աշխարհք
մեր երկուք .

ՏՈՒՐՈՒԲԵՐԱՆ Եւ ՉՈՐՐՈՐԴ անուանեալ ՀԱՅԲ
ի յաջմէն .

Սա Տիգրիսի մասնակից , նա ի Տոսպայ մեծ տա-
փէն .

Յորում Տաբօն առաջին՝ մայր դաւառաց գե-
րապանծ

Տուն նախագիւտ զերծելոցն ի հեղեղացն հա-
մախանձ .

Ի սեմածնէ Տարբանայ շինեալ Տաղօնք եւ Յը-
րօնք .

Վայրք՝ զոր օրհնեաց արութիւն, իմաստու
թիւն եւ կըրօնք.

Հայոց Հնդկաց երբեմն անդ բազմապաշտօն
դիւցարան,

Ապա Քրիստոս մէնն Աստուած զանդրանկա
չէնն եդ խորան.

Ի Սղիունեաց հին տերանց ագուռեալ ճեարն
Մամգուն՝

Յանուն Գրիգոր եւ Տրդատ՝ կըրեաց նիզակ
միշտ կանգուն.

Լէրինք եւ ջուրք, շէն եւ վան, յիշատակաց
դէպք անբաւ,

Ընդ վսեմականն հընութեան եւ նորութիւն
անպարսաւ.

Բարձրակառոյց գահագլուխ հընաբորբն արդ
բազմի Մուշ,

Ի մեղրաբուխ Մեղեայ դաշա արբշիւ անոյշ եւ
մըշուշ.

Վիշապ քաղաք՝ արդ աւեր, Օձ՝ որ Պարսկին
է Պորսէս՝

Քարուտ Գրգուոյ եւ հրացայտ՝ Նեբրովթ լէրանց
ի ստորեւս,

Ուր աղտաղտուկ ծաւալին Ծխոյ ծովուն ծիրք
ի ման.

Տիրակատար լեռնաբերձ քաղաք դիտակն Աս-
տղեկան,

Քարքեայ սարակք Իննականեան Հնդկագաղութ
դիցաւէտ,

Յորմէ մերժեալ զԳիսանէս՝ կալաւ Փրկչին կա-
րապետ.

Վահեվահեան ընդ հիւսիս եւ Յաշտիշատ հայ
մեհեանք ,

Մեծ Պարթեւին Սահակայ կալուածք ի կեանս
եւ դամբանք .

Անկարհաւաճն Ողկան բերդ՝ հանդէպ հեզոյն
հացեկայ

Որ զհեղինակն ընծայեաց նոր դպրութեանցըս
հայկայ ,

Եւ պատմահօր քերդողին մեր խանձարուբքն
խորօնք ,

Մորիս գինաւէտ եւ Մեղտի , Արսօնք , Աստ-
ղօնք եւ Կաճկօնք .

Մուշեղաչէն քաղցրայուշ , Վահանովիտ վեհ
ազգու ,

Ամենազան իմացուածք Վայրիւք Կենաց եւ
Մահու :

Տաւրոսական բարձրաբերձ կարկառք կանգ-
նեալք ի թիկանց

Աշտէակիր քաջասուն տածեն սերունդ խոյն-
արանց .

Ասպաֆոսնիք եւ Գահար համալինձակ Կոֆովիտ՝
Ուր ի հռովմէ Պետրոսի Մասն ըզհանգիստ իւր
եզիտ :

Յարեւմտից Տարօնոյ հին կողմն Արշնոյ՝ արդ
Շափախ ,

Տուն շատախօս իշխանի՝ Ծիծռան վանից սուրբ
փարախ .

Եւ Պալանիք առ երի՝ յորում հոռեան և Կըւառս ,
Սանատրըկեանըն Մըծուրք , Եփրատայ վազք
ընդ կարկառս .

Ի բազմադէբիւր լըճալիւր ի Սրմանց սարս Աւ-
ճանիք ,

Երէզ աւան եւ Ծախնոտ Մանդակունւոյն հայ-
րենիք .

Տալաէն Տօղաթ վիճակօք եւ որ այժմիկ է Վարդոյ ,
Պառքամ՝ նախնեաց ազդարար՝ գեղածաղիկ
վայրք հովոյ :

Հայոց Բարձանց մերձաւոր աղահամբար Մար-
տալի ,

Լէրինք Շուշար , հաւաճիչ , քաղաք ամուր
Ալօրի :

Ի քուրդէից կողոպտեալ Վարաթնոսիք վայրք
սիրուն ,

Գաւառք Գալառ , Գառնաորք , Տոսարաթապատ՝
արդ կէօխան :

Ի յեւ չարանց զեռեղեալ Ապահանիք արեգգէմ
Գաստակերտաւ հայկածնին Մանաւազայ ճո-
խաճեմ ,

Շէն քաջահին եւ ամուր , յոր դուժ սուլտա-
նըն Սալուկ

Բաբանաբախ յերիցուն քարէ՝ դառնայր ամա-
չուկ .

Աստ Գալարեաց գիւղ զարքայ Տիրան տեսեալ
աչադաւ

Ի պարսկանիւթ նախանձուէ դառնայր սրգով
յԱճուղ սեաւ .

Աստ Պաւլիկեան սերմըն ժանտ վերածնանէր ի
Թոնդրակս

Պարկեշտ վարուց եւ կրօնից խելաչըջեալ հա-
կառակս .

Գաւառաւասան հայկազնեան դէհիս եւ դաշտ
Խանագահ ,

Եւ մարդ յելից Աշուղիք՝ կից Վասպուրայ և ՚ի
նոյն ճահ :

Իսկ ըստ մըտից հարաւոյ Կարի գաւառ նոյն եւ
Ձոր ,

Ուր Լիւ եւ Կոբ արդ վիճակք , այլ եւ լըճակք
զուգաւոր :

Ոմըն Նազուկ նարմանազ , միւսըն Խաչուս
խռովախեռ ,

Զի զլանթաշարժ սուրն արքայ Պաօզ ընդ Պէ-
ճան անդ մըխէր ,

Եւ հակառակս ի կորզել թաւալցըրորք ի սա-
րէն

Վիժեալ որդւոցն երկոցուն՝ եւ ցարդ զալիսըն
պուզեն :

Խորխորանիք՝ կորովցն հայկեան խոռայ շինա-
վայր ,

Մինչ ի Մասիք հրագագաթն որ ի Տոսպեան
ծովու ծայր ,

Ուր ցարդ կանգուն զուգակից Մանաղկերաի
գիւղ խոռանց ,

Մալխազունեայ ուսաի տոհմն ընծայեցաւ հայ-
կազանց :

Հայկայ թողին մասն յերի բազմամանուած
Բլանանիք

Յարեւմըտից հիւսիսոյ մածեալ ծովուն գեղե-
ցիկ ,

Որ Էրկոքումք քաղաքօք յերկուս հաչուեալ
եւ մասունա ,

Արծիէ 'նդ հիւսիս՝ որ բարիս բուսոյց եւ չար
երիցունս,

Հուրը ոլորտից վեհագոյն նախաձեռնող եւ
յալիս՝

Այնք որ կըլին ըզՅիսական, Տոբան ու Արձակ
իւր կղզիս.

Ընդ արեւմուտըս խըւախ՝ երբեմն աթոռ ար-
քենին՝

Որ կրէր զանուն Հայկազեան անհարազատ
զլսովին.

Բազում բըռանց ձեռնակոծ՝ դեռ հոյակապ ա-
մայի,

Բրգաբողոր մահարձանք՝ յոր ակն ունայն ոչ
հայի:

Ծըղակ, Կծուակ եւ Աղաղ՝ զոր ծով ծեծէ հա-
նապաղ,

Եւ ի խոնարհ կոյս Դասուան նաւակայիւք
բարձրանաղ.

Յարեւմըտից ընդ հարաւ հուսկ գաւառաց Ե-
րեւոյս՝

Ռշտունեաց մէջ ու Աղձնեաց՝ ծովուն ծծմանց
լեալ աւարք.

Ուր Եղեգիս լիճ՝ երբեմն ասպարաձեւ սեր-
մնաբոյս,

Արդ ի ճախին մօրացեալ յԸնձաքիսար թիկանց
կոյս.

Բերդք անդ Փարհուաց եւ Պաղայ, վանիւք
թովմայ եւ Գումաց,

Կարձիան անուն արդ տեղւոյս հուսկ ի մայրիսըն
Մոկաց:

Արածանւոյ, Տիգրիսի համալիճակ ու Եփրատայ
 Ի ծագ մըտից հարաւոյ ՉՈՐՐՈՐԴՆ ՀԱՅՈՑ աշ-
 խարհ կայ,

Միջագետաց և Ասորւոց ու Եփրատացւոց յա-
 րակից

Բաղկաւ նուաճեալ Արամայ հայրենական գա-
 հոյլց.

Խորթայն գաւառ մայրեւոր մերձ ի Տարօն եւ
 Կարին

Կրկնալիճակ արդ յերի Կելի Ստորին եւ վերին.

Արածանւոյ ծաւալոցն եւ ամրաբերդ ճապար-
 ջուր,

Գաւառագլուխ շէնք Մորմրանք եւ Կոհեր
 լեառն յաղթակուս

Կից ի Տարօն գրգարան արքայազանց հեշտ հաշ-
 փեանք,

Յորոյ թիկանց Դկլաթայ դրդին կայտառ կար-
 կաջանք.

Անդ գեղաճեմ գագաթամք քաջանըշան Տա-
 փարակ,

Յորում երբեմնն սփռեալ հոնաց յոխորտ ա-
 սպատակ՝

Չահեղն արքայ հրաւիրէր ի մենակուիւ ըզՏըր-
 դատ,

Որ սրահոտոր առադրէր ըզգլուխ եւ զյոյսըն
 զրագատ:

Մեծի Ծախայ՝ յոր անուն կոչի աշխարհն իսկ ող-
 ջոյն՝

Ընդ հարաւ կոյս տարածին յայժմուս վիճակք
 բազմագոյն.

Աբաի, Լճէ եւ Հաւրոյ բընակ Հայոց սակա-
ւուց,

Կարկաթակերտ անդ քաղաք յունածանօթ
վաղընջուց.

Դէգի+, Դաւրէ+ անծանօթք արդեօք հուսյ Ան
և յԱրիի,

Յօրոց մի՛ հինն Անգեղապատն վայր քաջաց դից
համանի,

Արմենակեանն ուր Բաղրատ, ասեն, հիմներ
զոտտանն այն

Եւ ի խոժո երեսացն հուշակեր վայրն Անգե-
ղեայն.

Կամ ի Տօրքայն Պապքամեան՝ հսկայ տափունչ
եւ վիթխար,

Որ ըզպոնտեան Պիտիգոն սուղեալ բլրօք պար-
սաքար՝

Հինայարձակն ըզտորմիղ ասպարիզօք տարա-
կաց

Կոծեր ընդ վիհս անդընդոց ու՛նդ լեռնաբերձ
կոհակաց:

Հուսյ Անգեղ տան Պաղնայ-բոն ի լեռնավայր
սահմանի,

Յօրմէ Յովսէփըն թարգման աստուածաշունչ
մաաենի:

Բաւահո՛ւլիք առ երի՛ ուր թարգմանչաց հայր
Մաշտոց՝

Ասեն՝ երկնեաց աղօթիւք ըզտիպ տառից հայ
գըրոց.

Քաղցրահայեաց քաղցր անուն անդ մենաստան
Տիրամօր,

Եւ վանք խաչկայ, Ձէթ, Նոր գիւղ, Հաւաւ,
Խոչմառ, Քարաձոր.

Թւխոսճ վիճակ աստանօր, բերդ անուանի Թը-
լէթուխ՝

Ձոր սուր պարտիկն ամիրայ զգեցոյց ըստոյդ
յարեան Թուխ:

ՁԱրածանեաւ ու Եփրատաւ զոյդ մածեալ
Ծոփ՝ Հահունեայ,

Յապայն՝ Բերդէի եւ Յաղման, վանիւք Երկայն-
Ընկուզեայ.

Մեծիւրդ, Խաչան, Չճէլիճափ, յորմէ Յովհան
գոռ Կեսար.

Կարմիրգարուկ աղուաշից, եւ վանք Կարմիր,
Խարախշար.

Արծաթաբերըն Կապան յանութ կրկնակն Ե-
փրատայ,

Լուսաթառիճ երբեմն անդ քաղաք՝ որ յուշ
քաղցրիկ տայ.

Եւ յոլորուտ արմըկանըն պարուրեալ Ապրու-
հէր,

Յորում՝ Մըշար կմբրաձեւ երկայնանիստ սար
ի վեր,

Ուր Փիլարիտըն բռնի Յունահայ սէգ ինքնիշ-
խան

Սարոստանիկ Սանեցւոյն սաստեր նուաճել
յիւր հրաման.

Իսկ Թոռնիկ Թափ ի Տաւրեան դարից արւեալ
գիմահար՝

Քաջ ջոկատիւն ըզճամբարն ասէղ աննէր գիր
եւ տար,

Եւ շիկահեր շահատակք Ռըմբալտայ փռանկ
ամբասիրք

Ի հայկածո՛ճ նիզակայ գնային ի մահ կամ գե-
րիք .

Զարիւն քաջացըն ծըծէր դաշտ Ալէլուայ ի
հանձիւն .

Գաւառագլուխ ուր Խարբերդ կանգնի յամուր
քարաքիւթ ,

Հովանացեալ հարիւրոց յիննից ջինից ընդ դաշտ
ցիր

Ի քաջոռոգ հացաւէտ անդս եւ մարմանդ ծաղ-
կածիր .

Քառից ծագաց սրբադէտ կանգնեալ յայժմուս
մենաստան ,

Որոց Գառեմ կուսանուէր ինձ գահագլուխ
սիրական .

Շէնք Բազմաշէն , Գառնակերտ , Քընատառիճ
եւ հասրիկ ,

Շեամուշ , Շնթիլ , Զարգարիլ , Սորսոր ու Ա-
խոռ ու Առողիկ :

Յեզր աշխարհին ծածանի ծիածաւալըն Ծոփակ
Ուր Գրիգորեանց ամբարձաւ գերաստիճանըն
գահակ :

ՅԵփրատ Տիգրիս մերձագոյն կէտ փռանկա-
տուրըն ՏԵՄ՝+ ,

Ուր ծծմածուխ եւ հրացայտ ազրերանան ժիր
ջերմուկք .

Եւ անդրագոյն յարեւմուտս Եփրատական նա-
ւանցիկք .

Բեւեռքանգակ անդ արձանք՝ զարմանագիծ յի-
շէլիք .

Յեւոյ Սասանն աւերիչ քինու ձեռն անդ ար-
 կանէր ,
 Ի մուսոցոնս հընութեան թաքչի անբաւ անդ
 մըթեր .
 Արքունաճոխ ի նոյն վայրս եւ Բառաէջն էր
 աւան՝
 Ուր զանաչաւ Ծերունին գձձէր խանձոտըն
 Տիրան :
 Խարզան , Խըղա արդ վիճակք քրդաժառանգք
 աղխատարոյղ ,
 Բէշ եւ Կեթիկ լեռնախոր դաւառք ի յուշ խո-
 րասոյղ .
 Հայկազն հրանտայ յուշարար արգեօք եւ դէհ
 Ռնքասան ,
 Կամ լեռնանխա Պըշեթ եւ զուգակերպըն
 Խիան :
 Աշը-ճոբ կարկառեալ հարաւադէտ նըրբովիս ,
 Եւ անդրադոյն սասակախօս Սերիեթ-Սըբեբ
 պողախիս .
 Գըպէշ-Խիզան բազմաշատ ի մենաստան եւ ի շէն ,
 Գամաղիէլ եւ սուրբ Խաչ-Եօթընխորան սըր-
 բաշէն .
 Խուպ եւ Խուպան եւ Խաիէլ , Եղունց , Գա-
 րենց եւ Անդենց ,
 Պախուր , Խանուս եւ Սիղեոք , Որճոկ , Իւ-
 րեանց եւ Պաօշենց :
 Իշխանատուն Աղձնեաց հոշ մինչ ի Տոսպեա-
 նըն ծովակ
 Յօր ի խրթին խոխոմիցն իջուցանէ զթուխ վը-
 տակ :

Ընդ ձոր անցեալ գեղեցիկ՝ զոր արգելեաց խօն
Աճմաս՝

Մասնիչ ձեռին դաւանօք զարքայն հարեալ
մեծ Սմբատ .

Երկաթհասից լեռոն հարուստ ծովահարկառ՝
նոյն Բելու ,

Ընձաքխար-Վասպուսկող , վանք Ըզգօնին Յա-
կոբու .

Կոստոն ամուր կայարան զանխուլ ազին Ջու-
րարիկ ,

Որոյ վիմօք զԱլթամար կառուցանէր գոռ Գա-
գիկ :

Տիրապետող գաւառաց քրդապերճիկ Սաւա-
յոյ ,

Ուր քաջողկոյզն Սալին , Բաղէշ այժմուս
գահաւոր ,

Ի բազմառու հեղեղաց եռակրտուր սարագար
Գեղահայեաց գեղատաշ սաղարթածեմ օդա-
սլար .

Ջուրց եւ ժայռից ու անձաւաց շինից վայրից
ըսքանչանք ,

Անցք վիմափորք ի հովիտ ձեանց զարամուր
իջեւանք .

Թաղէաշէն հին տաճարք եւ մենաստան հնգե-
րեակ ,

Յառաջագէմ Ամիրդին՝ գիտասիրաց համբա-
րակ .

Բաբշէն , Խախրեւ եւ Կամախ , Խուլթիկն ա-
ւան , Քարահուս ,

Պոս եւ Աւեխ , Խմբեղուր , Չրւար , Փար-
խանտ , Ամպ եւ Թուլթ :

Հոռակ եւ ըսկիզբըն մարզից քաջորերոյ բնակա-
տունն

Ի տաւրական դարեւանդս՝ Արզին զուգակ Ս.
նասուն,

Ասուրաշէն տունն Սասունիք՝ որ արդ Գաւթի կո-
չի Բէրդ.

Մըթերք անթիւ արութեանց զոր չերգեաց
բան սեթեւեթ,

Ի մրըրայօն պարըսպեալ լերանց Մարաթ,
Քայիթուն՝

Գեօղեան համակ հայակոչ անդ առաւել քան
վաթսուն.

Կորով, Կօշակ եւ Կորդեր, Հաւչօնք, Հսեկօնք
եւ Խարծուիկ,

Ձիթէնք, Գատանք, Մկնդէմք, Մազէնք, Բը-
սանք եւ Բըւիկ.

Նիչ, հայրատուն Եսայեայ վարժապետին ի
Գլաձոր.

Մանկիկ, Մարզգատ եւ Քիսդատ, Գարուք,
Գարհօր, Գալըրձոր:

Մարդք մերձակայք Բոնաշէն եւ Թոսի, եւ
վանք Ալբերիկ,

Գեօղ Տաշտադէմ եւ Կըձանկ, Կոստ եւ Շընիկ
ու Ընկուզիկ:

Թեր Ոչտունեաց եւ Ալձնեաց մայրաբուսակ աշ-
խարհ ՄՈՎՔ,

Կից ի թիկանց պարըսպեալ Կորձայից կորդ
կարկաւօք,

Անծանօթի հընաբուն նախապետի շառաւելք.
Երից ընդ մուտս անուն տան գաւառաց՝

դրասաք ականջեղք,

Իշոյ ու Իշայր, որոց ճահ էւ նոր անուն Ձըւ-
 փան,

Եւ բաղմաշէն դէհ Քրդից տոհմից արձակըն
 Շըրո-ան.

Հուպ բուն Աղճնեաց՝ գոգ էւ մասն իսկ նոցուն
 հին Մաճըփանֆ,

Իշխանանիսան աւանաւ Ասուր գրոհին՝ Ապա-
 րանք.

Յորում Փայտին կենսակիր հրաշակառոյց մե-
 նաստան,

Ձոր՝ գեր գանձուց զարդարեաց Նարեկայ
 նուագ ճոխաբան.

Առ-էնից-յոր՝ վահագնեանն Աւաւենայ ոստան
 հին,

Յորմէ Ռոստում՝ մշտերիմն Երրորդ Արշակ ար-
 քային.

Կարխա վիճակ աստանոր մենաստանաւ Ծըկո-
 րու,

Գեօղք՝ Տափ, Որիզ, Յաղթ, Բերդակ, Գիճի,
 Մճկանց էւ Ծօկու.

Երկիր անյուշ ի գրոց Սպարկերֆ վիճակ առ կը-
 ւան՝

Շիրնից վանիւք էւ Թաղու, էւ գեօղք Ներքան
 էւ Կըւան:

Միք ատանյնաիք՝ մարզից մայր մայեկամած սա-
 րաստան,

Եռաթաղեան աւանաւ գետակըտուր՝ հին ոս-
 տան,

Բոցաճեմիկն Ատոմայ քարակաքաւ ասպարէս
 Որ յորս ցըռուց էւ կնճից ձաղէր զՇասուհ
 քաջապէս,

Վայր հին կրճաւ կամ կրճառն՝ ուր դիւահոյլ
 երամ թիւր
 Հակառակեալ Հսիփոսիմեանց եւ ծանակեալ
 ծայրասիւր ,
 Իսկ յաղթական հուսից գունդ զՎանանց կանդ-
 նէր վանս եւ Խաչ .
 Անդ եւ Մոզին որ Փրկչին նորածնի գնաց ընդ
 առաջ՝
 ՅԱմենափրկիչն ասեն վանս՝ զոչ Գասսպարայ
 գերեզման .
 Մինայ , Փասայ , Վարդանանց ու Ակըն-գաշտայ
 մենաստան .
 Գեողեան շատ , Բար եւ Ողնին , Լուլենց , Բու-
 լենց եւ Խալենց ,
 Ծափանց , Ծառատանց , Ատիճանց , Յառենց ,
 Հանենց եւ Արբենց :
 Արգասովիք ու Արտայից գասասո անյայտք եւ Միջմ,
 Հոբանց , Յերոսն , Էինոսոր վիճակք նոցին տե-
 ղակայ ,
 Եւ հուսկ Վեցան՝ յորում վանք Սմբատաւէն Տի-
 րամօր
 Սմբոն , Կանջառք , Սորովանք , Դաշա եւ Կարբ
 գեողք անտանօր :
 Հուսկ յարեւելս Զէրճաթր՝ տիգրիսաբուխ արդ
 Էսփախ ,
 Յորում կէտուրքն են վիմաց կածանք կապանք
 դահաւախ .
 Ահեակն անտուտ Դիլաթայ սահի բազուկն
 ոլորուն
 Յանձաւածօր ուռուցեալ վեժից ւ ուղնից Ա-
 գուաւուն .

Դիտակ անկոխ պահակին կառեալ Ջըղայլ
զարամուր ,

Ուր եւ կարմիրն վարդան զօղեալ մանչէր
բոցահուր :

Վաներ՝ Դարենց Տիրամօր , Ջօռ՝ Ստեփանու
եւ Ծաղկայ ,

Գեօղեան՝ Ծիծանց եւ Խաչանց , Առեղ , Մար-
ծեղ , Պրիսաւայ :

Այլ հիմ կոչումն Ջերմին՝ փոխեալ ի Շոխ
արդ ու ի Տառ ,

Յոր եւ գեա Ջերմն հընակոչ . — այս առ յինէն
մութ եւ փակ :

ՅԱտորեստան միջամուխ ահա կարկառք կՈՐՃԱ
ՅԻՅ՝

Վայրագատուն ի սկըզբանց ազանց աշխարհ
Քուրդէից ,

Կոհակակոյտ խորտաբորտ վերվայրեալ բովան-
դակ

Յորձանապոյտ հեղեղաց ձորահերձիկ խոր
յատակ .

Կորդոսաց դաւառ նախիջևան՝ յորում քաղաք
Թըմանին՝

Նախիջեւան ութեցունց զերծելոց տամբ տա-
պանին .

Մեծաց Մասեաց մրցամարտ սարաւանդեալ
Սողոփի

Բնդ որ վազեր անզանդէտ սուրբ հարսն հայոց
հաւոփի .

Բերկացւոց անդ փաստակ՝ յաշխարհն ամուր
մօտ Տճրիտ ,

Ուր եռատրոհքըն՝ Վէրին, Մեջին, Սոսրին են
 Կորտրէի :

Ամրասպահեան բերդք Տմորեաց եւ Ալլի շին
 Հայկազուն ,

Ուր ծերունին Այրաքաջ սփոփէր կընաւ սի-
 րասուն :

Փշեւք , Փշեւք յայժմուս մարդք՝ զամուրն յի-
 շեն Պինակա ,

Որոց զուգակ ինձ Ալլի ըստրաբոնեան Սիտ-
 ալգա :

Այսոսանի , Այգասոս , Մոնողանի Կարասպունի , ան-
 յայտք ուր ,

Արդ Հագարի Քողզէկց հազարամեայ վայրք
 ամուր ,

Ջոր աստ ուրեմն հինաստր արեանարբու հրոս
 Քրդաց

Ահասարակ համակէր ի սպանդ յաւեր եւ
 յայրեաց :

Բազմամեանեալ վիճակք Բառ եւ Տեւ , Թոպի ,
 Թիարի ,

Մոնողանից մերձաձայն Թիսոմ եւ մեծ Պերշարի :
 Որսիւրանից-յոր ընդ ելս , յորում երբեմն Արեան
 լիճ

Հուպ ի Թըւայն գեօղ՝ փոխեալ ի պրակաբոյս
 արդ ճահիճ :

Ճահոսի՝ ամրինն հոչակեալ ու Ագարակաց
 կուռ բերդաւ ,

Աւ բարձրաբերձըն ճեղու՝ ուր եւ վիճակըն
 ճեւլաւ :

Հուսկ գաւառաց ընդ հիւսիս եւ կից Մեծին
 Փոսր Աղբաի ,

Ուր ճուղամերկ՝ Զըլմայրն հին՝ վերաբազմի
արդ. քաղաք.

Եւ Սմբատայ եւ Սրընգի բերդեան անցեալք ի
հանդէս,

Դիտասուեալն Քաղդէից այժմիկ կայանք Քօջ
հաննէս:

Ղօղեալ իսպառ եւ անյուշ ոյր վիճակեալ գա-
ւառի

Ապուջաբերին բերդ ամուր հուսլ ի քաղաքըն
վհրի:

Այլ վեհագոյն ինձ ինդիր աստ դաւառի հա-
յասսան.

Որ եւ հայկայ նախասհարց թըլի բընիկն այն
ոստան,

Ուր դիւցազննըն դադարք ու արի թոռին կադ-
ճայ սոան՝

Յոր Տիտանեան զուր դիմէր թորգումազանց բան-
սարկուն.

Դեմ հարաւոյ ճեա քաջն բիւրովք արամբք
կայր պահնակ՝

Յերբ ամբառնայր ձեռն ի հայս Արշակունեաց
տիրունակ.

Իսկ ի վատեւ շամշեւոց շուայտից շիդարն ար-
քայից՝

Թագապարսակ ինքնադլուխ նազէր եւ տէր Կոր-
ճայից:

Յաշխարհ յետին ժամանեմք Մեծի երկրիս՝ ՊԱՐՍ-
ԿԱՀԱՅՍ՝

Յերկուց դրացի ազանց վէճ՝ յարեաց ու ա-
րեանցըն վըկայս.

Քօղարորբեալ պարսկայնոյն պատրըւակաւ
 մարգք սորին ,
 Առափճան՝ նոյն եւ Այլի , Թրաբի , Աջուերս եւ
 Մարին .
 Ըռնա , Տարբերս , զոր ի մեծ քաղաքն ասեմ մօտ
 յՈրմի ,
 Ուր մազգեղանցն հեղինակ ընծուեալ ի կեա-
 նըս՝ պատմի .
 Գաշտագեալին բարեբուլն յեցեալ ի ծով Աս-
 սուտան ,
 Բազմահարիւր բազմաշէն բազմալէզու գեօղա-
 ստան .
 Յերի վայրացն եւ Ռուսթաւ՝ առաքելոց աս-
 պարէս ,
 Բարթուղիմեայ եւ Յուզայ եւ Սիմոնի սուրբ
 հանդէս :
 Մարենապատ ըզվայրօքս՝ ըստ կարծ ծանօթըն
 Շինոյ ,
 Յորում հայք գիւղ , ու ի լէրին՝ բեւեռքան-
 դակ տաշածոյ :
 Զարեհասան ըստ հիւսիս՝ ուր ծով Յրմբեայ եւ
 Վարազ ,
 Եւ Զարեհասիտ՝ որ Տիման եւ Սաւմասսա զուգա-
 նազ .
 Խոսրովաւան արդ շքեղ եւ Փաղաջուկ քա-
 ղաք հին ,
 Ամպրիտաիկ , հաւադուան եւ Սաւուռա
 գեօղք յիշին :
 Գաւառապղուխ տարակայ հեր՝ յԵրասխեան ի
 հովիտ՝

Որ խոյ կոչեալ եւ Պարսիկ նախարարի այժմ՝
է նիստ .

Անդ Փեռոտակ , Նըւարսակ եւ հովուաւանք
Մալխազան՝

Յոր Արտաշէսն յԵրուանդայ փախուստ լինէր
ասպաստան .

Լայնածաւալ հովտաձեւ դաշտ քաղաքին շր-
ջապատ ,

Ուր Դերանկին դաւ դընէր Ապրիլիարիս առ
նախատ .

Վասպուրահիան ծայր ի ծայր ու աշխարհ հա-
յոց համօրէն

Նըղովէին հազար դէպ ըզախրանենգն անօրէն .

ՍԹափեալ քաջին՝ Թափէ զվրէժն որպէս գինի
գլխահար ,

Դարանամուտ ի նոյն դաշտ՝ դարձուցանէ
զաէրն արդար ,

Եւ զայլազգին հրապուրիչ՝ հարեալ ցրուեալ
առաթուր՝

Յերկաթի դուռն ակառանն նըշան վարսէ զյազ-
թըն Թուր ,

Սեւասարաս անիծից մըրուբք մերժեալ տա-
րագրին ,

Ըսպարապետն եւ արքայն եւ հայք համայն
համբուրին :

Հնգետասան քեզ ցայս վայր Մեծաց հայոց մեր
աշխարհք ,

Եւ երկերիւր ընդ յիսնից իշխանանխտ ճոխ դա-
ւառք :

ՀՈՎԻԻՔ ՇԻՐԱԿԱՅ

ՀՈՎԻԻՔ ՇԻՐԱԿԱՅ

Ա.

Կենցաղ հովուաց եւ քաղաքայնոց .

Էին զուարթալոցս եւ ջերմասիւզ աւուրք նաւասարդի ամսեան . եւ արեգական դեռ եւս անցեալ զօթեւանօք հասարակ աւուր՝ ի լայնասիւսս հովանիս թաւոստեան սօսեացն եւ կաղամասեաց հրաւիրանօք իմն կոչէր զառւարածիցն դաս : Տեղի առեալ այնուհետեւ ի կաթնաբուխ մարմանդիցն , եւ վարեալ զխաշինս իւրեանց մանկունք հովուացն հայոց , որք արածէին զհօտսն ի թանձրախիտ սիզի պարարտարօտ դաշտացն Անանդայ եւ Շիրակայ , երթեալ տարածանէին զանձինս ընդ սաղարթուն վարադուրօք անտառակին , ուր աօթ եւ խոնջութիւն հանդերձեալ կազմեալ էին նոցա սպաստան հանգստուէա : Ամենեցուն մոռացեալ անդանօր զմտացն տաղտուկս , եւ ըստ տակաւ ծաւալել անդորրութեան յիրանունն թուլացեալ՝ յուշիկ լռիկ յածեցուցանէին զաչս իւրեանց ի վերայ հօտիցն մակաղելոց առոտիւք իւրեանց , եւ ի վերայ համօրէն շինական տեւլարանին : Բրջիւն եւ սոխ որոճայնոցն առ

սակաւ սակաւ նուաղեալ լռէր, եւ ընդ հուպ հանդարտութիւն տիրէր գլխովին եւ հովաթին եւ արօտականացն եւ արածողաց. եւ յերերս անդ վարսաւոր ոստոց մերձ ընդ մերձ տասանելոց ի խաղս թեւոց սաւառնաձայն հողմոց, հաղ ընդ հաղ լսելի լինէին վանգիւնք կրկջաձայն սարեկաց, եւ ուստեք ուստեք ճռուողիւն ճնճըղկանց. առուակն եւեթ ականակիտ՝ ապաժոյժ վիժակ գետոյն մեծի Երասխայ, որ յեգեմական բարձանց Բասենոյ դարիւ եւ դարիւ իջանէ եւ վազս առնու ընդ հազար հովիտս Այրարատայ, կարկաջէր յերկնանման ծոցս մարմանդիցն. եւ համբոյրս ծաղկանցն մատուցեալ՝ իսկ եւ իսկ սողոսկէր թագէր ի շամբս մթագինս, եւ իսկ եւ իսկ արտաքս հորդեալ ճանապարհ՝ նոյն գունակ ծաւալանայր ի ծաղկաճեմ ափունան:

Ի համօրէն հանդարտութեան անդ յանդգաստից իմն եւ իբրեւ հեղապար սահեալ անցանէին ժամք բացօթեայք, ժամք անասակք եւ խաղաղականք, ժամք զորոց ոչ եւս ոք զգայր զօրութիւն տեւողական. այլ միայն լրջութիւն եւ աշխոյժք յետ թմբրութեանն հասեալք ի վերայ հովուացն, եւ ստուերաց առ ի շեղ տարածմունք՝ անձայն վրկայք լինէին ընթացից ժամանակին: Եւ այն ինչ կիսոց յադեալ, այլոց քաղցրանայր տակաւին յերկարաձգել զանուշարարն թմբիր ընդ անկասկած հովանեօքն, եւ զուարթագինս ապա տեսանէին զդէմս բնութեան յաղուական լոյս տուրնջեհական լապտերին, Բաբիկ մանկագոյն յորդիս Հարմակայ, սրբեալ զլուսալիր աչոււնսն զորս փակեալ

էր ի քուն քաղցրութեան՝ ի վերայ հօրն լանջաց ,
 եւ պահ մի պշուցեալ ընդ բնաւս եւ ասէ . « Ո՛վ ,
 քանի՛ խաղաղական են , հայրիկ , վայրբս այս եւ
 սեսարանք . քանի՛ ցանկալի է կենցաղս մեր : Ահա
 արեգակն սոյժառ , ընդ որ հայեցեալ զուարճա-
 նամ յոյժ , եւ չգիտեմ ընդէր . ահա մարմանդքս
 դաւարք յոր կայտուեմ ընդ գառանց՝ զորս ետուր
 ինձ . ահա վտակն այն ուր լուանամ զձեռս եւ զե-
 րեսս իմ եւ զգլաթ սպիտակափայլ գառանցն .
 եւ ահա ամենայն հօտքս եւ հովիւք մեր դրացիք ,
 եւ ծառք անգամ զվեօք հովանացեալք , եւ թըռչ-
 նիկք ի վերուստ ճախր առեալ երգովք եւ մանր
 պարուք , թուին ինձ , հայր , բաւական մեզ ի վա-
 յելս կենաց : Չեն ինձ պէտք բարեկեցիկ անուա-
 նեալ կենաց քաղաքացեաց՝ զոր յանցաւորաց
 դաշտիս լսեմ . եւ ոչ բնաւ սիրեալ է իմ զայնպի-
 սի վայր , ուր որսէս լսեմ՝ քար ի վերայ քարի
 ամբարձեալ տունս շինեն մեծամեծս . եւ փողոցք
 եւ վաճառանոցք աւելորդաց իրաց գրաւեն զա-
 մենայն զաեղին՝ յորում անկ էր հովուաց եւ հօ-
 տից միայն դադարել : Այլ առաւել ատեամ ես
 եւ խորշիմ գարշիմ յարանցն յայնցանէ՝ զորս ոչ
 եւս մարդիկս՝ այլ մարտիկս կոչեն . զորոց եւ մայր
 իմ պատմէր մեզ յեռանդն , զի արք ահարկուք
 են նոքա եւ գործիս սպանման ունին հանապա-
 զակիրս , եւ երթեալ խողխողեն զօտարս սրպէս
 անգութքն ի հովուաց զանմեզ գառնեակս : Եւ
 ընդէր , ով հայր , ոչ ամենեքին իբրեւ զմեզ հօ-
 վիւք իցեն . չգիտիցեն արդեօք զի երջանիկք եմք
 մէք : Այլ ես աղաչեմ , հայր , մի տանիր զիս եւ

զեղբարս իմ ի քաղաք. լաւ է մեզ բնակել աստանօր եւ վայելել յանդորրաւէս վայելս տեղոյս, զոր ի քէն ուսեալ արգ սկսանիսք ճանաչել զի քաղցր է յոյժ » :

Ժպտեալ Հարմակայ ընդ ազուական բանս որ գեկին իւրոյ՝ համբուրեաց զնա եւ ասէ. « Այո՛, որդեակ, քաղցր են հովուացս կեանք, եւ հարազատագոյն է սա կենցաղ նախնեացն մերոց հարց. շնորհք Անմահին, որ զսոյն մեզ վիճակեցոյց : Այլ զքաղաքացեացն կենցաղ քաւ քեզ որդեակ՝ արհամարհ գրել. զի թէպէտ եւ ոչ որպէս զմերս իցէ քաղցր, սակայն եւ ոչ ինչ նուազ վայելուչ է ի շահ եւ յօգուտ, ի փառս եւ ի սրահսանուծիւն մեծի աշխարհիս եւ վսեմական պետութեանս Հայկազնեայց : Վանդի քաղաքացիքդ այդոքիկ շինութեան աշխարհիս պատճառք են, եւ զամենայն ժողովրդեան զպէտս նոքա տնտեսեն. նոքա են որ գործեն զերկաթ եւ զպղինձ, եւ զաւելորդսն առ մեզ զոսիկ եւ զարծաթ. եւ փոխեն յաղիսս սկտանիս եւ յանօթս, յորոց եւ մեք երբեմն առնումք ի կահս մերոց հանգրուանոց : Նոքա գործեն աղբս ազգս ազանելեաց եւ հանդերձից ըստ ամենայն չափու հասակի եւ ըստ ամենայն աշտիճանի. որպէս զի յորժամ քաղաքաժողով մարդկան բազմութիւն ի մի վայր գայցէ, որպէս զհովիտս զայս գունակ գունակ ծաղկերանդ կերպարանօք երեւելի լինիցի : Նոքա եւ զարքային մերոց զարգս վայելուչս յարգարեն, եւ կանայք նոցին՝ փոխանակ ասու զնրբաթել եւ զբազմագունի տարազս անկանին. որովք յորժամ զպետաւորեալ նազիցէ թագա-

ւորն մեր, պերճագոյն երեւի քան զառաջնորդ
 հօրանացդ զոր դուն պսակազարդ պճնես, եւ
 քան զխօսնակ ի հոյլս մօրեաց: Յիշեմ ես տակա-
 շին զօրն՝ յորում ոչ ինչ տռաւել գոլով իմ տիօք
 քան զերէց եղբայրն քո, երթեալ էի ընդ հօրն
 իմում ի նաւակատիս զոր արար հայր սյժմու
 թագաւորիս քօջն Անն ի սկզբան թագաւորու-
 թեան իւրոյ, յորժամ աւարտեալ էր զնորոգու-
 թիւն մեծամուր քաղաքին, զոր յառաջինն ասեն
 Շամիրամայ գշխոյի կառուցեալ: Կայր նա համակ
 զարդարեալ շքեղաշուք յօրինուածովք ի բարձու
 դղեկին, եւ սյնպէս յապշութիւն եւ ի հիացումն
 կրթեալ էին աչք իմ եւ միտք, մինչեւ չկարել
 ակն կառուցանել ի սայծառութիւն նորա, որ
 պէս չկարես դու յարեւս յայս հայել: Անմոռաց
 է յինէն եւ բանն զոր յայնժամ ասաց, յորժամ
 տիրասէր ժողովրդեանն սիրացեալ աննախանձ
 խնդութեամբ ընդ փառս բարւոյ թագաւորին՝ գո-
 չէր մեծաձայն. Կեցցէ թագաւոր մեր զամս հայ-
 կայ եւ զաւուրս Արայի, եւ լցցի զօրութեամբն
 Տիգրանայ. եւ ասէր. Տայէ ինձ երկնաբնակն տէր
 վայելէլ ընդ երկայն աւուրս ի սէր այսպիսոյ
 ժողովրդեան, որ փառս եւ պարծանս անձին հա-
 մարի զոր իւրում տեառն հատուցանէ. եւ յա-
 ւելցէ ինձ հայր լինել նմին արժանաւոր: Այլ
 զքաղաքացեացդ էին բանք մեր. ո՞չ ասպքէն նո-
 քա իցեն, որդեակ իմ, որ արուեստիւք եւ ձեռա-
 գործովք եւ երթեւեկութեամբ վաճառականաց
 զանուն եւ զփառս եւ զճարտարութիւն ազգիս
 մերոյ հասուցանեն յազգս հեռաւորս, ո՞չ ասպ-

քէն եւ մէք ինքնին զարդիւնս հօտից մերոց նոցա վաճառեմք, եւ ի նոցանէ առնումք զկարեւոր կենաց մերոց զպէտս:

— Իցէ այդ այդպէս, ասէ դարձեալ Բաբելի. այլ զի բնաւ պիտոյ իցեն մարդախոշոշ զինուորքն այնոքիկ:

— Եւ նոքա, որդեակ, եւ նոքա ամենեւին պիտանիք են աշխարհիս բարեկեցութեան. եւ ոչ որպէս դուդ կարծես՝ սպանման արբանեակք, այլ խաղաղութեան են տաժիչք: Օրինակաւ իմն բեր ցուցից քեզ. տեսանէս զհօտս զայսոսիկ. ահա այդպիսիք եմք եւ մէք եւ ամենայն ժողովուրդն. եւ որպէս հովիւքս զի առաջնորդեմք նոցա, նոյնպէս եւ իշխանք ազգիս յիւրաքանչիւր դաւառս եւ ի վիճակս. եւ որպէս հովուապետն մեր ի վերայ հովուացս, այսպէս եւ թագաւորն ի վերայ ամենայն աշխարհիս. բայց տես ինձ, զի ամենեքին մէք զներքին հոգամք զհօտիս, ոչ գոլով բաւականք եւ արտաքնոցն միտ դնել եւ առ թըշնամեաց յարձակումն. վասն որոյ սովորեցաք շունս ունել պահապանս, որ ընդ մեզ հեղութեամբ կան, որպէս ընչապտուկդ այդ որ քծնի զքեւ. այլ ըստ պահանջել զիսպցն կռուողք եւ մարտիկք լինին, զի զյանձնեալն ի նոսա զհօտ աւարատ պահեսցեն յերեսաց դայրոց եւ առիւծուց: Այդպիսի է եւ զինուորացի ազգ. ի խաղաղութեան ժամանակի համբոյրք եւ հաշտք, այլ յորժամ մարդիկ չարք կամ ստամբակեալ դրուրէք եթէ յօտարաց եւ եթէ յընտանեաց ի վեր երեւեալ կամիցին խռովել զհօտ մարդկութեանս,

յայնժամ զէն առնուն նորա եւ ի մարտ պատե-
րազմի դիմեն. եւ ի չկամել խռովչացն ընդ հնա-
զանդութեամբ: եւ ընդ օրինօք մտանել, մահու
դատին զնոսա. զի ամբարշտաց անդեղջից խստա-
սրտաց յամառելոց ոչ գոյ այլազգ հնարս ուղ-
ղութեան գտանել. որպէս եւ շունքդ առնեն գայ-
լոց յաւակնելոց: Եթէ դոքա չէին, որդեակ, աշ-
խարհս այս մեր մեծ եւ գեղեցիկ կոխան ոտից
լեալ էր խուժադուժ ազանցն որ շուրջ զմեօք
բնակեն. եւ եթէ ոչ դոքօք ընդ Թշնամիս մարտ
յարգարէին առաջինքն մեր առաքինի նահա-
տակք, որպիսի ոք Հայկն էր, որպիսի ոք Արամ,
որպիսի ոք Պարոյր եւ Չարեհ եւ Շաւարշ եւ Տի-
գրան եւ Ահազազն, այլովքն հանդերձ, սհ, այժմ
ոչ աշխարհս յանուն եւ ի փառս իւր պանծայր,
եւ ոչ մեք խաղաղութեամբս այսու կեանս վա-
րէաք: Տեսանես արդ, սիրեցեալդ իմ Բաբել, զի
ոչ միայն աւելորդ եւ ումուկտ մարդիկ չեն նորա,
այլ եւ աշխարհիս շինութեան հսկողք եւ պահա-
պանք, եւ մեզ գլխովին օգնականք. զի ոչ հօտ ա-
ռանց հովուի կայ, եւ ոչ սոքա երկոքին առանց
պահպանութեան:

— Ահա արդ ինքամուտ լինիմ զի ճշմարտիւ
այդ այդպէս է որպէս ասացերդ, հայր. եւ ես այ-
սուհետեւ սիրեցից զկենցաղս մեր որպէս եւ յա-
ռաջ, եւ զայլն եւս պատուեցից: Ա՛վ, քանիպա-
տիկ իրք են կարեւորք զորս անգիտանամ ես տա-
կաւին. այլ դու հայր, քանզի սիրես զիս եւ զեղ-
բարս իմ եւ զընկերքս որք ահա յունկնդրութիւն
ժողովեալ կան այսր, ուսուսցես մեզ ի ժամս պա-

քապոյ, որպէս զի մի ինչ ի կարեւորացն գիտու-
թենէ վըխաբոցի ի մէնջ, եւ լիցուք որպէս դու
ասէիր յայլում նուագի, « Թէ ոչ երախտաւորք՝
գոնեա երախտագէտ որդիք մերոց պանծալի հայ-
րենեաց » :

Այսպիսիք էին զըուցաբանութիւնք հովուացն
Շիրակայ, մինչքեռ արեգակն ի մուտս խոնար-
հեալ լինէր, եւ ստուերք լերանցն երկարէին, եւ
ձայնք երեկորինք հնչէին ի հովիտն: Եւ ի դառ-
նալ մանկանցն ի վանս՝ Բաբիկ յեղյեղէր ասկա-
ւին զբանս հօրն իւրոյ, եթէ Ոչ հօտ անհովիւ,
եւ ոչ հովիւ անհօտ, եւ ոչ երկոքին սոքա ան-
պահապանք երբեք:

Բ

Լսեն երկիրք ձայնի առաքիևի մանկանց .

Մեկուսի յընկերակցացն ի զառ ի վեր փոքու բլրակին ոչ ինչ կարի ի բացեայ յիւրմէ խրճթէն՝ նստէր վարանական հովիւն Մեհենդակ, եւ խաշինք նորա լռիկ շուրջ գային զնովաւ : Սիրա իւր անդուլ ի տաղաւար անդր ձգտէր՝ ուստի ելն զայն օր յոչ կամաց, եւ առ ի պէտս եւեթ հօտին . եւ աչք իւր խորշէին իմն դառնալ ընդ այն կողմն հայել . հատանէր անցանէր ըղձիւքն ընդ անձուկ հովիւն որ անջրբալեալէր ընդ անակն եւ ընդ բլուրն, եւ յահէն ընկրկեալ մնայր . զի հիւանդագին էթող յանկողնի զԶարմուհի զամուսինն իւր . « Եւ տակաւին, ասէր ի արտամութեան իւրում, տակաւին ոչ ոք ի մանկուոյն երեւեցաւ . գուցէ դարձեալ զայրացան խիթք անհնարին ցաւոց Զարմուհեայ, եւ չկամիցին որդիքն քեցիլ ի ցանկալի մօրէն . գուցէ եւ ինքնին առ գութ ինչ չկամիցի արտաեցուցանել զիս, եւ վասն այնորիկ չարձակիցէ զմանկունսն . . . Ահա ոչ բազում ժամք են յորմէ հեռէ թողի զմայրն եւ զորդիս ի լաց ի միասին, եւ թուիմ յաւուրց բազմաց անջատեալ հեռացեալ ի նոցանէ . . . Յարուցեալ երթայց ատսից զողջոյն նորա . . . այլ ում թողից ըզհօան, զի ոչ ոք է աստ յընկերաց իմոց . եւ ընդ իս

տանել զխորդ լինիցի, զի ինքնին Չարմուհի թախանձեաց զիս եւ ասէ. Երթ դու Մեհենդակդ իմ, արածել զխաշինան, եւ մի դարձցիս այսր մինչեւ յիջանել ստուերաց. եւ որ բնակէն յերկինս ասցէ վասն իմ, բայց եթէ կոչ առ յինէն հասցէ քեզ... Մուացան արդեօք մանկունքն զստուէրն զոր ետու նոցա գաղա ծանուցանել ինձ... Այլ զինչ որ շարժիդ անդանօր ի հեռաստանէ. միթէ նոքա՞, որդեակքն իմ... բայց ոչ, ստուերք են ծառաստանին... Անմահ Աստուած, եթէ երբեք հաճոյ եղին քեզ նուէրք անպրանկաց օգեացս զոր մատուցանէի քեզ, եթէ ամոքեցին զունկն քո համբերատար հեծութիւնք Չարմուհեայ, եւ քաղցր մտղթանք որդեկաց իմոց, պահեա զնա աղաչեմ կենդանի մինչեւ իցեմ ես. պահեա մատաղ որդեկաց իմոց զմայրն իւրեանց զբարի... պահեա Աստուած՝ զօրհնութիւն տան իմոց, զառաքինի զաղախին քո »...

Եւ ծածկեալ զերեսս իւր ուլենեաւն ելաց լալին մեծ. եւ իբրեւ անադան ուրեմն զաչսն յեաին ցօղով արաստուաց ի վեր յերկինս ուղղէր, ահա ետես, եւ ոչ եւս սրաաիրք աչաց, ոչ եւս ստուերք ծառոց, այլ զուարթունք մխիթարք ամայութեան իւրոյ, հարմիկ եւ Մամիկ սիրելիք, կայտառ մանկունք դեռատիք, որոց ձեռն ի ձեռն տուեալ, եւ ի մեծէ ուստեք ի կրից երագեալ, որպէս էր կարծել, զանբաւականն յայնքան ընթացս զխափուկ գարշապարսն, զթուխ գիսակս յուսս ձեծելով եւ զցիր բազմութիւն համասպրամ ծաղկանց առ ոտն կոխելով, մերթ ան-

կեալք գլորեալք եւ մերթ յարուցեալք եւ կանգնեալք, մերթ ծածկեալք ի պարարտարօտ մարգսրն եւ մերթ ի վեր երեւեալք, եւ անցեալք նախ ընդ խորն եւ ապա ընդ զառ ի վեր հովախն, եւ ընդ բովանդակ կարմրորակ դէմնն եւ ընդ հռլանի լանջն վիժակս ջերմն քրտանց հոսեցուցեալ, թասելով եւ կայթելով ելին հասին արկին զանձինս ի գիրկս հօրն իւրեանց, եւ « Հայրիկ, մայր մեր, մայր մեր... » եւ այլ ինչ արտաբերել ոչ կարէին՝ ի հասկլել ձայնիցն եւ շնչոյն: Իսկ Մեհենդակայ զերկոսին միանգամայն զփոքրկուսն ի գոգ ժողովեալ, « Ձինչ իցէ, զի եղեւ մօր ձերում, հարցանէր ստէպ. ասացէք որդեակք իմ, ասացէք փուժով:

— Մայր մեր ապաքինեաց, լուծան ի սպառ խիթք ցաւոց նորա, եւ այժմ քեզ սպասեալ մնայ հայր »:

Համբուրել զորդեակնն եւ յառնել, գումարել զհօսն, տալ զաջ իւր ի Հարմիկ եւ զձախն ի Մամիկ եւ դէմ դնել ի հիւշն, զայն ամենայն միոյ վայրկենի գործ արար Մեհենդակ. ընթանայր եւ ընթացուցանէր զմանկուսնն. եւ հարցանէր. « Եթէ գիտիցէք մանկուսնք, որով օրինակաւ զերծաւ մայր ձեր ի սաստիկ ցաւոցն:

— Եւ կարի իսկ քաջ, ասէ Հարմիկ. թող պատմեսցէ քեզ Մամիկ, մինչ ես հաւաքեցից ճեպով ծաղկուսն ինչ մօր մերում եւ քեռ »:

Եւ Մամիկ ասէ. « Մինչ դուն բաժանեցար ի մէնջ, հայր, լալով ընդ առաւօսն, եւ մէք բոլորեալ զմահճաւ մօր մերոյ լայսք, Բաջաջ եղբայր

մեր եղեալ էր զճակատն ի սնարս բարձին, եւ զերեսս իւր ծածկեալ անշարժ կայր, եւ քոյր մեր առ նմին, եւ մէք մի աստի եւ մի անտի աղօթէաք լուռ. եւ ահա յանկարծ յարեաւ Քաջաջ, եւ մեզ ինչ ոչ ասացեալ եւ արտաքս. բայց զգառնալն ոչ անագանեաց՝ բերեալ ընդ իւր բռամբն բանջար ինչ խոտոյ, զորմէ ասէր թէ քննեալ եւ ի վերայ հասեալ էր յառաջագոյն, զի յորժամ ցաւս ինչ ունիցին գառինքն՝ խնդրեն զայն եւ ուտեն եւ բժշկին. զայն վաղվաղակի տուեալ քեռ մերում՝ եռացուցանել ի ջուր աղբերն, եւ ջերմաջերմն արբոյց մօր մերում, մինչդեռ շոգի բովանդակ ծածկէր զերեսս նորա առ ի մէնջ. էարբ, հայր, եւ ի քուն եղև անդորր. քանզի մեր արտաքս ելեալ եւ աղօթէաք անձայն առ այն զոր Անմահ կոչես դու, եւ մայր մեր՝ Բարձրեալ. եւ իբրեւ ժամք երկու անցին՝ կոչեաց զմեզ քոյր մեր ի ներքս ի սենեակն, եւ ահա մայրն նստեալ էր կանգուն ի մահճին եւ օրհնէր զՔաջաջ, զի յաղօթել իւրում առ Անմահն անկեալ էր ի սիրտ նորա ելանել զխոտոյն եւ բերել զգեղն կենդանատու: Իսկ մէք այն ինչ համբուրեալք ի նմանէ, փութացաք առ քեզ:...

— Ահա նա ինքն մայր մեր » գոչեաց Հարմիկ, եւ թափեալ զձեռս իւր յաջոյ հօրն՝ ընթացաւ ի գիրկս Զարմուհեայ, որոյ յեցեալ ի Քաջաջ և ի դուստրն իւր կայր ի սեամս անկանն, եւ ողբունէր ի հեռուսս զՄեհենդակ: Անդ առ հասարակ ծնողացն եւ որդւոց գիրկս զմիմեամբք արկեալ օրհնէին զտուխն կենաց եւ առողջութեան. եւ

մանկտեանն առեալ փունջս փունջս ծաղկանց
 սփռէին ընդ օդս եւ ի գլուխս մօրն իւրեանց եւ
 քեռ: Քաջաջ միայն ի լուր օրհնութեանց հօրն
 եւ դուլեստից առաքինութեան իւրոյ շիկնեալ
 կայր ի թիկանց Չարմուհեայ. քանզի այսպէս
 բնաւորեալ էր պարկեշտն առաքինութիւն ի
 դարս անդ հարցն մերոց զծաղկանց բերել զախպ,
 որ եթէ գլխովին բացեալ յերեւան ամիցեն զպայ-
 ծառութիւն իւրեանց հանդէպ ականն արեւու, ի
 մօտոյ իսկ գունաթափ լինին եւ զըստին յանու-
 շահոտ բուրմանէն, իսկ ընդ մայրենի տերեւօքն
 քօղարկեալք՝ անվթար պահին ի գեղն: Բայց Մե-
 հենդակոյ արաքս զնա ձգեալ եւ գիրկս ամեալ
 անդրանկանն իւրում, եզ զձեռս իւր ի գլուխս նո-
 րա, ի վեր հայեցաւ եւ ասէ. « Լուիցեն երկինք
 հանապաղ առաքինւոյ սրտին Քաջաջայ, եւ յա-
 լեցեն Չարմուհեայ այդպիսի որդիս:

— Եւ հօրն եւս իւրեանց նմանակս, յաւել
 պարկեշտուհին:

— Կեցցեն ծնողք մեր անձկալիք, գոչեցին միա-
 ձայն որդիքն չորեքին:

— Յաւերթ կեցցեն անբիծք եւ անարատք ման-
 կունք մեր. կրկնեցին շրթունքն ծնողականք:

Եւ իբր ի բազմանուագ գործեաց միաձայնու-
 թիւն երգոց՝ ուխտ ամենեցուն սրտից առ հասա-
 րակ վերանայր սլանայր ընդ երկինս:

Գ.

Երասխտեաց ծառատունկ .

Ի պարարտարօտ վիճակս հովուապետին Արբունայ, ամբառնայր դարեւանդ դաշարագեղ յերկնաբերձից ի թիկանց կուսէ պսակեալ եւ ի սաղարթախիտ մայրեաց, որովք հեշարնկալ իմն բազմարան ընծայէր արեւակէղ հովուին եւ տաժանաբեկ ուղեւորի: Անդր յաճախ ի բարձրանալ ականն արեւու՝ յետ արբուցանելոյ զխաչինս իւրեանց ելանէին տուարածականք, տուեալ զանձինս ի զուարճախառն զրոյցս, ի դիւր հանգստի եւ ի զնին վայրացն. զի այնպէս ակնապարար են տեսարանք բնութեան ամենայն ուրեք: Առ ստորոտով իսկ բլրակին ընթանայր մեղմ կարկաջանօք վտակ ականակիրս՝ դէմ եղեալ ի ծոց մեծի եւ բացական գետոյ, եւ որպէս հետաքնին անցաւոր զվայրօքն դեպերեալ, և ոչ ինչ ի բացեայ անդէն նուաղեալ, իբրեւ յակամայս անկեալ յուժոյ, ի պոյն արծաթի ծաւալանայր թաքթաքուր ի մարմանդս անդ: Այլ ճարտարին նախահոգ ինամք առ ոտիւք բլրակին յարդարեալ էր ընակ ձեռագործ, աւազան առ ձեռնպատրաստ յարբուին խաչանց եւ ի լոգարան մանկանցն հովուաց. ընդ լիճն ընդ այն անցեալ ջուրցն յաւելուածոյ՝ յառաջ

եւս վարէին զգեղեւեալ ընթացսն արբուցանել
եւ զանդաստան մի փոքրիկ որ մերձ էր ի հան-
գրուանսն:

Էր անդանօր ակումբ բոլորեալ հովուաց որ-
պէս յերեկն եւ յեռանդն, եւ ընդ երկար ի հա-
ճոյական իմաստս ըմբռնեալք վասն այնպիսւոյ
տեսլեան, աչօքն եւ սրտիւք քան թէ խօսիւք շր-
թանց բարբառէին, մինչեւ ելոյժ մի ոմն ՚ի նոցանէ
ղլուութիւնն, եւ զսրտին իւրոյ պարզէր զիմա-
ցուածս. եւ լինէր ամենայն հովուացն՝ յորս ոչ
ինչ պակաս ի խօսողէն նոյն կիրք ազդեալ լինէին,
գոչել միաբերան. « Ո՛վ գեղեցիկ դարեւանդ,
օթարան նախանձեղի, ո՛վ քաղցր դիւր վաստա-
կոց »... Եւ իբրեւ լռեցին յայսպիսեաց եւ յա-
ռաւել եւս զարմանաց, եբաց զբերան իւր ծե-
րունին Արթուն որ բազմէր ի միջի նոցա, եւ ասէ.

« Բնութիւն, որդեակք իմ, դայեակ առաջին է
եւ ամենայնի յանձանձիչ. այլ ոչ ունի զանթերին
դիւրութիւն հայթհայթել մտորկան. եւ ոչ այդ
ամենայն զոր տեսանէքդ եւ ընդ որ բերկրեալ
պքանչանայք՝ նորին միայնոյ գործք իցեն, այլ
գործակից եկաց նմին եւ ձեռն մարդոյ. զի որպէս
ոչ ինչ օգտէ մարդոյ առաւելութիւն մտաց՝ եթէ
ոչ ձեռն ի գործ եւ ջան ի կիր արկանիցէ, այսպէս
լինի եւ ի թողուլ անդ զբնութիւն անփոփոխ յիւ-
րումն հութեան: Ապաքէն որթ է որ բերէ յոտինն
Մասեաց զզուարթարար գինին. այլ եթէ ոչ էր
մշակին յատեալ ի ժամու զուսս նորին, այժմ
թերակատար արդեօք մնայր խնջոյիցս բերկրու-
թիւն: Եւ տեղիս այս յորում կամքս՝ ոչ բազում

ինչ ազգօք յառաջ՝ դաշտ լոկ թափուր էր, զբար-
 ձրաւանդակդ ի միջի ունելով, բայց ոչ հարթա-
 ծաւալ զգլուխն որպէս այժմս, այլ կոշտք հողոյ
 եւ թուփք եւ խարձք. եւ ոչ առուակն մօտէր ի
 սա յայնժամ, ոչ հանգրուանք մեր հանդիպոյ ամ-
 բառնային: Այլ մի ոմն ի հաւուց իմոց անդ ու-
 րեմն յաւուրս Ահազաղնի, իբրեւ դարձեալ գայր
 նա ի պատերազմէ վիշապազանցն, որդւոց Աթդա-
 հակայ, եկեալ աստանօր եւ ակն արկեալ զվայ-
 րօքս, ընտրէր իւր տեղի բնակու[թեան անդ՝ ուր
 իմս արդ ամբառնայ բնակարան. եւ վառեալ գե-
 ղեցիկ օրինակաւ Տիգրանայ, որոյ ականատես
 լեալ էր համօրէն աշխարհաշինութեանցն, ձեռն
 ի գործ արկեալ յարդ եւ ի զարդ բերէր զտեղիս.
 նա զառապար դարեւանդս հարթեաց, նա տըն-
 կեաց զծառս՝ յորոց բազումք տեղի ետուն ժամա-
 նակին, եւ այլք ընդ նոցա վերաբուսան, զի այս-
 պէս եւ բնութիւնն հնանայ. նա ինքն գործեաց
 զաւազանս զայս յարբուցումն խաշանցն. քանզի
 որպէս տեսանէքդ, վտակն բացական էր աստի,
 եւ այլում գերդաստանի մերձաւոր. իսկ նորա
 առու հատեալ ընդերկարաձիգ արար զքնացս նո-
 րուն: Ոչ ժամանեաց նա վայելել կենօքն յարգա-
 սիս ամենայնի զոր արարն, եւ զոր տակաւին երկ-
 նէր ի մտի առնել. այլ մեռաւ գոհութեամբ.
 քանզի գեղեցիկ խորհէր նա այսպէս, [թէ անձին
 գործէ զոր ինչ ոք այլոց բարի առնիցէ եւ յետ
 իւր թողուցու: Երախտապարտ որդիք նորա տըն-
 կեցին առ յիշատակէ նորին սօսիս զայս զմեծ, յոր
 յեցեալս եմ յետինս յորդւոց նորա. առաւել քան

զերկերիւր ձմերուռնս վանեաց բուն սորա առ յաւերժ կացուցանել զյիշատակ բարի մարդկութեանս : Հարք իմ պայազատեալ մի ըստ միովէ զփոքրիկ վիճակս զայս եւ ժառանգեալ զցուպ նորին , ոչ վերջացան յաւելլուլ ինչ ինչ նոր յարարս նախնեացն , եւ ի դիւրութիւն հովուաց որոց տեսուչ կարգեալ էին : Որոց եւ ես պարտ անձին ծանեայ նմանող լինել առաքինեացն , այլ ոչ հասի ես ի չափ հարցն իմոց : Բայց դուք , որդեակք իմ , ժրացարուք այսուհետեւ՝ մի զանձանց եւեթ խորհել զհանգիստ , այլ եւ զորոց յետ ձեր գալոց են , որպէս զի եւ յետ ձերոյ վախճանին գրտանիցին անուան ձերոյ օրհներգուք : Նա եթէ եւ ոչ նոր ինչ յաւելլիք յառաջնոցն վաստակս , գոնեայ աղարտողք նոցին մի լինիլիք , այլ մանաւանդ պահսպանողք եւ գովիչք եւս երախտեացն . զի զբարեաց օրէն է զոր եւ ընդունիցի ոք՝ անջինջ պահել ի սրտի զյիշատակս : Ահա եւ այդմ տարացոյց ձեզ սօսիքդ հնգեքին որ շուրջ պատեն զմեծաւս այսու , եւ ի վերոյ քան զարմն տաշեալ եւ անուանիք բարեացապարտ նախահարցն իմոց , դրոշմեալք յորգւոց անախ շնորհակալուաց » :

Լուեաց Արբուն , եւ լուութեամբ մեկնեցան ամենեքին՝ որոճալով ի մտի զբանս նորա . եւ ի միւսանդամ իմբել նոցին անդանօր՝ զաչս ի վեր առեալ ծերոյն ետես , եւ ոչ առանց գեղեցիկ շառազնութեան , ի սօսւոյ միում որ ի սնարս իւր՝ դրոշմեալ զիւր անուն , եւ պսակ ծաղկանց զստոցն զնովաւ կախեալ . զի ինքն իսկ Արբուն լեալ էր հեղինակ անդաստանին որ տա հովրւավանօքն

ի զբօսանս սլիտոյից բնակելոցն : Եւ ընդ աջալըր-
 ջութիւն հովուացն խնդամտեալ օրհնեաց զնոսա
 եւ ասէ . « Երախտագիտութիւն , որդեակք իմ ,
 զամենայն ինչ մեծ եւ կենդանի առնէ . եւ բա-
 զում այն է զի ազնուականութիւն շնորհակալու
 սրտի՝ սպայծառագոյնս ընծայեցուցանէ զերախ-
 տաւորին յիշատակ . եւ ոչ ինչ ընդհատ ի նմանէ
 փառս յանմահէն ընկալցի եւ գովութիւն ի մարդ-
 կանէ » :

Ե Ր Գ Ք

Ն Ա Հ Ա Պ Ե Տ Ի

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻԿ

Հայոց աշխարհիկ, գարունդ է հասել,
Ահա գեղեցիկ գարուն քո եկել:
Ո՛վ դու ի վաղուց մոռցուած հայրենիք,
Ո՛վ դու իմ սրբախա անմոռաց տեղեր.
Ահա գարունիկդ հասել է հասել,
Մաք Մասեաց ծայրն ընդ քեզ հաշտ հայել:
Այն սեւ սեւ ամպերն են դարձել ի փախ,
Այն ճերմակ ճերմակ սարերն են անվախ.
Ձընիկն ի ծոցին բացեր է ճանապարհ,
Քաղցրիկ կըրկըջալ գլորէ գեաս հազար.
Յայն բարձր ժայռից որ երկնուց են մօտ
Կենաց օրհնութեան ծագէ առաւօտ:
Ահա քո բլուրներն՝ Հայոց աշխարհիկ,
Այն քո բիւր բլուրներ ու բիւր վըտակիկք
Հազար քո ձորերդ ու հազար քո դաշտ՝
Տարան ցուրտ ձըմեռդ ու ձիւներրդ շատ.
Լէրինք եւ հովիտք ընդարձակ ու լայն
Նախշուն զարդարին նոր հարսին նըման.
Կապուտակ սարերդ դունըզդուն պըսակ
Կապեն ի գըլուխ զինչ նոր թագւորակ.

Ի ծայրից սարից որ երկնուց էն մօտ՝
 Փռուռի մինչ ի խորն հօրոտն ու մօրոտ .
 Գետեզերք ամեն բացել էն շուշան
 Պայծառ դրնդրղնով* ցընցըղկեն գընան .
 Սարեզերքն ամեն զվարդն երեւցուցին ,
 Ա՛հ կարմրուկ վարդեր , զաւակք Եդեմին :
 Պըլպուլն ի հեռուանց թողեց ճըգնարան
 Ծովեր ցամքըներ թեւեց անգուման** ,
 Կանչեց ի յօդուն երեք հետ բարեւ
 Ոտկունքըն դըրաւ ի սարին վերեւ ,
 Սարին վերեւէն ի վարդին աերեւ ,
 Հայոց աշխարհիկ , քեզ երես բարեւ .
 Սարեկն ի սարին եկաց ու մընաց ,
 Անմեղ նախընծով եղաւ երգասաց .
 Արագիւն յերդիսն աւլեց իր բունիկ ,
 Կանգնեցաւ կըղաց՝ « Հայոց աշխարհիկ » .
 Արտուտիկըն թռաւ , թռաւ թռաւ վարուվեր
 Մանրիկ ճըլըլըլով ասաց շատ բաներ .
 Տատրակիկն իջաւ իջաւ ցած ու ցած
 Կըրծկունքն ի դետին ըղկո՛ւկո՛ւ ճըւաց .
 Հովիւն ու հօտաղ , դառինք , եզն ու կով
 Գոհացան զԱստուած՝ մարդեր շուրջ գալով :
 Հանց քեզ տէրն է տուել գարուն դեղեցիկ
 Որ դրախտի նմանիս Հայոց աշխարհիկ .
 Դրախտիկն որ անցել գաւնայ քեզ գարնամբ
 Զինչ պայծառ արեւն որ ծածկէր ի յամբ :
 Բայց Նահապետիս ի՛նչ ասեմ՝ ծերուկ
 Որ եմ քան զամեն ծաղիկ վաղանցուկ .

* Աւեր , ծփանք : ** Յանկարծ , վաղվաղ :

Իմ գարունս անցել ու հասել աշուն,
 Յամբած տերեւուկս ըսպասեմ հովուն՝
 Թէ էրբ ի լերանց ծոցուն փրչէ խոր
 Ձրգէ անկրսկի՞ծ զիս ի մահուն ձոր:
 Նահապետիս կեանքն եղաւ բաւական
 Խընդուժեամբ կեցաւ ի յիւրն հայաստան.
 Ժամ է որ երթայ ի յայն հայրենիք
 Ուր իսկի չզատուին եղբարք սիրելիք.
 Խընդուժեամբ կ'երթամ քեզնից՝ հայաստան,
 Քեզնից առած հողս՝ ի քեզ տամ թաղման.
 Ի քո ծոցէտ վեր կանգնեցաւ Ադամ
 Ես ի քո ծոցէտ տ' ելնեմ անթառամ:

Այ մանկաիք եկէք շուրջ Նահապետիս
 Ականջ զիք շայիր՝ հօրդ յեաքի ձայնիս.
 Պլպուռն ու սարեկն երգերն են նորեւ,
 Իմն՝ հետ տատրակին հողու հաւսարեւ.
 Մանկաիք, զիս հայոց հողն ու ջուր սնուցել,
 Ես այն հողն ու ջուր սըրտով եմ սիրել.
 Հայրենեաց հարուստ է հող, ջուրն անուշ,
 Քանց օտար վարդ՝ քաղցր է հայրենեաց փուշ.
 Հայաստանի օդն է քաղցր ու բարակ
 Հովերն են անուշ, պայծառ են վրտակք.
 Զուրն ու սլրտուզն համ տան անմահութեան,
 Խոտն ոսկեզօծ է զգաւներուն բերան.
 Յոսկեթեւ ամսոց յայգուն զովագին
 Թորթոր իջանէ ցօլիկ մանրագին,
 Կարմիր ճաճանչով արեւուն շաղուած
 Գայ ի խաւըրձիլ մանանայ կենաց:

* Քերգող, երգահան:

Ո՛հ լերունք ծաղկած , ո՛հ ջուրք ծիծաղկոտ ,
 Զանուշիկ հովերտ ի յիս ածէք մօտ .
 Հողմունք անուշիկք՝ եկէք մօտ ի յիս ,
 Շունչ ու երգս առէք տարէք ի Մասիա .
 Տարէք վերջի շունչս ի տուն տապանին
 Ու լըսեցուցէք զաւհաց թորգոմին :
 Ձեզ կ'ասեմ մանկունք սիրունք նազելիք ,
 Որոց է բնական հայոց աշխարհիկ .
 Մ'ո՛ւրանայք զերկիրդ ու զազգրդ սիրուն ,
 Ծառն՝ արմատով ծառ , աունն հիմամբն է տուն .

Մեր տէրն ի յերկնուց ծայրէն երբ իջաւ
 Երկրիս հիման քարն յԱրարատ զըրաւ .
 Այն մեր Մասիսու երկնաձեւ սարէն
 Աչեց ըզբոլոր՝ վերացաւ նորէն .
 Հոն չափեց սահման իւր նախաստեղծին
 ԶԵփրաան ու զԵրասիս բաժակ դրաւ դրախաին .
 Կենաց փայտին ծառն ի հոն ծաղկեցաւ ,
 Զար զխուռթենէ բարին մեզ արբուաւ :
 Ի հայոց հողէն կազմեցաւ Ադամ
 Զօղն հայոց Եւայն ծըծեց քաղցրահամ .
 Աչքերըն պայծառ երեսքն աննրման
 Հրեշտակաց առջեւն հոն հանգիսացան .
 Ծաղկունքս այս ծընած են ի յայն ծաղկոց
 Որ Եւայի պսակ եղան ու նըստոց .
 Այս մեր սարերուս ծերուկ արձագանդք
 Ատուծոյ ձայնին արւին պատասխանք .
 Ատից երգք սիրոյ ու ապաշխարութեան
 Երկինքն ի վեր նախ յերկրէս վերացան .
 Արեամբն Աբելի Քրիստոս հոս զենաւ
 Կրկին եւ կրկին մեզ յոյս խոստացաւ .

Ագամ ծերունին այս սարիս ներքեւ
 Զաւակացն ասաց զիր յետին բարեւ .
 Այն ձորիկն ի վայր լալով գնաց Եւս
 Գլուխն ի քար դըրաւ կարօտ Եդեմայ .
 Ի հոն են նընջել մարգիկն առաջին
 Որ հետ հրեշտակաց զԱստուած օրհնեցին : . . .

Երբ գոռաց երկինքն ու գետին սարսեց
 Ամպերն ի ծով, ծովն ի յամպեր վազեց,
 Այն սարին ծարէն Նոյ մտաւ ի տապան
 Զրագունտ երկրիս շուրջն եկաւ մանուաման¹ .
 Իջաւ բազմեցաւ ի բարձրըն Մասիս
 Զաղու աղաւնին զըրկեց աւետիս .
 Երկիրս էր դարտակ անապատ ահեղ,
 Լուկ ի Հայաստան կայր մարդկութեան տեղ :
 Մէք եմք հարազատ ծեր Նոյի ծընունդք
 Որ ժառանգեցինք զհովիտս ու լերունք :
 Նախընծեցաւ Բել բըռնաւոր արքայն
 Զհասակն անձոռնի կանգնեց բարձր ու լայն .
 Շատ զօրքեր շարան բերաւ անհամար,
 Թուխ արեւ բըռնեց մեր երկնուց պայծառ .
 Լըսեց Հայկն արի, ձէնեց քաջերուն,
 Սարն ի վար վազեց զինչ կայծակ յամպուն .
 Զապեղըն լարեց կամըրջի նըման
 Որոտաց թըռուց ըզնետըն գերան,
 Զերկաթն ու պրղինձ կըրծից հըսկային
 Սըրտովն ու թոքով հանեց կըռնըրկին .
 Փլաւ Բէլն ի բըլթէն ի խոր Գերեզման,
 Զէտ ծուխ սեւ զօրքերն եղան ցիրուցան :

¹ Եւրջ շուրջ :

Շատ կըրար ճուտորայք հանեց հայաստան ,
 Շատ Բէլէր փլուցին քաջքն հայկի նըման .
 Հուռոմն , Ասորին , Մար , Սըկիւթ , Պարսիկ
 Հայոց թըրերուն եղան պատառիկ .

Այս սարեր , ձորեր ու դաշտերս ամեն
 Կարմիր են քրանէլ , կարմիր խըմել են .

Ի հոն են խաղցել Տիգրան ու Տրդատ ,
 Վարդանն ու Վահան , Աշոտ ու Սըմբատ :
 Հոն կրակէ թուռցել նետ հայոց մանկաին ,
 Թըզի պէս թափել գունդ գունդ թշնամին .

Այս բլուրներուս ծայր գրօշըկներ բացուել ,
 Աւիւծն ու արծիւ հետ խաչին վառել .

Ձէկք ծարւած գացել , դարձել են արբած ,
 Ճըմուռտած ճակատք սարգել են պահած .

Ընկել են ընկել հոն հայոց այլ քաջք
 Մէկ ձեռքն նիզակ ու մէկալըն խաչ .

Թըռել ի դաշտէն ելեր են յերկին

Բազմել հետ Գրիգոր , Տրդատ , Վարդանին :

Աբգար թագաւոր մեր քաջ իմաստուն
 Թըլթով է խօսեր հետ Աստուածորդւոյն ,
 Երնէկ եւ ընծայ առել Քրիստոսէն ,
 Դեսպան ընդունել զառաքեալ թաղէն .
 Ձառաջին սրտիկերն այն սուրբ դաստառակ
 Փրկչին կողաբաց Գեղարդըն միակ ,
 Այլ շատ նըշխարքներ , մասունք զանազան
 Ի ծոցն է պահել աշխարհս հայաստան ,
 Շատ առաքեալներ ունի իւր քարոզ
 Շատ սուրբ հայրապետ ամբաւ մարտիրոս .
 Բիւրաւոր ունի մատրունք ու տաճար
 Անաստու ու վանք հազար ու հազար :

ՅԱստուծոյ առեր ըզլեզուն ու զգիր ,
 Թարգմաններ յամեն ազգէ գիրք ընտիր
 Ճարպիկ տղայք զըրկէլ ի Սաւմայօլ, յԱթէնք,
 Հայն հուում լեզուով յաղթել է զհէլէնք .
 Հաս գրրքունք գրրեր մեր հարքն ու մագղաթ
 Զէտ ցորեն դիզէլ քանց բարձր Արարաս :

Բայց ափսոս հիմա որ չար թըշնամիք
 Իսկի չեն խնայել Հայոց աշխարհիկ ,
 Եկեղեցիք , վանք , գրրատուն դարպաս
 Զարկէլ են թըրով հըրով դաս ու դաս .
 Զազգն ընչօք տեղօք քանդել ու գերել
 Դէմ չորս հովերուն արւել ու ցըրուել :
 Աւաղ քեզ աւաղ Հայոց աշխարհիկ
 Տուն երկնանրման , փրլած տաղուարիկ : . . .

Այլ ի՞նչ ափսոսամ ըզքեզ Հայաստան՝
 Երբ ձեռքն Աստուծոյ տեսնում յանդիման .
 Ինքն է հրամայած քակել, ինք շինէ ,
 Զինչ ըզհետ ձըման ըզգարուն հանէ .
 Զաշխարհ մեր սիրեաց Աստուած ի սկըզբան ,
 Թէ անէծք երեւո՛ սիրոյ էր եւ այն :
 Ի թուխ ամպերէն ելնէ փոթորիկ ,
 Հողու հաւսարին ծառերն ու մայրիք ,
 Տերեւքն եւ ողկոյզքն մարգարտաշար
 Ի յոտից ներքեւ երթան ի խաւար .
 Ամպն եւ փոթորիկ շուտով վերանայ
 Նոր արեւ , գարուն , ծառն ու այգին գայ :
 Արմատք հին՝ նոր ճիւղ , հին ճիւղք՝ նոր ծաղիկ
 Ընծայեն բնութեան , Հայոց աշխարհիկ .
 Դուք այլ կործանած սիւնք , դուք այլ կանգնիք ,
 Կապին կամարքդ , ո՛հ , սուրբ եկեղեցիք .

Քակեալ վանորէք՝ շինիք հոգւոց տուն
 Դառնան ձեր սաղմոսք, ձեր քաղցր ալէլուսն :
 Այդ քո աւերակք, Հայոց աշխարհիկ,
 Նըշան մեծութեանդ են, թուամաժ ծաղիկ .
 Թուամաժ ես՝ բայց վարդ, ցամբած՝ բայց հա-
 Ով ըզքեզ օտար ծաղկան հետ փոխէ՝ [լուէ .
 Նա կոյր է յիմար . զհօան անմահութեան
 Ընդ սուտ դոյն փոխէ արխամարն ու արղայն .
 Յիմար է յիմար որ զսարծանքն հարանց
 Երթայ վաճառէ ընդ օտար աղանց .
 Աշխրհիս օրէնք՝ որ ծնողք չըփոխուին ,
 Հայրենափոխք չեն , ուրացողք լինին .
 Ծառն՝ արմատով ծառ , ծառուին է արմատ .
 Դալար մանկաիք , ձեր տաին է Արարատ .
 Պինդ կացէք , Աստուած ցօղէ ի վերէն ,
 Ծըլլէ ու ծաղկէք քանց վարդ ի թըփէն .
 Չըլնի ոք նախանձ չըլնի հակառակ ,
 Թէ չէ՝ նման խոտու լինի խայտառակ ,
 Այլք ծըլնն ծաղկին , թէպէտ քըչիկ մ՝ ուշ .
 Չարկամըն մընայ միշտ դըժնիկ միշտ փուշ .
 Որք խելօք սիրով կան զինչ աղբըրիկք
 Տեսնեն քո գարունդ , Հայոց աշխարհիկ :
 Աւ ես Նահապետ ցամբած ծերունիս՝
 Երթամ մեր հին հարցըն տամ աւետիս ,
 Ասեմ , թէ գարուն երեկ տան Հայոց ,
 Դուք Նահապետիս ասացէք՝ հոգւոց :
 Ծեր Նահապետիդ՝ տուր կակուղ հողիկ
 Որ զքեզ պինդ սիրեց , Հայոց աշխարհիկ :

ՀԱՅ ՀՍՅՐԵՆԻՔ

Առաւօտուն դրոնակն է բաց .

Ե՛լ է՛լ արեւդ Հայաստանեայց :
 Ահա ելնեն որք ՚ին * ի քուն ,
 Ու հահապետն այլ որ անքուն՝
 Յաստուածազարդն ելնէ հանդէս ,
 Հայ հայրենեացն ելնէ ի տես :

Ելնէր ելնէր նա մինչ յԱրտոս
 Զաչերն ածել ընդ չորս բողորս ,
 Երբ սեաւ գիսակն էր ճակատուն
 Ոտկունքն արագ էր քանց այծուն ,
 Յաստուածազարդ ելնէր հանդէս
 Հայ հայրենեացն ելնէր ի տես :

Դուք որ սարերտ ի վեր երթայք
 Ա՛յ իմ սիրուն կարըճուորայք ,
 Գէմ ** թէ զգալար աչուիդ սիրէք ,
 հահապետին մըտիկ արէք .
 Յաստուածազարդ ելէք հանդէս
 Հայ հայրենեացս ելէք ի տես :

Ահա ելանք ի մեծ հանդէս .
 Հայ հայրենեացս ելանք ի տես .
 Ահա տեսանք զաշխարհն Հայոց
 Որ ըզդրախափին առեւ ի ծոց
 Դէմ երկընուց կայր կանգնըման
 Անդրանկաժին մօրըն նըման :

* Էին :

** Գէթ , գոնեայ :

- Ահա էլնէր արեւն յամուոց
 Վարդ կու թափէր յաշխարհն Հայոց .
 Յօղըն տեղայր զով ու սիրուն
 Զինչ մարգարխան ի սատավուն .
 Կարմիր կանաչ ծին ծիրանի
 Գօտի ածուէր Հայաստանի :
- Լերանց սարերըն բարձրածայր
 Ոսկի պըսակ եղան հաւսար .
 Հայոց գետերն հազարաւոր
 Իջանէին ճաճանչաւոր .
 Հազար թէ գետ , բիւր թէ առու /
 Հայոց ծովակքն այլ աւելի :
- Այ դրախտի ջրեր , իջէք իջէք
 Զերկիրն Հայոց արբեցուցէք .
 Ահա վտակունք կըրկըջային
 Ձորն ու հովիտ արբենային ,
 Յամեն կաթէն աստղիկ ծընէր ,
 Յամեն ծընէն ծաղիկ ծաղէր :
- Ահա տեսանք զծաղկունքն Հայոց
 Գոյնն էր երկնից , հոտըն խընկոց .
 Վարդն ու շուշան էին վառման
 Հարոնամատերն ի ջուր վըռման .
 Հօրոտ մօրոտն էր տարածել
 Ըզտեսողաց աչքըն քաղէլ :
- Ահա տեսանք զհաւերն Հայոց ,
 Չայնն հրեշտակի , գոյնն էր ծաղկոց .
 Կռունկ ու արագիլ գային հիարաց * ,
 Ղարխաներուն սիրտըն ճըխաց .

* Հետ իրերաց , միաբան :

Աբեղաձագ, սարեկ, արտուտ
 Կաբուռի, պըլպուլ վարդակարօտ :
 Ահա տեսանք մեծ կարաւան
 Ի չորս դիհաց ելեր կու գան .
 Քուրդըն կու գայր յարօտ ամուան
 Տօտերն ի հեա շարան շարան .
 Աղկունք առեալ զասրըն հիւսին ,
 Մանկունք ըզսառն աղբիւրս խըմեն :
 Ահա տեսանք զվաստակն հայոց ,
 Սերմն էր իջել յերկնից ամպոց .
 Հոն որ Ադամ վարէր գուդան *
 Քանց ըզքառտուն հասկերըն տան .
 Հոն որ Աբել գառն ընծայեր՝
 Մաքիքն ածեն միշտ ջուխտրկներ .
 Հոն որ զայգին է տընկեր՝ Նոյ՝
 Ոսկի ողկոյզքն են խաղողոյ .
 Կաթն այն կըրծքի, գինին բազկի ,
 Զուրն հասիաթ ** է ամենի :
 Ահա տեսանք զխորանքն հայոց
 Կամար կապեր են յերկնից ծոց .
 Եկեղեցեաց թիւն հազարով ,
 Մատրունք օրրբոց չեն համարով .
 Խունկըն ծըխէ առտու՝ ըիկուն ,
 Աստուած առնու զհոտըն սիրուն :
 Ահա տեսանք զքարերն հայոց ,
 Մեր պապերուն մահուան օրոց .
 Գերեզմաններըն լուռ էին
 Խաչվէմքն ի քոյն աղօթէին ,

* Արօր մեծ ութ լծովք : ** Օգտակար, առողջարար :

Տէրն ողորմի հանգուցելոց
 Եւ ամենայն երկրիս հայոց :
 Ահա տեսանք զերկինք սլայծաւ ,
 Շըրթներն՝ երկրիս հայոց հաւասար ,
 Հաւերն ի հունչ , հովերն ի շունչ
 Օդըն վառվառ , ջուրն ի մըրմունջ .
 Լուսիկս է ճոխ , արեւս անուշ ,
 Սարերն ի վար իջնումք մէք ուշ :
 Ահա ի գունտն երթայր արեւ
 Նահապետին մենք տանք բարեւ : —
 Ծեր Նահապետն այլ ձեզ բարեւ .
 Աստուած վերէն տայ շատ արեւ .
 Իժիր գնացէք դուք յայդ հանդէս
 Հայ հայրենեացդ ելէք ի տես :

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ ՀԱՅՈՅ ԱՇԽԱՐՀ

Զայս իմ կենաց դառնահամ ծովս որ եմ կարել՝
 Հայոց աշխարհ, ըզքեզ իսկի չեմ մոռացել.
 Հիմ՝ որ շնչիկս ի հագագիս է ոտնառած,
 Մազթափ ճակատս գետընուց ակընկորած,
 Ընդ չորս բոլորս հետ հայիմ, հետ ծածկին
 հետի,

Այլուի քրչիկ մ՝ ու Նահապետըն տի՞ մեռնի.
 Ո՛հ, զիմ կընտիկ ճակատս այլ չեմ կարեր
 կանգնել

Ու սլոսլոզուն՝՝ Մասեաց սարերն ի վեր նա-
 յել.

Այլուի քրչիկ մ՝ ու այս ափունքըս տի լըռեն,
 Այս բարի շքերս ըզծերունիս չի տի դրանեն.
 Դուք բազմաշար Մոկաց լերունք քարաբե-
 րանք՝

Դուք ինձ եղիք գերեզման դուք ինձ արձա-
 գանդ.

Փետտած քընար, ահա քեզիկ տամ թոյլ մատ-
 ներս,

Անմաշ փափագ, անմաշ կըրակ մըտէք իներս,
 Զայն պատառուկ սիրան որ տեսնուք՝ այնոր
 ներքեւ

* Պիտի:

** Փայլուն, ըզլըզուն:

Ճընշած կրժկունքս աղէկըտրին , ս'հ , զինա-
 չար* ,

Այսօր քարշեմ ու դուրս բերեմ զիմ ցաւս հա-
 ղար .

Թող ի Տարօն հասնին ձայներս , սարքըն պատ-
 ուին ,

Մեղրայ գետոյն ալեքն անոյ՛ լեղի կըտրին .

Հեռ խորօնից քերթողահօր սրատմագըրին

Թող կիսատ շունչքս ողբակցելով երթան ուրին ,

Չաշխարհն հայոց էս լամ զիմ քաղցրըն հայ-
 բենիք ,

Արիւն արցունքըս հեռ թափեմ դաւն ու ցըր-
 տիկ :

Ահա թուլցած ալեքըս սլինդ սլինդ քարշեցան ,

Մոխրէն ի դուրս կրակունք ելան սիրտըս լը-
 ցուան .

Թըռաւ ելաւ Նահապետին սիրտ վեր ու վեր ,

Իջաւ խորցաւ գերեզմանաց վախեր վըհեր :

Ողբամ ըզբեզ հայոց աշխարհ , ողբամ ըզբեզ ,

Որ փառաւոր նըստած երբեմն արքայապէս՝

Արեւելից եւ հիւսիսոյ ազգացն հազար

Ճոկան** ի ձեռք աւած՝ կայիր հրամանատար ,

Ողբամ զիշխանքդ ու թագաւորքդ որ անց կա-
 ցին ,

Ողբամ զորդիք մեծ Գրիգորի որ չերեւին .

Ըզբիւր հազար ցաւերտ ողբամ աշխարհ հայոց ,

Չոր թըշնամիքդ ետուն ու միտք կուրացելոց :

Չարթիր զարթիր Երեմիա մարգարէ զգօն ,

* Յին , խնայեալ :

** Գաւազան :

Տես ի՞նչ եղաւ գեղեցիկ նորրա մեր Սիոն .
 Ոչ Յովսիաս մեզ մընաց ոչ Սեդեկիա ,
 Աշխարհս ամեն ոտնակոխած աւեր մընայ .
 Չըկայ քաջաց հայր Մատաթի , ոչ Մահաբէ
 Որ զայսպիսի մեր կործանմունք նորէն կանգ-
 նէ . . .

Ո՛հ , իշխանաց աթոռանին անկեր գետին ,
 Թանձրատեսակ ծըխով լըցուեր եկեղեցին :
 Չարթիր էլիր արեկ թէ ճար գիտես ցաւոյս ,
 Յուսակըտուր պընդէ զաղիս , սիրտ աուր եր-
 գոյս :

Ե՛կ ի Մըսրայ , եկ յուռենեաց Բաբելոնի ,
 Սաղմոսարանդ իջո՛ , արեկ յԱրածանի ,
 Կայ ուռեստան եւ հայոց , կան մեր շատ ալիք ,
 Կան կաղամօխք , կան սեւ նոճիք կան եւ սօսիք .
 Մեր գերեզմանքս այլ շատ , մեռելքս այլուի
 շատ են .

Որք ու այրի՝ եկեղեցիք դարպասք ամեն .
 Թէ լուկ հայիս իմ աշխարհին երեսըն սեւ՝
 Լէրդըդ վառի , սըրտիկդ ըլլի ներքեւ վերեւ :
 Դու այլ զարթիր ու ար՛ եկ քերդողըդ մեր
 Մովսէս ,

Որ ողբակից հրաւիրէիր ըզմարգարէս .
 Տես , այս երկիրն է հայկազանց ւ Արշակու-
 նեաց

Որոց փառօք լըցեր ըղգիրըս պատմութեանց ,
 Այս այն երկիրն է Տիգրանին եւ Արամայ
 Որ բռնէին ըզբռնաւորքըն զինչ տըղայ .
 Այս այն երկիր մեծ Տըրդատայ՝ քաջ Վարդա-
 նին ,

Ում նախանձէր Պարսիկ, Հոռոմն եւ Ասորին.
Եւ այս երկիր Լուսաւորչին ու Ներսիսի.

Այս Սահակայ, Մեսրոպայ, քո իսկ Մովսիսի.

Ո՛հ, ի՞նչպէս փառքն ամեն մըթնած եւ այլափոխք,

Միայն անփոխ գուշակութիւնք քո կան ցաւօք.
Աւար, աւեր, սուր, գերութիւն, սուգ եւ չարեք,

Այլ չար՝ նախանձ, տրգիտութիւն մընան հիմիկ,

Դարեր անցին գնացին, Հայոց փառքըն մոռցւած՝

Նահապետիս միայն խաւարն ու սուգ մընաց:
Հէ՛ խեղճ՝ ծերուկ, զա՛րկ ըզգործիդ ու զքեզ քարի՝

Կամ թէ քաղէ զաղիք սըրտիդ որ քաջ թըրթուի.

Խօսին կանչեն այրած լերդերդ, լըսէ աշխարհ,
Քո գանկըտանք բըռնեն լեռներ ձորեր հաւսար:

Ողբամ ողբամ հազար ողբամ զքեզ Հայաստան,
Երբեմնն բիւր փառաց տեղիք, հիմայ դամբան.
Քո ծիրանիքըն մերկացան, քո թագդ առաւ,
Արիութիւնըն հայկական ելաւ թըռաւ.

Քո սուրբ յաջորդք քահանայիցըն սրահսեցան,
Ամեն չարիք մըտին ի մէջ ժողովըրդեան.

Քո ծառաներն ապրստամբ գէմ քեզ առին
սուր,

Քո իշխաններըն՝ մէջ քո տան վառեցին հուր:

Լըսեցին Պարսք ու բարբարոսք դաղանական ,
 Մէկ առ մէկ ձայն տըւին՝ ելէք ի Հայաստան .
 Ելան եկան ամառնամուտ ամպոց նըման
 Որ յԱննոսայ սարերն ի կախ կու կըրկըռան .
 Հայաստանի չորս բողորտիքըն պատեց սեւ ,
 Բիւր տակ ամպէն ինչ ցեղ՝ ի դուրս ելնէ ա-
 րեւ .

Պահակք բացուան , սահմանքն առան , արդէլքն
 ընկան ,
 Փախիր պահուիր , թէ չէ՝ մաշիս ո՞վ Հայա-
 ստան . . .

Բայց ո՞ւր փախչիս դու ժողովուրդ անհայր ան-
 տէր ,
 Բերդն ու պարիսպ , շէնքն են հողու հաւասա-
 րեր : . . .

Ա՛հ անիծեալ երկաթ ու ձեռք որ զայն սըրեց ,
 Հայոց արիւն քէզ լուկ այդքան անոյշ թըւեց .
 Միթէ անկուշտ քաղցիդ ու չար կեռիքներուդ՝
 Զին՝ Հայաստան որսիկ ցըցուց արեւն անգուծ .
 Ո՞ր բըռնաւոր , ո՞ր տիրապետ , ո՞ր անօրէն
 Չեկաւ սըրով բաժին մ՝ առնուլ Հայոց երկ-
 րէն .

Ո՞ր բարբարոս աւերածու ձեռաց նըշան
 Չեթող վըկայ մեր շէնքերուս երկնանըման .
 Մէկըն կըտրեց , մէկըն հընձեց , մէկըն լափեց ,
 Մէկն այլ փորեց , զարմասն հանած հողըն ցը-
 րուեց .

Ա՛հ , այս տեսոյս ո՞վ դիմանայ թէ չէ արձան ,

* Ինչպէս :

Վամ ինչ ցեղ քեզ չողբայ՝ խեղճուկ իմ հայա-
ստան :

Տեսէք գեղանքն ու քաղքընին խաւնուփընդոր ,
Սառնասպաղուկ գետոց ջրերն՝ յարին յոր-
դոր .

Տեսէք ռամիկն ու մեծատուն՝ ամենքն աղքատ
Տընակորոյս բարբարական դաշտէ ի դաշտ .
Փախչին գընան , չըգիտեն ո՞ւր , յետ չընային ,
Զի սուրն անգութ փրուէ զերենք ցուրտ ի գե-
տին .

Դոքա այլ ո՞ւր ըզփախ առել ըշտապ կ'եր-
թան . —

Ամենքն ի մէկ տեղ . ո՛հ , ամենքն ի գերեզման :
Ահա ծերեր որ հարկեւոր ալիքն առել
Փախչիլ փորձեն , փորձանք գոչեն , ընկնին մե-
ռել .

Ահա անտիրտ խեղճ՝ կընկըտիք որ անլաջակ
Հետ էրկընուն կանչըռտելով մընան մինակ .
Պարկեշտ աղջկունքն որ արեւէն ծածկըւէին
Դազանակերսլ մարդկան ձեռքէ ի ձեռք ընկ-
նին .

Ահա մատղաշ մայրն որ կաթնածուծ տըղեկն
առեր

Լեղասպասառ խողով մոլոր կ'երթայ վըհեր ,
Պահ մի թողու զաըլայն ի վայր , դէմ գայ դահ-
ճին ,

Յամբած ծոցիկն առել՝ մօր դուրթ յիշէ նըմին .
Բայց սուրն ասէլ՝ ոչ մօր գըլթայ ոչ որգեկին ,
Ծաղիկն ու ճուղ մէկտեղ կըտրէ վառ վառ նը-
ռին .

Կաթն ու արիւն զինչ եղ ու մեղր հետ կաթ
կըթին...

Հրեշտակք, թէ գութ ունիք՝ հանէք զայս կաթս
յերկին: —

Ո՛հ, ես քանի՞ քանի՞ ներքեւ այս ձորերուս
Գերեզմանաց վերայ թափել եմ արասուս,
Ուր քորք ու եղբարք, հարս ու փեսայ, հարք
եւ որդիք

Կարճ օրերով զերկայն գիշերըն կու հանգ-
չիք:...

Ա՛հ Նահապետ, քանի՞ յիշես թափես արասունք,
Երնեկ այտոնց որ զինչ վըկայ մեռան սիրունք.
Առին զաչերն յայս սեւոտած մոխրած երկրէս,
Չըտեսան զայս աւերակներս յոր ժուս գամ
ես.

Երնեկ անոնց որ չըտեսան գետին փրուած
ԶԱնոյ նըշխարքն հազար ու մէկ եկեղեցեաց.

Ոչ զայն ամուր բերդըստանին ու պուրճընուն *
Ամպադրացի ծայրերն հաւսար գետնի հողուն:
Վայ իմ աչացս որ լոյսն հայոց սեւ եմ տեսել.
Թագաւորաց դարպասն՝ եզանց գոմ է դարձել.
Վայ իմ ձեռացս՝ որ հող ժողվել եմ զիշխա-
նաց՝

Մաղապակաս ճակտիս վերայ իմ զայն ցանած.
Վայ իմ ոտացս՝ որ սուրբ կոխել են գմբե-
թունք՝

Ուր լոկ արեւն հասցըներ թոյլ թոյլ փայլիւլ-
մունք.

* Բերդք եւ բրգունք կամ աշտարակք:

Վայ՛ց զիս , վայ՛ վայ՛ որ զՀայաստան մեռել զի-
տեմ ,

Ի գերեզման դարձել տեղիք նրման յԵդեմ : . . .

Լճու գերեզմանիք , լճու մեռեալք , քաղցր ըլլի
ձեր քուն ,

Քանզի լուսեց եւ ընկաւ սուր ձեր թըշնամւոյն .

Բայց դու Հայոց աշխարհիկ , էրբ դու այլ
Հանգչիս ,

Ե՞րբ տի ցամքին աղբիւր արտսունիք Նահապե-
տիս :

Ո՛հ , ես տեսնում այլ մեծ չարիք , ողբամ ըզ-
քեզ ,

Ողբամ հազար , որ այդ չարեաց պատճառ դուն
ես :

Ար՛ եկ ար՛ եկ հայր իմ ողբոցըս դու Մովսէս ,

Իմ սիրտ այլ չի երթալ , սաս՛ դու քաջ գիտես .

Քո Երեմիկդ ու քո Զաքարդ հէա առ ողբա՛

Հայոց ազգիս տարակուսեալ գըլսուն վըրայ .

Ողբամ ըզքեզ Հայոց աշխարհ , ողբամ ողբ
բիւր ,

Քան ըզգետերն յորդորցընեմ աչացս աղբիւր .

Գէմ ժողովուրդըն շըւարած մընաց մոլար ,

Ոչ ձեռընաու ոչ առաջնորդ ունի ոչ ճար .

Առան վերցուան մեր թաղաւորքն ու քահա-
նայք

Խորհրդականքն եւ վարժապետքն քաջի-
մայք ,

Աթուանին ու սուրբ բեմերն ի լաց յողոք

Ի բըռնութեան ներքեւ ընկած կանչէն բողոք . . .

Միշտ ոանակօխ , միշտ բարեզուրկ , ի լաց ւ ի
կոծ

Չարն ուղէ զքեզ ո՛վ իմ բարի աշխարհ՝ Հայ-
ոց : . .

Այլ դու լուէ ծածկէ զչարիք երկրիդ , Մովսէս ,
Մ' աներ զամեն որ ի Հայոց մէջ կու տեսնես .
Մի՛ զայն եղբարց հարազատաց ընդգիմու-
թիւնս ,

Չանգիտութիւն որ ի հաւատք եւ ի յուս-
մունս ,

Եւ մի՛ զարդար՝ բայց խիստ՝ երկնից ծեծ վրէժ-
խընդիր ,

Որ զՀայաստան յօտարաստան ըրաւ ցան ցիր :
Ա՛հ , Նահապետ , ծածկէ կնկղով գլխիկդ ու քնար ,
Թուլցուր թէլերդ , եւ այլ սրգով յառաջ մ'եր-
թար : —

Գիտեմ գիտեմ այն մեր մեղաց սարաքն էր ար-
դար .

Սակայն երկնուց արդարութիւն չունի՞ վրձար .
Եւ հրեական ազգին նրման նըզովք յերես՝

Դարէ ի դար յուսահատեալ տի գնան՝ Հայերս :
Չէ . ողորմածն Աստուած թողել չէ զՀայա-
ստան .

Նա ինքնն զինքն է գըլորել յայս խոր զընդան .

Երբ որ կամի՝ կանգնի . բայց թող գընան կը-
սիւք ,

Երթայ նախանձ , թող գայ սէր , թող միանան
սիրտք .

Յայնժամ չողբայ զքեզ Նահապետս՝ Հայոց
աշխարհ ,

Ալ երանիս կարգայ բերանս հողու հաւսար :

Իյեզբ հողուս երգումն ուղեմ ձեզնից՝ ո՛վ Հայք ,

Այս հառաչանքս ըլլան ձեր ձայն, ձեր այս
փափաք:

Որ հանդարտիկ էլնէ հոգեակս երթայ խաղաղ,
Գերեզմանիս ծաղէ արեւն հայոց ծիծաղ...

Թէ չէ՛ քարչեմ զաղէկըտուր թելիկ սըրտիս,
Ի սեւ սարուկն համբուրեմ զհողն որ ծածկէ
զիս:...

Ո՛հ, թող մեռնի ձեր Նահապետ, մանու տա-
պան:

Այլ թող էլնէ ի տապանէն նոր հայաստան:

ՄԱՍԻՍՈՒ ՍԱՐԵՐՆ

Աւագ Մասեաց սարն ելեր լարձրացեր՝
 Յամպերն ի վայր ձայն ասեղ արձրկէր .
 « Ինձ մըտիկ արէք հաւսար դուք լերունք ,
 Ես բարձր եմ քանց ձեղ , ճակատս ի յաստ .
 Ես Արարատեանն եմ Աւագ Մասիս , [զունք .
 Ազնիւ քան զամեն լերունք աշխարհիս .
 Աստուած զիս չափեց , Ադամ նախ տեսաւ .
 Տապանն չիւր երեկ յիս , Նոյ յիս իջաւ .
 Հայկն ալ յիս դարձաւ փառօք յաղթական ,
 Զիս Ամասիա կընքեցին ու Արայն .
 Տիգրանն ինձ գերի բերաւ զԱժդահակ ,
 Հայոց թըշնամեաց բանտ եմ զըժընդակ .
 Արտաւազգն ի խոր յիմ քարայրս ի ներս
 Աշխարհի սպառնայ տալ թունդ եւ աւերս :
 Յիմ կողէս իջուց Տրրդատ մեծագոր
 Սուրբ Էջմիածնայ հիմունքն ասաւոր :
 Զիս բոլոր պատեն անուանք եւ փառք հին
 Քաջաց զիւցազանց Հայոց աշխարհին .
 Ես միշտ եմ պարծանք Հայոցըս մեծաց
 Նոքա այլ պարծանք են ինձ անմոռաց :
 Լերինք եւ բարձունք , ասա տեսէք զիս
 Ես ձեր թագաւորն եմ Աւագ Մասիս :

ՓՈՒՅՐ ՄԱՍԻՍՆ ԱՍԷՐ

Ես քո հարազատն եմ, Աւագ եղբայր,
 Փառաց պարծանացդ հաղորդ հաւասար.
 Դու բարձր ես քան զիս քանց լերունք ամեն
 Ըզքեզ չէ կոխել՝ բայց հրաթեւ սրոբէն.
 Հին են քո պարծանքն հաւասար արեւու
 Որ ուջունէ զքեզ նախ ամեն առտու:
 Բայց մի շատ գոռար դու յամուերա ի վայր
 Թէ կու ճանաչես զիս քո փոքր եղբայր.
 Չըլնի որ լերունքն ու բարձունքն ամեն
 Ի քեզ շուրջ հային ու տընազ անեն.
 Չըլնի որ ասեն, թէ մի այլ պարծիր
 Ձի հիմիկ փոխուել է հայոց երկիր.
 Թէ փառք թէ պարծանք անցել են գնացել
 Քո բարձրը գըլխէտ ի վայր են սահել,
 Նըման աղբերացդ այդ ու գեաերուդ
 Որ կողերա ի վայր իջնուն գունդագունդ,
 Դաշտեր ու ձորեր անցնին եւ երթան
 Ու թափին ի մայր ծովն անդարձական:

Ա.Ա.Գ ՄԱՍԻՍՆ ԱՍԷՐ

Կու գընան թափին, կու մընան անանց,
 Ալիք կու գընան, ալիք գան յետւանց:
 Աւագ Մասիս բարձր, աղբիւրքն անըսպառ
 Փառք ու պարծանքն այլ ձըգուի դարէ դար:

ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ

Ընիր քո փառքն այլ նրման գետերուդ ,
 Որ հեա կու երթան , հեա գան շուա ու շուա .
 Եմ էս այլ Մասիս , էս այլ սար քաջաց ,
 Երբեմն էի էս այլ տեղ պարծանաց .
 Շատ փառք ունէանք , հիմիկ ինչ ունինք ,
 Աւաղ , լուկ ամօթ , միայն նախատինք .
 Չեմ չեմ այլ փառաց ու բաղդի նըշան
 Այլ մեռելութեան Հայոց մահարձան .
 Գան գրնան դառնան ալիք գետերուն ,
 Չիդառնար որդւոց՝ պարծանք հայրերուն :
 Միթէ կու հալէն անցեալ ամառներ
 Չայս մէկ ձըմերանս ահագին սառներ . . .
 Պահ մի կու զարնէ արեւուն փայլակ ,
 Դարձեալ կու թողու ցուրտ , դարձեալ սիւս .

[տակ :

ԱՒԱԳ ՄԱՍԻՍՆ

Մի այգպէս ասեր Սարուկ , մի այգպէս .
 Միթէ քան զԱւագ դու լաւ կու տեսնես .
 Ես իրք կու տեսնեմ քանց քեզ առաւել ,
 Յերեսէն Հայոց փառքըն չէ կըարել :

ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ

Բարձրէն կու նայիս , բարձրը կու տեսնես ,
 Գլըւոխտ ի յարեւ՝ զամենք լոյս կարծես .
 Յածիր ինձ նրման քիչ մ'այլ խոր նայէ ,
 Քո դուրսըն ձիւն , ներսըն պաղուկ քար է .

Հազար գարունք գան թէ հազար արեւ
 Ի ներս չեն մըտնուր, անցնին քո վերեւ.
 Այսպէս սառնեղէն իբք մի զհայք պատեր,
 Յուրտն այլ վախեմ զսիրտն ի քար է փոխեր:

Ա.Ի.Ա.Գ ՄԱՍԻՍՆ

Ով խոր կու նայի՝ թող պինդ խոր մըտնուր,
 Լոկ կեղեւ տեսնել՝ չէ սուր աչերու.
 Դու քիչ մ'այլ իջիր, քրչիկ մ'այլ ցածիր,
 Եւ էկ իմ խորունկ ծոցիս մօտեցիր.
 Հանց տեսնուս ահեղ կրակներ ու հնոցներ
 Որ վախուղ հալիս, գաս դաշտի ընկեր,
 Աչէ մէյմ', աչէ զայս վիհս ահագին
 Որ յատակն յանդունդ հասանէ երկրին.
 Բերանըն ձիւնով սառով կու ծածկի
 Ներսըն դըժոխոց քու թուկ * բորբոքի.
 Գիտես թէ մարած է զինչ հին կանթեղ,
 Բայց թէ տամ քրչիկ մի քուքուրաի դեղ **
 Յանկըսկած դաշտերտ ամեն ի ման գայ,
 Դու այլ հետ լերանց դողաս զինչ արղայ.
 Անգուման զերկրիս սիրտն ի վեր բերեմ
 Ըզմուխն ու զմոխիր ի սարերտ հանեմ,
 Սեւ պատեմ զերկիր ու սեւ զամպերն այլ,
 Ծուխ ու բոց անեմ, կարկըտամ *** փայլ փայլ:
 Թէ ուզենամ նոր կանգնեմ էս սարեր,
 ՅԱրագած դեսպան զըրկեմ բարկ քարեր:

* կոճղ:

** Ծծումբ:

*** կարկուտ թափել:

Բոցեղէն գետ մ'այլ հետ ածեմ վազան* .
 Վայ որ դէմ կանգնի, լափեմ զինչ գազան :
 Հանց գիացիր զԱւագ Մասիսն՝ ո՛վ եղբայր ,
 Հանց ցըրտիկ ծոցեր՝ ունին սիրտ հրավառ .
 Մ'ասեր թէ դոքա մեռած են մարած
 Չանցնիր այն ճըրագն զոր վառեց Աստուած :

ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ

Վառել է վառել, բայց մի բարկանար
 Թէ բանիկս ասեմ, Աւագ իմ եղբայր .
 Այն որ կու վառէ, նոյն ինքըն մարէ ,
 Կեանք տայ ու կ'առնու , ասաց Մարգարէ .
 Չընի որ հայոց արեւն այլ անցել ,
 Մեզ արեւմըտքի լուսիկն է մնացել :

ԱԻՍԳ ՄԱՍԻՍՆ

Աստուած մահ չարար , կ'ասէ իմաստուն ,
 Ինքըն մեռելոց այլ տայ յարութիւն .
 Քարէն կ'ելնէ կայծ՝ ու կայծէն կայծակ ,
 Անասու կ'այրէ այն որ կայր մոխրի տակ .
 Մըտած արեւ՝ նոր լուսով գայ յառտուն ,
 Մոմիկն այլ մարած՝ օր տայ գիշերուն :
 Թէ ցուրտ թէ մարած ասես զհայաստան՝
 Գայ ժամ որ վառի, տայ կենաց նըշան :

* Վազեցընել :

ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ

Ես կու վախենամ յայն սեւ անիծից
 Որ մեր հայրապետքն են տըւեր կըսկիծ ,
 Կերսէսք ու Մովսէսք հայոց սեւ օրեր
 Ասցել են գալիս , հայոց շատ երեր :

ԱԻԱԳ ՄԱՍԻՍՆ

Ամսք այլ փարատին , մըըրիկն այլ դադրի ,
 Իսկի անփոփոխ չէ բաղդ աշխարհի .
 Զոր Աստուած կ'օրհնէ՝ մարդ չանիծաներ ,
 Զանէծքն առին լոկ ու կ'առնուն չարեր :
 Հայք մուցան զԱստուած ու մուցան զիրար
 Ահեղ հովերու եղան դիրուտար .
 Երբ յիշեն զԱստուած , զիրար այլ յիշեն ,
 Միաբանութիւն ու սէր մէջ քաշեն ,
 Թողուն խարդախանքն ու զանձնասէր շահ
 Ընին իրարու օգնող ու վըստահ ,
 Չանեն չար մէկում' , ուղեն ըզբարին ,
 Սիրով համբերեն , յուսով աշխատին .
 Յայնժամ ասա՛ փոքր եղբայր , ո՞նց թըւի ,
 Ընի՞ թէ հայոց ճրագիկն այլ վառի :

ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ

Ընի թէ այդպէս անէ ազգն հայոց՝
 Կա կու հաւատամ թ'իւրեան վառի բոց .
 Կու հաւատամ երբ սիրտք դան ի բարին

Ի մեզ այլ դառնայ մեր պարծանքըն հին :
Այլ էրբ ասի ընի որ վառին օրրաեր ,
Երբ ասի տեսնունք զայն երջանիկ օրեր :

ԱԻԱԳ ՄԱՍԻՍՆ

Ինձ մըտիկ արէք լերունք հաւատար ,
Հանց գիտացիր դու այլ իմ փոքր եղբայր .
Երբ յետ դարերու առաջին անգամ
Ես Աւագ Մասիս ներսուց որոտամ ,
Կանչեմ ու շընչեմ արձակեմ ծուխ բոց
Սասանեցընեմ զԱրարասն Հայոց ,
Այս ընի նըշան Հայոց աշխարհին
Թէ գայ ժամանակ որ դան փառքն այլ հին .
Բայց միայն սիրով հանդարտ ու խելօք
Զանք դընեն բարւոյն ու չընին անհոգ :

ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ

Կացէք մեզ վըկայ լերունք դուք հաւասար ,
Մեծ խոստամունք երեա Աւագ Մասեաց սար .
Երբ շարժի Աւագ , շընչէ ծուխ ու բոց՝
Նըշան է բարւոյ աշխարհին Հայոց :

ԱԻԱԳ ՈՒ ՓՈՔՐ ՄԱՍԻՍՆ

Բայց միայն սիրով հանդարտ ու խելօք
Զանք դընեն բարւոյն ու չընին անհոգ .

ՆԱՀԱՊԵՏՆ ԱՅԼ ԱՍԱՑ

Շարժիր հա շարժիր Աւագրդ Մասիս,
 Արձան պարծանաց հայոց աշխարհիս.
 Շընչէ հա շընչէ ծըխիկ ծիրանի,
 Որ քո մանկըտեաց յուսոյ նշան ընի: ...
 Ահա շարժեցաւ Աւագըն Մասիս
 Արձան պարծանաց հայոց աշխարհիս.
 Ահա շարժեցան դաշտք Արարատայ.
 Դուք այլ շարժեցէք մանկըտիք հայկայ:
 Ահա շընչեցաւ ծուխըն ծիրանի.
 Դուք այլ շընչեցէք հոգի հայկազնի.
 Բայց միայն սիրով հանդարտ ու խելօք
 Զանք դըրեք բարւոյն, ու չընիք անհոգ:
 Շարժիր, ահ շարժիր դուն այլ Նահապետ,
 Մասեաց սարերուն շընչիկն առ մէկ հետ: ...
 Ահա շարժեցաւ ծեր Նահապետն այլ.
 Ո՞վ դէպ ի Մասիս իւր հետ կ'առնու քայլ:

ՀՐԱՉԳԱՆ

Հրազդան, գետակդ իմ հայրենի
 Հրազդան, ջրբիկդ իմ անուշիկ,
 Ահա թողեւ զհողն օտարի
 Բաբկէնս հասեւ եմ սլանդրբիտիկ.
 Այ հրազդան, այ ջուրք հայրենիք
 Այ ափունք, էր կու լայք լըռիկ:
 Ես ձեր դրացենական եմ, չէք ճանչել,
 Սիրտս ըզձեզ չէ մոռցել իսկի.
 Դուք կարկըջիկդ էր էք մոռցել,
 Ծիծղուն երեսդ էր սուգ ունի:
 Այ հրազդան, այ ջուրք հայրենիք,
 Այ ափունք, էր, կու լայք լըռիկ:
 Վահ, մեր կանաչ անտառիկս ո՛ւր,
 Ո՛ւր տաղւարիկս, ո՛ւր մեր նըշխ,
 Հովո՛ւն եղան թէ ծովուն կուր.
 Ո՛ւր մեր տընական, ո՛ւր մեր այգիս.
 Այ հրազդան, այ ջուրք հայրենիք,
 Այ ափունք, էր կու լայք լըռիկ:
 Ո՛ւր ես աչկըս լոյս խանտուկ.
 Իմ ընկերներն ո՛ւր են, հրազդան.
 Միթէ Պարսկի՞ն եղան գերուկ,
 Միթէ ամենքն ի հոյ մըտան.
 Այ հրազդան, այ ջուրք հայրենիք,
 Այ ափունք, էր կու լայք լըռիկ:

Ա՛հ, անցուգնաց եղե՛լ ամեն.

Ա՛հ, անցուգնաց է՛ չայաստան.

Զիս անմէկիկ թողած աստէն՝

չես անցնիս գնաս դո՛ւն այլ չըաղջան...

Անցնի՛ր գընա ջրիկդ հայրենի,

Արտուո՛ւնք հերիք են Բաբգենի:

Շ Ո Ւ Շ Ա Ն Ն

Շ Ա Ի Ա Ր Շ Ա Ն Ա Յ

Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Պայծառ սպառկեր կուսանաց
 Հայոց պըսակ պարծանաց
 Ճակասն ի քօղ խորոտիկ*,
 Ի հով աըլաճ խոպոպիք,
 Տատրակ տոտամբ** մանտրուքայլ
 Ման գայ ի դաշտ ցօղափայլ:
 Մեղըր կաթէ շրթներուն
 Փայլկրտան աչքըն սիրուն:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Հիւսիսային մեր աստղիկ
 Հայաստանեայց գեղեցիկ,
 Արեւնըման հայելի,
 Արքայդըստրիկ նազելի
 Սիրասընունդըն Սանգուխտ,
 Որում արեւ ելքն ու մուտ՝
 Փափագէին սրամաշուկ,
 Հարսն է ելեր շնորհաշուք:
 Կուսանք Հայոց նոր շուշան,
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:

* Գեղեցիկ: ** Տատրականման ոտիւք:

Քանց զարուսեակ պսպրղուն
 Ի մէջ մանտրիկ ամպերուն,
 Քանց վարդալոյս արեւակ
 Ի խնժորի տերեւակ,
 Քանց Երասխայ նուենուֆար
 Գլխիկն ի ցօղ շարուշար,
 Քանց զամենն այլ գեղեցիկ
 Նազի Սանգուխտրն բամբջիկ:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Սխալտակ սարերն յայնոր տես
 Հալին լինին կարմրերես,
 Ծառք ու ծաղկունք տան պրպրլուկ*,
 Խօսի ամեն պրլպրլուկ.
 'Նարկիզ' աչեր բիւր հանէ
 Ուր որ Սանգուխտ անցանէ.
 Յայնոր շնչէն հաւասար
 Ծածկին ծաղկով ձոր ու սար:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Բարձրապրսակ ճակատներ՝
 Հողու հաւսար են եկեր.
 Ոսկի գոհար հատ ցանած
 Չորն են լերին հասուցած,
 Եւ մարգրրտէ բարկ աւազ,
 Ուր որ անցնի հեզանազ.
 Հայոց օրւորդրն Սանգուխտ՝
 Տոտանց հեռիկն** դան ի յուխտ:

* Բողբոջ: ** Հեռք ոտից:

Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Թագաւորորդի կարիճներ
 Ընդ դարպասնին դուրս ինկեր,
 Ի յԱլանաց մինչ Պարսիկ,
 Մինչ ի Հուովմ մինչ ի Հընդիկ՝
 Բերանաբաց կու նային,
 Երնեկ տալով փեսային՝
 Որ զօրիորդն այն Հայոց
 Յիւրըն տանի տուն եւ ծոց:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Բայց Սանդըխտոյ արժանի
 Չըկայ մին տեղ արքունի.
 Յայնոր աչացըն կամար՝
 Յաժ գայ երկիրս ու խոնարհ.
 Երկինքն ասէ. իմ գահի՝
 Սանդուխտ պիտէր թագունհի.
 Ծով իմ ծըփանցըս ծիրան՝
 Սանդուխտ պիտէր տայր հրաման:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Բայց կայ մի մեծ քան զերկիր,
 Լայն՝ քանց ծովուն ծըփան ծիր,
 Եւ քան զերկին բարձր անհուն,
 Պայծառ քանց լոյս արեւուն,
 Կայ մին ասէղ թագաւոր
 Որբւմ չըկայ չափ սինոր*.

* Սահման:

Այն, եւ միայն այն պիտի
 Փեսայ կուսին Սանդրխտի:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Իւր լոյս դարպասն է պատրաստ,
 Կարմիր կանաչ առագաստ,
 Եւ աստղազարդ կապուտակ
 Տատրակ տոտանցն է յատակ.
 Ճապուկ ճորտերն են հրեղէն,
 Ուր որ նային՝ կայծ թափեն.
 Ինչ որ խօսին՝ երգ է այն,
 Խնտում ու սէր ամենայն.
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Ի Սանիրայ սուրբ սարէն*
 Փուլթայ փայեկըն** Թաղէն,
 Երկնախօսիկ փեսաւէր
 Օրիորդին տայ հրաւէր.
 «Տէրն այն երկնուց եւ երկրի
 Զոր պաշտէ քո մեծ քեռի»***
 Սիրեց ըզքեզ, սըրբիկ կոյս.
 Ե՛կ հարսնացիր ի Յիսուս»:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:
 Սանդուխտ ելաւ դարպասէն.
 Ապէց Հայոց տունն ամեն:
 Սանատրուկ հայրն որ լըսեց՝

* Սանիր Պաղեստինոյ, հայրենիք Թաղէի առաքելոյ:

** Կարապետ, յառաջընթաց:

*** Արգար թագաւոր:

Յոսկի թաղտէն* վայր վազեց.
 « Սանդո՛ւխտ, սիրուն իմ դասորիկ,
 Ուրանան գու զքո հայրիկ.
 Ուրանան գուն զՄիահիտ,
 Պաշտէս զաստուածն Հըրէիդ:
 « Աչացըս լոյս ոսկեթել,
 Դեռ աչքս արասունք չէր կաթել.
 Քեզ համար՝ դո՛ւստր աննրման,
 Գետեր յաչերս ի վայր գան...
 Սանդո՛ւխտ, ուղէ ինչ կ'ուզես,
 Արամազդա՛ւ, քեզ տամ ես.
 Թէ հայաստանս է պըզտիկ՝
 Ձէնքս ու զօրքերս են հերիք.
 Թէ հրամես դուստր իմ աղուոր,
 Հայրիկդ ըլլամ քեզ զինուոր.
 Աւնում աղեղս ու երթամ
 Բոլոր աշխարհս քեզ որսամ.
 Ձխաքանն** ուզես թէ զՎեսար,***
 Բռնեմ բերեմ քեզ հաւսար.
 Թէ ծովուն մէջն ուզենաս՝
 Բիւրեղ կանգնեմ քեզ դարպաս:
 « Սանդո՛ւխտ, քու հայր քու գերի,
 Լուկ ի հրէէդ կայց հեռի.
 Լըսէ ինձ դուստր իմաստուն
 Լոյս իմ աչացս արեւուն,
 Օտար հաւատք մի պաշտեր
 Քու հօր գլխու սեւ մ'ուզեր.

* Գահ:

** Հոնաց թագաւորն:

*** Կայսր Հռովմայ:

Սանդուխտ դստրիկ իմ սիրուն
 Ողորմէ՛ հօրդ աչերուն » :
 Կոյսըն կեցաւ լուռ յուշիկ ,
 Հապա հառչեց անուշիկ .
 « Հայր , քանց ըզքեզ սիրելի
 Չըկայ դքիկ մ'ինձ յերկրի .
 Բայց երբ զԱստուածն իմ ճանչցայ ,
 Սէր՝ քան զամեն մեծ գըտայ :
 Պաշտէ զԱստուած քո քեռուն ,
 Հապա չերթամ ես հեռուն :
 « Ամ՝ թէ ատես դու զՅիսուս
 Որ կեանք բերաւ մեր հոգուս ,
 Թէ զիս չուզես քրիստոնեայ .
 Թէ այլ խօսիս զԱնահտայ ,
 Սանդուխտ այլ չէ քո դստրիկ ,
 Սանատրուկ չէ իմ հայրիկ .
 Յիսուս՝ իմ հայր իմ փեսայ .
 Այս իմ վերջին խօսք ըլլայ » :
 Զայս վերջին խօսքն երբ լսեց
 Սանատրուկ՝ դէմքըն ծածկեց .
 Փերթ մի փրթաւ ի սրբաէն ,
 Եւ հեռացաւ Սանդրխտէն .
 Կանչեց նրման առիւծու
 Երգուաւ լուսնի ու արեւու .
 Զէս ըզկայծակ սեւ ամպուն
 Բերնէն փրչեց բօթ մահուն :
 Դողաց սարսեց Հայաստան .
 Սանդուխտ վազեց ի զընդան .

Կարծրը կոճղիկն ըրաւ գահ,
 Զարդերն ամեն փայլեն մահ.
 Կուսական քօղըն սեւակ
 Սիւտակ ճակատին վայլէր թագ.
 Բիւրեղ բազկացն ապրանջան
 Պողկատ շրջթայք շրունջան:

Սուրբ առաքեալն Հայոց լայր,
 Կապից կուսին պագիկ տայր.
 Երկունն եկած միաբան
 Փրկչին յերկինք փառք կու տան.
 Ձայն Սանդըխտին շարժէր սիրտ,
 Հայք թողուին զԱնահիտ.
 Քընար քըրմին մընայր մունչ,
 Լըսուէր սաղմոս հոգեշունչ:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:

Ահա ելէր կոյսն Հայոց
 Փրկչին երթայ հարսն ի ծոց.
 Զէտ բարկ արեւ յարշալոյս
 Բեհեզազարդ նազուկ կոյս
 Կանգնէր սայծառ ի դիմաց
 Հայոց հազար բիւր զօրաց.
 Գետին թընդայր ի հիմանց,
 Երկինք շարժէր ի նախանձ:
 Կուսանք Հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:

Սանտարըկոյ սեւ հրաման
 Հնոցի ծըխոյն գայր նըման,
 Կըծէր աչաց բարկ արտսունք,
 Լային կուսանք եւ հարսունք:

Ի մօր գրրկին տըղայն լայր,
 Մայրըն լալով յետ դառնայր.
 Կըտրիճ՝ տըղայ ծէր հաւոր,
 Լայր ամեն հայ սըգաւոր:
 Կուսանք հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շուարշան:

Ամենք կանչեն, « Թագուհի՛,
 Ողորմէ՛ հայ աշխարհի.
 Քո Թագաւոր հօրդ արեւուն,
 Քո աննըման լուսերուն,
 Ապրիր Սանդուխտ, եկ ապրիր,
 Մի բերեր մոլթ, մի մեռնիր.
 Սանդուխտ, ամենս քեզ գերի
 Ողորմէ՛ հայ աշխարհի »:

Սանդուխտ երկնուց լըսէ լոկ
 Եւ լացերուն կայ անհոգ:
 Լալով զինուորքն յառաջ գան,
 Զէնքերն ի յուս կու գողան:
 Շատ լարեցան աղեղունք,
 Շատ Թափեցան դիակունք.
 Բայց չըգըտաւ մահ տեղի
 Ի գեղեցիկ Սանդըխտի:
 Կուսանք հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան:

Նըման ծաղկանց կարկտահար
 Երբ նա դիտեց զօրս հազար
 Զիրար զարկած եւ ընկած
 Ու զմահ իրմէն սարսափած,
 Շարժեց զճակատըն սիրուն
 Արտասունք ամեց աչերուն,

Եւ հառաչեց առ Յիսուս,
 «Տէր իմ, հրաման տուր հոգուս» :
 Երիտասարդ մի յանկարծ
 Կայծակնաթափ սուր շողաց...
 Ուսկից արդեօք էր եկեր,
 Դասի՞ճ, թէ տաք սիրոյ տէր.
 Երկի՞նք՝ թէ հայրն էր զըրկած. —
 Ոչ դք գիտէ զայս դիպուած :
 Սուրբն շողաց ու զարկաւ...
 Շուշան Սանդուխտ՝ վարդ ընկաւ :
 Սուրբն շողաց մեկ մի փայլ
 Սանդուխտ ծաթեց իրեք այլ.
 Կարմիր կաթէր ի կըրծքէն
 Վարդեր բուսան չորք դիէն.
 Աչքըն կոկոն մանուշակ,
 Ամ՝ ի՛նչ նայուածք անուշակ.
 Ափկիցք շուշանք կիսափակ.
 Մէջ շրթներուն ի՛նչ կըրակ :
 Ի ծայր լերին Սանատրուկ՝
 Հրեղէն կառքեր տեսնէք դուք.
 Հոն երկնաւոր թագւորն այն,
 Հոն Սանդրխտոյ է փեսայն.
 Զօրիորդն հայ աշխարհի՝
 Նախ քան զամեն վկայուհի
 Ընտրեց իւր հարսըն կարմիր
 Հանեց թըռուց յերկնուց ծիր :
 Կուսանք հայոց, նոր շուշան
 Տեսէք ի դաշտ Շաւարշան :

* Լեւոն յանուն արքային :

Թերթեր ճերմակ ու կարմիր
 Ներկեր երկինքն են և երկիր.
 Ելէք կուսանք, ժողովեցէք,
 Վարդն ու շուշան զուգեցէք.
 Դըրէք գալար զայն մարմին
 Թագէի հետ ի շիրմին:
 Սանգճւխտ, հայոց կոյս քընքոյշ,
 Հանգէ ի հողս այս անոյշ:
 Կուսանք հայոց քեզ շուշան
 Բերեն ի գաշտ Շաւարշան: —
 Ո՛հ, թէ քանի՛ երջանիկ
 Ի հայաստան հայրենիք՝
 Որ հանց բերաւ բոյս կուսան
 Ուսկից հազար կոյս բուսան:
 Երկինք կապուին երկրի հետ.
 Քեզ ի՞նչ երգէ Նահնապետ,
 Սանգճւխտ, անմահ թագուհի
 Իմ հայաստան աշխարհի:
 Կուսանք հայոց, նոր շուշան
 Բերէք ի գաշտ Շաւարշան:

Պ Լ Պ ՈՒ Լ Ն

Ա Ի Ա Ր Ա Յ Ր Ի

Ո՞նց գաս իմ լուսնակ հեզիկ ու հանդարտ
 Համասփիւռ լուսովդ ի լեռ, ձոր եւ արտ,
 Եւ ի Նահապետս՝ որ մըտօք մոլար
 Գիշերաժամիկ ժուռ գամ յԱւարայր,
 Ուր քաջ ու աննրման հարբ մեր հայկազունք
 Ընկան զէտ հըսկայ, կանգնեցան զուարթունք.
 Միթէ գան սրփռել ոսկերաց սրբբոց
 Ձիւնափայլ ամսէդ ոսկեթել ծածկոց,
 Թէ ճերմակ ճակտիդ՝ թէպէտ եւ սլայծառ՝
 Քաջացս արենէն կապէս կարմիր վառ.
 Թէ լըռիկ մընջիկ ամիշիս տակաւին
 Թէ ինչպէս ընկաւ Վարդանն ահագին,
 Մահու սեւ ըստուերն ի սիրտ թըշնամեաց,
 Զհոգին ձրգելով յերկին առ Աստուած:

Դու այլ ո՞վ Տըղմուտ տրտում ու արիւնուտ
 Որ լալով ոլլիս ի մէջ շամբերուտ,
 Եւ հովիկդ՝ որ գաս ի Մակուայ քարէն
 Կամ ի ծեր Մասեաց սրբբազան սարէն,
 Դու այլ ինձ նրման դողգող եւ երեր
 Թոյլ թեւօք անցնիս սարեր ու ձորեր,
 Անտառէ անտառ տերեւէ տերեւ
 Կոծկոծելով գաս ի դաշտիս վերեւ,

Զայս մաշած շնչիս վերջին հառաչանք
 Ձրգեւ ի հայոց սրբոց արձագանգ :
 Ո՛հ դու բարեկամ այրած սրբուերու ,
 Խօսնակ գիշերոյ , հոգեակ վարդերու ,
 Երգէ պըլպուլիկդ երգէ ի սարէդ ,
 Զանմահ քաջքն հայոց՝ երգէ հոգւոյս հետ .
 Թաղէի վանուց ձէնիկդ ինձ դիպաւ ,
 Սըրտիկս՝ որ ի խաչն էր կիսի՝ Թունտ առաւ .
 Ի խաչին Թեւէն Թըռայ ու հասայ
 Գըտայ զքեզ ի դաշտ քաջին Վարդանայ .
 Պըլպուլ , քեզ համար մեր հարբն ասացին
 Թէ չէ հաւ՝ պըլպուլ մեր Աւարայրին ,
 Եղիշեայ հոգեակն է քաղցրազրուցիկ
 Որ զՎարդան ի վարդըն տեսնու կարմրիկ .
 Ձըմեռն յանասպատ կու գնայ կայ ի լաց ,
 Գարունն յԱրտազ գայ ի Թուփ վարդենեաց ,
 Երգեւ ու կանչեւ յԵղիշէին ձայն՝
 Թէ պատասխանիկ մ'արդեօք տայ Վարդան :
 Թէ կիսահոգի պըլպուլիս նըման
 Ձէնիկս հասնի ձեզ , որդիք Թորգոմեան ,
 Որդիք , որոնց հարք քաջք ու առաքինիք
 Լըցուցին զդաշտեր գըրքեր ու զերկիկնք ,
 Թէ ի ծով սրտիդ կաթիլ մ'արունիկ
 Կաթէ հայ աղբիւրըն կամ Պահլաւիկ ,
 Թէ զփառքն հայրենեաց ձեզ այլ գըրէք փառս ,
 Հետ Նահապետիս ելէք ի յԱրտազ :

Ա.

- Կէս գիշերն առեւ էր գիշերավար
 Լուսնակն յամսլի տակ բացխրփիկ խաղայր •
 Մինչ հովըն շրջկոտ կախ թեւօքն յանտառ
 Օդոց եւ ծառոց հանգիստ կու կարգայր •
- ՁԱւարայրի մուժն ու կանաչ ծոցիկ
 Ծայրէ ծայր ճըղքէր Տըղմուտն հանդարտիկ ,
 Մետաքսանըման անձայն խառուտիկ
 Թաւլեցընելով հազար բիւր ալիք :
- Ի յաստից ու անտից կան երկու բանակք
 Իբրեւ անկըռիւ ընկած մեռունակ •
 Յերկուցըն միջոյ բարձրացած լուսնակ
 Կու թըւի վահան զօրաց պահպանակ •
- Ոչ մէկ հընչի ձայն , ոչ մէկ շարժի զէն •
 Կարծես յաղթըւեր ամենքն ի քընէն ,
 Հազիւ հազ ձիանքըն թօթուին դոփեն •
 Գողան պահպանքն ի կաշեվրանէն :
- Մէկ գունդն է Պարսից հազար ու հազար
 Որոնց վըրայ ամպ տարածի խաւար •
 Մէկ գունդն այլ հայոց է՝ թըւով ցանցառ ,
 Լուսնի լուսով զէնքըն փայլին վառ վառ •
- Ծոցերն ուռուցիկ , թեւերըն քաջոյժ
 Ձինչ հանգչած բազէք՝ կան թեւօք աշխոյժ •
 Ձինչ ծով ահագին որ ալեօքըն խուժ
 Յանկըսկած ծեծէ զափուկքըն վատուժ :
- Բայց յայնչափ քաջաց քան զամենքըն քաջ
 Մէկիկ մի արթուն կայ զընդին յառաջ •

Թեւի տակն առած նիզակ ծայրախաչ,
 Ձեռքն ի ճակախն, ոչ ձախ հայի ոչ աջ.
 Ընդ խորանաձեւ լուսնին ճառագայթ
 Ձեռանդուն բանակըն դիտէ հանդարտ.
 Ձինչ մայր դարաղի որ գիշերն ընդհաս
 Դիտէ զքուն տղային կարմրիկ ու զբարթ.
 Ըզվածսուն հազար դադրած քաջերուն
 Սանձըն ձեռք առած՝ վաղուան աոււրտուն,
 Յաղթութեան անիւրն սահեցնելուն
 Հընարք մըտածէ ու զհայոց անուն:
 Ի բոլոր ազգէն առաջնորդ ընտրած,
 Յաջորդ քաջամարտ ըսպարասետաց,
 Պատասխանատու ազգին հայկազանց,
 Այնոր բաղդըն յինքըն տեսնու կախուած.
 Յիսուն յաղթանակք շահած քըրտընքով
 Անցնին ի մըտացըն մէկըզմէկով,
 Դէմ ինքեան կանգնին իւր փառքըն կարգով.
 Սիրան՝ առնու եւ տայ մեծամեծ թընդով:
 Երկայն նիզակովն յանկարծ վազէ դուրս,
 Ձինչ կրակէ վիշապն ի յերկնից մըտուրս*.
 Ման գայ ու փրչէ գընդին հայոց հուր,
 Վարդանն այն վառած ի սէր եւ ի սուր:
 Նայի ընդ երկիր, նայի ընդ երկին,
 Չափէ չափչըփէ զբանակքն երկոքին.
 Քաշէ զմէկն ի վեր ի ծոց Գրիգորին,
 Թափէ զմէկն յանդունդ սանգարամետին.
 Ի մեծ բարկութիւն կամ ի տարակոյս
 Ձաչկունքըն չըրջէ ի յայս եւ յայն կոյս.

* Մեր Յարգողին:

Կանչէ ի խորոց , թէ ո՞վ իմ հոգւոյս
 Տօցէ պատասխան յեալին հարցուածոյս : . .
 Բայց ինչ , բայց ինչ այդ տեսիլ յանկասկած
 Քաջին Վարդանայ ելնէ ընդ առաջ .
 Ի փոքրիկ բըլըակ գետոյն եզերաց
 Հուր բոց վերանայ ի ծոց եթերաց :
 Կայծք անձրևանման չորս դին հաւասար
 Բոցեր յաջ ու ձախ , մէջըն լոյս պայծառ ,
 Եւ ի մէջ լուսոյն ճերմակ վեհափառ
 Մէկ մի երեւի տեսօք յոյժ անձառ .
 Յուներըն քաշեր սուր կամար կապեր
 Հնոցի պէս կրակտան զոյգ ահեղ աչեր ,
 Ամպի պէս լայնած երկայն բազկըներ ,
 Կարծես թէ հրեշտակ բաղդին է իջեր .
 Իջեր ի բանակն եւ ահեղ կըշուօք
 Կըշուէ զՊարսն ու հայ , գըրէ աստեղօք .
 Դառնայ ի Պարսիկն հայի արհաւրօք ,
 Դառնայ ի հայն՝ սէր կաթէ արտասուօք :
 Ի բլուրն ի վեր քաջըն թըռչի Վարդան ,
 Անվախ անկասկած ձայնէ սիրահան .
 « Կոր Մովսէս , Կերսէս , քաջ մեր Մատաթեան ,
 Ասա զինչ երկինք գըրեն բաղդ վաղուան » :
 Յայնժամ բոցափայլն երեց Վանանդայ
 Զաջն հրեղէն ձրգէ ի ճակատ նորայ ,
 Կընքէ , ու զերկինք առջևըն բանայ ,
 Ըզբանակն հայոց՝ Ղեւոնդ հոն ցոյց տայ :
 Տեսա՛ւ , հիացա՛ւ Վարդանն ու կանչեց .
 « Հայր , իսկի աեսիլդ մեզ չըսըտեց ,
 Վաղիւ աի կըռուինք քաջութեամբըս մեծ ,
 Երիկունն հանգչիմք ի դարպասն աստեղց » :

Ասաց եւ առաւ զօրհնութիւն ծերոյն .

Թօթիւնց զաջն հրաթափ , փրբթաւ ի բըլրոյն .
 Ճօճ տայր նիզակին , փութայր գայր խակոյն ,
 Փողէր ու կանգնէր ըզգունդ քաջերուն :

Բ

Դեռ չէ արեգակն ըզգլուխըն հանեւ ,

Երկու բանակներն ըզգաշան են բըռնեւ .

Ձէա ջուխտակ բերդեր դէմադէմ կանգնեւ

Յիրար ուղեն գալ՝ փշտիւ ու փըշտեւ :

Նախանձափրփուր դըժօխոց սատան ,

ԸզՇապուհ ի ծոցն առած ու զՍասան ,

Հոն թափեւ ուղէ օձու պէս դաժան

Սեւ ստելութիւն երկհարիւր տարուան :

Ձերկհարիւր տարուան վրէժ ասեղ ու մեծ

Հայաստանն եկեւ է խնդրեւ անկէց .

Խոսրով ու Տրդատ , Արտաշէսն այլ գէջ ,

Հայրենի պարտուց պահանջն ըզվերջ :

Ի մէկ մի վայրկեան ամենքն են պատրաստ ,

Փող կարծեն ըզձայն միմեանց անհանդարտ . . . :

Ահա թուան գացին զարնուեցան հըպարտ ,

Ձինչ երկու վիշապք մեծ իրարապատ .

Մէկ շարժումն ասեղ , մէկ ասեղ հոսան

ՁԱրտազն է բըռնէր թնգմամբ կայծական .

Ոչ լուկ պատերազմըն թըշնամութեան

Այլ զտարերքն ամեն կարծես աւրեւ գան .

Տրոփէ ոսրնւորն ու գաշտըն թընայայ ,
 Հէծելըն գեաին մոռցել յօդ գընայ .
 Օղն առանց հովու զէնքերով ծըփայ ,
 Հովիան հառաչէ , երկինքըն գոռայ .
 Հրդեհ է բըռներ ճարակի երթայ ,
 Դիւցազունքն այրէ հողու հաւսար տայ ,
 Բոցեղէն ալիք զօրացըն ճօճայ .
 Դէմ այն բըռնու թեանն ո՞վ կու գիմանայ :
 Զինչ յաշխարհաւեր կրակէ լափիլիզող ,
 Յանկարծ կայծ մ'ի վեր ցատքէ յահ ու գող ,
 Կամ ի դաշտաձեւ բոցէն գայ խանձող
 Յանկարծ երեւցող ու յանկարծ ծածկող .
 Հանց խառըն խըմբէն քաջ մի հէծելուր
 Բարձր երիվարի վըրայ կանգնաւոր՝
 Վեր վեր վազելով զինուք ճօճաւոր
 Նետուի թըշնամեաց մէջ քանց գունտ հրաւոր .
 Պըզինձ գըլխանոցն ու զըսէ երկաթի ,
 Արեւուն շողէն կու փայլիփայլկրաի ,
 Ճերմակ փետուրներն ի սաղաւարաի՝
 Կարծես թըռցընէն ըզքաջ զայն մանկաի .
 Նայիս սարսափած սըրաիւ ալէկոծ ,
 Թէ ո՞վ այն յանգուգն է քաջաց հայոց ,
 Արգեօք Արշաւիրն յաղթող սուր թռչնոց ,
 Թէ հըսկայաձեւ խորէնըն մարտկոց .
 ԶԱրտակ ու զՎահան սլահ մի կու տեսնես
 Իբր անխոնջ դարբինք վազէն հնոցն ի ներս .
 Մեծամեծ ճայթմունք , տապըլմունք լըռես ,
 Ըզգէն ու զինուոր փըռուած կու գըսնես :
 Երթալով երթան ձայնքըն զօրանան ,
 Հէշտակի շաշիւնք լըսուին աղեղան ,

Ահեղ կոփկոփիւնք վահան ընդ վահան ,
 Նետք նիզակք թափին անձրեւի նրման .
 Բլրաձեւ փրղաց ոտքերուն դարգափ
 Աշտարակազարդ բրդոք բերդակապ՝
 Դաշտաց ու լերանց արկանեն սարսափ .
 Երկիր ի հիմանց տայ դղորդ ու կափկափ :
 Այլ քաջաձի հայն անվախ համարձակ
 Անձոռնի մարմնոցն ելնէ հակառակ .
 Կորդուացին կռուէ ձողաչափ նիզակ ,
 Լեռան պէս փրլջի փիղն ու Պարսն յիր տակ :
 Արձագանդք ամեն ձայն վերացնեն ,
 Բանակներն ի հետ կրկնեն ու սարսեն ,
 Շրփոթ եւ աղմուկ նոր արիւն անդէն .
 Պատառոտին գունդք յիրար անցնելէն :
 Պարսից բանակէն հազարք են փրռուած ,
 Ի հայոց բանակէն հարիւր է ընկած .
 Ձիակոխ ծաղկուէքն յարիւն թաթաւած
 Գրրգռեն ըզկատղած եռանդըն զօրաց :
 Ի Տըղմուտ գետոյն եզերքըն պրղատր
 Ուր արդէն արիւն հեղեղ կապէ նոր ,
 Եռան ու զեռան գունդեր մօտաւոր ,
 Մէկն անցնի , մէկն այլ չըթողու անցուոր :
 Բայց քաջ Գարեգին չընտրէ ջուր ցամաք ,
 Վարազդատանման ցատքէ զինչ փայլակ ,
 Չառջի զարկածին գլուխն՝ իբրեւ գընտակ
 Ձրդէ իւր զօրաց՝ որ գան համարձակ .
 Ձէտ մըրրկոտ ամպեր՝ հայք՝ առնուն ձիան ,
 Լողալով կըռուին ի գետոյն բերան ,
 Ծըփան ու Ֆրսան , զալիքն առնուն տան ,
 Զըրով արիւնով հասնին յանդիման .

Ելնեն զինչ քաղցած բահրիկ ծովային
 Անիրաիր զիմեն ում եւ պատահին ,
 Շատ զօրք զօրավարք փրուեն ի գետին ,
 Հեծեալ հեաեւակ հետ իրար պառկին .
 Մըրմըռան Պարսիկք զինչ ակք վարած ,
 Յետ դառնան ի ձախ թեւ հայոց քաջաց ,
 Ընկնին բարկութեամբ տան ւ առնուն հա-
 րուած ,
 Վէր ու վայր թըռչին հոգիք հազարաց :
 Հոն յառաջագէմն ու քաջ Գարեգին
 Հայ զօրավարաց առնու պսակ նախկին .
 Հազար խոցերով ի զրեհըս սըրտին ,
 Գեռ չուզէր անխոց թողուլ թըշնամին .
 Զէնքերըն կոտորած , մարմին կիսամեռ
 Գեռ յուզարկաւօր հեան ընէ շատեր .
 Ընկած զիականց մէջ՝ խնդրէ սուսեր ,
 Կարծես յետ մահուն ալ կըռուիլ ուզեր :
 Ա՛հ Գարեգին , մութն իջաւ յաչուիդ խաժ .
 Նա գեռ ձեռք շարժէ՝ զսուրն ածել ի քարշ ,
 Շունչն ի կէս վըզին կանչէ աղէխարշ ,
 « Ե՛ղբարք , մի թողուք զես Պարսիցըն գարշ » :
 Յայն ձայնէն վազեն ջուխտակ կայծակունք
 Հաւսար Գարեգնի հարազատք սիրունք .
 Զէտ ի բարձըր բոյն արծուիք սուրակունք
 Պաշտպանել իջնեն զիւրեանց նոր ձագունք .
 Աստի ու անտի կան զինչ երկու հրէշտակ ,
 Գէմագէմ վառին այտքըն կարմրորակ ,
 Ռոստոմ թուխաչուն եւ ագուաւգխակ ,
 Վասմիկ վարդահերն ու մորթով ձերմակ .
 Մինչգեռ Գարեգին սողայ անբարբառ

Ընդ հոգւոյն կըռուի մոռնալով զաշխարհ ,
 Եղբարքըն թափեն հոն զինուորս հազար ,
 Երգնուն մեանիլ քան թէ թողուլ զիրար :
 Ո՛հ սըրտասպատառ վըսեմ տեսարան .
 Հազիւ սուրբ երգմունքն ելին ընդ բերան՝
 Զուխտ մի նետ՝ յերկնից կարծեմ յանկարծ
 դան , —
 Զի չէր Պարսիկն այնքան պատուոյ արժան . —
 Գան նետերն ու զոյգ զարնեն կըտրըճնուն ,
 Որ երկու ձեռօք կըռուէին ի բուն .
 Չունէին վահան . ի՛նչ պէտք քաջերուն՝
 Որ միմեանց վերայ կուրծք զըրին սիրուն :
 Եղբայր . . . կանչեցին , ճակատ ի ճակատ
 Ընկան պատեցին զերրորդն հարազատ . —
 Հետ բացին երէքն այլ զաչերն հանգարտ ,
 Երէքն այլ ի հետ փակեցին զըւարթ .
 Թեւ ի թեւ ու վիզ վըզի պըլլըւած
 Երէք կոկոն մէկ մանկազով հընձած ,
 Զկարմըրիկ արիւնիկըն վարդ տարածած
 Անհոգ կու քնանան ի մէջ բանակաց .
 Երբ հոյն հիւսիսի շընչէ ցուրաբերան՝
 Ու կոծկոծեալ հետ ընկնին վարդ շուշան ,
 Ո՛ր ծաղիկ չուզէ վըռուիլ ի մարդն այն՝
 Ուր իշխանք ծաղկանց գեանատարած կան :
 Ա՛հ . յայնժամ հատան քաղցր արեւքն հայոց ,
 Քաղեցան կրակէ շընչեր ջերմածոց
 Վասըն քո ընկան , աշխարհ իմ հայոց ,
 Կըտրիճք աննըմանք վէհք հիւսիսայնոց :
 Ոչ մէկն ի թիկանց էառ ըզհարուած ,
 Ամենքն ըզՊարսիկն ունին իւրեանց բարձ .

Վարդագոյն արիւնք սրտերնէն բղխած

Ուժոյ եւ սիրոյ վըկայք անմոռաց:...

Այլ ո՛ւր է Վարդան՝ ախոյեանն անյաղթ: —

Զինչ առիւծ ասէղ այծուց գիմամարտ՝

Ի թանձր անտառէ վազած անհանդարտ՝

Հազարով գրնէ զորսերըն տապաստ:

Հանց հետ Արշաւրայ ու քաջ Հրմայեակ

Ի ձախ թեւ Պարսից նետուած համարձակ,

Յարձըկէր կոտրէր ցըրուէր հասարակ,

Կարկտահար թափէր ըզմեծ զայն բանակ:

Այլ երբ աեսաւ զիւրն ըզձախ թեւաբեկ,

Մըւրնչեց զինչ ծով, յուներ կանգնեց աէգ,

Փայլակնանըման հըրեց ձին հրաշէկ:

Քաջքն ի հետ ընկան զինչ յորձանուտ գեաք:

Սեւ զրեհօք հեծած ի սեւն երիւար

Գայր զինչ սաստկորոտ ամպ մըրըրկավար:

Սուսերն ասագին զինչ կայծակ շողայր:

Քան զայն ասէղ՝ մահն իսկ ոչ երեւար:

Զինչ հրգեհ քրոնած յանտառի ծայրէն

Զիգադրի՝ մինչ փայտ չըլափէ զամեն,

Վառուեցաւ ըզհետ գընդին համօրէն:

Հարուածներն համրեց Աստուած ի վերէն:

Ահուհն հեռեւակք զինչ չոր եղեգունք

Գեանակոխ արար ի ձիուն օտկունք:

Զիանք ու փըղանք զինչ մայրիք բարձունք

Մէկմէկէ առաջ թափին երագունք:

Յաջ ու ձախ զարնէր փըւէր ու անցներ,

Զանտառ զօրքերուն յանապատ փոխէր:

Մինչ Պարսիկն յահէն զինչ ընէլ խորհէր,

Նայ Վարդանայ սուրըն մահ հրամայէր:

Ի փախ դարձան քաջք մընացեալ Պարսից -
 Առ մեծ զօրավարն հաս ձայն բօթալից .
 Գալըեցաւ Մուշկան զինչ օձ թիւնալից ,
 Խածասէր զմատներն երդմամբ անիծից .

Փողէր դարձընէր ըզփախուսա զօրաց ,
 Կանչէր Արտաշէսայ ի վերայ փըղաց .
 « Փութա՛ , գազաններն ա՛ռ եկ ի հոս դարձ ,
 Զի Աարդան մարէ զարեւ մեր Արեաց » :

Սարսեց համօրէն բանակ պարսկական
 Փըղօք հեծելօք գընդօքըն Մատեան ,
 Թէպէտ եւ կոտորած՝ դեռ անթիւ խուժան՝
 Միաբան դիմեն դէպ յարին Աարդան .

Երէք քայլ ի յետ , մէկ յառաջ դային .
 Մէկ տային ու տանն հարուած անուռին .
 Շուրջ բոլորեցան հեռուստ պատեցին . . .
 Մօտեցա՛ւ վայրկեան ահաւոր բաղդին :

Երէք պարսպաք դէմ քաջին կանգնել են ,
 Հետեւակք , հեծեալք եւ փիղք լեռնեղէն .
 Մէկն ի մօտանց գայ , մէկայն հեռուէն
 Շողալով անցնին հըրուին ու հըրեն .

Յետեւանց կատարած գազանքն ահագին
 Զանճոռնի քըթերն քընթըռնեցնէին ,
 Բոմբիւնք ու գոմոնք որոտմանց տային ,
 Ըզբերդերն յուսոցըն տատանէին .

Դէմ քաջին կարծես քաղաքք եւ ամրոց
 Զինուած են ելեր մահ բերեր ի ծոց .
 Խորին Ասիոյ ձայնք ժողովըրդոց
 Միաբան վըրնջեն ընդ դիւցազն հայոց :

Իսկ արին Աարդան՝ աչեց քաջերուն .
 Կանգնեցաւ ի մէջ գընդիցն երկոցուն ,

Ահեղ մի գուաց, սարեր ձայն ետուն,
 Շատ կապարձակիրք կանչեց մօտ ձիուն.
 Զինչ գերանդազէն անիւ շըրջամահ
 Ման դայր ու զարնէր աստ անդ պահ ընդ պահ,
 Զինչ գունատ արեւուն յօդուն ճանապարհ
 Չորս բոլոր սրփուէր ու տարածէր աս.
 Կամ զինչ լեռ հրաբուխ թսեւ ծոցէն խոր
 Ըզսարսափ բնութեան հանէ 'նդ սեւ որկոր,
 Բոցեղէն գետեր վազցընէ յորդոր,
 Քարինք կարկըտայ լընու զգաշա ու զձոր.
 Թէ ամպ թէ երկինք ճաթին ի վերէն՝
 Ինքն ամենեւին չըգագրի վարէն,
 Մինչ որ բոլոր կրակն հանէ յանդընդէն,
 Անթիւ մահերով հանգչի յիւր սըրտէն.
 Այսպէս աննըմանն Հայոց դիւցազանց
 Կ'առնուր ըզյետին վրէժ իր հին հարանց.
 Եւ վրկայեցին հոգիք հայկազանց՝
 Թէ քաջութենէ նա չարար ինչ զանց: —
 Արդ մինչ չորս բոլորն մարդով ընկած
 Շեղ շեղ ցորենոյ պէս տեսաւ հընձած,
 Հընձանահարի պէս զինքն այլ թաթխած
 Մինչ ի ծունկ ձիոյն՝ յարիւն կըտրըձաց,
 Հայեցաւ յերկինք, տեսաւ զտրեգակն
 Որ զափշած դեղնած օրաշուրջ զընտակն
 Սահէր Սանատրուկ լերինն ի կըռնակ
 Կամկար թեւօք գայր ժամըն խաւարակ.
 Թարթեւ մի աչաց կեցաւ անըփոթ,
 Անկարծելի աչք մ'անուշ արւաւ յօդ.
 Երկայն մի շընչեց հոգի երկնահոտ,
 Աստուծոյ տեսոյն սիրտն էաւ կարօտ.

« Արշաւիր կանչեց, ահա ժամն եհաս.
 Դու Հայոց և իմ տանս առջնորդ ըլլաս.
 Պատմես Վահանայ զայս իմ յետին դաս,
 Թէ զնախնիքն ու զսուրբ հարբըդ չմոռնաս » :
 Մինչ զայս քաջն ասէր, ընկան յոտքն անդէն
 Արին այն Արտակ Պալուռնեաց ազգէն,
 Եւ հրսկայակերպ կորովին խորէն,
 Վարդանն ձայնելով Թըռան ի յանտէնն :
 Ձըգեց քաջերուն վրայ քաջն Վարդան
 Ըզմակուկաձեւ զիրեն մեծ վահանն,
 Ըզսուր, սաղաւարտ ու զհամբոյր մահուան
 Տըւաւ առ եղբայրն իւր համազասպեան.
 Եւ իբրեւ արծուին ի սարից քարանց
 Սլացաւ ի գընդէ քաջացն Հայկազանց,
 Մէկիկ նիզակաւ ընդ Պարսից գունդն անց. —
 Նե՞ա էր որ Թըռաւ՝ Թէ հուր փայլականց :...
 Հոն, ի մեջ երկուց գընդից զարհուրած,
 Ի վերայ զօրաց եւ զօրավարաց՝
 Խաչածայր նիզակն ի յերկին ուղղած՝
 Վարդանն Հայոց կայ հանգըստատարած :...
 Սոսկացան սրացան Պարսիկք հասըշտապ.
 Աչք քաջին սրփռեց նոցա սեւ սարսափ,
 Գիշերնն խոնաւ իջաւ զինչ տարափ :...
 Լճու կացէք... Վարդանն է հոս ի մըրափ :..

Գ

Ո՛վ ես գու՛ որ գաս շէշտ ի Շաւարշան ,
 Թեւօք թըռչնորէն , ոտիւք փայլական .
 Գաս մօտիս մըտնուս ի դաշարս մահուան ,
 Յաջ ու ձախ դառնաս կաս իբրեւ արձան : —
 Երկրորդ պահ էր այն ահեղ գիշերոյն .
 Լուկ բարակ մըրմունջ զինչ ծովեղերոյն
 Լըսուէր կիսամահ զօրաց խոցերոյն
 Յաւոց եւ մահուան ներդաշնակութիւն :
 Յանկարծ քօղ բացաւ լուսնակն յերկընքէն ,
 Եւ սըրտապատառ ըզգունդս համօրէն
 Տեսաւ զինչ պատկեր սեւանըկարէն .
 Հառաչեց ի հոն հասած Եղիշէն .
 Եղիշէն՝ մեղու շըրթունք , սըրտի սէր ,
 Որ ընդ Վարդանայ՝ հոգևով էր կապուեր ,
 Մինչ հասակակից առ Սահակ նստէր
 Եւ զոյգ որդեպէս ի սըրբոյն գըգուէր :
 Զարմանաց ձագունք , որ ի մի վանդակ
 Միաթեւ մեծցած ի սնունդ հոգունակ ,
 Երբ ժիր մանկութեանըն բացաւ գըռնակ .
 Մէկն արծիւ թըռաւ , մէկայլն աղաւնեակ .
 Դաշտ , պատերազմ , սուր , զրեհ , ձի , կրակ ու
 Էին սիրելիք Վարդանայ թեւոց . [բոց՝
 Անձայն անապատք , խաղաղ հովանոց՝
 Ալու Եղիշեայ մասն էր ընդ գըրոց .

Հաւիկն հեղ՝ երբեմն յարծւոյն թեւ սլանայր
 Եւ ընդ գիւցազնին այն գիւցազնանայր .
 Երբեմն այլ արծիւն՝ ըզթեւն ուրանայր ,
 Զաղաւնոյն մընչնիկ լռսէր՝ հեզանայր .

Ճըղահիւս նաւակ ի քաղցր ի հովիկ՝
 Մէկն առեր զեզերքն՝ երթայր հանգարտիկ ,
 Մէկայնն ահեղ նաւ կողով սողլլատիկ
 Ծաղրելով խաղայր յանդունդ և յալիք .

Այլ նաւահանգիստ՝ մէկ էր երկոցուն ,
 Փառաց հայկազանց սրտերըն սիրուն .
 Մէկըն յաղթանակ կանգնել զիւր անուն ,
 Մէկայնն յաղթողաց տալ անմահութիւն :

Այսպէս երկոքին սոքա սիրելիք
 Եղբարք անմեկին՝ զինչ աւաղ ւ ալիք .
 Մէկըն մըռնչէր , մէկըն կայր լռուիկ ,
 Այլ սիրով տային յիրար համբուրիկ :

Երբ ըզքաջութեան բացած առագաստ
 Վարդան յաղթութեամբ նաւէր ի ճակատ ,
 Հայոց ւ Ալանաց վըայ հասնէր ըզգաստ ,
 Կանգնէր յաղթանակ քան զտարիքըն շատ ,

Նաւակն Եղիշեայ ի Բիւզանդ յԱթէնս
 Եւ յԱլեքսանդրեայ ուղղէր հեզաթեւս ,
 Բանաւոր ծաղկանց մէջ ման դայր թեթեւս ,
 Ի միտք աննոյր մեղք իմաստից սէսսպէս .

Երբ դարձաւ յուսմանցն ու տեսաւ զՎարդան ,
 Զիւր թողած կորիւնն հիմ՝ յառիւծ նրման ,
 Ընծայեց ըզմեղքն ի քաջին բերան ,
 Դրան երեց եղաւ տանըն Մամբունեան .

Անբաժ ի քաջէն չըրջէր Եղիշէ ,
 Ի դաշտս այլ երթայր՝ ուր զէնք հրաւիրէ ,

Ի վրանին կարգայր ըզՏէր Ի յերկնէ՝

Որ ըզսիրեւին յաղթող դարձընէ :

Բայց զառջի գիշերն որ գիտաց Աւարդան
Թէ վաղիւն հասնի ժամ փառաց մահուան ,
Վախեց դաւարել զսիրտըն սիրական ,
Խաբեց ու զըրկեց Ի գեղ Շաւարշան : —

Հանց երկրորդ գիշերն որ ըզգաշան առաւ ,
Հոգին Եղիշեայ սըրտէն դուրս թըռաւ ,
Երբ Ի բանակէն դարձւորնէր տեսաւ՝
Վազեց Ի գեղէն ու Ի դաշարն մըտաւ .

Մըտաւ յարիւնոտ սահմանս Արտազայ ,
Վարդան կանչեց . . . ձայն չըկայր Աւարդանայ .
Մահըն պատեցաւ Ի սըրտին վըրայ ,
Եւ սուրբ վարդապետըն լայր զինչ արղայ :

Լայր ու յառաջէր գայր խարխափելով ,
Զինչ կոյր շոյափէր ոտք ու ձեռքով ,
Մինչէւ գեղընցած լուսին գըթալով
Ծագեց գիշերուան պաղ արտասուհքով :

Ժամ մի Եղիշէ ժուռ եկաւ լըռիկ ,
Տեսարանք տեսաւ ողորմ ու լալիք
Պաղեցաւ արտասուհքն ու արիւնն Ի սրտիկ ,
Պատեց հոգին սեւ պատկեր սըգով սաստիկ .
Շատ երերագին անցուդարձ արար .

Իբր Ի կարկըտէ տեսաւ գիրուտար
Ըզմեծ բանակացըն մանրած պատառ ,
Յորոց վերայ լայր լուսին դալիահար .

Զինչ որթատերեւ ու կանաչ գընտակ
Գունագոյն ծաղկունք ու հատկ նորհասակ ,
Եւ ծառք հինարմատք եւ նոր բարունակք
Ի յիրար անցած եւ ընկած խառնակ .

Այսպէս ի արխուր դաշտին այն Արտաղ
 Խառնափրնդորեալ կային առ իրեարս
 Դրօշք ընդ դրօշակիր, զօրք ընդ զօրավարս,
 Ձի ընդ հեաեւակ, կտրիձք ընդ տրկարս:

Այն խրոփստ մըսեղէն բըլուրն անկառի
 Ընկեւ էր անշարժ զինչ կոճղ անտառի:
 Այն հրաշունչ մըրըկոտ վըրնջոտ ձին արի
 Կարթակոտոր կայր ի տեառնէն հեռի:

Այն քաջ մանկըտիք կայտառ ու զըւարթ
 Որ դեռ առւըտուն փայլէին զինչ վարդ՝
 Մայրամած գիմօք, ա՛հ, անկեր են արդ:
 Անզուսպ սիրտ եւ աչքն այն ինչպէս հանդարտ:

Այն ջաջուռ բազուկք, այն լանջք զրահաղէն,
 Այն ճօճան ճակատք յամուր պըղընձէն
 Որ գային զարնել զբանակն համօրէն՝
 Հանց փըռուեր՝ որ ոչ զատւին ի դետնէն:

Եւ այն յորդորակ սպառնալից բերան
 Որ փողով ու անփող բիւրոց տայր հրաման:
 Կենաց եւ մահու կարծէր զինքն իշխան՝
 Ձիւր իսկ չըպատմէ զորպէսն մահուան:

Եւ այն հին ղէնքեր արիւնով մըխած՝
 Որ խոստանային դառնալ ի տուն հարց
 Կորանոր արիւն լիզելով փայլած,
 Ահա կամ փշրեր կամ գերի ընկած:

Եւ այն մոխրաշունչ Պարս կարըճուորայք
 Որ քանց մոլթն ըզլոյս տակին ըզհայք,
 Ընդ ոտիւք նոցին անկեալ անըզգայք
 Պաղած ու դեղին քան բանտի ծառայք:

Եւ այն, ա՛հ, եւ այն հայոց նահատակք,
 Ո՛վ սուրբ հայրենիք, սուրբ եկեղեցեակք,

Եւ այնք ընդ գարնան ծաղկանց գեղունակ
 Եւ այնք հոն նրնջեն քուն անմահունակ :
 Ճերմակ ու կարմիր զինչ վարդ ու շուշան ,
 Ո՛հ , քանի՛ աղուոր են ի Շաւարշան՝
 Գըլուխք ի խաչին եւ ոտք յատրուշան՝
 Մանկըտիքն հայոց՝ որ ի քուն մահուան .
 Քաջ քաջ կըռուեցան , սուրբ սուրբ մեռանին ,
 Աչերն ընդ երկինք ու ի տուն հայրենին ,
 Յիշեն ըզժընողք ըզքաղցր ամուսին ,
 Մարի լոյս աչացն յարասունք սիրային .
 Փոխան սիրեւեաց ցուրտ հով գիշերոյն
 Աղապատելով փարի այտերոյն .
 Պատառոտի աչք դողդող աստղերոյն ,
 Յօղիկ կաթնաբուխ թափի յամպերոյն :
 Մատղաշ հոգիք դեռ զըրթունքն համբուրեն
 Ուսկից այնպէս շուտ ի դուրս ելանեն .
 Պահ մի զվարսագեղ ճակատսըն դիտեն
 Եւ ըզմանկուծիւնն յերկինք փոխագրեն : —
 Այլ դու եկ դարձիր , եղնիկ Եղեշէ ,
 Թէ զհոգիդ սիրես՝ քաղցր արեւդ յիշէ .
 Ահա նօսր աղէք սըրտիդ խըշխըշէ .
 Մի՛թէ մահն ըզքեզ այլ մեզնից քըշէ .
 Մի՛ աչեր մի այն թոռմած դէմքերուն ,
 Մի՛ դըպչիր մի այն ցուրտ մարմիններուն .
 Ահա զգլուխդ առեր թաթաւ ամպերուն ,
 Զոտկունքդ է թացեր արիւն քաջերուն :
 Այլ Եղեշէ , քաղցր սիրտ Եղեշէն
 Իսկի չեղագրի թափառիլ անդէն ,
 Մէկ մէկ սրոնէ զքաջք հայոց գընդէն ,
 Համարէ զվըկայք զոր երկինք գըրեն :

Բանակն այն անշարժ՝ շարժի յիւր սրբախն ,

Շրթթունքն լռելիք մըտքին մէջ խօսին .

Քաջերն այն ընկած՝ հոգւոյն մէջ կանգնին ,

Մահ կենդանանայ , մեռնի կենդանին .

Ի սիրտն փափուկ մաղձ քանց մեզը անոյշ

Թաղանթէ թաղանթ ծաւալի քննքոյշ՝

Ջերկայնուկ թարթիչ աչացն մեզոյշ՝

Չորս բոլոր ածէ կամացուկ եւ ուշ .

Ըզթեւն ընդ ուսով զարկած զինչ հաւելի՝

Կարծես ահանջ տայ լռելի եւ մընջիկ

Ջրնչ ձայն կիսամեռքն արձըկեն սրբախիք

Նեղ հառաչանօք եւ շընչով ցըրախիկ .

Խաղաղութեան զինքն կարծես հրեշտակ ,

Կամ թէ կուսական փողար ողբերգակ ,

Կամ պատգամաւոր սիրելեաց դաղանեակ

Տանիլ զեաքի ուխտն առ սիրտ ըսպասեակ :

Եւ ահա տեսնու կուտակ մի մարմին ,

Ահեղ զինչ կորիւնք , փայլունք քան լուսին ,

Ձիրար թեւոտած քանց որթ զուռենին .

Թուխ Ռոստոմ , վարդ Վրամն ու թանկ Գա .

Աչկունքն Եղիշեաց վառին ի յայն տես , [բեզին .

Կրակէ արտասուք թափէ ջըրի պէս .

« Պարծեցիր , կանչէ , ծերունիդ Ներսէս ,

Ահա քաջորդիքդ ընկած քաջաց պէս » :

Բայց ի՞նչ է այդ կասն ի գօտի քաջաց

Ընդ մէջ Ռոստոմայ եւ Վրամիան կապած .

Բաբէ քաջերուն , բաբէ սիրելեաց ,

Ո՛վ սուրբ յիշատակ՝ մընաս անմուաց .

Միաբան ընկերք ի հայրենի տան

Մէկտեղ կեալ մեռնիլ իրարու երգուան .

Առին զկապն հիւսած սիրուհեաց ընծայն՝
Զիրար կապեցին մընալ անբաժան .

Այնու կապով մօտ եկան Գարեգնին ,

Անմահ սիրոյն զինքն այլ հաղորդ ըրին : . . .

Ո՛վ այդքան սիրով հիւսուած կապ անգին ,

Ըզքեզ՝ աստեղաց մէջ կախեմ յերկին : —

Հեռի տասըն քայլ ի քաջացս անզոյգ

Վարդատիպ Վռամկան նըման կայ մանուկ .

Երկաթ ահագին ի կողն իւր փափուկ՝

Զաջ ուսովն ի մէջ ծաղկանց կայ սրահուկ .

Հանց պայծառ ձերմակ երեսքըն շողան

Որ յերկնից ընկած կարծես նոր շուշան .

Անմազ ծընօք , խաժ աչկունք փալփրլան .

Զմահն ի քուն փոխեր է Գնունին Վահան .

Մօտ ի նա ձեռօքըն կիպ խաչաղէն

Կայ երխտասարդ զօրավար մ'անդէն ,

Ճակասն երկնադէտ ծըծէ զցօլ յամպէն ,

Ի կեանս եւ ի մահ ցանկալին Արսէն :

Իսկ մեծահասակ ո՛վ են դիւցազունք՝

Որ իբր անտառի եղեւինք բարձունք

Ընկեր ու ծածկեր են հազար ծաղկունք ,

Զիրենք այլ ծածկեն նետք սուրք գեղարդունք .

Քըսամնի դողդողայ վառուի Եղեւէ ,

Զահագին վահան Վարդանայ դիտէ ,

ԶԱրտակ եւ Խորէն ներքեւ տեսանէ

Ահաւոր գիմօք՝ զինչ առիւծ քընէ :

Հոն սաղաւարտեալ Պարս զօրավարաց

Տեսնէ գըլուխներ ընդ ոտիւք քաջաց ,

Հայոց նիզակներ որ զոյգ են շամփրած

Երկու նահատակ գնդին թըշնամեաց .

Հոն մեծ բազմութիւն զինչ փայտ ի յանտառ
 Կամ աշնանաթափ ատերեւ հողմավար
 Ընկած ու խռկած մօտ ու վերուվար .
 Պաշարի մարմնովք ու հայի շիւար :
 Յանկարծ բըլրաձեւ դիականց դարէն
 Փայլակ մի շողայ քան զայն որ յերկնէն ,
 Երկայն լոյս ցոլայ ի զէն խաչազէն ,
 Մէկ թընդամամբ սըրտի հոն գայ Եղիշէն . . .
 Երից սեւազրահ Պարս զօրավարաց
 Վերայ տարածուած հանգչէր ոմնն քաջ ,
 Ըզձախն էր ածել ի սըրտին դիմաց ,
 Յաջն ունէր նիզակ մահուամբ ձանձրացած .
 Զրեհքըն սըղընձի ծակէլ էն հազար ,
 Ի ծակուցն ի դուրս շող ծաթէ սրայծառ .
 Ծոցին ու ձեռաց միջուկն արիւն վառ
 Գընտաձեւ դիզուէր վարդի հաւասար .
 Ըզսեւադանգուր մազն ի բաց շըրջէ
 Ի յանսաղաւարտ քաջին ճակատէ . . .
 Խելաթափ լինի , թընդայ Եղիշէ .
 Ըզմեճն իւր Վարդան ի հոն ճանաչէ :
 Լեզու քաջին լուռ , խօսի ինքն ամեն ,
 Այոքըն թըռալիւր եւ յօնք կըռընձիկն .
 Մահուան խկ կարծես հրաման յիւր մահէն
 Տայ իշխանաբար՝ եւ ամենք սարսեն .
 Ի շըրթանցըն մէջ կայ ծայր նիզակին
 Քառածայր թեւօք ոսկեզարդ խաչին ,
 Զոր պասն իւր Սահակ ի ժամըն յետին
 Յիշատակ երես քաջապանծ թուին :
 Ընդ երես քաջին մահախառն անմահ՝
 Զամբողջ գիշերոյն զերրորդն այն պահ

Հայի Եղիշէն ի զարմանս եւ յահ,
 Խորին լռութեամբ հազիւ հնչէ ան՛.

Կըշուէ զգլուխ քաջին ձեռօքն երերուն
 Որ զինքն ետ կըշիւ իւր ազգին սիրուն.
 Համբուրէ զճակատն՝ ուր բաղչն Հայկազուն՝
 Զանդարձն էր դըրեր ապագայ դարուն.

Ընդ լայնագիր լանջքն հայի ուռած
 Քաջ քաջ եւ վեհ վեհ սըրտից բոյն սիրած,
 Իբրեւ պըղընձի ամրոց մի կանգնած՝
 Պաշտպանել զորդիք Թորգոմայ ցըրուած.

Ընդ գեղեցիկ ձեռքն հայի՝ ում հնազանդ
 Կայր ամեն հրաման եւ շատերուն բաղդ,
 Ուստից յաղթանակ եւ փառք մեծազարդ
 Երեսուն տարի ելնէր անընդհատ:

Ո՛հ, չէր նա յնպէս վեհ երեւցած տեսօք՝
 Երբ յիտուն անգամ դառնալով փառօք
 Պըսակս յաղթութեանց բերէր սըփուէր լոկ
 Հայրենի շիրմաց ու մատրանց վըսյօք,

Կամ երբ արծուօրէն ընդ Կովկաս անցած՝
 Թագւորներ բըռներ բարբարոս աղգաց
 Իջեցնէր քըշէր տանէր տայր Արեաց,
 Ինքն իբեւ յորսէ գալով եղջերուաց,

Ինչպէս հոն վերայ քաջացըն յեցուկ՝
 Յետին յաղթանակ Հայոց անանցուկ
 Զինքըն կանգնելով Պարսիկն ընդ ոտիւք՝
 Ինք զինքըն դիակէր հոգւոյն նայեցիւք:

« Ո՛հ, ես ի ճակատիդ վըայ երգնում՝ Ալարդան,
 Կանչեց Եղիշէ, որ ձեռքն աստուածեան
 Հոն մեծ փոխարէն է դրեր քո մահուան.
 Թէ բիւր գարբ անցնին՝ դու մընաս Ալարդան »:

Ասաց Եղիշէ . հէա արուսեկին

Փախաւ ծածկեցաւ սիրաձայն հոգին : . . .

Պըլլաուըն ի Թըլիէն սովըեցաւ Վարդան ,

Կանչէ զբուն գիշերըն Վարդանն Վարդանն : . . .

Կանչէ սըլլաուըլիկ , կանչէ հոգեձայն ,

Որ յերկնուց ի վայր հայի և Վարդան ,

Յիշէ զհայաստան տուն իւր սիրական ,

Հայաստան յիշէ զիւր Կարմիր Վարդան :

ՎԵՐՋԻՆ ԵՐԳ

ՎԻՐԱԻՈՐ ԲԱՄԲՈՒԱՀԱՐԻՆ

Հեռ սեւայօն աղեղնաւոր կըտրըճաց՝
 Որ անգուման արունեն զգաշարս ծաղկած,
 Ես որ անփորձ անգէտ նետի եւ սրբոյ
 Լուկ շարժէի զսիրտըս կըռուի եւ սիրոյ,
 Եւ ես Փառէն բամբուահար՝
 Հայոց քաջացս հաւասար
 Ընկնիմ ծաղիկ հողմաւար :

Կոտրեր է ձախս, այլ ի՞նչ պիտ' ինձ ասպարիկ .
 Աջիկս է ողջ, աջիկս ուղէ զիւր գործիք . . .
 Գնացէք ձորտեր յանտառն՝ ուստից հովըս գայ,
 Կարմրիկ բամբուիկս ի կաղմըխին ման կու գայ .
 Հոն յաււըտուն կախեցի
 Երբ ըզնիզակն ընտրեցի .
 Կանաչ արեւս սեւցուցի :

Իժիր իժիր գնացէք, դարձէք այ ձորտեր .
 Մըշուշ մահուն պաղպաղ յաջուխ է նըստեր .
 Փուժած, Թորիկ, մեր Շաղկերտու քրմարան,
 Չենէ քրմաց որ պատրաստեն գերեզման .
 Չենէ. « Փառէն բամբուահար՝
 Հայոց քաջաց հաւասար
 Ընկաւ ծաղիկ հողմաւար » :

Իմ հօր իմ մօր տապանաց մէջ զիս զըրէք .

Երեխայիցս արեւուն սեւ մի բերէք . . .

Դու միայն , դու սրտիս հողուոյս կէս՝ Նըժիկ ,

Դու սեւիր , դու նըսաիր մօտ , լաց անուշիկ .

Մինչեւ մեծնայ մեր Զաւէն .

Յաչքէն , ձեռքէն ու սրտէն

Ելնէ երկրորդ քեզ Փառէն : . . . —

Ար՛ էկ հիմիկ կարմրուկ բամբուիկ իմ սիրուն ,

Առջին վերջին խաղ՝ իմ խամրած մասներուն .

Դեռ երգ մ՝ ունիմ , դեռ շունչ մ՝ ունիմ , ունիմ
սէր .

Զամենն՝ հաւասար հայ հայրենեացս եմ արւեր : . .

Բամբուիկ , Փառէն կու մեռնի .

Ապրին սէր ու երգ հայրենի .

Բամբուիկ , մընամբ կենդանի :

ԱՇՈՏ ԵՐԿԱԹ

Ի ԾՈՎՈՒՆ ՍԵՒԱՆԱՅ

Յուրտ ցուրտ ձրմուռնք բրդան յարձակ հովերէն,
 Սիւստակ կարւանք իջան լերանց կողերէն .
 Փրչեցին սլինդ քամիներն, հա՛, փրչեցին,
 Սառով ձիւնով ըզսարն ու զձոր զուգեցին .
 Վարդըն քափուր վատեցաւ,
 Ծիծղուն ծաղիկ ծածկեցաւ
 Եւ հայաստան սուգ մըտաւ :

Սուգ էր սրտել մեր գեղեցիկ աշխարհին
 Երբ դառնաշունչ հովըն փրչեց օտարին .
 Երբ հայ իշխանքըն քաշուեցան յամուր վայր,
 Աւա՛ղ աամկին՝ որ մոլորէր վեր ու վայր .
 Արեւ տեսաւ՝ դեղընցաւ,
 Լուսնակն ու աստղիկ սեւացաւ,
 Եւ Նահապեան ամընչցաւ :

Ո՞վ այն մասնիչք, ո՞վ այն գահիճք, ո՞վ գազան՝
 Որ առ այլազգ, առ բընաւոր ձայն կու տան .
 Այդ ի՞նչ քարէ սիրտ, ի՞նչ սառէ շըրթունք էր
 Որ հայրենեաց հողուն կարգաց սեւ օրեր : —
 Անէ՛ծք արւէք այն բերնին,
 Անէ՛ծք գըրջին ու ձեռքին
 Որ զհայաստան մասնեցին : . . .

Ո՞ւր ես Աշոտ . ել իմ թագւոր , խրղճո՛ս յիս ,
 Սեւագունիդ զօրք դան վերայ մեր աշխարհիս .
 Ի Բաղտատայ դան , Մօսլայ դան , Շամայ դան ,
 Խիա քանց մարախ , սեւ քան զամուրտ ի Սե-
 ւան .

Քանց ըզհովերն հասին սուր ,
 Բողորեցան ամեն ուր ,
 Կու շողացնեն նեա ու թուր :

Հա՛ իմ թագւոր , արեկ Աշոտ , երեւցիր ,
 Քաշէ զերկաթդ , ըրէ զայդոնք ցիր ու ցիր . . .
 Դադարեցէք դաշաք՝ ի դողալէդ թընտալէդ ,
 Թագւորն հայոց ելաւ , ահա նա ձեր հեա .

Կու գայ նրման փայլակին ,
 Կայծակ թափէ ի չորք դին . . .
 Ա՛հ , չըկայ նիւթ իր կրակին :

Թագւորն եկեր աշտարակաց աչք ածէ ,
 Առիւծաբար ձէնէ , ոչ դք չի լքսէ . . .
 Ա՛հ , սուրն երկաթ շողայ փայլէ ի մըթան . . .
 Թողու երթայ մըրմըւալով ի Սեւան .

Ի քարն ելնու բարձր ամուր ,
 Չորս դին կատոյտ եւայ ջուր .
 Սիրան ի վերայն հալած հուր :

Գիշերըն չորս դէհ քաշեր թանձըր մըրուր .
 Ա՛հ , աըխուր այն երկինքն , երկիրն այն աըխուր .
 Ծառեր ժայռեր յիրար անցած կու կանչեն ,
 Կու թուի թէ զհողն հայաստանի կու քանդեն .

Չար թըշնամին ծովուն մօտ
 Քանց ծովն ելել մըրմըռոտ
 Կու սպասէ լոյսն յառաւօտ :

Ի սեւ դարձաւ կապոյտ ծովակն ու ծրփայր ,
 Հառչեց խորէն ու քարն ի վեր կու փրփրայր .
 Ալին զալին զարկած , փրփուրն ըզփըրփուր
 Թագւորին յտաքն ցատքըտէր բիւր ու բիւր .
 Կա Հայ ազգին արտասունքն էր ,
 Թագւորին լաց կու հանէր ,
 Արդեօք իրեն ճար մ'ընէր :

Քանց գիշեր մուրթ սպտեց յաչկունք թագւորին .
 Քանց ըզՍեւան ծով մեծ փըլաւ ի սըրտին .
 Հանց որ յիշեց զիր հայրն ու զօրն երջանիկ՝
 Արիւն վազեց ծոցէն ի ծովն ու ցամքիկ .
 Զաչերն ածեց ու ցոլաց .
 Փայլակն երկնուց կանկ առած
 Մէջ ամպերուն սաղ մընաց :

Շարժեց ըզսեւ կամարն ահեղ յուներուն ,
 Ըզսեւ գիսակն ի շուրջ սփռեց ուսերուն ,
 Բացաւ հընոց բերանն , հառաչ մ'արձըրկեց .
 Անդունդ ծովին սատուած՝ հառաչ մի կրկնեց .
 Հրամէ մեզ՝ քաջ մեր թագւոր ,
 Ծովս ու ցամաքս հեռաւոր
 Չէնիդ ծառայ ենք բոլոր :

Հանց որ զիր ձայնն ահեղ լըսեց քաջն Աշոտ ,
 Հանց որ ըզգաց ըզզարկ սըրտին կայծակոտ ,

Խընտաց Թընտաց հոգին, վաղէց կուրծքն ի
 դուրս,

Չեռնէրն երագ աղեղս ուղեն նետս ու Թուրս.

Կոփեց նիզակն ի քարին.

Հազար կայծեր ցատքեցին,

Հրամեց իր փոքրը դընդին.

« Ձէն առէք, ժիր կացէք ընկերք իմ սիրուն,

Հաւասարիմք ձեր Թագւորին ձեր հողուն.

Ի հազարաց մէկիկ մնացած դուք իմ հետ,

Գուք շատ էք, ձեզ չքաւեն հազար Թուր ու

Թող աշխարհաց լուր լինի՝ [նետ.

Որ քանի եմք կենդանի

Հայաստանն ո՛չ աի մեռնի » : . . .

Հանց որ դիշերն ըզսեւ քողերըն ժողվէր

Եւ ծիրանին զամպոց փէշերըն վառէր,

Ելաւ ի բարձրը քարին, դէտ կեցաւ լուռ,

Լըսեց զօրաց ձիոց ալեաց բարկ մըրմուռ.

Սիրտըն Թընտաց ահագին,

Արատուիք ի յաչքն եռացին,

Շունչըն մըրրիկէր ի շըրթուին :

Իսկ երբ իջաւ առաւօտուն հովն հանդարտ

Եւ կասուտակ ծովն խառնեց կարմիր վարդ,

Ըզորս բոլորն առաւ պատեց այլազգին.

Եռայր ծովուն, եռայր ալիք ցամաքին.

Կատղած զօրաց ահեղ խումք

Շուրջ կանգնեցաւ զինչ սեաւ Թումբ,

Նիզակ, աղեղ, պարս ու ռումբ :

« Ո՛ր էս, կանչեն, Աշոտ, Հայոց Շահրնշահ,
 Յամբէն ի ծով, ծովէդ փախցել չունիս շահ.
 Տես, ո՞նց հազար որսորդ պատէ դքս պարեխ,
 Մէջ վարմերու տ'ինկնիս քան խեղճ մի տա-
 ռեխ.

Աշոտ, դու յի՛նչ էս վրստահ.

Գիտցիր, այլ չէս Շահրնշահ,

Գրողդ հասաւ, քեզ չըկայ շահ » :

Պարստեց թագւորն Հայոց, պացխուն մի չերետ,
 Զեօթանասուն կարիճքն ի տանն հանեց փէտ.
 Նիզակաւ կոփ ալւին քարին Սեւանայ,
 Քչէցին զճօճան փայտերն հանդէպ Գեղամայ.

Ծովըն ցընծայր շքունչայր,

Գիտէր այլազգն՝ արմըննայր,

Հայն աներկիւղ յառաջ գայր :

Յայնժամ դուաց հրամեց թագւոր մեր Հայոց,
 Եօթանասուն աղեղք թափեն կայծ հուր բոց.
 Երազ երազ դառնան ի շուրջ ծովակին.
 Յիրար անցած կու յիմարի թըշնամին.

Աշոտ հրեղէն գընտի նման

Փէտէ ի փայտ ցաաքրտան

Սիրտ տայ քաջացն աննըման :

Շարժին շրջեն փէտերըն մօտ ի ցամաք,
 Զարնեն փշրեն ըզբըշր ու զսէւըն բանակ.
 Կէսն ի ծովին կէսն ի ցամբին նետահար,
 Մէկն ի գետին կարած, մէկայլըն ջրատար.

Դառնան մնացորդք ի փախուստ ,
 Դիտեն զվրաններն ի հեռուստ ,
 Վըռազ կու տան ամենուստ :

Կապուտ կանաչ ալիք ծովուն գունատին
 Յարիւն եւ մաղձ՝ զոր փսխէ ժանտ այլազգին .
 Զըզուին ձըկունքն իջնուն յանգունդըն զով
 վայր ,
 Անգընդայինքն ի վեր վազեն յալեաց ծայր .
 Անմիտ որսորդքն որսք որսոց
 Տարուբերին ծոցէ ծոց ,
 Ողորմ սաղեն զափն հայոց :

Կարմիր արեւ Գեղամայ , ել սարն ի վեր
 Կրակէ կըզակըդ դըրած շուրջ տա՛ր ու բեր .
 Սոթից՝ հովիկն ի ծովք առնու ման սըւտոյտ ,
 Ոլոր ոլոր ուռնուն գոնգողքըդ կապոյտ ,
 Որորելով գլորելով
 Ծափ ըզծափի բերելով
 Շուրջ գան զհայոց թագւորով :

Հրամէ՛ թագւոր . նետերդ բացին քեզ ճամբահ ,
 Ուր որ դիմես՝ դու ես հայոց Շահընշահ .
 Խաղա՛ վազէ՛ ի դաշտ ու ի ձոր համարձակ ,
 Բըշըն՝ փշրած կորուս գընհաց անդարձակ :
 Երբ որ մըտար ի ծովս ապտ՝
 Էիր Աշոտ լուկ երկաթ ,
 Հիմ՝ որ ելնես՝ կուռ սողվատ :

* Գաւառ եւ աւան յելից հարաւոյ ծովակին , ուստի
 յաճախ շնչէ ի նմա հողմն :

Հանձնախումբ, հանձնախումբ երկաթ ու սողվատ,
 Հազարով բիւրով թափէ բոցեր անընդհատ.
 Առաջ շողացիր ծայրէ ի ծայր հայրենեաց
 Մանրէ մաշէ զզէնք մեր ամեն թըշնամեաց.

Հայոց հողուս դու կեանք տուր,
 Երկինք քեզ տայ հրաթափ թուր,
 Նահապետին՝ սիրտ քանց հուր:

Հ Ա Յ Հ Ա Ն Ճ Ա Ր

Ո՛ւր ես հայ հանձար . — անցեր ես անցեր : . .
 Հին եւ երկայն դարք այլեւայլ բաղդով
 Մեր հայ հայրենեաց վրայէն սահելով
 Սեւ ու սըւիտակ քօղերով պատեր
 Զաղուորն այն ծածկեր
 Անցեր են անցեր :

Այն աշխարհ՝ որ շատ աշխարհաց մայր էր ,
 Որ սփռեց զազգեր մինչ ի ծայր երկրի ,
 Արդեամբք իր հողուն մտտամբք ճարտարի՝
 Լեցուն գրկերով տանէր ու բերէր
 Զանազան բերքեր ,
 Անցեր է անցեր :

Այն որ զառաջին շինուածն է կանգներ ,
 Սարերըն ծակեր հանց փտտած տախտակ ,
 Պատերով պատեր ըղծովուն յատակ ,
 Բերդի տակ , լերան գրլուխ գետ քաշէր ,
 Զանդունդ կամբըջէր ,
 Անցեր է անցեր :

Հայրենեաց պաշտպան՝ զէնքով զէնք քըշէր,
 Հիւսսի հարաւոյ դէմ դընէր վահան.
 Վազէր յարեւմուտս, յԱթէնս հմտական,
 Հելլեն հանճարոյն դէմ ըզհայն հանէր՝
 Անյաղթ հռչակէր,
 Անցէր է անցեր:...

Թոպ... լըսէք Թմբկին... Թոպ. Թնտան սրտեր.
 Հայրենեաց է տօն, հայրենեաց համբաւ.
 Ո՛վ լաւք, ո՛վ քաջք, ձեզ վարձք հռչակեցաւ.
 Արիւն եւ քրտինք, ձեզ կապուին Թագեր...
 Հայք, ո՛ւր արգիւնք ձեր. —
 Անցէր են անցեր:

Պարեն պատանիք, ծիծաղին ծերեր.
 Կուսանք ամօթխածք վարդերով վառուան,
 Պարկէշա երախտեաց գովեստք բարձրացան.
 ԱռաքինուԹի՛ւնք, ահա պատիւ ձեր...
 Հայք, դո՛ւք լոկ անտէր
 Անցեր էք անցեր:..

Անցան մարեցան ուրեմն հայ լուսեր...
 Ա՛հ, Հայաստան, ո՛ւր քո փառքն փայլուն.
 Ո՛ւր քո ճարտարաց աշխատանքն անհուն.
 Ո՛ւր քաջ եւ գիտուն որդւոցդ արգիւնքներ.
 Ո՞նց քո բիւր փառքեր
 Անցէր են անցեր:...

Անցիք դուք այլ սեւ սրտիս սեւ ամպեր ,
 Անկէք հայ հողուն սեւ քարին վերայն...
 Ո՛հ , քանի՛ հազար կանգուն լայն ու երկայն .
 Ո՛հ , ո՞նց ցեղուցեղ անձինք հսն եկեր ,
 Եկեր ու անկեր՝
 Անցեր էն անցեր :

Ըզսեւ գիրն հայոց՝ կարգացէք ազգեր .
 « Կարկառ հանգրստեան տոհմի տան հայկայ ,
 Համարի 'նդ մեռեալս եւ ինքն ի քուն կայ » : —
 Մեռեալ չէ՞ն ուրեմն հայ հայրենիք մեր .
 Հայաստան անկեր՝
 Բայց ո՛չ է անցեր :

Հայ սղփ , հայ հանձար , քունն է զքեզ բուներ .
 Քո՛ւն թանձր եւ երկայն , բայց ոչ մահ անյոյս .
 Ո՛վ արթընցընէ զազգն իմ ի նոր լոյս . —
 Ես հազարներ տամ այնոր , տամ բիւրեր ,
 Որ զաչքըն բացնէր ,
 Ու չըլլար անցեր :

Ո՛վ բանայ զհայկայ աշխոյժ աշուկներ .
 Ո՛հ , ո՞վ կանգնէ զքեզ հանձար հայրենի...
 Ե՛լ , կանգնէ՛ դու զքեզ , զաւակ ես երկնի .
 Լոյս ծագէ մըթէդ , եւ կանգնիր ի վեր .
 Հէրիք քընացեր .
 Գիշերս է անցեր :...

Կ'երդնու Նահապետ, կանչէ ձեզ Հայեր,
 Հանձարն է մեզ կեանք. ըզնա վառեցէք,
 Մեծ պզտիկ՝ այտոր սիրով վառուեցէք: ...
 Ծագէ Հայ հանձար, փայլէ բիւր բոցեր,
 Իմանան ազգեր՝
 Թէ Հայք չեն անցեր:

Լ ՈՒՍՆ Կ Ա Յ Ն

Գ Ե Ր Ե Չ Մ Ա Ն Ա Յ Հ Ա Յ Ո Յ

Այ իմ լուսնակ դեղեցիկ, աստուածավառ դու
լապտեր

Զոր առաջնորդ գիշերոյ դըրաւ յերկինս ինքըն
Տէր .

Կոյր մըթութեան աչք անփակ, սըրախս այլ
դու աչք կու տաս

Երբ շողջողուն չըլթայով կախուած շարժիս
յիմ վըրաս .

Քո թէն՝ երկնից արծաթէն հիւսած, պատ-
րոյգդ ալ ոսկի,

Ադամանտէ կայծակներ սփռես զաստղերդ
չորս դի .

Եղի մեղրի նրման կաթ մի յամանէդ յիս թա-
փած

Կու խաղաղէ կըրքերս զինչ ալիք լըճիս հան-
դարած :

Ո՛հ, ո՞նց պայծառ էիր դուն կենացդ երկրորդ
գիշերին

Երբ նոր քաշուած Աստուծոյ ճախարակէն ընդ
երկին .

Ո՛հ, ո՞նց փայլուն էր քո լոյսն՝ երբ առաջին այն
անդամ

Գիշերազուարճ պըլպուլիկըն ձըգեց ձայն երկ-
նահամ:

Շունչըն պայծառ քեզ նըման հովաէ հովիտ կու
խաղայր:

Հեզիկ հովով թունդ ելած մաքուր առուակըն
հեւայր:

Չըկայր ականջ հողեղէն որ զայն լըսէր ու փառք
տայր

Միայն հրեշտակք լըսէին եւ շարժէին ըզքեզ
վայր:

Եւ դուն լըռիկ չափեցիր զանամպ երկնից կէս
բոլոր,

Ծով՛ ու ցամքի վարագոյր բացիր, ներքեւ մը-
տար խոր,

Երբ արեգակըն կու դայր հրեղէն ոռօքն յօդս
ի վազ

Զարշալուսոյ ցօղ սփռէր եւ զառաւօսն հըրա-
մազ:...

Կացիր արեւ, յեա կացիր, մ'էններ յերկինքըդ
կապոյտ,

Թող լըսնէկիդ ի ման գալ դեռ ի մէջ թուխ
ամպերոյտ:

Կայց կայց լըսնակ դու յառաջ, լեւնէ ի լեռ
սարէ սար

Մէջ ձորերուս խորերուս անցիր յուշիկ հաւա-
տար:

Հեա քեզ ունիմ ես գանգատ, քեզ նահապետն
ունի բան,

Սիրաըն յերկուս է ճըղքած, եւ ցաւերն, ո՛հ,
զանազան:

Պայծառ լուսնակ մի փախչիր թէ տրտմութեան
լըսես ձայն ,

Յաւած սրտի մխիթարանք ես դու կանգնել
յերկինքն այն .

Ման գաս յերկիրն Եդեմայ , բայց ոչ ի հինն այն
գիշեր

Երբ երջանիկ էր դեռ մարդ , ըսկ սէր ու կեանք
կու յիշէր .

Ճերմակ ճաճանչդ յայնժամ տաք էր ջրերուն
ու ծաղկանց ,

Ուր որ կաթէր քու շաղիկ՝ կենդանութիւն էր
անանց . . .

Դարձիր նայէ հիմ՝ ի վայր , նայէ ի փէշ սարե-
րուս ,

Նայէ ի տափ տաճարիս , եւ ի հողրանք գեղե-
րուս . . .

Ա՛հ , գերեզմանքն են հայոց , որ ոչ եւս են յաշ-
խարհի ,

Մաշած նըշխարք մեր հարանց՝ թաղուած ի խոր
խաւարի :

Այն հայկազունքն անուանի եւ մարդկութեան
անդրանիկք

Որ զԱդամայ տունն իրենց վարձեցին տուն եր
ջանիկ ,

Այն մեծամեծ հըսկաներն՝ որ հըսկայից յաղ-
թեցին ,

Լեռնանըման կըտրիճերն ի Ձորն հայոց թափե-
ցին ,

Հեթանոսաց կուռքերուն յաղթող որդիքն այն
հայկայ՝

Ընկան անոնք այլ ի քուն ներքեւ ժայռիցն
 Հարքայ :

Հայկն որ ամեն Հայու սիրտ պիտի կանգնէ դա,
 բուց դար ,

Հայկն այլ ի քուն է ահեղ, եւ ո՞վ գիտէ զիւր
 դադար .

Ո՞ր արդեօք սար կամ բլուր ծածկէ զհրակայն
 այն բարի՝

Որ փառք որդւոցն տըւաւ ու աղատութիւն
 աշխարհի :

Ո՞ր լեռն արդեօք է քո բարձ՝ բարձրագլուխ
 քաջդ Արամ ,

Որ ի Մարաց մինչ Մաժակ վազեցիր տէր յաղթ,
 անդամ .

Եւ դու Արայդ գեղեցիկ , յ՞՞ր դաշտ արդեօք , յ՞՞ր
 հովիտ

Կարմիր գանգրովըդ պըլլած ծածկես ըզխոց ճա-
 կատիդ .

Եւ որ զահէղն Աժդահակ շամիրած ի ծայր նի-
 զակին

Ի մուժ քարայրս քըշեցիր զվշապազունս սե-
 լագին ,

Դու ոսկեծամ եւ խարտեաշ Տիգրան , դու յ՞՞ր
 կաս քարայր .

Եւ դու ծընունդ ծիրանի երկրի ու երկրի հրե-
 զէն այր ,

Վէհատեսիլ դու Վահագն՝ որ ընդ աստուածըս
 նըստար ,

Ծածկէց ըզքեզ ապառաժ , թէ հալեցաւ քան
 ըզսառ :

Երկհաղարեան տանուտէրք հայոց հողուս հայ-
կազճնք՝

Արդեօք ի խորըս նորին դեռ կեցէր էք իբր հի-
մունք ,

Եւ ոնց որ ողջ ըլլալով զողջ բընաւորքն զար-
կէք ,

Այդպէս զմեռեալ բընաւորսն հողուն ներքեւ
այլ գատիք ,

Որ պըղծեցին զսուրբ երկիր մեր հարց հայոց
սեփական ,

Կարծեցին ձեր քով նընջել, եւ ի դըժոխս ար-
թընցան :

Դուք այլ պանդուխտ հարազատք , Արշակունիք
տընաշէն ,

Որ զհայկազանց հին անունն հըռչակեցիք
յազգս ամեն ,

Ի Կամիսայ կամարէն խըլուած յանդութ գե-
րուոց

Եւ ի կարիճ տիրասէր մանկանց նորէն ազա-
տած ,

Գըլուխ գլխի խառն ի քուն Աւագ Մասեաց մօտ
վըհին ,

Արդեօք խորհուրդ ընելով դեռ կու յիշէք ըլ-
վըէժն հին :

Դու այլ ո՛վ մեծդ հըսկայից եւ թագւորաց ,
սուրբ Տըրդատ ,

Որ զցանկալիս քո թողած՝ զԵրէզ, Գառնի ու
Արտաշատ ,

Զահեղ գըլուխդ վերուցիր եւ յեա մահուդ
ահաւոր

Մինչ ի հանգիստըն հոգեաց վանաց առիր քուն
մ'այլ նոր,

ԶԵփրատ թողած՝ զորով վազ տըւիր երագ ի
մի քայլ

Քարածորան Տիգրիսի լուես խոխոջ այլեւայլ,
Արդեօք հերիք քեզ աեղդ այդ, թէ դարձեալ
շարժ տաս քարանց,

Եւ ի Սեպուհ կամ Մասիս վազես՝ ըզմահն այլ
սանձած:

Եւ դուք կարմիր Վարդանայ վարդանըման դուք
ընկերք,

Որ յԱրտազու դաշտերէն մինչ ի համէնն էք
քընէր,

Արդեօք ձեր սուրբ արեան գին՝ աշխարհիդ
բազդն յիշելով՝

Շարժէք դեռ զքաջ բազկընիդ հոգիներուդ կը-
րակով:

Բագրատունիք շինարարք, յԵրազգաւորս եւ
Բագրան

Կու փընարուէք զգաստակերտ ձեր ու զյետին
քընարան.

Եւ յաշտարակըս քաղքիդ՝ յազնիւն Անի աչք
ձըգած

Գըլուխ շարժէք, եւ երկիրըս սասանի սարսա-
փած.

Տաճար, դարպաս, վանք, խորան՝ ափռին յեր-
կիր աւերակ

Շէնք եւ անշէնք գերեզման լինին հայոց բովան-
դակ...

Խաւար վերայ խաւարի հագած կանգնի սեւ գի-
շեր.

Նահապետիս սիրան այլ սեւ . Աստուած , զմեզս
հարց մի յիշեր : ...

Արդ իմ լուսնակ , փութած յամպերէդ
Ե՛լ փարատէ զմութ Նահապետիս .
Սփռէ յերկիր դեղձան վարսերէդ ,
Հետ քարերուս կապէ զսիւն սրբոխ :

Հանդարտ ու լուռ է շուրջս բոլոր ,
Երկիրս ի քուն երկինք կիսարթուն .
Լուսնակ , վառէ զկանթեղըդ պըլլոր
Ի գերեզմանս իմ հարց հայկազուն .

Ճերմակ թեւօք գըրկով երերուն
Երկինցու զջահդ յամպերուդ միջէն
Սարից գըլխէն , յետանց ծառերուն ,
ՅԱրարատայ երկճիղ գագաթէն :

Սարն ի սարին գիզած տասըն տակ ,
Ձիւնակոյտ սառն ի վերայն հինգ բարդ ,
Ու այլ ի վերայն քո լոյս սըպիտակ ,
Ու այլ ի վերայդ իմ արտսունք հրազարդ .

Արդեօք հալէն արդեօք տի մաշէն
Զթանձրր պատանք գերեզմաններուս .
Արդեօք ի խորն հասնի՞ն քարեղէն՝
Լըւալ զանլաց ոսկերք հայրերուս : ...

Ա՛հ , ո՛հ ... լըսէք ոգիք հայկազանց
Նահապետիս լըսէք հառաչանք ...
Լըսեմ լըսեմ ես ըզձայն հարանց ,
Ահա շարժին բացուին գերեզմանք :

Բարե՛ւ . հանգիստ ձեզ՝ հին հայկազունք ,
Որ մշակեցիք զագարակ Նոյայ ,
Եւ թէ ելան ձեր գէմ գիւցազունք
Ընկան հընձոց պէս յարտիդ վերայ :

ՅԱղցից ծոցէն կանգնած մըրմուալով
 Թագապըսակ ասէղ ճակատներ ,
 Վարդանք Վահանք ըզվրէժդ առնըլով
 Հարին զՍասան , հանգչեցէք զքուն ձեր :
 Ո՛վ հայրապետք սուրբք , փառք աշխարհիս ,
 Որ նընջեցիք ի մատրանց ներքեւ ,
 Նայեցէք մէկ մ'այլ վերայ երկրիս ,
 Որ յաչւընուդ ծագէ նոր արեւ :
 Եւ դուք կտրիճ սիրուն զօրականք
 Կրակաթափ թուրք , մահացան բազուկք ,
 Քաղցր հայրենեաց պարիսպք եւ պահանգք ,
 Ձեր քիրան ու արիւն անմահ անմոռցուկք .
 Դարձիք ամենքդ առէք հանգիստ քուն ,
 Նահապետ լայ զձեզ , յիշեն որդիք .
 Ահա վրկայ լուսնակըս փայլուն ,
 Դարձիք մըտէք ՚ի քուն հանդարտիկ :
 Իսկ դուք կայտառ ու կարմիր տըղայք ,
 Գրաւք Գրիգորի , զինուորք Յիսուսի ,
 Եկեղեցւոյս հայոց զարդ վրկայք ,
 Ո՛վ կրակէ սիրտք՝ յալթողք հիւսիսի .
 Մոլորհաւատ ազգեր սեւակրօն
 Հըրով թըրով եկան յիմ աշխարհ ,
 Կ'ասեն , վերցուի պատրադ ու պաշտօն ,
 Լուսաւորչի լոյսն ըլլայ խաւար . . .
 Ա՛յ անիծեալ օձք , սիրտք գազանի ,
 Չորնան լեզուդ ու անգութ բազկընիդ .
 Թէ բըռնացայք հողուս հայրենի՝
 Հոգիս չ'ինկնար ի չար ձեր ժանիդ .
 Հայոց հաւատս է փրկչին հաւատ ,
 Յառաքելոց բերած նախընծայ ,

Լուսաւորիչն արնկէց հաստատ
 Ու մեր արիւնքս ոռոգէն ըզնայ .
 Պ'որտիկք , ի զուր ատրուչանք վառին ,
 Ի զուր հագար այրէ զքաղքընիս .
 Սուր Սըկիւթին եւ Թուր Թաթարին
 Ի զուր շողան . ազատ է հողիս :
 Էսպէս կանչեն կարմիր կայառ հայք ,
 Դէմ սուրերու կանգնին համարձակ ,
 Խաղան խնտան ընկնին նոր վըկայք ,
 Կանգնին փառօք , Թըռչին լուսաթագ .
 Կարմրածոցիկ հետ հաաից նըռանց ,
 Հետ հողմնահար խայծեալ խընծորին ,
 'Նըման սարիցն արեան սղբըրանց՝
 Թափին նըշխարք կարմիր կըտորին .
 Հողն հայրենի ծըծէ զսուրբ արիւն ,
 Ծոցըն բանայ , առնու զիւր որդեակք ,
 Յանմարդաձայն յանծանօթ անկիւն
 Կարմիր քընով նընջեն նահատակք :
 Սըրտի հատոր հա՛ դան սիրելիք ,
 Հարցունք անեն ձորոց ու լէրանց ,
 Ո՛ւր մեր տըղայքն , ո՛հ , ո՛ւր ծածկեցիք .
 Սարեր ձորեր , տըլէք մեզ նըշանց . . .
 Սարերըն լուռ , ձորերըն տըխուր ,
 Հոփն հեւալով Թեւերուն տայ դող ,
 Կարկըջէլով ընդ Ժայռս անցնի ջուր ,
 Տրտմեալ տերեւք կաթեն անուշ ցօղ :
 Ո՛վ մայր , ո՛վ հայր , ո՛վ եղբարք եւ քորք ,
 Աչք տուք յերկին , անդ ձեր սիրելին .
 Եւ ամեն քայլ որ կոխէ զայդ հողք՝
 Ծածկէ զնըշխար հայ նահատակին :

Սըրիռէ լուսնակ սըրիռէ սուրբ լուսեր
 Կարմիր կայտառ Հայոց մանկըտուոյն .
 Հողս այս տաճար է , դու այլ լապտեր ,
 Նահապետն այլ ի սուգ է սիրոյն : ...

Եւ դուք ամեն Հայ սիրտք վըշտահար
 Որ նախ քան զմահ մեռայք ցաւերով ,
 Զոր հալածանք կամ սուրն անդադար
 Եւ կամ գիպուածք բերին չար ժամով ,
 Որ հանց երազ անցէք յաշխարհէս .
 Պահ մի սիրով լըցուած սուրբ ամանք ,
 Յանկարծ ընկայք կոտորած կուժի պէս ,
 Շուտով խլէցին ըզձեզ գերեզմանք .

Գլըուխք կանգունք զէտ բարձր սարի ,
 Մազերա ի ման ճաճանչից նըման ,
 Բազկունք ամուր եւ կուրծքեր արի ,
 Ծոցեր ծաղկած ցողալից շուշան ,
 Պայծառ աչկունք ջուխտակ արեգունք
 Որ կաթէիք գուժ , սէր ու խընտում .
 Քանի՞ շուտով անցան ձեր ճրագունք ,
 Եւ դադրեցաւ սըրտիդ վերվերում :

Ներբեւ ճակտիս , ներբեւ այս քարիս
 Յամբած սրտեր տերեւի նըման ,
 Ձեր սիրեւեաց շունչն յորդոց յորդիս
 Ահա հասեր՝ հընչէ յիմ բերան .

Ո՛վ հարք , եղբարք , որդիք Հայ հողուս՝
 Անլացք անսուգք եւ անյիշատակք ,
 Ձեր սիրեւեացն եմ ես արտասուս ,
 Հին հառաչանք , հայրենի կըրահ :

Սեւ աւերակք դուք , դուք Սեւ հողեր ,
 Թըրով թափած տըհաս հունձք եւ տունկք ,

Ի գաղանաց ոտնակոխ ճրղեր ,
 Ո՛հ , ծաղկեցէք դուք այլ յիմ արատունք .
 Կարմիր կոկոն գլուխներ , վէր կացէք ,
 Լուսակաթ աչք , մեկիկ մի բացիք ,
 Մեղրոտ շրթունք , մեկ մի ձենեցէք ,
 Ըսէք թէ հաշա եմք , ու ի քուն դարձիք .
 Քամեցէք հարք ըզճակաիդ քըրտինս ,
 Զխարտեալ մաղերդ թօթվեցէք տըղայք ,
 Տըւէք այդոց մարք զլետին ըստինս ,
 Հալալ արէք , եւ բարեաւ երթայք :
 Մուրատատուր մեր սուրբքըն վըկայ ,
 Հալալ արի ես ալ ձեր հողուն ,
 Դարձիք ի քուն . լուսնակս այլ վըկայ
 Որ անմուսց էք ի հայ սիրուն : . . .

Այլ դու լուսնակ ահա կու նուաղիս ,
 Քաշեա ճաճանչտ ի ծոցըդ ճերմակ
 Զէտ արծըթի ափսէ կու թաւլիս
 Մէջ ամուրտուն թուխ ու կապուտակ .
 Կաց , մեկ վայրկեան մ'ալ կաց իմ սիրոյս .
 Մէկ քար մ'այլ կայ յԱնձանօթ հովտին ,
 Գընա՛ հոն կաթէ զվերջին քո լոյս . . .
 Այն Գերեզմանն է Նահապետին :

Հ Ա Յ Ր Ո Ւ Ն Ի

Յ Ա Ն Կ

Ի բամբիռն Հայկազնի	5
Հարսներգ առագաստի նախածնողացն	13
Վարդբլուր, մահ Աբելի	36
Ի նախագահն Մասիս	39
Վտակն Ակոուոյ	44
Հանգիստ տապանին	46
Հայկն ի համաստեղութիւնս	48
Գարունք Հայոց	50
Հարբ	54
Ի Հայկն եւ ի բաստ Հայկազանց	63
Երկհազարեակն Արշակունեաց	67
Արտաշէս Բ տօմարադիր	69
Սուքիասանք ի լերին Սուկաւայ	71
Գոչումն ի սուրբ Վիրապն	73
Ի Փոխումն Լուսաւորչին	74
Ի նահատակն Վատնեան դաշտին	78
Ի սուրբ Հոփախէ	80
Ի Տրդատ եւ ի վերականգնումն Հայաստանեայց	82
Ի մահ Տրդատայ ահեղազօրն արքայի Հայոց	84
Քաջակորովն Մուշեղ ի ճակատամարտ ի Ջիրաւայ	100
ՅԱ.անձար սեպուհ ամատունի	104
Կարմիրն Վարդան	108
Սեպուհն Վասակ	110
Երթ ու գնացք զօրացն Հայոց ընդ Վահանայ մամիկ	115
Վրվայր եւ ի յետին գիշեր այրարատեան	121
Դատաստանք Վասակայ մատնչի	129
Նահատակութիւն սրբոց Ղեւոնդեանց	144
Ի սուրբ Ղեւոնդ	150
Աբրահամ խոստովանող	152

Յետին կացուրդք Յովհանու սկեբերան հայրապետի .	155
Հառաչունք Գաղկայ վերջնոյ	157
Բանք Վահրամայ սահլաւունոյ ի սաշարման Անոյ .	158
Ողբք Հեթմոյ ի վերայ որդւոցն	163
Ոգին Հայաստանեայց	166
Հայցուածք Մխիթարայ	172
Ի հարիւրեմեակ լուսանորոգն Մխիթարայ	174
Ի գիւտ և ի ձոյլ մեսրովպեան տառից	180
Երգ Հայրենի	183
Մահարձան + հայտալանց	187
Յարձան շիրմի Յ. Սարկաւազայ	190
Առ սուրբ Սիմէոնն Հայկազն, յեղբ Պարոտի	191
Ի ծովակէ Բենակայ առ ծովակն Գեղամայ	194
Բաժինք Հայոց Մեծաց	196
ՀՈՎԻԻՔ ԾԻՐԱԿԱՅ	
Ա. Կենցաղ հովուաց և քաղաքայնոց	247
Բ. Լսեն երկինք ձայնի առաքինի մանկանց	255
Գ. Երախտեաց ծառատունկ	260
ԵՐԳՒՔ ՆԱՀԱՊԵՏԻ	
Հայոց աշխարհիկ	267
Հայ Հայրենիք	275
Ողբամ զբեզ Հայոց աշխարհ	279
Մասիսու սարերն	289
Հրազդան	297
Շուշանն Շաւարշանայ	299
Պլպուլն Աւարայրի	509
Վերջին երգ վիրաւոր բամբուհաբարին	555
Աշոտ Երկաթ	555
Հայ հանձար	542
Լուսնկայն Գեբեզմանաց Հայոց	546

